

9(566)

9.54

Glyptodon
in Eggshell
6.25 p. fine 6.25

Uh know

1909 p

Հրատարակիչ Վ. Ա. ԴԻԹԻՐԱՍ

ՄԱՍՑԱԿԱՆ ՍԵՄԵՐՃԵԱՆ

9(566) (ՁԵՅԹՈՒՆՑԻՒՆ)

9 54



1971թ.

ԱՑՈՒՑՎՈՒՄ է 1958

ԶԵԹՈՒՆԻ ԱՆՑԵԱԼԵՆ

ԵՐ

ՆԵՐԿԱՅԵՆ


Ա. Հ. Օ. Տ ՈՒՐ



Տպագր. ԶԱՐԵԴ Ն. ՊԻՐՊԱՐԵՍՈՒՆ

Կ. ՊՈԼԻՍ, 1909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ
551 WASHINGTON ST.
BOSTON, MASS.





Ա.

ԶԵԹՈՒՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Ա. Խ. Ա. Ն Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք կ' ըստ թէ Զեթունի նախկին բնիկները՝ Յոյներ էին, որոնք բիւզանդական կայսրութեան օրով հիմնած էին այդ փոքրիկ բերդաքաղաքը և զոր կոչած էին Յուլիսպոլիս, անտարակոյս Յուլիանոս կայսեր անունով։ Այս աւանդութեան ո'ր աստիճան ստոյգ ըլլալը չենք կրնար երաշխաւորել, բայց ւրիշ աւելի յայտնի, աւելի՝ շօշափելի փաստ մը կայ, զով կարելի է աալացուցանել, թէ՝ Զեթուն նախալէս Յոյներէ բնակուած է։ Եկեղեցիներուն որմերուն մէջ զետեղուած արձանաքարերէն մէկ քանիները դեռ լան, օրինակի համար, Ա. Յակոր Մծրնայ Հայրապետին անունին նուիրուած եկեղեցին մէջինը, որ յանարէն է, և կը հաստատէ մօտաւորապէս 6 դարու հնութիւն մը, վերջին նորոգութեան միջոցին ինամով տեղաւորուած էր գարձեալ որմի մը մէջ ու անվթար պահուած կը մնար, մինչեւ 1887 ի Մհծ Հրդեհը, որ լավեց, մոխիր գարձուց Զեթունի բոլոր Եկեղեցիները։ Այսօրուան կեդրոնական վարժարանին չէնքը՝ բարձրացած է Ա. Յակորի աւերակներուն վայա:

Զեթունի բոլոր եկեղեցին ու մատուռները,

մինչեւ մօտ ժամանակներս , գրեթէ հազիւ մէկ դար առաջ , յունական եկեղեցիներու ձեւը պահած էին , մանաւանդ խորանները , վերջին նորոգութիւններէն ետքն է որ հայկական ձեւի վերածուեցան :

Արդ , աւանդութիւն մը կը պատմէ թէ՝ Զեթունի առաջին հայ գաղթականները , որոնք կը կարծուի թէ՝ Եղեսիսայէ եկած ըլլան հոն , եօթը ընտանիքներէ կը բաղկանային և Զեթունի մէջ Յան բնակչութիւն մը գտնելով , իրենք , հիւսիսային արեւելեան տնկիւնը հաստատաւեր են ու իրենց համար կառուցեր են Ս . Կուսաւորիչ անունով մասունք մը , որուն վրայ , դարեր ետքը , շինուած է հիմակուտն Ս . Կուսաւորիչ եկեղեցին : Այսպէս , Զեթունի առաջին հայ բնակիչները՝ Եէնիտիւնեա կոչուած վերի թաղին մէջ հաստատած են իրենց բնակութիւնը :

Յետոյ , երբ Անի քաղաքը բիւզանդական կայսրութեան ձեռքը կ'անցնի , Բագրատունեաց այդ մեծ ոստանը կըսկսի պարագուիլ Հայերէն , որոնք Փոքր Ասիոյ զանազան կողմերը կը գաղթին , ինչպէս , Ակն , Մարտուան , Վան , Զեթուն , են . : Թէ Զեթունցիները Անիի գաղթականներուն սերունդէն են , այդ մասին յիշատակութիւն մը կը գտնենք «Գանձե» կոչուած գրչագիր մատեռնի մը մէջ , որ թուտկանէս մօտաւորապէս հայ առաջ գրուած է «Գանձուե»ի Ս . Կարապետի Մենաստանին մէջ և որ՝ մինչեւ վերջերս կը գտնուէր Եաղումեան թաղի Ս . Սարգիս եկեղեց ցիկն մէջ : Այդ յիշատակութիւնը բաւական որոշ է և մեկին . կը հաստատուի անով թէ՝ Անի քաղաքէն հաստուած մը գաղթած է Զեթուն և նախապէս հաստատուած է Շէհիրճէկ , որուն տւերակները կը տարած ուին հիմայ Զեթունի հարաւային արեւելեան կողմը

Ահաւասիկ յիշատակութինէն կտոր մը :

«Յորժամ աւերեցաւ արքայական ոստանն Անի, մասն մի յաւագանւոյն ի զաղութս անկեալ ի դրունս Տաւրուակ եկին եւ ի տեղի բնակութեան իւրեանց զվայրսն ընտեղին զոր կոչեցին Անի Զոր, յանուն եւ յիշատակ... եւն. :

Նոյն յիշատակարանին մէջ յիշուած է նո եւ թէ՝ Անիէն գաղթողներուն կարեւոր մէկ հաստածը՝ Մարտուան հաստատուեր է, եւն. :

Եէհիրձէք հաստատուած Անկցիները քիչ ատենէն չէնցուցին իրենց նոր բնակավայրը, կազմելով տիպար գաղթականութիւնն մը. բայց յետոյ, փորձով տեսնելով իրենց աննպաստ դիրքը, զոր չէին կրնար պաշտպանել ո՛ւ և է պատահական յարձակման դէմ, կը սախառուին գաղթել Զեթուն, ուր կը հաստատուին վերջնականապէս :

Արդէն, Խաչակիրներու պատերազմներուն հետեւանքովը, գաշտային ու ծովեզերեայ կիլիկիոյ կարեւոր քաղաքները պարզուիլ կըսկսէին ու բոլոր բընակիչները, բարբարոս թշնամիներու սուրին առջեւէն հալածական, լեռնային կիլիկիոյ ամրութիւնները կ'ապաստանէին : Այս ընդհանուր խուճապի միջոցին է որ ֆոնուզի մօտերը գտնուող Ուլնի գիւղացիներն ալ կը գաղթին Զեթուն, ուր կազմելով ստուար գաղթականութիւնն մը, բերդաքաղաքը կը յորջորջին Ուլնիա, իրենց նախակին ծննդավայրին անունով : Ուլնի գեղէն էր Ս. Մահմետանոս Ուլնեցի նորհատակը որուն անունով նուիրուած մատուռ մը կը մնայ մինչև ցայսօր. հոն, տարուէ տարի ուխտի կերթան Զեթունէն ու շրջականերէն, մահմէտական ու քրիստոնեայ ժողովուրդներ, մատաղներ կը կտրեն : Ուլնի գեղին աւերակներուն քով կը գտնուի հիմակուան Հին Դե-

դը, Զեթունէն 6 ժամ հեռու : Այս գիւղին մէջ կ'ապրէր գեռ առաջին կէս դարուն, Նլլիպարենք գերդաստանը, հաւանականօրէն Ռւլնեցի Ապլզարիպեան բերգատէրերու սերունդէն, որ հիմա հաստատուածէ մօտականները, Թէլէմէլիք գիւղին մէջ :

Մուրենեանց հարստութեան պանծալի հիմնադիր Մուրեն իշխանը՝ Բագրատունեաց մայրաքաղաքէն մաս մը գաղթականներու հետ երբ որ Կիլիկիա կարչուէ, Տօրոսեան լեռներուն մէջ իր անառիկ դիրքով հոչակաւոր եղող Հաճըն կամ Հարգան կոչուած կիրճը կուգայ կապաստանի և հոն կը բնակեցնէ իր գաղթականները : Այս գաղթականներէն կարեւոր հատուած մըն ալ կուգայ Զեթուն : Այսպէս հայ տարրին թիւը հետզհետէ ստուարանալով, Զեթունի բնիկ Յոյները կը պարաւաւուին թողուլ իրենց տուն ու տեղը գաղթել ուրիշ տեղեր, զերծ մնալու համար վրէժինդիր Հայերու ձնշումներէն ու թշնամնական յարձակումներէն :

Այս թուականէն կը սկսի Զեթունի Հայերուն ազատական ձգտումը և կամաց կամաց հիմը կը գըրուի անոնց անկախութեան որ պիտի տեւէ յաջորդող դարերուն մէջ, շատ քիչ անգամներ ընդհատուելով :



Բ.

ԶԵՅԹՈՒԻՆ ԹԵՅԹՈՒԻՆ

Ինչպէս որ յիշեցինք, բիւզանգտկան կայորութեան օրով Յուլիոսպոլիս կը կոչուէր հիմակուան Զեթունը, յեաոյ Ռւլիս կոչուեցաւ, Ռւլի գիւղէն հոն գաղթած Հայերուն անունովը։ Հին գրչագիր յիշատակարանները՝ երբէք Զէյթուն անունը չեն գործածած, և ուրիշ ո և է մատենագրի կողմէ ալ չէ յիշատակուած։

Սուրէնեան թաղի Ա. Աստուածածնի եկեղեցին գտնուած հին աւետարանի մը կողքը՝ Զերոն անունը Իլյուած է հետեւեալ տողերով. — «Յասաջնորդութեան Շերուն Արհիելակոպոսին, յորժամ իշխէր Հեթում երէց ի Զեթուն բերդին, եւն. :»

Ռւրիշ աւանդութիւն մը կայ, որուն եթէ հաւատ ընծայուի, Զեթունի գաղթականութեան թիւը շատցած ըլլալով՝ բնակիչները փափաք յայտնած են իրենց հասարակաց գործերուն կառավարութիւնը յանձնելու արժանաւոր մէկու մը, ժողով գումարած են և միաձայնութեամբ իրենց մէջէն ընտրած են Սեթ անունով բարձրահասակ ու կորովի մարդ մը, զոր գատաւոր—կառավարիչ կարգած են գաղթականութեան վրայ։ Ամէն անգամ որ բնակչութեան մէջ վէճ մը կը ծագէր կամ դատ մը կը բացուէր, այդ նորընտիր դատաւորին կը գիմէին, Սեթին, որ արդարութեամբ կը վերջացնէր վէճը։ Սեթին համբաւը շուտով կը տարածուի շրջականները, օտար ազգէ մարդիկ ալ կը դիսեն անօր և զոհ սրտով կը մեկնին։ Այսպէս, բո-

վանդակ գտւառին բնակիչները, վէճի մը պարագային, իրարու խորհուրդ կուտային դիմել Սեթին, և կըսէին. «Սեթին գացէ՛ք» Ու այս յորջորջումը կրկնուեցաւ այնչափ անգամներ որ՝ երկրին անունն ալ Սեթին կամ Զեթին, և աւելի յետոյ Զեթուն կոչուեցաւ, ինչպէս որ կը գտնինք 1545 թուականը կրտղ յիշատակարանի մը մէջ:

Հարկ չկայ բացատրելու թէ Զ և Ս տառերը՝ լծորդ են իրարու: Հետեւարար կրնանք ըսել Սեթուն կամ Զեթուն, որ է Սեթի տուն կամ Սեթունի, ինչպէս են Բգնունի, Մշտունի, Արծրունի եւն.:

Արդէն Օամանեան տիրապետութենէն տաաջ կ'ոտպրէր հան հայ գաղթականութիւն մը, և իր նոր գաղթավայրը կոչած էր Զերուն և ոչ Զելրուն, այս վերջինը՝ թուրքերէն ըլլալով:

Այսքան պարզ, այսքան որոշ բացատրութինէ մը վերջ՝ չենք կարծեր թէ այլեւս կասկածի տեղի մնայ և կը յուսանք թէ վերջէն մտած և ընդհանրացած ոխալ յորջորջում մը կը սրբագրուի այսաւհետեւ և Հայութեան այս պահճակի հատուածին հայրենիքին կը տրուի իր խկական անունը՝ Զեթուն:

Վերջերը, կարծես թէ արդարացնելու համար Զելրուն յորջորջումը, բանաէրներէն ունանք ենթաղրած են թէ՝ Զեթունի շրջականները բազմոթիւ ձիթենիներ կային, որոնք պատերազմներու ժամանակ արմատախիլ եղած են. ահա այդ գոյութիւն չունեցաղ ծառերուն անունո՛վ կը կոչուի եղեր Զելրուն: Աակայն մարդ կը փորձուի հարցնելու թէ՝ ինչո՞ւ հառքը չը գտնուիր հիմայ այն պատմական ձիթենիներուն, եթէ իրոք գոյութիւն ունէին...: Կիլլիկիա ճամբարզողները պէտք է անշաւշտ հանդիպած ըլլան Սիօն Անարզարա տա-

նող ճամբուն երկու եզիրքները հաւասարաչափ հեռաւասրութեամբ անկուած թթենիներու հասաւ արմատներուն, որոնք Ռուբենեանց հարստութեան ժամանակ կանանչ տերեւներով կը հովանաւորէին այն երկարաձիգ ճամբան, և զորս եզիպտական արշուանքները փճացուցած են. արգեօք այդ թթենիներուն ակնարկել կ'ուզենի Զեթունի շրջակաները ձիթաստանի մը զոյութիւնը պնդող բանասէրները :

¶.

ԶԱՐՄԱՆՈՒՀԻՒ . — ՀԵԹՈՒՄ . — ԱՅԻԼԹԱՆ ՄՈՒ
ՏԱՑ ԴԻ ՀՅՈՒԱՐՏԱԿԻ

Զեթունի քաջ լիոնականները Ռուբենեանց իշխանութեան ատեն մասնակցած են շատ մը պատերազմներու : Պատմութեան մէջ յիշուած Գոդ Վասիլը՝ Քեսուն զաւատի հոչակաւոր իշխաններէն էր, որ Զեթունի կողմերը, դէպի հարաւարեւելք չորս ժամ հեռաւասրութեամբ, հիմակուան Բերդու (Բերգիզ) գիւղը կը բնակեր ու կ'ասպատակէր դաշտային կիլիկիոյ գիւղերն ու քաղաքները : Զեթունի լիոնները, հողն ու քարը, օդն ու ջուրը՝ գիւցազնութեան, հայրենասիրութեան, անկախութեան ողի կը ներշնչին իրենց բնակիչներուն, առանց սեռի խարութեան : Զեթուն իրուամբ կոչուած է Հերոսներու քնորան, Արծուի Յոյն, որովհետեւ իր ծոցը ոնուցած է մէկէ աւելի անձնուէր հերսոններ ու հերսուհիներ : Հերսաւհիներուն մէջ հոչակաւոր է Զարմանուհին, Ռուբենեանց Հեթում սպարապետին ախիլինը, սա՝ Գրի-

գոր անուն վատ ու դաւաճան հայու մը ձեռքով իր սիրելի էրկան սպաննումէն յետոյ, երբ կործանած էր արդէն Ռուբենիանց թագաւորութիւնը, կը փախչի կուգայ կոկիսոնի և Ռւնիոյ լեռները, որոնց մէջ հինգ տարի շարունակ թափառաշրջիկ ապրելէ ետքը . իր Գէորգ զաւկին հետ՝ կը յաջողի վերջապէս իր մօտ համախմբել 300 քաջ լեռնցիներ, որոնց գլուխը կ'անցնի և յարձակում կը գործէ Թուրքերուն վրայ, կը յաղթէ և կը տիրանայ կոպանի, ուր կիշխէ 63 տարի : Այս հերոսուհիին գերեզմանը չը գիտցուիր թէ ո՛ւր է, բայց տեղացիները կը պատմեն տւանդութեամբ թէ՝ Զարմանուհին Զեթունի տէրն է եղեր, և օր մը իրեն հիւր եկած վաթսուն թուրք հեծեալներու սեղան հաներ է լոկ մրգեղէններով ու անուշէղէններով, առանց ուրիշ կերակուրի : Լեռնային կիւմիկիոյ այս հերոսուհին անմահացնելու փափաքով՝ Զեթունցիները, նաեւ բոլոր շրջակայքի գիւղացիները սովորութիւն ըրած են ԶԱՐՄԱՆ անունով մլրտել իրենց աղջիկները, ինչպէս որ մինչեւ այսօր այդ անունով կիներ խիստ շատ կան հօն :

Յիշեալ Զարմանուհի տիկնոջ զաւկին՝ Գէորգին սերունդէն էր Հեթում, ուսեալ և որտոտ քահանան, որ կ'իշխէր Զեթունի բերգին, և կը քահանայագործէր Սուրենեանց թաղին Ս. Աստուածածին եկեղեցին մէջ : Այս այն Հեթում քահանան է, որուն համար կը պատմուի թէ՝ չկրնալով հանդուրժել իր ժողովուրդին վրայ ծանրացած տուրքերուն, ոտքը հողաթափ մը, մինչեւ կ. ՊՈՂԻՍ ճամբորդած և յաջողած է ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱՏ Դ. էն հրովարտակ մը ձեռք բերել, որուն բնագրին պատճէնը ստորեւ կը դնենք, թարգմանութեան հետ :

زیتون قصبه‌سی طاشلق اولوب کنیش اراضی‌سی
بولندی‌غندن اداره تعیشلری ایچون کوچک‌لری و خنطه
شعیر و جمیع حبوبات طشره‌لردن کلپی ایحاب ایتدیکی در کار
اولدی‌غندن ممالک سخروسی‌مده بولنان جمهله تبعه‌مدن مرعش
سن‌جاغنه تابع زیتون قصبه‌سی مستقلاً طیله‌رق تادیه ایده‌جکلری
خراج ویرکو‌سندن نفو شاهانه اولمشدر. يالکن سنوی
مقطوع ویرکولری اوپش‌یک غوش اولوب بومقدار آقچه.
نیده آیاصوفیا جامع شریفه متولیسته تادیه اولون‌سوزکه
قندیللر زیتیاغی آلوب جامع شریفه نور‌لیغان اواسون. اوپش
بیک غوشده کندو کلیسا‌لرینه ادا ایاسونلر نیه قندیللر
ایچون عبادتخانه‌لری منور اویسون. کرک آیاصوفیا جامعنه
و کرک کندولرک کلیسا‌لرینه وقف صایلسونلر بشقه هیچ
بر حکمدار مداخله ایتسون توجه شاهانه نائل اولان
زیتونه و دخی عثمانی مامورین درون قصبه‌ده بولنسون
همده عثمانی مأموری‌سندن بریسی بولجیله‌قده قصبه‌یه تصادف
ایدر ایسه او سیاح درون قصبه‌ده یاتمیوب شهرک طیشاروسنده
یاتسون شویله‌که ویرمش اولدیغ استثنایت و استقلالیته هیچ
بر طرفدن خالی کلیوب کندو کندولرینی اداره ایاسونلر
شویله بیله‌لر علامت شریفه، اعتماد قیله‌لر
سنے ستة و ثلاثين و الف في شهر الشوال ٢٩

ՀՅՈՒԱՐՏԱԿԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՂԹԻՒՆԸ

Յայտնի է թէ՝ Զեթուն գաւառակը քարքրուտ է և ընդարձակ հողեր չունի, այնպէս որ ժողովուրդը իր ապրուստին համար կը նեղուի և կ'ստիպուի ցորեն, գարի, և ուրիշ արմտիքներ դրսէն բերնլ տալ. ուստի Զեթուն գաւառակը, որ Մարտի գաւառին կը պատկանի, իմ կայսերական երկիրներուս մէջ տալող բոլոր հպատակներուս մէջէն բացառութիւն կազմելով զերծ կը կացուցանեմ զինւորական տուրքէն, զոր պարտաւոր էին վճարել կայսերական գանձուն, միայն տարուէ տարի որոշեալ տուրքերնին 15,000 գահեկան է. և այս գումարը թող հատուցուի Այա Սօֆիա մըզկիթին հոգաբարձուին, որպէս զի կանթեղներուն ձէթ առնուելով՝ մզկիթը լուսաւորուի. 15.000 գահեկան ալ իրենց եկեղեցիներուն թող վճարեն գարձեալ կանթեղներուն համար, որպէս զի իրենց աղօթատեղիները լուսաւորուին։ Թէ՛ Այա Սօֆիա մզկիթին և թէ իրենց եկեղեցիներուն պատկանեալ կալուածք թող համարուին. ուրիշ ո՛չ մէկ թագաւոր թող չի միջամտէ իմ կայսերական համարմանն արժանացող Զեթունի, նոյնպէս գաւառակին մէջ թուրք պաշտօնեաներ թող չը գտնուին, և եթէ թուրք պաշտօնեաներէն մէկը ճամբորդութեամբ այդ գաւառակին հանդիպի՝ այն ճամբորդը քաղաքին մէջ չպիտի պառկի, այլ քաղքէն դուրս տեղ մը պէտք է պառկի, այնպէս որ իմ տուած բացառիկ և ինքնավար դրութեան և ոչ մէկ կողմէ վեսս չհասնի. իրենք թող կտուավարեն իրենք զիրենք Այսպէս թող գիտնան, ուրբազան կնիքիս թող վատահին։ Յամին 1036, կ. Պոլս, Շէվվալ ամսոյ 29։

Այս հոչտկաւոր հրովարտակին տրամադրած 15
հազար դրուշի գումարը, որ յիտոյ 24,000ի բարձրա-
ցաւ, ամէն տարի, հաւատարիմ անձի մը ձեռքով է .
Պոլիս կը դրկուէր ու կը յանձնուէր Այս Սօֆիա մըզ-
կիթին վերատեսչին : Սակայն, երբ որ Աղիզ բաշայի
պատերազմէն վերջը Զեթունի մէջ կառավարութիւնը
ոտքը դրաւ, ժողովուրդը կեզեքելու և երկիրը փը-
ճացնելու ծառայող նոր ու ծանր տուրքեր դրուեցան
և անկէ ի վեր երբէք չյարգուեցաւ երջանկայիշա-
տակ Սուլթան Մուրատ Դ.ի հրովարտակը : Աժան՝ որ
է . Պոլսոյ Ազգ . Պատրիարքարանը՝ դեռ մինչեւ ցարգ
անտարբեր կը գտնուի , և այդպիսի թանկագին հրո-
վարտակի մը գործադրութեան մասին և ոչ մէկ ձեռ-
նարկ չըներ . . . : Արդէն միւս կողմէ դիմուածն ալ
շատ անգութ եղած է Զեթունի հանգէալ : 1884ի հըր-
գեհին մէջ այրեցաւ այդ հրովարտակը, ինչպէս նաև
Գող Վասիլի Աւետարանը, և ուրիշ շատ մը չքնաղ
հնութիւններ :

Մեր նպատակը՝ Սուլթան Մուրատ Դ.ի հրովար-
տակին պատճէնը հրատարակելով՝ քրքրել չէ՝ հին-
ցած հաշիւները, և ո՛չ ալ նորոգել կէսանկախ լե-
ռան մը պահանջումները : Պատմութեան մէջ պիտի
մնայ այդ հրովարտակը, իրրեւ պարծանքի կոթող
մը Սուլթան Մուրատ Դ.ի պէս վեհանձն, հպատա-
կասէր ու երկրին իրական բարիքներուն ցանկացող
վեհապետի մը անմահութեան : Եթէ պէտք է կոթնիլ
հրովարտակներու պաշտօնական խսուումներու,
Զեթունի առանձնաշնորհումները գործադրել տալու
համար, 1896ի Յանձնառութիւնները կան, եւրոպա-
կան վեց մեծ տէրութեանց ու Օսմ. Կայսեր ներկա-
յացուցիչներուն կողմէն ստորագրուած :

Ո՞րը գործադրուեցաւ այդքան հանդիսաւոր յանձնառութիւններուն :

Կարճ բացատրութիւն մը սակայն յիշեալ հրովարտակին մէջ տիրապետող ոգիին վրայ :

Բարի, արդարասէր ու երկիրը հայրարար կառավարելու տրամադրութիւններով օժտուած վեհապետ մըն է, որ տեղական պայմաններն ու հոն ապրող զանազան ցեղերուն հակամարտ շահերը նկատի կառնէ և իրբեւ գարման՝ այդ հրովարտակը կը չնորհէ :

Զեթուն ապառաժուտ է, ժողովուրդը աղքատ է, չկրնար կայսրութեան միւս մասերուն հասեմատութեամբ վճարել տուրքերը, հետեւարար, անփոփոխնիի, նաստատուն գումար մը կ'որոշէ, զոր Զեթունցիները պարտաւոր պիտի ըլլան աարուէ տարի իրենց ձեռքով վճարելու, անոր ալ կէսը՝ Այս Սօֆիայի մըզկիթին ու միւս կէսը՝ Զեթունի եկեղեցիներուն կանթեղներուն համար Յետոյ, հետաքրքիր՝ իր ընդարձակ երկին մէջ ցանցնուած այլազան ժողովուրդներու բարքերուն ու սովորոյթներուն, կը տեղեկանայ թէ՝ Զեթունի մէջ երբեմն թուրքեր ուզեր են տեղաւորուիլ, ճնշումներ ու կեղեջումներ ի գործ դնելու թագուն գիտումներով, թէ՝ լեռնցիներու անկախ նկարագրին ու հնաւանդ սովորոյթներուն գէմ նախատինք մը պիտի նկատուէր այդ կարգի բանաւորներու ներկայութիւնը, կ'արգիլէ բացարձակապէս անոնց մուտքը Զեթունի մէջ :

Այս հրովարտակին մէջ աչքի զարնող ուրիշ պարագայ մըն ալ կայ, զոր կ'արժէ ի վեր հանել: Զեթունի տեղական բացառիկ պայմանները հասկցուած ըլլալով, Սուլթան Մուրատ Դ. յարմար կը դատէ այդ զւտ հայ գաւառակը՝ կապել ուղղակի Մայրաքաղա-

քին, թ. Դուռքին հետ, Մարաշի տեղական իշխանութեանց քմահաճոյքէն ու կամայականութենէն զերծ պահելով դայն։ Դարեր ետքը, ահա՛ միեւնոյն իրականութիւնը կը ցցուի մեզի գէմ այսօր, և օգտակար դաս մը կրնայ ծառայել մեր երկրին կառավարութեան վերին հակողութիւնը ստանձնող Միութեան և Յառաջդիմութեան Գօմիթէի Վարիչ Մարմնին որ գեռ կը յամառի պնդել թէ՝ Օսմ. Կայսրութեան նահանգներուն անբարեկարգ ու խառնակ վիճակը կարելի է բարելուել կեդրոնացում կօչուած փառած ու նեխած դրութեան մը կիրառութիւնով։

Մէկ արդար վեհապետի բարի կամքը՝ դարեր առաջ լուծած է Հայկական հարցը, տալով տեղական առանձնաշնորհումներ։

Դ.

ԶԵԹՈՒՆ. — ՍԱՀՄԱՆՆԵՐԻ. — ՆՈՒԻՐԱԿԱՆ
ՔԱՐԵՐԻ

Զեթուն՝ Հայոց Ծոցէն, այսինքն Աղեքսանդրեակ Հոկէնտէրուն) քաղաքէն ջորիի ընթացքով 46 տամուան հեռաւորութեան մը մէջ, ծովուն մակերեւէն 3500 ոտք բարձրութեամբ, լեռնոտ, ապառաժուտ իրքով, Մարաշի հիւսիսային արեւմտեան կողմը, և Կիլիկեան մայրաքաղաք Սիսի արեւելեան հիւսիսային կողմերը, Յէ ժամ հեռու, Հալէպի նահանգին տոկ գաւառակ մըն է։ Իր շուրջի լեռնաշղթաները ևնական պարիսպ մը ձեւացուցած և անոր տուած են անտոիկ բերդի մը հանգամանքը, թէեւ գիրքը՝ Հալընի դիրքին հետ բաղդատելով՝ նուազ ամուր լու

Զերուն

2

ՏԱԴԱՐԱՆ
ԱՐԱԿՈՒՅԵԼ

պաշտպանուած կը համարուի :

Զեթուն բերդաքաղաքը կը բաղկանայ մօտաւորապէս 1000 տուներէ, զուտ Հայ, մէջի 24 թուրք ընտանիքները 1896ին գաղթած ըլլալով, մեծ պատերազմին հետեւանքով : Իւրաքանչիւր տուն առնուազն ութ անդամ հաշուելով՝ Զեթուն կը պարունակէ 12800 բնակիչ, միծ մասով արու սեռէն : Շրջակայքի գլխաւոր գիւղերուն մէջ ալ կը գտնուի գրեթէ նոյնչափ թիւով զուտ հայ բնակչութիւն մը : Թէ՛ Զեթունի թէ իր գիւղօրէներուն վրայ յետոյ պիտի խօսին, մանրամանօրէն, տեղագրական և վիճակագրակա ընդարձակ ծանօթութիւններով :

Գաւառակին սահմանները՝ Հիւսիսէն Երինեկ չէր քէզ գեղը կամ էսեն Տէրէ պողազը, Զեթունէ Վժամ հեռու, Արեւելքէն՝ Մալաթնա թուրք գեղը՝ Ժամ հեռու . հարաւէն՝ Արեգնի Եկանինք գեղը՝ Ժամ հեռու . իսկ արեւմուտքէն՝ Զուգուր Հիսար (Հիկանչին) թուրք գեղը՝ 10 Ժամ հեռու :

Զեթունի բարձրաւանդակին գլխաւոր լեռներ հիւսիսէն՝ Զըրլի, Պերիս, Սաղսալ, Աղան արը և Եկ Գարցաւ . Արեւելքէն՝ Պերզինկայ, Մավրլը և Աւագ Հարաւէն՝ Կուռեսինի լեռը, համանուն բերդով . իսկ Արեւմուտքէն՝ Սօլագ Տէսէ լեռը : Այս լեռներուն մէջ նշանաւոր է Պերիս իր բարձրութեամբ, ծովուն մակերեսէն 4500 մէտր, և իր երկաթէ անսպառ հա քով, զոր Զեթունի քանի մը հարուստները կը բանեցնէին մինչեւ վերջին տարիները, նահապեական պարզ միջոցներով :

Յետոյ կուգայ Եէտի գարտաշ լեռը, որուն ստորոտէն կը բխին համանուն եօթնակնեան աղբիւրները, ասոնք միանալով ուրիշ շատ մը ջուրերու հետ, Շուա-

զըր գետակը կը կազմին։ Աշուղներէն ումանք երգած են ասոնց բնական գեղեցկութիւնները, թրքաբարբառ ուանաւոր բանաստեղծութիւններով։

Զեթունցիները մասնաւոր յարգանք մը, պաշտում մը կը տածին հանդէպ կարգ մը վիթխարի քարերու, որոնք իրենց համար նուիրական որբութիւններ կը նկատուին, և ասոնք են. — Աբրել Քարտոկ կամ Անբանի քարտակ, խոչոր քար մը, Զեթունի հիւսիս—արեւելքի կուշտը պառկած, որուն գագաթը տնկուած կայ երկաթէ օծեալ խաչ մը, խիստ վաղեմի ժամանակներէ ի վեր։ Ամառները զովանալու համար այս ապառաժին շուքը կուգան կը նստին անգործ մարդիկներ։ Սուլուր իոր կամ Սոլոր քար, Զեթունի Հիւսիս-արեւեմուտքի կուշտը, գրեթէ 5—6 վայրկեան հեռու, ինչպէս է Անբանի Քարտակը, նոյնպէս վրան երկաթէ խոշոր խաչով մը։ Տափակ Քար կամ Տափոկ Քոր, հարաւային կողմը, Զեթունի դիմացը, վրան ձիու ոտքի հետքերով. Ա. Մարգիսի ձիուն կոխած տեղերը կը դաւանի միամիտ ուամիկը։ Թողինց քար հարաւ-արեւելք, Պուշախցոնց մոտ կամ Բլուր, արեւելք, Ղուլօ կամ Մարտկոց հարաւային-արեւեմուտք։

Զեթունցիները կը յարգեն ու կը պաշտեն բոլոր այս քարերը, զորս կը նկատեն անանցանելի պատճէներ. և իրօք, այնքան բազմաթիւ կռիւներու մէջ գէթ անգամ մը չէ՝ պատահած որ թշնամին յանդղնած ըլլայ անցնելու այդ սահմանները։

ԶԵԹՈՒԻՆԻ ԹԱՂԵՐԸ . — ԶՈՐԾ ԻՇԽԱՆՆԵՐՈՒԻՆ
ԾԱԳՈՒՄԸ ԵՒ ԻՐԵՆՑ ԻՐԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բնական ամրութիւններով ու սրբագործուած
պատճէններով պահպանուած այս քաղաքը, որ գրե-
թէ քառակուսի ձեւ մը ունի, հիմնուած է ժայռերու-
վրայ ու կը բաժնուի չորս թաղերու .

1. Շօվրյեան քաղ կամ Պօզպայիր, արեւելքի
կողմը, որուն արեւելքէն դէպի հարաւ քերելով
կ'անցնի Զոր վտակը, ձմեռը հեղեղ, ամառը կէս մը
ցամքած :

2. Եաղուպեան քաղ կամ Քարկըլար, հարաւի
կողմը, որուն հարաւի եղերքէն կը քերէ կանցնի
Զորը, եւ որուն արեւմուտքի ծայրը ձգուած է Շուղ-
րի կամուրջը :

3. Եենիտիւնեա քաղ կամ Վերի քաղ, հիւսիսի
կողմը, Քարծայր լեռ ժայռին ստորոտը, որուն ա-
րեւմուտքի կողէն քերելով կ'անցնի Շուղը գետակը,
խև արեւելքէն՝ Զորը :

4. Սուրենեաց քաղ կամ Միջին քաղ, Եէնիտիւն-
եայ, Եաղուպեան ու Շօվրյեան թաղերուն մէջտեղը .
այս թաղին արեւմուտքի կողմը կը բարձրանայ Զե-
թունի Բերդը, որուն ստորոտէն քերելով կանցնի
Շուղը գետակը :

Այս չորս թաղերու իւրաքանչիւրը կը յորջորջուի
եր վրայ իշխող Հայ իշխաններուն մականունովը, ո-
րոնք իրենց հանճարով, քաջութեամբ ու հայրենաս-
ոիրութեամբ մեծ հռչակ հանած են :

Ահաւասիկ թէ ինչպէս ծագում առած են Զեթունի չորս իշխանները . որոնք այս առանձնաշնորհեալ Հայ Լեռին հիմնադիրները կը նկատուին :

Սուրենեանց իշխանութիւնը հնագոյնն է և կը սկսի 15 հին . բերդին առաջին բնակիչներէն Սեթով , որու եղբօրը՝ Սուրենեան իշխանին անունէն ստացած է իր յորջօրջումը : Ինչպէս ըսինք , ամինահին իշխանութիւնն է ասիկոյ , բլլարով բերդին սեփական տէրը : Մինչեւ հիմայ հռն կը բնակին ասոր սերգւնդէն 50 ընտանիքներ , որոնք եօթը ճիւղեր ունին , Սուրենենք—Սեթենք— (Բասելասենք)—Կէյիկենք—Միի Վարդիվենք—Ազպասենք—Թումիկուք :

Եադու պեանց իշխանութեան հիմնադիրն եղած է Յակոբ անունով մարդ մը , որ 1780ին Զեթունի վրայ արշաւող կօմէր բաշան սպաննեց տարօրինակ միջոցով մը և զարմանալի ճարպիկութեամբ մը : Մանրամասնութիւնը պիտի պատմենք իր կարգին :

Եկնիտիւնեաներուն իշխանութիւնը՝ սկիզբները Արարդեան ցեղին կը պատկանէր , սակայն յիտոյ , Զեթունի եկեղեցական ու աշխարհական երեւելիներուն համահաճ հաւանութեամբ՝ յանձնուեցաւ Եկնիտիւնի հաճի Ղազար աղայի հօր (որուն անունը գժրադդարար գեռ անձանօթ մնացած է) . որովհետեւ կապանի խուժանապեաններէն համբաւաւոր թուրք հարստահարիչ մը սպաննելով՝ ձեռքէն աղատեց հայ հարսմը 1790ին :

Ինքը եկաւ Արեգին , իոկ հօրեղբօրսրդին՝ Հաճըն փախաւ : Այս սպաննութիւնը , յաջողութեամբ գլուխ հանելէ ետքը՝ իրենք իրենց ըսեր են «Եկնի տիւնեալս կելիք» ասկէ՝ Եկնիտիւնեալ մականունը :

Շովրոյեան իշխանութիւնը կը սկսի 1800ին , Հա-

ճի Սահակ Շօվրոյեանէն, որ մեծ անուն հանած է Գալէնտէր բաշային դէմ մղուած պատերազմին մէջ և ամլու մը շարունակ ապուր (օվրալ) խմցուցած է կռուող աղքատիկ ժողովուրդին, ասկէ՝ Շօվրայեան մականունը:

Զ.

Զեթուինի Եկեղեցիները, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ. —
Զեթուինցի ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ ՈՒ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐ.

— ԱՌԱՋՆՈՐԴ ՎԱՆԱՀԱՅՐԵՐ

1600 տունէ բաղկացած Զեթուն քաղաքը զուտ հայ և կրօնքով լուսաւորչական է: Ունի այժմ չորս եկեղեցի, — Ս. Աստուածածին՝ Սուրենեան թաղի մէջ, Ս. Սարգիս՝ Եաղուպեան թաղի մէջ, Ս. Յովհաննէս՝ Շօվրոյեան թաղի մէջ եւ Ս. Լուսաւորիչ՝ Ենիւտիւնեա թաղի մէջ: (Թէեւ փոքր մատուռներ կային, բայց մեծ հրդեհին այրեցան, այն է՝ Ս. Հրեշտակապետ, Ս. Պարսամ, Ս. Թորոս, Ս. Պողոս-Պետրոս ինչպէս և Ս. Յակոբ մեծ եկեղեցին): Ասոնց իւրաքանչիւրն ունի մէյրէկ նախակըթարան գպրոց իր մօտ, ու մէկ աղջկանց վարժարան: Վերոյիշեալ Ս. Յակոբ անուամբ մեծ եկեղեցին մեծ հրդեհի ժամանակ այրելով՝ տեղը հրկիղելոց օգնող մասնաժողովին կողմէն զրկուած դրամական նպաստին չնորհիւ զեղեցիկ վարժարան մը կառուցուեցաւ կեսարացի Գուռնումնեան Քերովքէ էֆէնտիի հսկողութեամբ:

1866—67 թուին թէեւ կրօնական բաժանում մը մտաւ Զեթունի մէջ, մի քանի տուներ կաթոլիկութեան, մի քանի տուներ ալ բողոքականութեան յա-

ըելով, սակայն ասոնք երկար ատեն չունեցան իրենց յատուկ կրօնական ո՛ և է հաստատութիւն, վասն զի շատ սակաւաթիւ են, գրեթէ 20ական տուն :

Չորս իշխաններուն իւրաքանչիւրը կիշխէր լո՛կ իր թաղին վրայ, իր սահմանէն (⁽¹⁾) դուրս չունենալով ո՛ և է ազգեցութիւն, իրենց թաղին, իրենց սահմաններուն մէջ ամենազօր էին, իրաւունք ունէին իրենց հպատակներուն կեանքին վրայ անգամ այսպէ՛ս, օրինակի համար, շնացող այր մը կամ կին մը, եթէ երեք անգամ խրատուելէ և ազգարարութիւն ստանալէ ետքը գարձեալ անսաստէր ու շարունակէր իր աղտոտ ընթացքը, իշխանին հրամանով անմիջապէս կը սպաննուէր: Իսկ եթէ թաղին մէջէն մէկը մարդ մը սպաննէր, ուրիշ կերպով չէր կրնար ազատուիլ, բայց միայն իր թաղէն ուրիշ թաղ մը փախչելով և նոյն թաղին իշխանին պաշտպանութեանը տակ մտնելով: Այս պարագային, 12 «գապատայիշները», որոնք ամեն կարեւոր խնդիրներու մէջ կընկերանային իշխանին իրրեւ խորհրդական ու զինակիր կերթային փախըստական մարդասպանին տունը, հիմնայատակ կը քանդէին զայն իրենց իշխանին հրամանով, ու այս կերպով գոհացում տուած կ'ըլլային սպաննուածին

(1) Չորս իշխանները, 1865էն առաջ, բացի Զեթունէն, կը տիրէին նաեւ շրջակայ գիւղօրէներուն. ահա՛ իրենց իշխած գիւղերը. — 1. ՍՈՒՐՅԱՆԵԱՆ՝ Պօղծուզազ, Հաճի Տէրէ, Թանըրը (Թուրք) ու Տէօնկէլ: — 2 ԵԱՂՅՈՒՂԵԱՆ՝ Աւագալ, Խէրէկզամ, Պուռը. Գարու Գայաւ: — 3. ԵԼՅԻՖԻԻԻ ԵԱՑ՝ Արեդէն. ԷՅՀԵՆՃէ, Փէրժմէն (Թրք.)^o — 4. ՇՈՎՐՈՅԵԱՆ՝ Ֆէնկ կամ Խէպի (Քէլլոր), եւ Տէօնկէլէր (Թուրք) իշխանները կամ իրենց դրկած մարդերը տարուէ տարի այդ գիւղերու կալերը կը չափէին եւ 20 չափէին մէկը կը վերցնէին իրքեւ իշխանին միերուն արփաղը (զարեղէն):

ընտանիքին : Ժամանակ անցնելէ ետքը : Երբ որ այդ ընտանիքը ներէր (⁽²⁾) ու հաշտուէր մարդասապանին հետ , ա՛լ ասիկայ կրնար ազտորէն շրջիւ ամին տեղ . ո՛չ ոք իրաւունք ունէր ո՛և է վեստ մը հասցընելու իրեն . որովհետեւ , Զեթունի հնաւանդ ու պապենական ոռավորյթներուն համաձայն , երբ հակառակորդները կը հաշտուին , ա՛լ կ'եղբայրանան իրարու :

Իշխաններու բոլոր այս առանձնաշնորհումները չնչուեցան 1863ին , երբ որ թուրք կառավարութիւնը պաշտօնապէս մուտ գտաւ Զեթուն : Չորս թագերուն պետերը , որոնք բլարիլօր (իլսրիլար) կամ ծերունի կը կոչուէին , ժառանգական իշխանութիւն ունէին ու երբ որ իրենցմէ մէկը մնանէր , բոլոր եկեղեցական դասը , միւս երեք իշխանները , և իրենց գագատայինները հանգուցեալ իշխանին տունը կերթային հանդիսաւորութեամք ու իր սրգին կամ եղբայրը (եթէ անորդի մնանէր) մէջտեղ կը բերէին ու եկեղեցականները պահպանիչ ու օրհնութիւն կարդալով անոր վրայ , կը բազմեցնէին զայն բարձր բազմոցի մը վրայ և կը հրատարակէին նոյն թաղին իշխան . այնուհետեւ բոլոր թաղեցինները պարտակոր էին պատկառանքով հնազանդիլ անոր , թէեւ ըլլար անչափահաս ու գեռատի . իշխանին գէմ անհնազանդ գտնուող թաղեցին՝ նոյնիսկ մահով կը պատժուէր :

Իսկ հիմայ որ , օտար իշխանութեան մուտքին հետ վերջացած են այդ ձեւակերպութիւնները , ժո-

(2) Ներումը կ'ըլլար այսպէս . Թաղին իշխանը ու միւս պաշտպան եղող իշխանը 12 գտապատայիններով , առջեւնին ծգած մարդասապանը , մէկ կանգուն ճերմակ կտաւ կրելով ուսին վրայ իրը պատանը , կուգան սպաննուածին տունը . այս ատես կը ներուի :

զովուրդը գեռ կը շարունակէ նոյն յարգանքով վերաբերուիլ զէպի իր իշխանական ցեղերը, մանառուանդ վտանգի ու պատերազմներու ժամանակ, որոնց մէջ սնունք, իրենց սիրեցեալ իշխանները, գործունէութիւն ու անձնազոհութիւն ցոյց տուած են:

Զեթունի մէջ կաթոլիկութեան ու բողոքականութեան մուտքը քաղաքական տագնապներու հետեւանքն էր, տպա թէ մ'չ, Զեթունցի Հայլ սաստիկ ջերս սիրով յարած է իր մայրենի Ա Եկեղեցւոյն, և այս ոէրը միշտ վառ պահելու ջանադիր եղած են Եկեղեցական Ս. Հարք, որոնք ի սկզբանէ անտի կարեւոր գիրք մը ունեցած են այս արկածաշատ երկրի ամեն յեղաշրջմանց մէջ: Առողջմէ նշանաւոր անձնաւորւթիւններ ալ ելած են, մեծ մասամբ Ս. Առուուածունի վաճքին մէջ գաստիարակուած, որոնք եկեղեցական ամենաբարձր աստիճաններով սպատկար հանդիսացած են նաև ընդհանուր հայութեան: Ասոնք են.

Սիմէօն	Կաթողիկոս Սոյ	1539	Բուականին
Ղազար	»	1545	»
Խաչատուր	»	1570	»
Կարտապետ Գ (*)	Ս. Էջմիածնի	1726	»

(*) Ասիկա, ինչպէս որ Աստուածաշունչ զրոց յիշատակաբաին մէջ երկարօրէն կը պատմէ իր անմին վրայ. «Եօթնամսնի ծնեալ, ասէ, ես եօթն ամ զկաթն առեալ ի մօրէս, յադագս որոյ ՀՀԱՅ եմ մակամայնեալ», Աա Զեթուն ծնած է 1661ին, իր հօր անունն է Մարտիրոս (Մարտիրիւս) Դ-Հ-Ա մականուանեալ, մօրն անունը Մարփամ (Մայրօմ). Պահուեէն աղաւաղեալ Քահկունց կամ Քէզիւնց կը կոչուի. այժմ Քահկունց սերունդը կայ քաղաքին վերի Թաղը, Քերծէար ըսուած տնդը. Դ-Հ (դռ) Զեթունի բարբառով տարիիրոտ մարդ կը նշանակէ: Իր ծնողաց մեռնելէն ետքը լսելով իր հայրենակից Սայլու կոչեցեալն Ստե-

Սարգիս Պատրիարք Կ. Պոլսոյ	1587	»
Յավհաննէս » » »	1590	»

Աւելորդ չենք համարիր այս բարձրաստիճան եկեղեցականաց կարգին յիշել նաև այն եպիսկոպոսներն ու վարդապետները, որոնք յաջորդաբար պաշտօնավարեցին Զեթուն իրեւ առաջնորդ կամ իրեւ վանահայր :

Ասոնք են .—

Փան վարդապետի՝ Գաղատիոյ վիճակին զրայ եպիսկոպոս ծեռնադրուիլը, անոր քով գնաց Անկիւրիա եւ անոր մեռքին տակ վարժուելով, (1861), աքեղայութեան կարգ առաւ անկէ, իսկ 1684—1687ին ծայրագունութեան աստիճան, եւ վանքի նորոգութեան համար շատ աշխատեցաւ ու շատ մը սպասներ ճգեց հան եւ ապա դրկուեցաւ նահապետ կաթողիկոսին քով եպիսկոպոս ծեռնադրություն յետոյ տեղւոյ յաջորդ եղաւ եւ 30 տարիէն աւելի պաշտօնավարեց (1694—1726). Ղազար ջանկեցին նորին Մրբազնութեան համար կ'ըսէ. «Էր այր շքեղ եւ փառազարդեալ», իր աթոռակալութեան երկար տարիներուն մէջ Գաղատիոյ եկեղեցիներուն եւ վանքերուն մէջ շատ մը նորոգութիւններ եւ շիւութիւններ ըրաւ, զրերով ու սպասներով ճոխացուց Յետոյ իր ծեռնասուն աշակերտ Մովսէս վարդապետի հետ (1705) ու խտի գնաց Երուսաղէմ, Հռոմէկայ եւ իր հայրենիքը ուր չորս ամիս կեցաւ թէ՛ իշ եղբայր Ստեփանոս Երէցի հետ տեսնուելու համար եւ թէ ապստամբաց Երևէն մանապարհսերու վախերաւն պատճառով. այս մասին իր ընկերը Մովսէս վարդապետ կը գուշ թէ՛ «Անդ (ի Զեթուն) գուխտս մեր կատարեցար, թէ՛ ի Ս. Փրկիչն, թէ՛ ի Ս. Աստուածածնայ վանքն եւ թէ՛ յԱնանիա Առաքելոյն Ս. Աջն, որ ի Զեթունոյ վանքն կայ եւ ուսուցչին մերոյ գերեզման (Ստեփանոս եպիսկոպոսի), եւ անդէն գտեղի կալար աւուրս հարիւր եւ քան յանէ Մորգոմանց՝ որ իրեւ զառիւծ շրջէին շուրջ զժեօթ, բայց յետոյ փախստեայ մանապարհաւ հազիւ հասար ի Հաճնայ վանքն, առ Ովհաննէս Կանողիկոսն», Ուրիշ շինութիւններէն վերջ, Աստուածատուր Կաթողիկոսին վախճանելէն ետք, Կ. Պոլսոյ մէջ Կաթողիկոս օծուեցաւ 17 փետր. 1726ին, ուր Յովհաննէս վարդապետը (Կո-

1586 Յովհաննէս Ա.	Եպիսկ.
1596 Մերուն	»
1624 Մկրտիչ	»
1666 Մովսէս	»
1694 Ստեփան	» (Սաշլու մականուանեալ)
1720 Կարապետ Ա.	»
1800 Յովհաննէս Բ.	»
1806 Յարութիւն	»
1808 Միքայէլ	»
1817 Մարտիրոս	»
1821 Պօղոս	»
1823 Յակոբ	» Պըշտեան
1826 Մատաթիւս	» Ղազիկեան
1827 Յակոբոս	» Պոստանեան պարմադը քէ- սիք (մատնատ)
1832 Մարգիս Ա.	» Խանդքորեան
1851 Յովհաննէս Գ.	Եպիսկոպոս Էօքսիւզեան. սա մեծ ծառայութիւն մատոյց Ս.

(լու) Եպիսկոպոս ճեռնադրեց, որը եղաւ Պատրիարք Կ. Պոլոսյ,
եւ ապա ինքը մեկնեցաւ Ս. Էջմիածին եւ չորս տարի զահա-
կալելով վախճանեցաւ 1730 Թուականին (Համեմատէ «Սիսուան»
և Ալիշանի) :

Եպիսկոպոսութեան ժամանակ Զեթուն այցելած ատեն Ս.
Հըեշտակապետ Եկեղեցւոյն փոքր եւ պատուական սկիհ մը
նուիրած է հետեւեալ յիշատակարանով, որ մինչեւ ցայսօր կը
մեայ :

«Յիշատակ է Ս. Ալիմս Ռւլնիոյ Ս. Հըեշտակապետ Եկեղեց-
ւոյ Ս. Սնդանին : Յամի Տեառն 1705 նուիրատուս ծծկեց Կա-
րապետ Եպիսկ. Դահկոնց :

Առ-Դաբէ Գ-զուրէ :

Գերեզմանը կը գտնուի Վաղարշապատի Սր. Հռիփսիմէ
վանքի գաւթին աջակողմը, բայց տապանաքարը լաւ չորոշուիր
իր շրջակայ սալերէն :

		վանքին շինութեանը :
1686 Սարգիս	Բ.	Եպիսկ. Գուլիկեան
1883 Կարապետ	Բ.	Քէչէեան . վիճ .
Մարտիրոս	Վարդապետ	Պալեան Մարտզցի
Յարութիւն	»	Տ . Դաւթեան
Դաւիթ	»	Տ . Դաւթեան . Վէզիր-քէօփ-
Պետրոս	»	Քէչէեան . Զեթուն վախճ .
Պօղոս	»	Տատիչեան » »
Սարգիս	»	Գուլիկեան . Գարաման ք .
Ստեփան	»	Վահապեկեան . Պրուստ վիճ .
Գալուստ	»	Տ . Գալուստեան . Ազիզ Փաշայի
		պատերազմին նահատակուե-
		ցաւ 1862ին :
Մամբրէ	»	Զմշկածագցի . Ա . Փրկչի վանքը
		նահատակուեցաւ նոյն պատե-
		րազմին (1862) :
Մամբրէ	»	Զմշկածագցի . Ա . Փրկչի վան-
		քը նահատակուեցաւ նոյն պա-
		տերազմին (1862) :
Յովհաննէս	»	Զօֆուրեան . Զեթուն վախճ .
		1896ին :
Գրիգոր	»	Արարգեան . այժմ ողջ՝ կ . Պո-
		լիս կը գտնուի :

Նշանաւոր եկեղեցականներէ զատ՝ Զեթուն ու-
նեցած է նաև իր նահատակներն ու ճգնաւորները ,
որոնցմով կը պարծի կրօնասիրական հպարտութեամբ :
Քրիստոսի 300ական թուականներուն՝ Ստեփան-
նոս (*) անուն չելքմնուանդ քրիստոնեայ մը , իր մօր
և 34 ընկերներու հետ , իր կրօնքին ոիրոյն համար
կռապաշտ դատաւոր Սոկրատի հրամանով նահատակ-

(*) Ունեցի Ս. Ստեփաննոս, տարին անգամ մը մեր եկեղե-
ցիէն կը տօնուի եւ յատուկ շարական ունի :

ուելով, կը թաղումի կանչիի սէջ, որ Թուրքերը Զուգուր-Հիսար կը կոչեն, Ֆոնտուզէն և ժամ հեռաւորութեամբ. վրան կայ փոքր մատուռ մը, ուր կրօնական պաշտօն կը կատարուի տարին անդամ մը, եղիսական պահոց յաջորդող կիրակի օրը, և այդ պահքն ալ Ս. Ստեփաննոսի պահք կը կոչեն Զեթունցիք. «Սըրդըփինիւսոյ պոքը իկիք»—«Սուրբ Ստեփաննոսի պահքը եկաւ», կը ըստն:

Վերջերս ալ կար Մելքոն անուն ճգնաւոր մը, որ խիստ ժուժկալութեամբ ու սակաւտպիտութեամբ կ'ապրէր. օրը մէկ անդամ խիստ թեթեւ ոնտւնդ մը ընդունելով, ժամանակին ամենամեծ մասը աղօթքով կ'անցընէր. Յ տարի Ս. Երսւաղէմ, Յ տարի Կեսարիոյ Ս. Կարապետի վանքը, 15 տարի ալ Զեթունի Ս. Աստուածածնի վանքին մէջ բնակելով՝ մեռաւ 1896 Ապրիլի 7ին վաթունամեայ հասակին մէջ. 95ի պատերազմին ժամանակ իր աղօթից ու մաղթանաց միակ նիւթն էր Հայոց ազգի փրկութիւնն և Զեթունի զինուց յաջողութիւնը: Զերմեռանդ Ռւլնեցին ասոր մաղթանքներուն կը վերագրէ իր փառաւոր յաղթանակը:

Յիշատակելի անձնաւորութիւններ պէտք է համարուին նաև Զեթունի տարեգրութեանց մէջ որպէս հայրենասիրութեան նահատակիներ ու անձնուէր մարտիրոսներ՝ երկու օտարազգիք, Ֆէրիզ օղլու Ահմէտճիկը և Զէօքիւկ Մէհէմմէտը, որոնք 1862ի պատերազմին մէջ Հայոց հետ միացած քաջարար կը ունեցան Ազիզ փաշայի բանակին գէմ, և Զաքր-սկրեֆիիր կոչուած տեղը կարեվէր խոցուած ինկան մեռան: Քահանայք ասոնց վրայ «հոգւոց» կարգալով յաւիտենական հանգիստ մաղթեցին իրենց ազնիւ հո-

գիներուն :

Ասոնց նախնիք, թուով 14 հոգի, որոնք լազ ցեղէն էին, 1547ին Տրապիզոնէն Զեթուն գաղթած են : Ասոնց գլխաւորներն էին Հաճի Խպրահիմ ու իր տղան Օսման և եղբայրները Ամէմ Ալի ու Զէօքիւկ Մէհմէմէտ, որոնք սոսկալի ոճրագործներ էին ու տեղական կառավարութեան ձեռքէն խոյս տուած էին ընտանեօք : Սեթ իշխանին քաջութեան ու մարդասիրութեան համբաւը մինչեւ այն կողմերը հասած ըլլալով՝ եկան իրեն ապաւինեցան . Սեթ ընդունեց զիրենք և բնիկներուն վայելած ամեն ազատութիւնները չնորհեց իրենց, այնպէս որ իրենց կրօնական պաշտամունքներն անարգել կը կատարէին ու ամեն տեսակ շահագործական ձեռնարկներ կ'ընէին . ասով քիչ ատենէն հողերու և այգիներու տէր դառնալով հարստացան, Սուրէնեան թաղին մէջ ալ բնակարան շինեցին : Ասոնք իրենց վայելած շատ մը բարիքներէ զատ՝ հարկատութենէ և զինւորական ծառայութենէ ալ ազատ մնացին մինչեւ 1853 թուականը, երբ որ Թահիր փաշան 200 զինւորներով Զեթուն գալով՝ Ա. Աստուածածնի վանքը իջեւանեցաւ և պահանջեց, որ անոնք զինւորական ծառայութեան մէջ մանելով՝ ըստ օրինի կատարեն իրենց պարտականութիւնը : Նոյն ժամանակի Հայոց առաջնորդ Յովհաննէս եպիսկոպոս Խօքսիւղեան, որ փաշային ըրած մեծամեծ պատիւներուն համար մեծ համարում ունեցած էր անոր քով, ազաչեց որ իր գրակից այդ մահմետականները զերծ կացուցանէ այդ պարտականութենէն . բաշան չկրնալով մերժել՝ ընդունեց անոր խնդիրը . այս կերպով՝ այն եկամուտ Թուրքերը կրկնապէս երախտապարտ մնացին Հայոց և ի մաս-

նաւորի բարեսիրտ Սըբազանին։ Ուստի մշտնջենաւկան հաւատարմութեան ուխտ ու երգում ընկլով՝ խոստացան անոնց հետ ապրիլ ու անոնց հետ մեռնիլ։ Ահա՛ այս երախտագիտական զգացմամբ անձնազոհ եղան ասոնց սերունդէն երկու թուրքերը, որոնք լեզուսվ ու բարքով արգէն հայացած էին։

Է.

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՄՈՒՏԲԸ ԶԵԹՈՒՆԻ ՄԵՋ. —

ՄՐԲԱՎԱՅՐԵՐ

Ա. Հուսաւորիչ եկեղեցւոյ քահանաներէն ենովք քահանայ Դաւիթ-երէցեանի՝ յունական գրով ու հին հայերէնով գրուած մագաղաթեայ ձեռագիր աւետարանին հանելը՝ Զեթունցիներուն քրիստոնէութիւն ընդունելու մասին ծանօթութիւն մը կար։

Այդ աւետարանը, որ Մանկութեան աւետարան կը կոչուէր, գրուած էր Քրիստոսի 250 թուականին։ Աւա՛զ որ այս անգին հնութիւնը՝ Գող վասլի հըռչակաւոր աւետարանին և ուրիշ կարեւոր ձեռագիրներու հետ այրեցաւ 1884ի մեջ հրդեհին։

Ահաւասիկ Մանկութեան Աւեպարանին կողքին տակի ձեռագիր յիշատակութեան ամփոփումը։

Յամի Տեառն 73 Ա. Բարդողիմէոս առաքեալ, երբ Հայաստան կ'երթար զբրիսառս քարոզելու, կը համնի Գերմանիկ (Մարաշ) ու քաղքէն քառորդ ժամ հեռաւորութեամբ Քառսուն ակ (Քըրգ կէօզ) կոչուած տեղը, որ Աղբիւրի զլուխ (Փունար-բաշի) ալ կ'ըսուի, հրաւիրելով քաղաքացիները։ կը քարոզէ և հաւատացեալները կը մկրտէ նոյն ջրով յանուն Հօր

և Արդւոյ և Հոգւոյն Սրբոյ : Այժմ այս տեղ կը կոչուի Թաքս-առաքեով (Թագէսս առաքեալ) :

Յետոյ Բարթողիմէսս առաքեալ այս քաղաքէն հեռանալով կուգայ Զեթունի հարաւային արեւելեսն կողմը Շէհիրձէկ (քաղաքիկ) կոչուած տեղը, որ Զեթունէն 2 ժամ հեռաւորութիւն ունի, ու այստեղ բնակող կուպաշտ ժողովրդեան ալ կը քարոզէ իր վարդապետութիւնը, բայց անսօնք մերժելով զայն՝ սաստիկ կը բարկանան անոր դէմ և վրան յարձակելով կ'ուզեն սպաննել, իսկ առաքեալու մօտակայ անտառ մը փախչելով կ'ազատի . այն գիշերը բոլոր քաղաքացիները բորսութեան ախտով վարակուելով՝ այս դժբազգութիւնը կը վերագրեն առաքելին և կը փնտուածին զինքը սրտի զզջումով որպէս զի գայ և բժշկէ զիրենք . երեք օր յետոյ Աստուծոյ հրեշտակը երազին մէջ երեւնալով տեղւոյն քաղաքապետին՝ կը յանդիմանէ իրենց չարութիւնը և կը հրամայէ անպատճառ գտնել առաքեալը և հետեւիլ անոր քարոզութեանց, եթէ կ'ուզեն բժշկուիլ իրենց հիւանդութենէն . երբ քաղաքապետը երկիւղածութեամբ անոր տեղը կը հարցնէ, «Թաղաքին արեւելեան կողմի անտառին մէջն է»՝ պատասխանելով անյայտ կ'ըլլայ հրեշտակը :

Հետեւեալ առաւոտը, քաղաքապետին հրամանով բոլոր ժողովուրդը կռատուն հաւաքուելով կ'ունկընդրեն քաղաքապետին երազին, և անոր գիմելով՝ նշանակուած վայրը կը գտնեն Աստուծոյ մարդը որ կ'աղօթէր . արաասուալից աչքերով կը պազատին անոր, որ բժշկէ զիրենք: Առաքեալը գթալով կ'առաջնորդէ զանոնք քաղքին հիւսիսային կողմը, քառորդ ժամ հեռաւորութեամբ, ուր կայ ծծմբահամ

Հերմուկ մը, և կը հրատայէ անոնց լուացուիլ այդ
ջուրին մէջ, ապա Աւագ լերան արտեաւնը հասնե-
լով՝ ծնրադիր կ'աղօթէ Ս. Առաքեալը, պատուիրե-
լով միանգամայն բոլոր ժողովրդեան աղօթակից ըլ-
լալ իրեն. նոյն պահուն երկնային պայծառ լոյս մը
ցոլանալով կ'ողողէ ամրողջ վայրը, և Ս. Առաքելոյն
աղօթած տեղէն ալ ջուր մը բղխելով կ'արրուցանէ
բոլոր ժողովուրդը. այդ ջուրէն ներկայք աւագան
կազմելով՝ Առաքելոյն հրամանով կը մկրտուին և իս-
կոյն բժշկութիւն կը գտնեն իրենց ախտէն, այս
պատճառով տեղւոյն անունը Փրկիչ կը կոչեն. յետոյ
նոյն անուամբ մատուռ մըն ալ կը կանգնեն, ուր
ջերմեռանդ քրիստոնեաները ուխտի կ'երթան, Զ ժամ
տեղ բոկոտն քալելով» :

1829ին հոգելոյս Տ. Յովհաննէս Եպիսկոպոս Այն-
թափի առաջնորդ Զարտանճաքցի և Տ. Յակոբոս Ե-
պիսկոպոս Զեթունցի՝ տեղւոյն ժողովրդեան աջակ-
ցութեամբ՝ այդ մատրան տեղը գմբէթաւոր շքեղ ե-
կեղեցի մը կառուցին ձեռամբ Եւգոկիսացի ճարտա-
րապետաց, յոյժ գեղեցիկ նկարներով ու պատկերնե-
րով. սակայն 1893 գեկտ. Չի միծ ճակատամարտին
գմբէթը քանդուեցաւ :

Սոյն եկեղեցւոյ շրջակայքը՝ գեղեցիկ ու ակնա-
գրաւ տեսարան մը կը պարզուի : Ասոր հիւսիսային
արեւելեան կողմը քառորդ ժամ հեռաւորութեամբ
կը գտնաւի Եղիտիւր կոչուած գիւղը, որ Ղալբնար ալ
կ'ըսուի (Ղըլըճլը) : Այս գիւղերուն բնակիչները ոկիղր-
ները անկրօն (*) Քիւրտեր են եղեր ու յետոյ քրիս-

(*) Մինչեւ այժմ ալ այդ տեղիր կան Քիւրտեր, որոնց
անկրօն են կամ, աւելի ճիշդը, տարօրինակ կրօն մը կը դա-
ւանին . կը հաւատան հոգեփոխութեան, եւ այլն . Այդ Քիւր-
տերը՝ Թուրքերուն Եղիտ կ'ըսեն, Թուրքերն ալ անոնց Եղիտ-Քէ-
ռարն կ'ըսեն :

տոնէութեան դարձեր . այժմ ջերմեռանդ հաւատաց-
հալներ ու քաջ պատերազմողներ են :

Մարաշու իշխանոթեան տակ Փագարնը կոչուած
աւանին մէջ գտնուաղ Ղըլընը մականուանեալ Քիւր-
տերու գոյութիւնը կենդանի ապացոյց մըն է այդ
աւանդական պատմութեան ճշմարտութեան : Միեւ-
նոյն բանը կըսուի նաեւ Աւագլոր (Աւագ լեռ) կոչուած
գիւղի հայ բնակիչներուն համար ալ : Այս հրկու գիւ-
ներն ալ Արեգինի (*) կը կը պատկանին :

Բաց ի Փրկչէն՝ Բարթողիմէոս առաքեալը Ա. կա-
րապետ անունով մենաստան մըն ալ շինած է ջեր-
մուկի արեւմտեան կողմը , որ այժմ աւերակ է . բայց
ջերմեռանդ Հայը չի' մոռնար երբէք իր ուխտատեղին
թէեւ քարուքանդ եղած ըլլայ ան . անոր փլտտա՛կն
ալ կը յարգէ , անոր հո՛զն ալ կը պաշտէ , և այս է
թերեւս իր բարոյական զօրութեան գլխաւոր կուռա-
նը : Քրիստոս ու իր խաչը , կրօնքն ու եկեղեցին
Հայուն համար եղած են միշտ անձեռնմխելի որբու-
թիւններ , նեղութեանց մէջ իր մխիթարութիւնը և
կուլներու մէջ՝ իր եօրավիգը : Ուստի Զեթունցին
տարին անգամ մը կ'այցելէ Ա. Կարապետի աւելակ
մինաստանը (Վարդապատի մեռելոցին օրը) , ուր Պօղ-
պատիր թաղի քահանայք կը պատարագեն :

Աւանդութեամբ կը պատմուի թէ՝ թէճիրլիցի
վրանարնակ թուրքմէնները՝ ամարտոցէն վերադար-
ձած ատեննին , այս կողմէն անցնելով՝ սոյն վանքին

(*) Արեգին կամ Աւապաշ , որ Զեթունի հարաւային արե-
ւելիսան կողմն է , նշանաւոր եղած է Ծուրբինեանց ժամանակ :
Միծն կեւսն երբ փառաւոր հանդէսով Խազաւոր օծուեցաւ
Սոյն մէջ՝ հանդիսադիր 14 եպիսկոպոսներէն մին ալ՝ Արեգինի
արքապիսկոպոսն էր :

մէջ գտնուող մէկ վարդապետը կը սկսին չարչարել, որպէս զի պահուած գրամմերուն տեղը ցայց տայ. բայց սա միշտ լուռ կը մնայ. այն ատեն կը մերկացընեն զինքը, ու բլուրին գագաթէն մինչեւ ձորը քաշկռուելով՝ տարող մարմինը կը խոշտանգեն. վարդապետը դարձեալ չի խօսիր, չարագործները յուսակառու՝ կը թողուն արխասիրտ եկեղեցականն ու կը մեկնին, բայց շուտ կը պատժուի իրենց անզգամութիւնը: Հեղեղանման անձրեւ մը տեղալով՝ ձորերն ու հովիտները, մանաւանդ Անիի ձորը ահագին գետերու կը փոխարկեն, և Թուրքմէնները՝ իրենց կիներով ու որդիներով, արջաւներով ու հօտերով, բեռնակիր անսասուններով և ամեն կահկարասիններով գետամոյն կը լլան, նաևն փարաւոնեան բանակին. փոքր մաս մը միայն կը յաջողի ազատիլ ստատիկ ճիգերով և այս գժրադդ պատուհասը վերագրելով վարդապետին դէմ գործած իրենց անգթութեան՝ կ'ըսեն «Այս մեր զլխուն եկածը անխօս գարապաշէն» (վարդապետէն) եղաւ»: Այս պատճառով՝ Թուրքերը սոյն ձորը Սեօլլեկեղ-սերեսի (Անխօսի ձոր) կը կոչեն մինչեւ ցայսօր:

Զեթունի արեւելեան կողմը մէկ ժամ հեռաւորութեամբ Պերղինկայ լերան կողին վրայ շինուած է Ս. Աստուածածին անուն վանք մը, ուր կը գտնուի Անանիա առաքելոյն Ս. Աջը: Նոյնպէս Զեթունի արեւմտեան կողմը, առկէ Յ ժամ հեռաւորութեամբ Դրախտիկ լերան ստորոտը, Ս. Փրկչի վանքին դէմ առ գէմ կայ Ս. Կարապետ անուն երկրորդ վանք մըն ալ, որ ֆոնզցւոց կը պատկանի. ասոնք ալ Ս. Առաքելոյն գործունէութեան պառազներն են:

Ս. Փրկիչ վանքի առաքելական հաստատութիւն

մ' Ալլալը հետեւեալ ժողովրդական հին երգն ալ կ'ապացուցանէ .

Բարթուղիմէ յայս աղօթեաց ,
Լոյս ի վերայ կամար կապեաց ,
Ծնդատեղաց սուրբ ջուր բգիեաց ,
Ո՛վ սուրբ փրկիչ եւ ազատիչ ,
Ազատեա' զմեղ , Յիառւս Փրկիչ ,
Յոյս , ապաւէն քրիստոնէից :

Աւտք լերին կոչի տեղին ,
Ծաղկունք բուսեալ ի չորս կողմին ,
Փառք եւ պարծանք Ուլնիս քաղքին ,
Ո՛վ սուրբ փրկիչ եւ ազատիչ , եւն :

Յիառւս Քրիստոն յերկնից իջաւ ,
Առաքելոցն երեւեցաւ ,
Մորդկան ազդի մեղքն բարձաւ ,
Ո՛վ սուրբ փրկիչ եւ ազատիչ եւ եւն :

Եօթանասուն եւ հինգ թուոն ,
Ի գալ սրբայ առաքելոցն ,
Յախտէն բուժեաց Փրկչին յանուն .
Ո՛վ սուրբ փրկիչ եւ ազատիչ , եւն :

¶.

Պէտիր ԲԻՆԱԿԱԱԼ · — ԶԵԹՈՒՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

ԸՆԴՄԻԶՈՒԱԾ · — ԱՐԻՒՆՈՏ ՀԱՐՍՆԻՔ ՄԸ

Զեթունի կտրիճները կարեւոր գեր մը խաղցած
են խաչակիրներու պատերազմներուն մէջ , և յաճախ
զրազեցուցած են սարակինեան ու եգիպտական գուն-
գերը , որոնք լնդհանրապէս դաշտային կիլիկիան
կասպատակէին ու յարձակումներ կը գործէին ան-
պաշտպանելի գիրքերու վրայ , ամայացընելով բերրի
դաշտերը , թրէ անցընելով անզէն երկրագործներն ու

հովիւները, քչել տաճելով առոնց արջառներն ու ոչ-խարները: Յետոյ, երբ որ Ռուբինեանց իշխանութիւնը կը վերջանայ եգիպտական բանակներու վըճռական ու կրկնուած յարձակումներուն հետեւանքովը, Զեթունցիները կը պահեն իրենց անկախութիւնը, իրենց ուղմիկ ժողովուրդի համբաւին կը ութնած ու անմատչելի լեռներուն մէջ տմբացած: Ռուբինեանց կործանումէն ետքը՝ թափառական ցեղախըմբերը տիրացած էին արդէն Կիլիկիոյ զանազան մասերուն ու իրենց միջեւ բաժնած՝ այս բզքտուած երկրին ժառանգութիւնը: Զեթուն միայն զերծ կը մնար այս կողոպուտէն, իր ժայռերուն ու լեռներուն կառչած, պահելով իր հայրենի ժառանգութիւնը, անկախութիւնը: Վաչկառուն ու թափառաշրջիկ ցեղախումբերու հետ գրեթէ միշտ ունեցած են ընդհարումներ, որոնց մէջէն յաղթական դուրս ելած են: Այս անկախութիւնը տեւած է Ռուբինեան հարըստութեան կործանումէն մինչեւ երկու դար ետքն ալ, ինչպէս կը հաստատեն վաւերական յիշատակարոնները: Սակայն, թուականէս երեք դար առաջ երբ Հեթում բերդատէր քահանան դեռ չէր յաջողած ձեռք բերել Սուլթան Մուրատ Դ.ի հրովարտակը, Մարաշի Զիւլ Գասրիյէ ու Պայազիսլի երկու իրարուհուակորդ թոււրք ցեղերուն կողմէն յաջորդաբար փորձեր եղած են նուաճելու Զեթունի հայ ժողովուրդը: Այդ թուականին սկրած է մէթուաւոր ու կազմակերպուած հալածանք մը՝ այս անկախ լեռան դէմ: Մարաշի ժողովուրդին մոլեռանդ ոգին վիրաւորանք զգացած էր այս ափ մը հայ խմբակցութեան անկախութենէն. վերջ մը գնել պէտք էր այն բացառիկ դրութեան, որով կը կառավարուէր Զեթունի

հայ ժողովուրդը :

Մարաշի այս երկու ցեղախումբերու պետերը կ'աշխատէին իրարու ձեռքէ յափշտակել Հայ Լեռան տիրապետութիւնը : Պայազիտլիները սակայն յաջողածէին մուտ գտնել Զեթունի մէջ, բարեկամի, դաշնակեց հարեւանի գիմակին տակ և քիչ քիչ գրաւածէին ժողովուրդին համակրանքը :

Այսպէս, Զեթուն տարեկան հարկ մը կը վճարէր Մարաշի, ասկէ զրկուած հարկահաւաքի մը ձեռքով, որ կուգար ամեն տարի Զեթուն կը նստէր մէկ քանի ամիս : Այս հարկահաւաքներէն էր Պէքիր անուն Թուրք մը, որ եկած էր Զեթուն տուրք հաւաքելու պաշտօնով ու հոն հաստատուած էր վերջնականապէս : Պէքիր ունէր իր մասնաւոր բնակարանը, Զեթունի կեդրոնը, վիթխարի ապառաժի մը կուշտը կառուցուած տպարանք մը : Աւանդութիւնը կըսէ թէ՝ այդ ապառաժը՝ Զեթունի հիւսիսի կողմը, կոնակի Քարծայր ըստած լեռնէն փրթած կտոր մըն է, որ ինկածէ Զեթունի վրայ, իր ներքեւ ողջ ողջ թաղելով երեք հարիւրի չափ տուներու բնակիչներ, որոնց յուսահատութեան կանչը, հոգեվարքի հոնտիւններուն հետխառնուած, լսուեր է օրերով, շաբաթով :

Պէքիր այդ ապառաժին վրայ կապրէր իշխանի մը պէս, զեղիս ու շռայլ կեանք մը կանցընէր, շրջապատուած արկածախնդիր հետեւորդներէ ու հացկատակներէ, ունէր իր արքունիքը, իր կանանոցը : Տարիներու լնթացքին մէջ, յաջողած էր իր իշխանութիւնը ճանչցնել հոն, ամրապնդել անոր հիմերը, և, քիչ մըն ալ պաշտպանուելով Զեթունի աւագանիէն, ա՛լ դադրեցուցած էր իր հաւաքած տուրքը Մարաշ զրկելը, ի՞նք կը մսխէր ամբողջ գումարը : Ու իր գի-

զած հարստութեան ուժովը՝ Զեթունի բացարձակ տէրը դարձած էր Պէքիր, փոքրիկ բռնաւոր մը :

Այս բռնաւորին օրով Զեթունի անկախութիւնը կ'ընդմիջուի : Ժողովուրդին մէջ ըմբոստ ոգին ու ազատութեան բնազգը կը մարին, գերութեան սովորութիւնը կը ճնշէ իրենց վրայ և կը սպառնայ յուռեփոխութիւնը բնաւորութեան : Պէքիր ամենակարող, կը յանդդնի բռնաբարել ամեն սրբութիւն : Ուր որ հացկերոյթ մը կայ, կամ հարսնիք մը, ինք հո՞ն է իր հետեւորդներով :

Ամեն տեղ է ան, անհրաժեշտ, անխուսափելի անձնաւորութիւնը : Լկոտի ու խենէշ կիրքերով վարակուած, աչքը կը տնկէ Զեթունի գեղուհիներուն . կուգէ որ ամեն նորապսակ հարս նախապէս իր կանանցը մտցուի, յետոյ յանձնուի փեսային : Սոիկայ՝ ազգարար նշանը կ'ըլլայ ընդգումին : Հրաբուխը, որ մտրած կը կարծուէր, յանկարծ կը վերարթննայ, յանկարծ կը բռնկի : Ժողովուրդին միջեւ դժգոհութիւնը կը շեշտուի հետզհետէ : Պէքիրի բռնակալութիւնը կը դադրի տանելի ըլլալէ : Առիթ մը, Պէքիրի կողմէն նոր փորձ մը բաւական պիտի ըլլայ կիրքերը շղթայալքերծ ընելու :

Այս առիթը ներկայացաւ հետեւեալ պարագաներուն մէջ :

Սուրենեանց թաղի Ա. Աստուածածնայ եկեղեցին պսակի արարողութիւն մը կը կատարուէր : Զեթունի միջնաբերդի բնակիչներէն երիտասարդ մը կը կարդուէր նոյն թաղի գեղեցիկ կոյսի մը հետ : Ստուարթիւ ամբոխի մը ներկայութեան, ամուսնութեան պսակի արարողութիւնը վերջացած, հարս ու փեսայ դուրս կ'ելլէին եկեղեցիէն : Դուրսը, վաղոցին ծայրը

Պէքիր բռնաւորը, ձիուն վրայ, իր հետեւորդներով
շրջապատուած կը սպասէր։ Բայս սովորութեան, ձի-
ուն գաւակը պիտի առնէր նորապասակ հարսը, տա-
նելու իր կանանցը, անոր վրայ յագեցնելու իր գա-
զանային կիրքը։ Փեսան, անվախ ու սրտու երի-
տասարդ մը, մէ'կ ակնթարթով կը ուղ սպառնացող
վասնով։ Ալ իրեն համար չէր կեանքը, եթէ իր
ձեռքէն խլուէր իր սիրականը, իր կոյսը, իր հարսը։
Տաճարին գուռին առջեւ կանգ առած, կը գիտէր
ամբոխը, որ անտարբեր՝ կը հեռանար. կը գիտէր
Պէքիրը, որ ձիուն վրայ նատած, խենէշ նայուածք-
ներ կը զրկէր հարսին։ Ալ եկած հասած էր վայր-
կեանը, հարսը պիտի հեծցնէին. և ահա՛, Պէքիրի
հետեւորդներէն մէկը, իր տիրոջ նշանացի հրամանին
վրայ, կը մօտենայ և ակնթարթի մը մէջ նորտպասակ
հարսին մէջքը նետելով իր թեւը, կը յափշտակէ ու
կը նետէ Պէքիր բռնաւորին ձիուն գաւակը։ Անմիջա-
պէս փեսան արծուի պէս կը խոյանայ առեւսոնդողին
վրայ, մէջքէն կախուած փեսայի թուրը կը շողացընէ
օդին մէջ, մէկ հարուածով գետին կը տապալէ Պէ-
քիրի հասակը, և իր հաստ բազուկը կը նետէ զրկե-
լու իր նորտպասակ հարսը։ Բանակալին արիւնը փո-
ղոցը կը ներկէ սակայն ու կը կատղեցնէ իր արբան-
հակները, ուստի իրենց տիրոջ մահուան մէջ՝ իրենց
երջանկութեան ու իրենց իշխանութեան վերջը կը
գուշակէին. ուստի, յուսահատական կոխ մը կը
մղեն անոր վրէժը լուծելու համար։ Այս կատաղի
կոռին մէջ է որ կը նահատակուի փեսան, իր հարսը
բռնաւորին մոլուցքէն աղատելու համար։ Պէքիրի
ծառաները կը մոլեգնին փեսայի գիտկին վրայ, զոր
կը յօշոտեն։ Ժողովուրդը կը յաջողի հարսը ձեռքէ

ձեռք վախցընելով ազատել . յետոյ , գերազրգուած , կը յարձակի Պէքիրի մարդիկներուն վրայ , զորո ամենքը սուրէ կ'անցընէ . նոյն թափով , նոյն կատազութեամբ կը վաղէ գէսլի Պէքիրի ապարանքը , ուր ապաստանողները կարգով թրէ կ'անցընէ , մինչեւ իսկ օրօրոցի մանուկները : Եւ որպէս զի Պէքիրի բռնակալութեան հետքը չը մնայ , իր ապարանքը կը քանդեն հիմնայատակ :

Այսպէս , կը վերստանոյ Զեթուն իր նախկին անկախութիւնը , որ կարճատեւ ժամանակի մը համար ընդուժուած էր :

Այդ Հարսնիքը կը կոչուի Արիւնոտ Հարսնիք :

¶.

ԱՐԵԱԿԱՆՔՆԵՐՈՒ ՇՐՋԱՆԲ . — ՀԱՅ ԵԽ ԹՈՒՐԲՄէՆ ԿՈՒԻԿԱՆԵՐ . — ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒԿՆԵՐ

Պէքիր բռնաւորին ու իրեններուն եղերական վախճանվը զերջ գտաւ . Զեթունի առժամեայ գերութիւնը , որ քայքայած էր բնակչութեան տնտեսական ու բարյական կեանքը : Բանակալին անբաւ աւարներովը հարստացած , ու անարգ լուծը թօթուած , Զեթունցիները սկսան դուրս ելլել իրենց լեռնոտ սահմաններէն ու հետաքրքրուիլ գրացի ցեղախումբերուն կետնքովը , որոնք , ամենքը վաչկատուն ու հօտարած , տարուէ տարի կիլիկիոյ դաշտավայրերը թողած , ամեն ամառ կուգային իրենց բարձրագիր արօտավայրերը , տմարանոցները , անթիւ արջառներով ու հօտերով : Այս թափառական ցեղախումբերուն մէջ հոչակաւոր էին թուրքմէնները , որոնք կիլիկիոյ

ամեն կողմերը տարածուած էին ու տիրացած՝ բարեբեր հողերու, գիրքերու և անսահման հարստութեան։ Ասոնք եզիպտական բանակները վոնտած էին կիլիկիայէն և իրենք լաւ մը տեղաւորուած էին Ռուբինեան ու Լեռնեան երկիրներուն աւերակներուն վրայ։ Անարզաբայի ընդարձակ դաշտերը, Չուզուր Օվայի արգաւանդ հողերը, Հայ Լեռան կոյս ու ըստուերախիտ անտառները, անթիւ գիւղերով ու ազարակներով Թուրքմէն ցեղախումբերուն կը պատկանէին, այնպէս որ եզիպտականէն ետքը հաստառուած Օսմանեան իշխանութիւնը սոսկ անուանական էր այդ կողմերը. այդ լայնածաւալ ու բերրի երկրամասին իրական տէրերը Թուրքմէններն էին գրեթէ։

Այս ցեղախումբերը սարսափ ձգած էին ամեն տեղ. իրենց քաջավարժ ձիաւորները մեծ հոչակ հանած էին կիլիկիոյ մէջ, իրենց կիները կայտառ, գոսոող գեղուհիներ էին և ամեն արշաւանքներու կընկերանային էրիկմարդիկներուն հետ, իրենք ալ ըլլալով ճարտար հեծեալներ ու անվախ ռազմիկներ։ Մինչեւ ցայսօր պահած են իրենց ցեղային յատկութիւնները, առանց ազգուելու միւս ստրուկ, վախկոս, թուլամորթ ու ազաօտ ցեղերուն հարեւանութենէն ու շփումէն։ Այս ամենի պատերազմիկները, սովորութիւն ըրած էին ամեն տարի մայիսին վերջերը խմբովին անցնիլ Զեթունի հարաւային սահմաններէն դէպի վերերը, ուր կը մնային յունիս, յուլիս ո օգոստոս ամիսները, և իրենց վերագարձին կը հանդիպէին Զեթունի մօտերը ցանցնուած գիւղերը, իրենց արջառները ցրուելով արտերուն ու այգիներուն մէջ և մեծ մեծ վնասներ հասցնելով գիւղացիներուն։

Այս վիճակը ծանր կուգար բնականաբար Զեթունի քնակչութեան,որ վարժուած էր լոկ իշխելու,թոնաւորէ մը դեռ հազիւ ազատուած, պիտի չը հանդուրժէր ուրիշ բոնաւորներու լուծին։ Շուտով կազմակերպուեցան ասպատակող խումբեր, արգիլելու համար թուրքմէններուն անցքը Զեթունի սահմաններէն ներս։ Ու երբ որ իրենց տարեկան սովորութեան համեմատ, այս թափառաշրջիկ ցեղախումբերը կուգային իրենց ամարանոցները, Սուրէննեան իշխանին առաջնորդութեամբ տրշաւանք մը պատրաստուեցաւ։ Զեթունի պատերազմիկներն ու թուրքմէնները հանդիպեցան իրարու կուռետինի կիրճին մէջ։ Ընդհարումը սոսկալի եղաւ։ Թուրքմէնները յանկարծակիի եկած, իրենց արջառներով, իրենց գոյքերով ու կտհկարտսիներով ստիպուեցան փախուստի ճամբան բռնել, Զեթունցիներուն գնդակի կարկուտներուն տակ։ Ճիշտորները շուարտծ, ինկան գետեղերքի մացառներուն մէջ, շատերը գետը նետուեցան ու խեղզուեցան։ Արիւնահեղ կռիւ մը շարունակեց ամրողջ ցերեկը մինչեւ որ զիշերը վրայ հասաւ, ճամբանները դիակներով ծածկուեցան ու թուրքմէն ձիաւորները ստիպուեցան ետ դառնալ, Զեթունի պատերազմիկներուն ձիոքը թողլով անթիւ աւարներ։ Այսպէս, այն ամառը, թուրքմէնները՝ զրիսւեցան Զեթունի ամարանոցներէն։

Յաջորդ տարին հազարաւոր թուրքմէն ձիաւորներէ բաղկացած արշաւախումբեր ճամբայ ելան դէպի Զեթուն, նախորդ տարուան իրենց կրած պարտութեան ու տուած կորուսաններուն վրէժը լուծելու հաստատ մտադրութեամբ, առկայն, Զեթունցիները ժամանակին սղդարարուած, կազմ ու պատրաստ

գտնուեցան, այս անգամ տւելի՛ կատաղի և աւելի՛ ուժգին դիմագրութեան մը համար։ Բոնեցին բոլոր կիրճերն ու ճամբաները։ Երբ որ Թուրքմէնները մօտեցան Զահան գիտին եղիրքը, Զեթունցիները, ապառաժներուն ետեւը գարան մտած, խումբ խումբ, զանազան կողմերէ սկսան գնդակի կարկուտ մը տեղացնել թշնամի արշաւախումբերուն վրայ, որոնք միայն տափարակ ու ընդարձակ դաշտերուն մէջ կըռաւելու վարժուած, այդ ապառաժուտ ու լեռնոտ գիրքերուն մէջ կերպով մը բռնաւած, չէին կրնար շարժիլ։ Այդ տարին ալ չարաչար պարտուած, մեծ կորուստով մը պարտաւորուեցան ետ դառնալ։

Իրարու յաջորդող ձախողուածներէն փնտցած, Թուրքմէնները մէկ քանի տարի շարտունակ առանց ամարանոցի մնալով, կիվիկիոյ տօթակէզ դաշտերուն մէջ ստիպուեցան փնտուել իրենց արջառներուն մնունգը, վերջնականապէս համոզուած ըլլալով թէ՝ Զեթունի լեռնականները մշտնջենական արգելք մըն էին իրենց չուերուն։ Այսպէս անցան տամնեակներով տարիներ ու Զեթունցիները պատուար մը քաշեցին Թուրքմէն ցեղախումբերուն յառաջխաղացութեան դէմ, ապահովելով զինուած խաղաղութիւն մը։

Այս արշաւանքներու շրջանը տեւեց մինչեւ ԺՔ. դարու վերջին կէսը։ Թուրքմէն ցեղախումբերը դադրեցան տեղափոխուելէ Զեթունի բարձրադիր ամարանոցները, և դարձուցին իրենց չուն գէպի Գօղանի լեռները, Հաճընի ու Վահկայի բարձունքները։ Աւկայն Թուրքմէններուն ու Զեթունցիներուն միջեւ թշնամութիւնը սաստկացաւ և սերունդէ սերունդ ժառանգութեամբ արմատացաւ, այնպէս որ Զեթունցիները ստիպուեցան իրենց սահմաններէն դուրս

չելլել . միայն յանդուգն կտրիճներ , չորս թաղերէն արշաւախումք մը կազմած , ձմեռները կ'երթային Զուգուր Օվայի շամբուտներուն մէջ կինծ որսուր , առանց կարեւորութիւն ընծայելու այդ կողմերը հաստատուած թուրքմէն ցեղախումբերուններկայութեան :

Այս յաջող արշաւանքներուն արձագանգը հասած էր կիլիկիոյ հեռաւոր անկիւնները , մինչեւ Եօդկաթի սահմանները : Ուրիշ թափառաշրջիկ ցեղախումբեր , որոնք առհասարակ թուրքմէններուն լուծին տակ կ'ապրէին , առանց կարենալ ճիկ մը հանելու , կամաց կամոց սկսան արհամարհել ասոնց իշխանութիւնը : Ամեն կողմէ պատգամաւորութիւններ սկսան գիմել Զեթունի Սուրէնեան իշխանին , խնդրելով իր դաշնակցութիւնը : Ագճէ Տաղի Քուրտերուն ականջն ալ հասած էր Զեթունի յաղթանակներուն համբաւը : Անոնցմէ ալ պատգամաւորութիւններ եկած էին Զեթուն և զինակցութիւն առաջարկած : Զեթունի պատերազմիկները սարսափ ձգած էին մօտաւոր թէ հեռաւոր սահմաններուն մէջ ապրող զանազան տարրերուն վրայ , որոնք ամենքն ալ կը փափագէին անոնց բարեկամութիւնն ու գաշնակցութիւնը վայելել :

Ֆ.

ԷՕՄԵՐ ԲԱՇԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ — ԽՈՅ ՅԱԿՈԲ

Հայեաթուրքմէն կոխւներուն մէջ , ինչպէս որ տեսանք , Զեթունցիները միշտ յաղթող հանդիսացան : Իրենց քաջութեան համբաւը տարածուեցաւ ամեն կողմ , գրացի ցեղերը ա՛լ չը համարձակեցան չափուիլ անոնց հետ : Սակայն թուրքմէններուն վրայ տարուած յաղթանակները բաւական սուղի նստան Զե-

թունցիներուն համար : Սուլթան Մուրատ Դ.ի հրովարտակով սահմանուած 15000 դլ.ի տարեկան տուրքը՝ կանոնաւոր կերպով կը վճարէին , ուղղակի կ.Պոլս , առանց ո՛ւ է կապ ունենալու Մարաշի կառավարութեան հէտ : Այս պարագան՝ նախանձը շարժած էր ո՛չ միայն կոռավարութեան , այլ և Մարաշի Մահմետական ժողովուրդին և տարիներու ընթացքին մէջ , ատելութեան փոխուելով՝ թշնամութեան յանգած էր , պատերազմ առաջ բերելու տարին :

Զեթունի միջնարերդին հարաւ—արեւմուտքի կողը փոքր եկեղեցի մը կայ մինչեւ հիմայ , Ա.Հրեշտակապետ անունով , որ իրեն յատուկ քահանան ունի ու ժողովուրդը : Այդ եկեղեցեակին մէջ ձեռագիր Յայամաւուրք մը կայ , որուն ետեւի կողքին մէջ , Պապուկ քահանայի ստորագրութեամբ արձանագրութիւն մը գրուած է , 24 փետրուար 1780 թուականով : Այդ յիշատակարանին մէջ մանրամասնօրէն պատմուած է Մարաշի կառավարիչ Էօմէր բաշայի պատերազմը , որ վերջացած է Զեթունցիներուն յաղթութեամբ :

1780ին էր . Սուլթան Ապտիւլ Համիտ Ա. կ'իշխէր երկրին , որ սկսած էր արդէն քայքայումի նշաններ ցոյց տալ : Երկրին ամեն կողմերը սովը կը տիրէր ու թշուառութիւնը , հետեւանք Ռուսեւթուրք պատերազմին , որ տեղի ունեցած էր 1774ին և վերջացած՝ Ռուսերուն կողմէն Խրիմի գրաւումովը : Մահմետականները Քրիստոնեաներուն դէմ սաստիկ կատղած էին : Խրիմի պատերազմին մէջ իրենց կրած պարտութեան վրէժը կ'ուզէին հանել Հայերէն , որոնք իրենց աչքին առջեւ կը ներկայանային իրեւ Ռուսերուն եղբայրները , քանի որ քրիստոնեայ էին :

իսկ Մարտաշի մոլեռանդ Թուրքերը, իրենց գրացի Զեթունի յաղթանակները լսելով՝ առիթ մը կը փրնատոէին յարձակելու ազատ լեռնականներուն վրայ։ Այս առիթը ներկայացաւ Էօմէր բաշայի օրով. Թուրքերը գրգռեցին բաշան և յաջողեցան համոզելու զի՞նքը որ ստուար բանակով մը քալէ ապստամբ ու անպատճառ Զեթունցիներուն վրայ, որոնք յանդգնած էին իրենց եղբայրակից ու կրօնակից Թուրքմէններուն առջեւ խափանել Զեթունի գեղեցիկ ու պարարտ ամարտնոցները։

Վերջապէս Էօմէր բաշան իր կրօնակից ու մոլեռանդ հպատակներուն հետ համախորհուրդ, ստուարաթիւ զօրքերով 1780ին եկու բանակեցաւ Զեթունի արեւմտեան հարաւային կողմը, վարի թաղի ջրաղացներուն առուին մօտ և Զեթունէն պահանջեց որ ա՛լ Պոլիս չղրկեն իրենց տարեկան տուրքը, և ուղղակի իրեն վճարեն։ Զեթունցիները մերժեցին այս առաջորիլը, համոզուած ըլլալով թէ՛ բաշայի այդ առաջարկը լոկ պատրուակ մըն էր և թէ իր նպատակը՝ չափուիլ էր Զեթունի խրոխտ պատերազմիկներուն հետ հետեւարար, պատրաստուեցան դիմադրութեան։

Սակայն Էօմէր բաշան կը մտածէր թէ՛ վտանգաւոր էր յարձակում գործել անմիջապէս և ապահովապէս պիտի յաղթուէր եթէ անխոհեմ քայլ մը առնէր. ուսախի, ուղեց լոկ պաշարումով նեղել դանոնք և ստիպել որ անձնատուր ըլլան։ Այս պաշարումը տեւեց 7 ամիս, որուն հիանալի համբերութեամբ ու արիասրատութեամբ տոկացին քաջ լեռնականները։ Եօթը ամիս ետքը՝ բնակիչներուն պաշարը հատաւ ու սկսան հացի տեղ՝ չամիչ ուտել, բայց քիչ ատենէն չամիչն ալ սպառած ըլլալով, սկսան անոր կու-

ար աղալ և հաց եփել ուտել:

Էօմէր համոզուեցաւ թէ՝ Զեթունցիները բնաւ անձնատուր ըլլալու մտադրութիւն չունէին և թէ ինքը չի պիտի կրնար անոնց մազին անգամ դպչել, ուստի, իր բոլոր բարկութիւնը թափեց Զեթունի այգիներուն ու մէջի զանազան պատղաբեր ծառերուն վրայ, գորո ամբողջովին կտրտել տուաւ իր զօրքերուն. Քանի՛ ծառերը ճարճատումով կը տուալէին զօրքերու տապարներուն տակ թաւալգլոր, Էօմէր բաշան հըրճուանքէն կը խենդինար, իբր թէ այդ ծառերը՝ մէյմէկ Զեթունցիի հասակներ ըլլային:

Երբ քաղցն ու նեղութիւնը ծայր աստիճան ստակացան քաղաքէն մէջ, գլխաւոր անձինք ժողով գումարելով՝ այս վիճակին վախճան մը տալու միջոցներուն վրայ կը խորհէին. այն ատեն վարի թաղէն Յակոբ անուն կարճահասակ, բոյց ճարպիկ ու արխասիրտ մարդ մը, որ ամենաւ քով ալ յարգանք կը վայելէր, յանձն առաւ սպաննել Էօմէր բաշան. «Ես տեսայ երազիս մէջ, լուս, որ այդ անօրէնը իմ ձեռքովս պիտի սատկի», ու անմիջապէս դուրս ելլելով՝ խոյ մը մորթեց ու անոր մորթին հետ ատրճանակ մը տուած՝ գաղտագողի և զգուշութեամբ գնաց պահուեցաւ ժայռի մը ետեւ, որուն մօտ կ'արածէր թրքական բանակին պատկանող ոչխարներու հօրան մը. Երբ գիշեր եղաւ, սթութինէն օգուտ քաղելով՝ խոյին մորթը վրան առաւ ու ձեռքերն ալ ստքի տեղ գործածելով իբրև չորքոտանի մտաւ հօտին մէջ. ոչ ոք կրցաւ նշմարել այս նորեկ խոյը, և երբ իրենց արօտավայրէն դառնալով ոչխարները մակաղեցան բանակին մօտ, մեր խոյակերպ Յակոբը յաջողեցաւ թըշնամիին բաղմաթիւ վրաններուն մէջէն սպրդելով

հրամանատար բաշայի վրանին մօտ անկիւն մը կլծ-
կըտելու : Բոլոր բնութիւնը լոռութեան և ամբողջ բա-
նակը՝ խոր քունի մէջ ընկղմած էր . Նախախնամու-
թեան ամենատես աչքը միայն անքուն կը հսկէր իր
այս տկար արարածին վրայ , որ օրինակելի անձնութ-
րութեամբ մը իր կեանքը կը վտանգէր հայրենիքին
համար :

Յակոր անհամբեր կը սպասէր արշալոյսի ծագ-
ման : Ժամերն ու վայրկեանները կարծես սովորակա-
նէն աւելի դանդաղօրէն կը յաջորդէին իրարու . հա-
սաւ վերջապէս ցանկալի րոպէն , բաշային ձայնը լսելի
եղաւ վրանին մէջ , և քիչ վերջը ջուրի սափորն ի
ձեռին դուրս ելու ապէսք ընելու . Յակոր ծունկի
եկաւ և «անուն իւսիւս իւրիւսիւս» ըսելով քաշեց
ատրճանակին բլթակը , պո՛ւմպ՝ ձայն մը և ահա իօ-
մէր արխւնշաղախ ինկաւ գետին և «օգնութեան հա-
սէք... զարնուեցա՛յ» ըսելով՝ հոգին փչեց : Իսկ ա-
րիասիրտն Յակոր , առանց ժամանակ կորսնցնելու
կայծակի արագութեամբ հասաւ իր ընկերներուն
մօտ , որոնք արդէն , ոչ շատ հեռու , թագստոցի մը
մէջ դարանակալ կը սպասէին , և երբ որ ատրճանակի
ձայնը առին , սկսած էին արդէն արշաւել թուրքե-
րուն վրայ , մինչդեռ ասոնք հազիւ թէ դժբաղդ իրա-
կանութեան վերահասու եղած՝ ահարեկ ու մալորուն՝
չէին գիտեր , թէ ի՞նչ ընել պէտք էր : Հայ խումբին
անակնկալ յարձակումէն ա՛լ բոլորովին շուարած՝
խեղճ զօրքերը ամեն գոյք ու ռազմամթերք թողու-
ցին ու սկսան խուճապով փախչիլ : Իսկ Յակոր սու-
սերամերկ՝ իր ընկերներուն գլուխն անցած՝ ինկաւ
գեղարդակիր զօրքերու ետեւէն , որոնցմէ շատերը
ջարդեց : Այս կռուին մէջ Զեթունցիները զինուած է-

ին՝ ոմանք հրացանով ու սուրով, ոմանք ալ նկուռով
(կացինով) :

Պատերազմին աւարը Սուրէնեան իշխանին ձեռ-
քով բաժնուեցաւ Զեթունցիներուն, որոնք այսպէս,
ծայրայեղ աղքատութենէն յանկարծ հարստացան թէ
պարէնով և թէ զէնքով. իսկ գեղարդները՝ վարի
թաղեցիներուն բաժին ինկան. այս պատճառով ա-
նոնց Գաւրկը անունը կուտան Տաճիկները, ու հի-
մայ աղաւաղելով Գաւրկալար կ'ըսեն :

Մեր հայրենակիցները, ըստ սովորութեան, այն
սկատերազմին յիշատակին մէկ-երկու տող նուիրած
են ու մինչեւ ցարգ կ'երգեն :

Էօմէր փառ-ս ապտէսրինի էյունէ ալսը,

Գօշան զուրուն կելուա էօմրիւն գալսրըր,

Լաւէսի շատը զափուարնտա տէվրիլի զալսը,

Նազուա իշխան եթիկիրլիյին պիլտիրտի :

Այս պատերազմին փառաւոր վախճանը խնդու-
թեամբ և երախտագիտական զգացումով լեցնելով
համօրէն լեռնականներուն սիրտը՝ ասոնք Սուրէնեան
իշխանին ու բոլոր եկեղեցական դասուն հետ միացած՝
Գառկը լար թաղին վրայ իշխան կարգեցին զթակոր,
մաղթանքներ և օրհնութիւններ կարգալով անոր վրայ :

Փ.Ա.

Ա.Ի. ՓԱՇԱ. — ԿՈՒՐԵՏԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Էօմէր փաշայի կորուստը և իր զօրքերուն չարա-
չար պարտութիւնը շատ անմարսելի եկան թուրքե-
րուն, ուստի իր յաջորդ Ալի փաշան թելագրեցին
զրէժինդիր ըլլալ այս ափ մը կեավուրներէն, որոնք
իը նսեմացնէին մեծ մարգարեկի հաւատացելոց զինւո-
րական փառքը : Այսպիսի թելագրութեան մըն ալ
ոլէտք չկար . Ալի կը զգար ինքնին իր ներսը ճշմա-

բիտ խոլամի մը նախանձը, ուստի 1782ին բազմաթիւ զօրքերով եկաւ կուրետին, որուն կիրճը սակայն հայերը բռնելով թոյլ չը տուին թշնամիին, որ աւելի յառաջ գայ: Այսաեղ սկսաւ պատերազմը, եւ կարճատեւ ընդհարումէ մը յետոյ խեղճ Ալի յաղթահարուած սկսաւ խոյս տալ իր անվեհեր բանակովը մէկտեղ, և թէպէտ յաջողեցաւ ողջամբ Մարաչ հասնիլ, սակայն կետվուրներէն յաղթուած ըլլալու զայրոյթէն՝ հազիւ մէկ ժամ ապրեցաւ ու կաթուածահար մեռաւ:

Կ'ըսուի թէ այս պատերազմին մէջ նշանաւոր հանգիսացած էր ձիկիր իշխանը, որ 300ի չափ հայ կըտրիճներով հալածեց թշնամին մինչև իւնիիւթի կամուրջը, Զեթունէն 9 ժամ հեռու, և անոնցմէ շատերը սպաննեց՝ մեծ սաբափի ձգելով բանակին մէջ:

Ասոր քաջագործութեան համար չնորհակալութիւն յայտնելով Զեթունցիք՝ հրաւիրեցին զինքը քաղաք և հող, բնակարան տալով իրեն՝ Պօպայիր թաղին մէջ բնակեցուցին՝ իրեն հետ ընկերացող 40 տուն Հայերով մէկտեղ: Խոկ իրենց նախկին բնակավայրը, որ Զեթունի հարաւային արեւմտեան կողմը կը գըանուի 8 ժամ հեռաւորութեամբ և կը կոչուի ձիկեր Տէրէսի (*) (ձիկիրի ձոր), այժմ կը գտնուին միայն 6 տուն հայ:

Ժամանակ անցնելով ձիկիրեանք բաւական զօրացան ու հարստացան և երկու ճիւղի բաժնուելով՝ մէկը կոչուեցաւ Զագրեան, խոկ միւսը Զալրիսեան. այս վերջին ճիւղէն էր Յարութիւն վարժապետը որ նշանաւոր հանգիսացաւ 1878ի պատերազմին մէջ ու մեռաւ անցեալ 1899ին Պուքրէշի հիւանդանոցը և

(*) ձինկերէն աղաւաղեալ է :

որ սակայն Զաքըրեան կը ստորագրէր։ Յ. Զաքըրեանի գերեզմանը շքեղօրէն շինած են Պուքրէշաբնակ ազգայինները։

Զալըխեաններ թէեւ ժամանակ մը փայլեցան հարըստութեամբ, բայց Պրուսացի Գրիգոր անուն գործարանատիրոջ մը խորհրդով Զեթունի մօտ գործարան մը շինելու ձեռնարկելով՝ չյաջողեցան ի գլուխ հանել, և այս պատճառով իրե՛նք ալ փճացան։ իրենց հարատութեան միակ յիշատակը մնացած է այժմ՝ նոյն գործարանին մէջ գործուած մետաքսէ և առանց կարի խիստ գեղեցիկ շուրջառ մը. զոր նուիրած են Ա. Յովհաննէս եկեղեցւոյն։

Ալի փաշա Տաճկաց կողմանէ կը կոչուէր Հազրէրի Ալի, իսկ անոր յաղթուած տեղը կոչեցին Ալի-գայասի, որ այժմ կ'անուանուի Ալա-Գայասը։

Ասոր հոտմար ալ այսպէս կ'երգեն Զեթունցիք։

Ալի փաշա Կիւրետինէ եկրիւսի,
Զեյրունլույար իլէ օրտա բուրոււսը,
Մաղլուպ գաչուպ, կիւնիկ Մարաւա տիւսիւ,
Տամլա ենտիրուպ, ախրէրինէ գավոււսը։

Ժ.Բ.

ԳԱԼԵՆՏԻՐ ՓԱՇԱ. ԿԻՐԱԿՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Էօմէր և Ալի փաշաներու պարտութեան վրայ անցան շատ տարիներ, և Զեթուն իր ազատութեան ու կէս անկախութեան բարիքը կը վայելէր լիովին մինչեւ 1808 թուականը, որ ատեն Մարաշի կառավարիչ Գալէնտէր փաշան կեդրոնական կառավարութեան գաղտնի հրահանգներովը յանկարծ Զեթունի վրայ եկաւ մեծ բանակով մը և, իր նախորդի օրինակին

հետեւելով, փոխանակ յարձակում գործելու՝ պաշարումով նեղեց զայն 9 տմիս շարունակ:

Ժողովուրդը մի քանի աննշան ու փոքր կռիւներէ յետոյ յանձն առաւ վերջապէս վճարել տարեկան 60 քսակ (մէկ քսակը՝ 500 դահեկան) կամ 30 հազար դահեկան տուրքը, զոր կը պահանջէր Գալէնտէր, և այսպէս հաշտուելով իրարու հետ՝ հեռացաւ այն տեղէն փաշան:

Բայց գժուար էր Զեթունցւոց այս պայմանը, մանաւանդ իրենց ունեցած առաձնաշնորհման հակառակ. հետեւաբար մոռնալով իրենց խօստումը, չվճարեցին զայն ընդ երկար, յայտնի կերպով ապստամբելով կառարչութեան դէմ: Գալէնտէր փաշան ինքինքը փոխանակ պատերազմի անստոյդ հետեւանքներուն մատնելու՝ գործը անուշ տեղը կապեց:

Այդ միջոցներուն Կիլիկիոյ մհծանուն Կիրակոս կաթողիկոսը Սոոյ վանքին շուրջը բարձր ու տմուր պարսպով մը պատած ըլլալուն՝ կասկածելի էար՝ ած էր կառավարութեան, իրեւ գործակից ու խորհրդակից Զեթունի ապստամբն երուն, ուստի Գալէնտէր՝ հրաման ստացած էր, որ զայն ձերբակալելով կախազան բարձրացնէ. բայց անկարելի էր իրեն գործադրել այդ հրամանը, վասն զի Զատըրճօղլու կոչուած պէյը, որ կ'իշխէր Սոոյ, մտերիմ բարեկամն ու պաշտպանն ըլլալով կաթողիկոսին՝ անշուշտ պիտի չյանձնէր զայն Գալէնտէրի ձեռքը: Խորամանկ փաշան պարագաներէն օգուտ քաղել ուղեց: Իր մօտ կանչելով Մարաշի հայ երեւելիները՝ համոզեց զանոնք, որ կաթողիկոսը հրաւիրելով՝ Զեթուն դրկեն, որ երթայ ապստամբ Հայերը յորդորէ չըմբռոտանալ ընդդէմ կառավարութեան, այլ վճարել իրենց խոս-

տացած 30,000 գահեկան տուրքը :

Մարտաշցիք բոլորավին անգիտակ՝ փաշայի չար դիտաւորութեանց՝ համակերպեցան առոր առաջարակութեան և հրաւիրեցին Նորին Սրբազնութիւնը գալի Մարտ : Խեղճ կաթողիկոսն աւ չգիտնալով թէ ի՞նչ սոսկալի դաւադրութիւն մը կը նիւթուէր իրեն գէմ, միամտաբար դիմելով Զաաըրճօղլուի՝ անոր հրամանը ստացաւ ու Ս. Ծննդեան Աւագ տօներուն հասաւ Մարտ, ուր հազիւ մի քանի օր հանգիտ առաւ և ահա՛ Ծննդեան խթման երեկոյին փաշայի աղաներէն քիւֆենկնի պատի մէջուլահ պէկը 10 սոտիկանով եկաւ Առաջնորդարան, ուր իջեւանած էր որբազոն կաթողիկոսը, ձերբակալելու զայն՝ մինչ կը ճաշէր :

Կառավարութեան հրամանն իրեն հազորդելէ յետոյ՝ առողջնորդեցին զայն գէպ ի փաշայիդ պալատը և այնտեղ առանձին խուցի մը մէջ բանտարկեցին՝ առաւօտուն կախազան բարձրացնելու դիտումով :

Խեղճ կաթողիկոսը յուզուած, այլայլած՝ ինքզինքը յանձնեց Նախախնամութեան կամքին . «Տէր լոյս իմ և կեսնք իմ, ես յումմէ երկեաց» սաղմասը մրմիջելով : Միւս կողմէն այս տիսուր գոյժը վայրկենապէս տարածուելով քաղաքին առէն կողմը՝ խոր սուգի մէջ ձգեց ամբողջ հայ ժողովուրդը, որոնց գլխաւորները քոհանայից հետ մէկտեղ դիմեցին փաշային՝ կաթողիկոսին արձակումը խնդրելու համար, իսկ ան՝ կոյսերական հրամանագիրը ցոյց տալով անոնց՝ մերժեց ու և է միջնորդութիւն : Շատ մը թախանձանքներէ յետոյ հարիւր հազար զահեկան կաշառքի շնորհիւ յաջողեցան վերջապէս 40 օրուան պոյմանաժամով արձակում ստանալ իր երաշխաւորութեան տակ : Այդ ահազին գումարը նոյն գիշերը հանգանակելով իրենց

մէջ Հայերը՝ յանձնեցին ընչաքաղց Գալէնտէրին, ու
բուն անկման պատճառ պիտի դառնար ան յետոյ:

Մէկ օրուան մէջ կենդանութենէ ի մահ և մահ-
ուանէ ի կեանս վերադարձող Ա. Հայրապետը՝ ան-
հուն երախտագիտութեամբ լի՝ առ Աստուած և առ
իր սիրեցիալ հօտը՝ արտասուաթոր աչքերով կատա-
րեց Ա. Ծննդեան պատարագը և որտաքաւզս մաղ-
թանքներով օրհնեց բոլոր ժողովուրդը, որոնց վիշտը՝
ուրախութեան փոխուելով՝ սկսան կրկնապէս շնոր-
հաւորել զիրար Բարի Ա. Ծնունդ կոչելով այն Ծնուն-
դը, որ պատահեցաւ Քրիստոսի 1848 թուականին:

Այսուհետեւ փութացին այս եղելութիւնը տեղե-
կագրել է. Պոլոյ Պատրիարքին, Տ. Արքահամ Սըր-
բաղան Ռւոպելեանի, որ անմիջապէս բողոքեց Բ.
Դրան 150 կղերականներով հանդերձ: Ծուառվ երեւ-
ցաւ այս բողոքի արգիւնքը: Քառանորեայ պայմա-
նաժամը գեռ լրացած չէր, և ահա՛ Գալէնտէրի պաշ-
տօնանկութեան հրամանը գուրս եկաւ: Այս բարձրա-
գոյն հրամանագրով իր ստացած 100,000 դահեկանի
կաշառքը վերագարձնելու և իր ամբողջ գերգաստա-
նով Մալտթիոյ մէջ ցկեանո աքսոր մնալու կը գո-
տապարտուէր ան:

Հայերը երբ ստացան Բ. Դռնէն ելած այս էմեր
Սամին (հրամանագիր), Բամազան Պայրամի Արիֆէին
օրը՝ հաղորդեցին փաշային, որ կարծես շանթահար
եղու և ստանց ամշնալու կազմէր հայ մեծամեծնե-
րուն, որ միջնորդեն ու ներում բերել տան իրեն:

Անօգուտ էր այդ խնդիրը, հետեւեալ օրն իսկ
պարտաւորուեցաւ ետ տալ իր տռած գումարը Հա-
րուն—Եռլուք անուն հրէայէն փոխառութիւն ընե-
լով, իսկ սո՞ փաշային կահկարասիքը և ամեն ունե-

ցածը անուրդի հանելով՝ ստացաւ իր պահանջքը։
Պայրամի Գ. օրն ալ ինք մեկնեցաւ դէսի ի Մալաթիա, ուր երեք օր միայն ապրեցաւ ու կաթուածահար ըլլալով՝ մհուաւ։

Մարաշի թուրքերը շատ սգացին անոր վրայ, մանաւանդ իրենց անցուցած տխուր պայրամին համար։

Ահաւասիկ ինչ կ'երգեն Զեթունցիք ատոր համար։

Գալենսէր փառա տա Զեյրունա կելսի,

Տէվլէր վերկիւսինի դալապ ելլէսի,

Զեյրուն գուրու իւզիւմի եմիք պէլլէսի,

Գալենսէր օսանուապ սու հա մէլլէնսի։

Խօնա Զեյրունլուլար վերկի վերմէսի,

Զեյրունու ուրմաղա ազլը սարմատը

Կիրակոս կարուղիկոսու պու սրմարլատը։

Անակնկալ մահուընէ այսպէս ազատուելէ յետոյ՝

Տ. Կիրակոս կաթողիկոսը Բ. Դրան պահանջման համեմատ՝ կ. Պոլիս գնաց 1819ին Պատրիարքարանի

հրաւիրանոք և այնտեղ ըր անմեղութիւնը հաստատելով՝ մեծ պատիւ գտաւ թէ Սուլթան Մահմուտ

Բ.ի և թէ մեր ազգայնոց կողմաննէ։ Իր այս գիրքէն օգուտ քաղելով, ազգասէր կաթողիկոսը միջնորդեց

Սուլթանին մօտ ի նպաստ Զեթունի, անոր գթութիւնը

հայցելով այս աղքատ ժողովրդեան վրայ, և յաջուղեցաւ 20,000 գահեկանի իջեցնել կառավարական

տուրքը, որ 30,000ի բարձրացած էր։ Այն տարին 20,000ը ամբաղջովին վճարուեցաւ, իսկ յաջորդ տարինիրը Սուլթան Մուրատի հրովարտակին համեմատ

15,000ական գահեկան միայն հաւաքուելով՝ կը զըրկուէր Պոլիս յատուկ մարդու մը ձեռքով՝ ինչպէս

սովոր էին կանխաւ։ Իսկ Ա. կաթողիկոսը միեւնոյն տարին Սիս իր աթոռը գարձաւ և երեք տարի ալ

տպրելէ յետոյ՝ իր նախակին պաշտպան Զատըրճօղլուի ձեռամբ թունաւորուելով վախճանեցաւ :

Ժ.Պ.

ԶԱՐԱՆ-ՕՂԼՈՒ

1810 թուականի ատենները՝ Հալէպի մէջ կար նշանաւոր թուրք անձնաւորութիւն մը Հիւլիսի լուլու մականուամբ , որ այն ժամանակները թուրքիոյ մէջ գտնուած շատ մը ուրիշ պէյերու նման ինքն ալ ըստ հաճոյից կ'իշխէր երկրին գրեթէ ինքնագլուխ և շատ անգամ ալ կ'ըմբռստանար Սուլթանին կառավարութեան դէմ : Այսպիսի մէկն էր նաեւ Եօղդատի բռնակալ Զափան-օղլու ձէլալ Մէհէմմէտ փաշան :

Սուլթանը ուզելով գայլը գայլին խեղդել տալ , հրամայեց այս վերջնոյն երթալ տիրել Հուլէպի և հնագանդութեան բերել Հիւլիսի-օղլուն : Ուստի , Զափան օղլուն 50,000 պաշլազուգներէ բարկացեալ անկանոն բանակ մը կտղմելով՝ եկաւ յարձակեցաւ ապստամբ քաղաքին վրայ և առանց գժուարութեան , քիչ ատենէն կատարելապէս նուաճեց զայն : Վերագարձին (1819 թ.) երբ Մարտչէն կ'անցնէր , տեղացի թուրքերն աղաչեցին , որ Զեթունի հաշիւն ալ կարգադրէ ու այնպէս երթայ . «Շու պիւքտէ պիր թագը ուզուրառուզ տօմուզլար վար տըր , քի տայիմա պիղի թաճիղ իթմէքտէ տիրէր , պունլարը փաքլայուալ էօյլէ կիտէսին .— սա շամբուտին մէջ կարգ մը անզգամ խոզեր կտն , որոնք միշտ անհանգիստ կ'ընեն մեղ , անոնք ալ մաքրէ՛ ու յետոյ զնա՛» , ըսին :

Զափան-օղլուն Զեթունն ալ Հալէպի նման դիւրապատրաստ որս մը կարծելով՝ յօժարակամ յանձն առաւ եղած առաջարկը , և իր անկանոն զօրաց ահագին բանակովը յարձակեցաւ անոր վրայ սրեւել-

եան կողմէն մինչեւ Գրսրգ կոչուած տեղը, որ անկէ գլուխ ժաման գետը յորդած էր, հետեւարար և վրայէն անցնիլն անկարելի . այժմու վարդապետին կանարան (վարդապետին կամուրջը)ալ, որ էօքսիւզեան Յովհաննէս եպիսկոպոսը շինել տուած, դեռ եւս գոյութիւն չունէր, ուստի գանուած նեղ կամուրջէն հազիւ 500 զօրք կարողացաւ անցնիլ միւս կողմը : Ասոնք 25 հոգի կորուստ տալէ յետոյ՝ ամենքն ալ գերի ընկան Զեթունցւոց ձեռքը ու Յ ամիս ամենայն հանդստութեամբ խնամուեցան: Խոկ Զափան օղլու յուսակտուր եղած՝ ձգեց գնաց Եօզդատ և այնտեղի Հայերուն աղաչեց, որ գրեն կիլիկիոյ կաթողիկոսին միջնորդ հանդիսանալ Զեթունցւոց մօտ թուրք գերիներուն աղատութեանը համար :

Այս միջնորդութիւնը կատարուելով՝ գերիներն արձակուեցան և երթալով իրենց տեղերը շատ գովածատով խօսեցան Զեթունցւոց կողմանէ իրենց ցոյց տրուած հիւրասիրութեան և մարդասիրութեան համար: Շատ գոհ մնալով Զափան-օղլու՝ շնորհակալութեան նամակ մը գրեց կաթողիկոսին և մեր իշխաններուն՝ այդ նամակին մէջ ըսած էր, «Զեզի պէս կըտրիճներու գէմ չէր վայելեր որ ես կոխու մղէի, բայց յանցանքը խմս չէ, այլ Մարտացիներուն: որոնք թելագրեցին զիս»: Ասոր գէմ Զեթունցիք բարեկամական նամակով մը պատասխանեցին և նամակին հետ տեղական ձեւով շինուած գեղեցիկ հրացան մըն ալ ընծայ զրկեցին անոր Պերսեան Մանուկ աղայի ձեռքով: Զափան օղլու և ձի ընծայ զրկեց և իշխաններուն:

Ասոր՝ հետեւեալ երգը նուիրած են Զեթունցիք. Օսմանլը թիւֆենիի հետի չարբը փարբը, Զերուն թիւֆենիկերի սայմար խարբը, Զափան ասէրլիկերին վուրտուզնա եարբը, Տօսում Զափան օղլու, վազ կէչ Զեթունցան:

Փ.Պ.

Քէօսէ ՓԱՇԱ. — ԿՈԿԻՍՈՆԻ ԿՌԻՒԽԻ

Թուրքիոյ մէջ հպատակ ազգերու շարժումը եւ անոնց ձգտումը դէպի անկախութիւն սկսած էին անհանգիստ ընել կառավարութիւնը և մտատանջութիւն պատճառել անոր : Յունատան նոր ստացած էր իր կազմակերպութիւնը ու Եգիպտոս կը խլրտէր . Ալի փաշա մը Եանեայի մէջ ինքնազլուխ դիրք կը բըռնէր ու Զեթուն՝ իր ձեռքի կայսերական հրովարտակին կրթնած՝ կառավարական ամէն առաջարկ կը մերժէր . ասոնք ամենը լաւ ապագայ մը չէին խոստանար Թուրքիային , ուստի սա՝ միտքը դրաւ ջնջել այս նորածիլ սերմերը իրենց սաղմնային վիճակին մէջ խոկ : Մենք կը պատմենք այն ամէն դէպէրը , որոնք յաջորդաբար տեղի ունեցան Զեթունի մէջ , կեղրոնական կառավարութեան գաղտնի կամ յայտնի թելագրութեամբ :

Մարաշի կառավարիչները միշտ անյաջող դուրս եկած էին իրենց արշաւանքներու մէջէն . Զափանոցլուն ալ պարտուած ու ձեռնունայն վերագարձած էր , ուստի Զեթունը նուաճելու գործը յանձնուեցաւ Կեսարիոյ կառավարիչ Քէօսէ փաշային , որ 1829 թւականին բազմաթիւ հեծեալներով եկաւ մինչեւ Կէօքսիւն (Կոկիսոն) ուր բանակեցաւ Զեթունէն 12 ժամ հեռաւորութեամբ . խոկ հայերը՝ իրենց փոքրաթիւ գնդով արդէն հոն հասած էին , արգիլելու համար այս նոր թշնամիին ընթացքը : Պատերազմը ըսկաւ հոն :

Հազիւ թէ տաք կերպարանք մը առած էր կոխը ահա՛ վերջացաւ Տաճկաց կորակոր փախուստովը , և

վասն զի Եաղուպեան Հաճի Աստուածատուր աղան, թշնամիին Զէլլադ մականուանեալ դրօշակիրը մէկ գնդակով գետին փռելով, մեծ վախ ձգեց անոնց սըրտին մէջ, այնպէս որ ա'լ չհամարձակեցան պատերազմը շարունակել:

Զեթունցին չէ մոռցած յիշատակել այս դէպքն ալ իր երգերուն սէջ:

Զերուն եիկիրլերի Կհօսիւնէ կիրտի,

Փառա պայրազարը գորշոյ յա տուբու,

Եաղու պեան իշխան իսէ անը բամ վուբու,

Արընտան երգրուալ նան բեսլիմ օլսու,

Փառանըն օրտուսը հեման պօզուլտու:

Փ. Ա.

Ներֆին ԽՌԱՎՈՒԹԻՒՆ — ՍԻՒԼԵՑՄԱՆ ՓԱՇԱ

Զեթունցիք՝ հակառակ իրենց վրայ ի գործ գըրուած ձնչումներու՝ կը շարունակէին ըստ առաջնոյն հատուցանել իրենց տարեկան տուրքը՝ 45,000 դահեկան՝ ուղղակի Պոլիս դրկելով:

1830 թուականին նոյն գումարը յանձնուեցաւ Զեթունցի Պերսեան Մահտեսի Մանուկին, որ անձամբ տանելով յանձնեց Այս Սօֆիա մզկիթի միւթէվէլլիին, որ շնորհակալութիւն յայտնելէ և ըստ սովորութեան զայն պատուասիրելէ յետոյ՝ հարցուց անոր. «Զեթունի մէջ տաճիկ կա՞յ և ի՞նչպէս կը վարուիք անոնց հետ»: Մանուկ պատասխանեց. «Վե տուն տաճիկ կայ, որոնց հետ կը վարուինք այնպէս, ինչպէս կը վայելէ բարի գրացիի մը»: Թուրք միւթէվէլլիին, ո'վ գիտէ որպիսի խորհրդով ու մտածումով, կրկնած է այն ատեն: «Երբ որ հայրենիքդ դառնառ՝ իմ կողմանէ բարեւ խօսէ՛ չորս իշխանաց, թող չանան ու և իցէ

միջոցաւ մը հեռացնել այդ մարդիկը իրենց ծոցէն, վասն զի իմ ցեղալիցներուս վատութիւնն ու ապե-բախտութիւնը քաջածանօթ են ինձի. երբ կարեւոր ոյժ մը կազմեն՝ փորձանք պիտի դառնան ձեր գլխուն. օձի ձագերու պէս երբ որ մեծնան, ձեր որտէն կը խայթեն. բարեկամաբար կ'աղգարարեմ ձեզի, ինչ-պէս կ'ուզէք՝ այնպէս գործեցէք»:

Մանուկ շնորհակալութիւն յայտնելով՝ բաժնուեցաւ միւթէվէլլիէն և Զեթուն վերադառնալով՝ այս խօսակցութեան բովանդակութիւնը հազորդեց իշխան-ներուն, որոնք խորհրդակցելով վճռեցին գործադրել այդ խորհուրդը՝ Սուրբնեան իշխանին յղացած միջո-ցաւ. իշխաններուն ժողովը միաձայնութեամբ Սու-րբնեան իշխանին յանձնեց տրուած որոշման գործա-դրութիւնը:

Սուրբնեան այն իրիկուն քահանայի մը հետ գնաց Հաճի Խպրահիմենց Հասան աղային տունը և առա-ջարկեց անոր որ Ռազիէ աղջիկը իր Մարտիրոս տը-դուն կնութեան տայ. «Ալլահըն էմրի իլէ փէյղամպէ-րինիզին գավլը իլէ Ռազիէ քէրիմէնիզի՝ մախտումը Մարտիրոսա վէրմէնիզի թալէպ էտէրիմ» — «Առառ-ծոյ հրամանաւ և ձեր մարգարէին կանոնով կը խընդ-րեմ որ Ռազիէ անուն ձեր գուստարը Մարտիրոս ա-նուն տղուս տաք» սովորական բանաձեւով:

Հասան աղան խլամի աղջիկ մը քրիստոնէի մը տրուիլը անկարելի և ապօրինի գանելով, աղաչեց որ իշխանը հրամարի այդ խորհուրդէն. Սուրբնեան պնդեց իր պահանջման վրայ՝ ըսելով. «Աղջիկդ թո՛ղ նորէն խլամութեան մէջ մնայ, իր կրօնական պար-տականութիւնները աղատօրէն կատարէ, բաւական է որ հաճիս հարսնացնել զայն որդւոյս հետ, ասով

աւելի ևս կ'ամրապնդի ու կը նուիրագործուի մեր բարեկամութիւնը . հակառակ պարագային , պէտք է եւ լես Զեթունէն քու բոլոր ազգակիցներովդ . մինչեւ առաւօտ՝ այս երկու պահանջումներէս մին պիտի գործադրես անպատճառ» . այսպէս ըսկելով՝ մեկնեցաւ .

Թուրքերը շատ հողերու և կալուածներու տէր գարձած էին , հետեւարար իրենց համար անկարելի էր զանոնք թողուլ ու հեռանալ երկրէն . իսկ միւս պահանջման համակերպիլն ալ՝ իրենց կրօնական զգացման կը հակառակէր . ուստի ուրիշ միջոց մը խորհեցան ու գործադրեցին , և այս բանը շատ աղետալի եղաւ Հայոց համար :

Նոյն գիշերը թուրքերը , ընդ ամէնը 14 տուն , թողլով Սուրէնեան թաղը՝ գացին ապաստանեցան Եաղուպեանց թաղը : Իշխանը նախապէս մերժեց զանոնք , սակայն ի վերջոյ անոնց սաստիկ թախանձանքներուն չի կրնալով դիմագրել՝ զիջաւ իր հովանիին տակ առնել զանոնք : Հետեւեալ օրը , երբ իշխանք իրարու մօտ եկան , Սուրէնեան Հաճի Խաչիկ իշխանը բացատրութիւն պահանջեց Եաղուպեանի ընթացքի մասին , եւ սա պատասխանեց . «Առ այժմ թոյլատրեցի իմ թաղիս մէջ բնակութիւն հաստատելու , վասն զի շատ աղաչեցին և խոստացան հաւատարիմ հպատակ մնալ ինծի և ձեզի միանգամայն , սակայն մի քանի ամիս յետոյ կ'արտաքսեմ ամենքնալ , ուստի ներսպամիտ եղէք ինծի» , ըստաւ Երբ Սուրէնեան անոնց անյապաղ հեռացումը պահանջեց , Եաղուպեան մէկ ամիս պայմանաժամ խնդրեց , առարկելով թէ իր ինքնասիրութեան դէմ վիրաւորանք մընէր անգամ մը հիւրընկալութիւն չնորհելէ յետոյ՝ ելլէլ մէկէն զանոնք արտաքսելլը . միւս իշխաններն ալ

այս առարկութիւնը իրաւացի դատելով՝ ի նպաստ եաղուափեանի սկսան միջնորդել . սակայն Սուրէնեան իր պահանջման վրայ անդրդուելի մնալով՝ ընդդիմաքանին զայրոյթը շարժեց . եազուափեան իշխանը խըստութեամբ դուռաց այն ատեն . «Թուրքերը պաշտպանութեանս տակ առած եմ, ինչ որ կարող ես ընել՝ ըրէ՛» և այսպէս բաժնուեցան իրարմէ :

Հետեւեալ օրը Սուրէնեանք պատերազմի յայտարարութիւն ըրին՝ եազուափեան թաղի ջրազացին ջուրը կտրելով . այս վերջինները վանք երթալով բողոքեցին երկու եպիսկոպոսներուն (*) այս իրոզութեան դէմ . որբազաններն ու թաղեցիները Սուրէնեանի տունը երթալով յորդորեցին, ջանացին համոզել թողուլ իր բռնած այս թշնամական դիրքը, որ ժանտ աղէտներու դուռ պիտի բանար իր ազգակից եղբայրներուն համար . մանաւանդ որ իր հակառակորդը ոչ միայն իրեն արենակից ու կրօնակից եղբայրն էր, այլ նաև խնամութեամբ ալ կտպուած էր իր ընտանիքին հետ :

Այս ամէն յորդորները բնաւ ներգործութիւն չըրին անոր սրաին, վասն զի ան որոշած էր այլ եւս զէնքով չտփուիլ իր հակառակորդին հետ, ուստի որբազան եպիսկոպոսունք՝ ճարահատած՝ դիմեցին եազուափեանին, որ խոստացաւ հետեւեալ օրն իսկ արտաքսել Թուրքերը :

Այս նոր զիջումը թէեւ հազորգուեցաւ Սուրէնեանի՝ բայց անօգուտ . իրեն համար իր հակառակորդը վտառիստագրուժ մըն էր . ուստի կ'ուզէր անպատ-

(*) Այն տարին բացի Զեթունի առաջնորդ Պոստանեան Յակոբոս եպիսկոպոսէն, Զեթուն կը զտնուէր նաեւ Այնթապի առաջնորդը՝ Յովհաննէս եպիսկոպոս, որ հոն արսորուած էր:

ճառ պատժել անոր ուխտազանցութիւնը :

Հաշտութեան համար եղած բանակցութեան այս անյաջող ելքը սաստիկ վշտացուց բարեսիրու եկեղեցականները, որոնք լալով մեկնեցան վանքը, և պատերազմը սկսաւ :

Եազուպեանի միացաւ և Շօվրոյեան, իսկ Սուրէնեանի միացաւ Եէնի-Տիւնեա իշխանը, հետեւաբար և ամբողջ Զեթուն բաժնուեցաւ երկու հակառակ կուսակցութեան և երկու թշնամի բանակներու, որոնց իւրաքանչիւրը կարեւոր գիրքեր բռնելով իրարու դէմ ճակատեցան, այնպէս որ մէկ կողմէն միւսը անցնող անասուններն անգամ առանց գնտակէն վրիպելու անխօնայ կ'ըսպանուէր :

Այս պահուն սարսափով խոյս տուած էին բոլոր թուրքերը, որոնք անգիտաբար պատճառ դարձած էին սոյն եղբայրասպան պատերազմին, և Թանըր կոչուած տաճկական գիւղն ապաստանած՝ Զեթունէն դէպի արեւմուտք Յ ժամ հեռաւորութեամբ :

Երբ պատերազմը սաստկացաւ՝ Մարաշի կառավարիչ Պայազիտ-օղլու Սիւլէյման փաշան, որ արդէն պատեհութեան կ'սպասէր իր նախորդներուն վրէժը լուծելով հանգերձ՝ կեդրոնի հրահանգն ալ գործադրելու, խորամանկութեամբ լուր դրկեց Եաղուպեանի այս իմաստով. «Որովհետեւ գուն իմ կրօնակիցներուս պաշտպանութիւն ըրիր, իմ և բոլոր միւսիւլմանաց երախտագիտութեան արժանի ես. ատոր փոխարէն ես ալ կ'ուզեմ օգնել քեզ քու թշնամիներուդ դէմ, եթէ կ'ուզեմ՝ ամբողջ բանակովս գամ և բոլոր հակառակորդներդ բնաջինջ ընեմ» :

Եաղուպեան վեհանձնաբար պատասխանեց. «Ես իմ հակառակորդէս վրէժ լուծելու համար օտարազգիի

օգնութեան չեմ կարօտիր, չեմ ալ սպասեր. Եազուպեանը վաս մի՛ կարծեր, և եթէ այս ազդարարութեանս հակառակ՝ յանդգնիս ոտք կոխել Զեթունի հողը՝ լաւ գիտցիր որ զէնքս քու վրադ պիտի դարձընեմ» :

Նենդաւոր փաշոն, երբ այս բացասական պատասխանն ընդունեց խրոխտ իշխանէն, Սուրենեանին դիմեց միեւնոյն առաջարկով՝ Մարաշ հրաւիրելով զայն միանգամայն։ Այս վերջինո վատարար ընդունեց հասարակաց թշնամոյն սոյն ազգավաս խորհուրդը և գնաց Մարաշ, ուր իրեն կը սպասէին թուրք ջոկատներ, որոնց առջեւ ինկած՝ բերաւ բանակեցուց Ա. Աստաւածածնի վանքը 1831ին։

Եազուպեան տեսնելով զայս՝ կատղեցաւ և ամէն ճիգ թափեց, որ ի պարտութիւն մատնելով իր հակառակորդը՝ օտար թշնամոյն ալ խորհուրդը ի գերեւ հանէ, ուստի գիշեր մը՝ խումբ մը սպառազէն մարդերով յաջողեցաւ անոր ամրացած բերդի պարիսպէն ներս անցնիլ չուանէ սանդուղներու օգնութեամբ։ Բոլոր բերդացիները խոր քունի մէջ էին հետեւարար, առանց դիմադրութեան մը հանդիպելու, ամինքն ալ ուրէ անցուց։ միայն մանկիկ մը ազատեցաւ օրօրոցին մէջ և ուրիշ չորս անձինք, որոնք դիպուածով այն գիշեր բացակայ մնացած էին։ ասոնք էին Մարտիրոս Սուրենեան, Բասիլոս Սուրենեան, Ախապաշ Սուրենեան և Մ. Վարդեվար Սուրենեան, որոնք վերադառնալով՝ երբ տեսան իրենց պատահած այս ահագին աղէտը՝ սարսափահար մնացին, սակայն փոխանակ լքանելու՝ աւելի սաստկացուցին պատերազմը։

Փաշան խմանալով այս դէպքը՝ ահ ու դոզով պահրուն

շարուեցաւ և ըստու . «Պու Եաղուպեանլար ազկըն ա-
տամլար տըր , քէնտի միլէթտաշլարընը պէօյլէ գը-
լ լճանան կէջիրտիլէր իսէ , արթըդ պիզի պու թէքքէ-
նին իչինտէ տիրի տիրի եէրլէր» — «Այս Եաղուպ-
հանները կատաղի մարդիկ են . իրենց ազգակիցները
քանի որ այսպէս սուրէ անցուցին՝ անկասկած մեզ
այս վանքին մէջ ողջ ողջ կուտեն» : Եւ այս սարսափի
սոզդեցութեան տակ՝ թողլով վանքը մեկնեցաւ դէպի
Մարաչ : Տեղւոյն Տաճիկ մեծամեծները , որոնց գրգը-
ռութեամբը շատ մը թուրքիր փաշային բանակը մը-
տած էին իբրեւ կամաւոր , եկան իր մօտ տեղեկու-
թիւն հարցնելու : Փաշան ծածկելով իր տկարու-
թիւնը , բաւականացաւ միայն Սուրէնեանց կոտորածը
սլատմելով՝ միսիթարել իր ունկնդիրները , որոնք
գոհունակութեամբ կրկնեցին իրենց սովորական ա-
ռածը . «Իթին տիշի տօմուզուն տէրիսի — շանը ակ-
ուան՝ խոզին կաշին» :

Մինչդեռ թշնամիք կ'ուրախանային այս տիսուր
վիճակին վրայ , միւս կողմէ ամբողջ Զեթուն , մանա-
ւանդ եկեղեցական դասը , խորապէս յուզուած՝ երկու
եպիսկոպուսներու առաջնորդութեամբ դիմեցին գե-
րեզմանտատուն , ուր թաղուած էին սպաննուածներուն
մարմինները և այնտեղ հանգիտաւոր Ա . պատարագ
մատուցանելով և հոգեհանգիտատ կատարելով՝ միսի-
թարեցին անսնց ընտանիքը . ապա , նոյն հանգէսով
րերդը գացին Սուրէնեաններու մօտ և շատ ջանքե-
րով յաջողեցան վերջապէս հաշտութիւն գոյացնել եր-
կու հակառակորդ կուսակցութիւններու մէջ հետեւ-
եալ պայմաններով . —

Եաղուպեանները բոլոր իրենց ցեղով երկու տարի
շարունակ Միջին թաղը ոտք չպիտի կոխէին՝ Սու-

րէնեաններուն աչքին չերեւնալու համար . իսկ Շօվ-
րոյիան բոլոր իրեններով պիտի գաղթէր դէպ ի կէօ-
ճէկ , որ Զեթունի հարաւային արեւմտեան կողմը կը
գտնուի՝ ԱՅ ժամ հեռաւորութեամբ (թէե այս վերջին
պայմանը Եազուպեանի ալ առաջարկուեցաւ , բայց
ան մերժեց , առաջին պայմանին միայն համակեր-
պելով): Այսպէս փոխագարձ զիջումներով իրարու-
ներեցին ու հաշտուեցան . Սակայն շատ կորստարեր-
եղաւ այս պատերազմը , որ ամբողջ Դ ամիս տեւած
էր և որուն զոհ գացին 400 հոգի պատերազմիկ կըտ-
րիմներ : Այս միակ դէպքն է , որ սեւ բիծ մը կը
թողու մեր իշխաններու տարեկրութեան մէջ :

Փ. Զ.

ԻՊՐԱՀԻՄ-ՈՒՇԱՂԻՆԵՐՈՒ ԵՒ ԳՈՒՌՆԱԶՆԵՐՈՒ ԶԱԲԴԻ .
ՍԻԽԼԵՑՄՈՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՑԱՐՉԱԿՈՒՄԸ

Վերը նշանակուած ցաւալի պատահարներէն 9
ամիս յետոյ Սաւրէննեանք , որոնց սիրտին մէջ զեռ
վառ էր վրէժխնդրութեան բոցը , յարձակեցան թանըր
տաճկարնակ գիւղին վրայ , ուր կը գտնուին Հանի-
Խաքրահիմ-ոււաղիները և Գուռնազները , որոնք պատ-
ճառ դարձած էին իրենց միութեան քայքայուելուն
ու ներքին քաղաքային պատերազմին : 16 մարդ
սպաննեցին անսնցմէ ու վերադարձան : Թանըրցի-
ները սպաննելոց արիւնթաթախ շապիկներն ու
զգեստները Մարաշ Սիւլէյման փաշային ներկայա-
ցընելով՝ սաստիկ բողոքեցին Զեթունցւոց դէմ : Փա-
շան առիթէն օգտուելով՝ իսկոյն գրեց Պոլիս այս
դէպքին մանրամասնութիւնը և այնտեղէն հրահանգ
ուղեց : Քիչ ատենէն հրաման ստացաւ , որ անյապաղ
Զեթունի վրայ քալէ ու ամբողջ քաղաքը հիմնա-

յատակ կործանէ :

Մեծ էր Սիւլէյմանի ուրախութիւնը՝ կարծելով
թէ այս անգամ պիտի յաջողէր իր չար խորհուրդն
իրագործելու և կայսերական բարձր շնորհաց արժա-
նանալու : Ուստի ամենայն փութով պատրաստութեան
ձեռնարկելով ահազին բանակ մը կազմեց որուն զլուխն
անցած եկաւ բանակեցաւ ջերմուկի դաշտը 1832ին :

Երկու եպիսկոպոսունք տեսնելով երկրին սպառ-
նացող այս ծանր վտանգը՝ գօտեպնդեցան հայրենա-
սիրական ու կրօնասիրական ջերմ ոգիով . համոզ-
ուած էին թէ թշնամւոյն յաղթելու ամենէն կարեւոր
պայմանը սէրն ու միութիւնն է, ուստի իրենց մօտ
կանչելով Սուրէնեանները՝ համոզեցին, որ հաճու-
թիւն տան Շօվրոյեանց վերագարձին ի Զեթուն . տ-
նոնք ալ, որ վտանգին ծանրութիւնը ըմբռնելու չափ
խելք ունէին և ընդհանրութեան շահը՝ իրենց անձ-
նական կիրքէն վեր դասելու չափ հայրենասիրու-
թիւն, սիրայօժար ընդունեցին եպիսկոպոսներուն ա-
ռաջարկը և նոյն իսկ իրենք բազմաթիւ ջորիներով
կէօնէկ երթալով անձամբ Շօվրոյեանները բերին
մտցուցին Զեթուն իրենց ամեն կահկարասիներով :

Եպիսկոպոսները՝ մեծ ուրախութեամբ չորս իշ-
խանները միասին վանքը կանչեցին իրենց մօտ ու
հոն երգումով կատարեալ հաշտութիւն գոյացնելով
անոնց մէջ՝ օրհնեցին զանոնք խաչով և աւետարա-
նով ու քաջալերական խօսքերով խրախուսեցին
կռուիլ թշնամւոյն դէմ մինչև իրենց արեան վերջին
կաթիլը : Իշխանները եղբայրաբար ու անկեղծ սիրով
զիրար համբռւրելով՝ մեծ պատրաստութեամբ դիմե-
ցին Դուլանները (մարտկոց) փաշային բանակին դէմ :

Լոեց փաշան անոնց միութիւնը և մեծ տագնապի

մէջ ինկաւ . ուստի առաջուց բանեցուցած հնարքը
այս անգամ ալ փորձեց՝ անոնց մէջ նորէն բաժանում
ձգելու համար : Իր մօտ կանչեց Եաղուպեան Մ .
Վարդեվար իշխանն ու ըստ . «Ես յատկապէս քեզի
համար եկած եմ այս անգամ . թագաւորին հրամա-
նու քեզ իշխան պիտի կարգեմ ու գերդաստանիդ
բոլոր անգամներուն՝ նոյն իսկ օրօրոցի մանկան թո-
շակ կապել պիտի տամ , և որովհետեւ միւս իշխան-
ները կ'ընդդիմանան ինձի , դուն քու կտրիճներովդ
իմ կողմն անցի՛ր , որ Զեթուն մտնենք» :

«Լա՛ւ—պատասխանեց Եաղուպեան , որ խորա-
մանկութեան կողմէն փաշայէն վար չէր մնար—եր-
թամ զինւորներս առնեմ ու դառնամ , միայն թէ
զօրքերդ պէտք է զինաթափ ըլլան , որպէս զի ժո-
ղովուրդս անոնց վրայ կասկած մը չունենայ . զէն-
քերը պէտք է մեր մարտկոցներուն կողմը վրաննե-
րու մէջ մթերուին աչքիս առջեւ , այն տառեն զօր-
քերովս կու գամ գիշերը , կը խառնուիմ ձեզի հետ ,
շատ դիւրաւթեամբ կը նուանենք Զեթունը . դուն
տեղդ հանգիստ եղի՛ր , ես յանձն կ'առնեմ հրամանա-
տարութիւնը» :

Փաշան , փոքր ինչ կասկածելով Եաղուպեանի ան-
կեղծութեան վրայ , ըստ . «Այս գիշեր սպաներուս
հետ խորհրդակցութիւն մը կատարենք ու ըստ այնմ
գործենք , ուստի հետեւեալ գիշերը պէտք է գաս» :
Այս առաջարկին ալ համակերպութիւն ցոյց տալով
Եաղուպեան՝ մեկնեցաւ դէպ ի վանքը , և այս խօ-
սակցութիւնը մի առ մի պատմելով միւս իշխանաց՝
անկեղծ սրտով բացատրեց փաշային ունեցած չար
դիտումները . «Պէտք է ուրեմն , ըստ , որ մենք կան-
խենք առանց ժամանակ կորսնցնելու . նոյն իսկ այս

գիշեր յարձակի՞նք ու վանե՛նք այդ անպիտան թուրքը
իր անպիտան բանակով :

Իշխանք ու եպիսկոպոսունք ամենքն ալ համա-
միտ գտնուեցան այս առաջարկին և այն գիշեր իսկ
յարձակեցան թշնամւոյն վրայ չորս կէտերէ ու լաւ
ջարդ մը տալով անոնց՝ մնացածները փախուցին :

Խեղճ Սիւլէյման իր կեանքը հազիւ ազատելով՝
շունչը Մարաշ առաւ, Զերմուկի դաշտին վրայ թող-
լով 309 խալամերու գիտեներ ու շատ մը կողոպուտ,
որոնց կորուստէն աւելի կ'աւաղէր իր դժբաղդութիւնը
վասն զի այս կերպով իսպառ կը զրկուէր «Զեթունի
յաղթականը» կոչուելու մեծ փառքէն և իր տիրոջ
անսպառ շնորհներէն :

Այս կռուին մէջ Հայերը 5 անձի կորուստ միայն
ունեցան :

Իր մօտ եկողներուն որտի դառնութեամբ կ'ըսէր
փաշան. «Եազուապ օղլու տօմուզու խքեաթ խտէմէ-
տիմ, թամ գուրնազ թիւքի իմիշ. — Եազուապեան
խոզը չի կրցայ համոզել, կատարեալ խորամանկ ա-
զուէս մըն է եղեր». կ'աւելցնէր նաև. «Այդ կեա-
վուրներուն հետ թշնամանալը՝ օգուտ չունի, աւելի
լաւ է բարեկամութեամբ վարուիլ» :

Այս կռուին յիշատակին ալ հետեւեալ տողերը
նուիրուած են.

Մարած պայազիսլի Սիւլէյման փառա
թէրաւ վուրցումագլա չրգմասը պառա,
Տէսի Զէյթունլուրալա տօրիուզա եառա՛,
Անլերլի նենկլեսմէկ հառալար հառա :

Փ.Է. .

ԹՕՍՈՒՆ ՓԱՇԱ, ՍՈՒՐԵՆԵԱՆ ՄԱՐՏԻՐՈՍ

Մարաշի կառավարչութեան մէջ Սիւլէյման փա-

շայի յաջորդած էր Թօսուն փաշան՝ որ նոյնպէս պէտք տեսաւ Զեթունի հետ չափուելու, բայց խարդախ միջոցներով։

Սա 1835ին Սուրէնեան Մարտիրոս իշխանը Մարաշ հրաւիրեց, իրը թէ յանձնարարութիւն մը պիտի ընէր անոր։ Առանց կասկածելու գնաց իշխանը, զոր խելոյն բանտարկել տուաւ փաշան՝ ըսելով, «Զեթունի 7 տարուան անվճար մնացած առւրքը՝ տարեկան 30,000 գահեկանի հաշուով՝ մինչև որ ամբողջ չի վճարուի՝ ազատութիւն չի կայ քեզ. եթէ կուգես շուտ արձակուիլ, գրէ՛ ժողովուրդիդ, որ ժամ առաջ վճարեն այդ գումարը»։

Սուրէնեան արգարեւ գրեց նամակը Զեթունի բարբառով, բայց ոչ փաշային ըսած ձեւով, այլ բոլորովին տարբել իմաստով, ինչպէս որ կը վայելէր ճշմարիտ Զեթունցիի մը։

«Փաշան զիս բանտարկեց, կ'ըսէր իր նամակին մէջ, տեսնեմ ձեր քաջութիւնը։ մէկի տեղ տասը ձերբակալէք, ինչպէս որ սովոր ենք։ Այս օրեր տեղույս թուրք երեւելիները Գազմա (*) պիտի երթան զրոսանքի համար, յարձակեցէ՛ք անոնց վրայ ու ձերբակալելով բանտարկեցէ՛ք բերդին մէջ։ այն ատեն ես կ'ազատուիմ, ապա թէ ո՛չ՝ արձակում անկարելի է»։

Զեթունցիք առնելով այս նամակը, կրակ կտրեցան, և Սուրէնեան ցեղէն 60 հոգի կտրիճներ առիծի նման մանչելով յարձակեցան իմիր-Մահմուտ-օղլու Վէհպէի էֆէնտիին այգին՝ ուր խնջոյքի հրաւիրուած էին յէշեալ թուրք մեծամեծները՝ իրենց ընտանիօք հանդերձ, որոնք առանց գիմագրութեան

(*) Այս անունով այգեստաներ ունին Վարաշցիները, Զեթունի հարաւ արեւելեան կողմը, Յ ժամ նեռու։

անձնատուր եղան և ասոնք էին .

1. Պայազիտ օղլու Ահմէտ պէյ, որ յետոյ վաշա-
յութիւն ստացաւ ,

2. Պայազիտ-օղլու Սայիտ պէյ ,

3. Տուլ-Գատըր-օղլու Խալիլ պէյ, որ թագաւո-
րական ցեղէ է և Զիւլ-Գատըր ալ կը կոչուի ,

4. Տուլ-Գատըր-օղլու Միւլէյման պէյ ,

5. Գանսատը-Գըրըգ-զատէ Էօմէր էֆէնտի միւ-
տէրրիս (ռւսուցչապետ) ,

6. Գարաքիւչիւք-զատէ Մուսթաֆա պէյ ,

7. Վէլի-էֆէնտի-օղլու Օսման էֆէնտի ,

8. Սօլազըն-Քէլպի անուն թուրք մը ,

9. Վէնպի էֆէնտի , այգետէրը :

Ասոնց ընտանիքները ազատ թողուեցան , միայն
իրենց բեհեղէ ներքնազգեսաները առնելով՝ ձողերու
վրայ անցուցին ի նախատինս իրենց այրերուն . այլ
պէտք է խոստովանիլ թէ՝ այդ կանանց պատոյն ա-
րատ բերելու բնաւ փորձ մը չըրին , և միշտ այս-
պէս վարուած են , զի ընտանեկան սրբութիւնը ան-
բռնարարելի համարուած է միշտ յաչս Զեթունցի
հայուն , և աս՝ նուազ վկայութիւն մը չէ այս խրոխտ
լեռնականներու բարոյականին :

Իսկ Զ ձերբակալուածները գերի վարելով՝ երբ
հասան Զահան գետին մօտ , որուն վրայ գեռ եւս
կամուրջ ձգուած չէր , գերեվարները խեղճ պէյերուն
կռնակը հեծնելով ջուրէն անցան և հրամայեցին ա-
նոնց որ այդ կերպ ապտէսր առնելէ ետքը նամազ-
նին (ազօթք) կատարեն խոզի կաշիներու վրայ , զորս
տարածած էին կանխաւ գետեղերքը :

Մուհամմէտի ջերմեռանդ որդիքը պարտաւորե-
ցան ակամայ համակերպիլ անոնց հրամանին : Այն-

տեղ զգացին թէ՝ ո՞ր աստիճան դառն էր բռնապետառթենէ առաջ եկած անագորոյն հրաման մը, զորգործադրելու կը հարկադրուի մարդ հակառակ իրխղճի և զգացման և զոր սովոր էին իրենք միշտ արձակել ըստ համոյից՝ իրենց ճիրաններուն տակ հեծող խեղճ քրիստոնեաներու դէմ:

Ասոնք, բերդին մէջ չղթայակապ բանտարկուելով արտօնուեցան հայ իշխաններէն՝ նամակ գրել թօսուն փաշայի իրենց բանտարկութիւնն ու կրած տառապանքները նկարագրելով կ'աղաչէին որ արձակէ Սուրէննեանը ու պատուվ տեղը դարձնէ, « Ապտ թէ ոչ, կ'ըսէին, մեր մէջ ո՛չ կրօնք մնաց, ո՛չ հաւս տք»:

Փաշան նամակը կրադալով՝ կամայ ակտամայ համաձայնեցաւ արձակել հայ իշխանը՝ ի սէր ազտառաթեան Զ իոլամ գերեալներուն և ձեռք մը փառաւոր զգեստ հագցնելով ու գեղեցիկ ձի մըն ալ ընծայ տալով անոր՝ առօք փառօք զրկեց Զեթուն։ Տեղացիք ալ փոխադարձաբար թուրք պէյերն արձակելով՝ շաբաթի մը չափ պատուվ պահեցին իրենց մօտ եւ խնջոյքներ տալով անոնց՝ հաշտուեցան իրարու հետ ու այնպէս զրկեցին իրենց տեղերը։

Զեթունցիները հետեւեալ աւաչքը կերպեն այս գէպէին առթիւ.

Թօսուն փառա Սուրէնեանը զալսրտը
Մահպուս իժիւպ զընտանընա ենթիրտի,
Զընտանան շրջարուպ արա պինտիրտի,
Խալարլոյյուպ վարանընա կեօնտիրտի։

Ջ.Բ.

Տ է Լ Ի Ք է Շ Ի Շ

Ինչպէս որ անգամ մը յիշուեցաւ այս էջերուն մէջ

և ինչպէս որ գէպքերն ալ ցոյց կուտան, եկեղեցական գասն ալ անմասն չէր մնար Զեթունի այս հետզհետէ նշանակութիւն ու կարեւորութիւն ստացող գործունէութեան մէջ: Ա'ւր որ աշխարհական մարդը կ'ընկրկէր՝ եկեղեցականը կ'անցնէր առաջ, ո'ւր որ սուրը անզօր կը մնար՝ Խաչը իր զօրութիւնը ցոյց կուտար: Այսպէս եղած է միշտ Հայուն ճակատագիրը դարերէ ի վեր. քաղաքականութեան հետ ձեռք ձեռքի տալով քալած է Հայաստաննեաց եկեղեցին, աշխարհական իշխանին մօտ բազմած է գրեթէ միշտ եկեղեցւոյ պաշտօնեան, և առանց կողմնակալութեան պէտք է խոստովանիլ թէ՛ վարչական այս եղանակը եթէ ունեցած է իր յոռի կողմերը՝ շատ անգամ, խիստ շատ անգամ օգտակար եղած է և պիտի ըլլայ այն, կը բաւէ որ, իրենց կոչումը և պարտականութիւնը լաւ ըմբռնելով. մեր Սրբազնն ու սուրբ հայրերը հետեւող ըլլան իրենց հայրենասէր ու անձնուրաց նախորդներուն օրինակին, որոնց քաղցր ու պաշտելի յիշատակը յաւէտ անմստանալի մնացած է ամեն Հայու սրտին մէջ :

Այդ անձնուէր եկեղեցականաց շարքին մէջ կարեւոր տեղ մը կը բռնէ Զեթունցի Ղափուզը Պէօյիւքեան Տ. Օհան քահանան, որուն ցեղը հիմայ Ղայ Պէօկիւնք կամ Օգգօ Երիցոնք կը կոչուի, և որ իր համարձակ ու յանգուգն բնաւորութեան համար Տէլիքէշիշ (Խենթ տէրտէր) մականունը ստացած էր:

Հայերը տեսնելով, որ Մարաշի կառավարչաց մղած յաջորդական պատերազմներուն առերեւոյթ պատճառը տուրքերուն գանձման խնդիրն է, զոր միշտ կը պատրուակէին անոնք, ուղեցին մէջտեղէն վերցընել այս պատճառը, նորոգել տալով Սուլթան

Մուրատ Դո ի հրովարտակը, զոր յաջողած էր Հեթում քահանան ձեռք բերել: Ուստի խնդրեցին Տ. Օհանչն, որ Պոլիս երթալով, գիմէ Սուլթան Մահմուտին նոյն խնդրին կարգադրութեան համար: Հայրենասէր քահանան յանձն առնելով իր ժողովրդին խնդիրքը՝ մեկնեցաւ մայրաքաղաքը, իր հետ առնելով ծանօթ հրովարտակը:

Երբ Պատրիարքարան մտնելով՝ ողջունեց ժամանակին Ստեփան Աղաւնի կոչուող Պատրիարքը, ոստանց փոխադարձ ողջոյնի, ոկտաւ յանդիմանել քահանան որպէս ապատամբապետ մը (անոր ո՛վ ըլլալը ի՞նչ նպատակով գալը, Պատրիարքարանի ծառաներէն իմացած էր). «Դուն քահանայ չես, ո՛չ ալ քու ժողովուրդդ քրիստոնեայ, վասն զի քրիստոնէին չի՛ վայելեր զէնք կրել ու սուր գործածել թագաւորին դէմ, որ Աստուծոյ փոխանորդն է»: Տէլտէրը զայրացած պատասխանեց. «Հայր սո՛ւրբ, մենք ապատամբ չենք, այլ քաջութեամբ կը պաշտպանենք մեր արդար իրաւունքը և Սուլթան Մուրատէն մեզի պարգևեւած առանձնաշնորհումը, որ այժմ խլել կ'ուզեն մեր ձեռքէն բռնի ու սուրի զօրութեամբ. ատոր համար կը պարտաւորինք մենք ալ հարկ եղած ատեն սուր գործածել. եթէ այնպէս չընէինք, շատոնց Զեթունը հիմնայատակ կործանած, ու մեր անունն ալ ջնջած պիտի ըլլային երկրիս երեսէն. իր անձը և իրաւունքը պաշտպանելը ապստամբութիւնն է, հայր սուրբ»:

«Պատրիարքի մը նայր սուրբ կ'ըսե՞ն, անպիտան, գոռաց բարձրաշնորհ սրբազնը. դուն բնաւ քաղաքավարութիւն չունիս եղեր»: — «Հապա դու՞ն, հայր սուրբ, ես ողջունեցի զքեզ երբ ներս մտայ,

դուն առանց ողջոյնս ընդունելու և այս երկար ուղեւորութեանս մասին առանց բառ մը արտասանելու սկսար նախատինքներ թափել գլխուս . ես քեզ հայր սուրբ կոչեցի , թէեւ այդ յորջորջումին ա'լ արժանի մէկն ըլլալու երեւոյթը չունիս , բայց դուն իմ աստիճանիս համապատասխանող տիտղոսն իսկ զլացար , քահանայութիւնս անգամ կ'ուրանաս , մինչդեռ գիտես թէ՝ Զեթունի եկեղեցեաց աւագ քահանան եմ և տարիքով երիցագոյն քան զքեզ , մանաւանդ գիտես , որ հասարակաց վերաբերող գործի մը համար եկած եմ . եթէ այսպէս վարուելով՝ քու պարտականութենէդ խոյս տալ և Ֆերմանի նորոգութեան խընդերը խափանել կ'ուզես , ըսէ՛ ինծի որ գլխուս ճարը նայիմ . այսու ամենայնիւ , եթէ այս գործին յաջողութեանը համար չաշխատիս կամ արգելք ըլլալ ուզես՝ քեզի կը ճանչցընեմ , թէ ո'զ է Տէլի-Քէշիչը :

Պատրիարքը սոյն խրոխտ խօսքերը լսելով աւելի բորբքեցաւ և եասախնիները կանչելով հրամայեց որ այս խենիքը խուցի մը մէջ փակեն առանց հաց ու ջուր տալու . բարապանները շատ դժուարութեամբ յաջողեցան Պատրիարքին հրամանը կատարել . կը մաքառէր կատագութեամբ , ինչպէս առիւծ մը՝ զոր կ'ուզեն գտուագեղի մէջ փակել :

Հետեւեալ օրը Պոլսոյ առաջնակարգ գերդաստաններէն մէկին ներկայացուցիչները՝ Թիւթիւննեանք , իմանալով այս գէպքը , Պատրիարքարան եկան ու Տէր Օհանը Պատրիարքի ձեռքէն առնելով՝ իրենց տունը տարին ու խորհուրդ տուին իրեն , որ առանց Պատրիարքէն ու Պատրիարքարանէն բան մը սպասելու՝ ինք անձամբ ներկայանայ սուլթան Մահմուտ կայսեր , եթէ կ'ուզէ որ իր խնդիրը շուտով լուծուի ,

վասն զի , ըսին , Պատրիառաքարանը նոյն իսկ եթէ աշխատելու ալ խոստում տայ՝ ամիսներով տարիներով կը ձգձգէ խնդիրը , այնպէս որ մեծամեծ վնասներու և վտանգներու կ'ենթարկուի դարձեալ Զեթուն : Այսու ամենայնրւ , եթէ խնդիրդ հաճելի չը թուի Սուլթանին՝ կհանքդ վտանգի մէջ կ'իյնայ :

« Ի սէր աղքիս ու հայրենեացս պատրաստ եմ կեանքս տալու » պատասխանեց քաջասիրտ եկեղեցականը : Այնուհետեւ աղդու բողոքագիր մը պատրաստել տալով յիշեալ Թիւթիւննեանք՝ յանձնեցին քահանային , առաջարկելով միանգամայն , որ իր զգեստին ձեւն ալ փոխել տան և Պոլսոյ քահանաներուն տարազը հազցնեն իրեն . իր հագածն էր չուխայ շալվար , մէջքը լահորի շալ , ոտքը կիւլ շէֆտալի կոչուած Այնթապի կարմիր կօշիկ , զլուխը մեծ Ֆէս մը և ֆէսին վրայ փաթթուած թանկագին լահորի շալ մը , այնպէս որ զինք ահսնողները՝ թուրքմէններու ցեղապետ մը կը կարծէին :

Տէրտէրը չընդունեց այս ձեւափոխութիւնը՝ ըսելով . « Իմ քահանայութիւնս հոգիով է և ոչ ձեւով . եթէ Աստուած ուզէ՝ կարող է օգնել ինձի այս տարագին տակն ալ » : Եւ այսպէս Յօր վերջը աղերսագիր ի ձեռին գնաց կեցաւ Սուլթան Պայտղիսի հրապարակը , ուրկէ պիտի անցնէր կայսրը մզկիթ երթալու համար : Քիչ վերջը , հոն հաւաքուող ահագին բազմութիւնը սկսաւ տատանիլ ծովածուփ ալիքի նման , և պերճազգեստ հեծեալ պաշտօնակալներու հատեւէն երեւցաւ Սուլթան Մահմուտի վեհափառդէմքը , որ խորլին տպաւորութիւն մը կը թողուր բոլոր ներկաներուն վրայ :

Քահանան մօտեցաւ , բարձրագոչ աղաղակեց . « Փառ-

տիշտահըմ, նազար գըլ արզուհալքմա — Տէ՛ր արքայ, ո՛ւշ դի՛ր աղերասագրիս»։ Ային կողմէ «Սուս օ՛լ — լոէ՛» ծայնին հետ մի քանի ապտակներ ալ իջան խեղճ քահանային քթին բերնին, բայց անոր ազաղակը արդէն արձագանգ գտած էր հրապարակին մէջ և մինչեւ կայսեր ականջը հասած։ Սուլթանը ձին կեցընելով՝ հրամայեց իր մօտ բերել քահանան։ Բազմութիւնը խկոյն ճեղքուելով՝ ճամբայ բացաւ յանդուգն եկեղեցականին և հիացմամբ կը նայէր անոր գրաւ իչ կերպարանքին, յուղթ հասակին ու համարձակ շարժուածքին։

Երբ ներկայացաւ Սուլթանին, անոր քղանցքը համբուրելով բարձրացուց աղերասագիրը, զոր առաւ անմիջապէս ու կարդաց կայսրը և ստորագրութեան նայելով ըստ . «Խմզանըզ փափազ տըր, սիզտէ փափազ գըլլզզը եօք, սահիհէն փափազզ մըսընըզ, — քահանայի կերպարանք չ'ունիք . արդարեւ քահանայէք» : — «Եվվէթ շէվքէթլիմ, զուլունուզա Ցէլիֆէտէ տէրլէք . օն իքի սէնէ միւթէմատիյէն պին իքի եիւզ աթլը իլէ Հալէպ, Ատանա, Գօնեա վէ Պաղտատ ճիվարլարընտա տէլիպաշըլլզ իտէրէք տէվլէթիմին խրզմէթինտէ պուլունմըշըմ . — Այո՛, Վեհափառ տէք . ծառանիգ խենթ տէրտէք կը կոչուիմ ու 12 տարի շարունակ 1200 ձխտորներով ծառայած եմ տէրութեանս թերիոյ, Ատանայի, Խկոնիսնի և Պաղտատի կողմէրը տէլիպաշութիւն ընելով . (տեսակ մը զինուրութիւն)։»

Սուլթանը Տէր Օհանի այս խօսքերը լսելով՝ գոհ մնաց և հրամայեց երեք սուսերակիր փաշաներու, որ զանի ձիու վրայ նստեցնելով Պատրիարքարան տանին . վասն զի, ըստաւ, շատ սիրեցի այս մարդը,

իր համարձակախօսութեանը համար . խոստացաւ միանգամայն անոր , որ երեք օրէն պիտի կատարուի իր խնդիրը : Եւ իրօք , երեք օր վերջ՝ վաւերացեալ հրովարտակը Պատրիարքարան բերուեցաւ յատուկ պաշտօնէի մը ձեռամբ , ոսկեկուռ խաչի նշան մըն ալ մէկտեղ , իրրեւ կայսերական ընծայ Տէլի-Քէշիշին , որուն հետ իր արքայական բարեւներն ալ կը զրկէր անոր հայրենակիցներուն : Այս խաչը , որ շատ գեղեցկակերտ շինուածք մըն էր , և զոր իր կենդանութեան՝ գլխարկին վրայ կը կրէր Տ . Օհան , հիմայ Ա . Սարգիս եկեղեցւոյ սաղաւարտի մը ճակատը գտնուած կը մնայ :

Երբ որ փաշաներու առաջնորդութեամբ և հետեւորդներու խուռան բազմութեամբ Պատրիարքարան հասաւ քահանան , ապշեցաւ Պատրիարք սրբազնը և յարգանօք ու ակնածութեամբ ներս հրաւիրելով քահանային ուղեկցող պաշտօնեաները՝ պատուախիրեց զանոնք լսու սովորութեան , խակ անոնք իրենց տրուած հրամանին համեմատ ըստին . « Մեր Վեհափառտիրոջ կողմանէ կը յանձնարարենք ձեզ այս ազնիւ քահանան , որ արժանավայել կերպով հիւրասիրես » : — « Ամենայն սիրով կ'ընդունիմ » , պատասխանեց պատրիարքը , և քահանային ճակատը համբուրելով՝ իրմէ վերի կողմը նստեցուց :

Տէլի-Քէշիշ , որ պատրաստարան էր ու խօսելու կարգը եկած ատեն ամենեւին չէր գիտեր համբերել , ըստ . « Մըրազան հա՛յր , ասկէ առաջ երբ քեզի ներկայացայ ու Քրիստոսով խօսեցայ , անարգեցիր զիս ու բանտարկեցիր , խակ այժմ , որ աշխարհային իշխանութեան կողմէ կուգամ , կը պատուես զիս ու կը համբուրես՝ տեսնելով յաջողութիւններս . այսպէս

պէտք է ըլլայ Պատրիարք մը » : Արբազանը կարմրեւ-
լով իր նախընթաց անվայել վարժունքին համար՝ նե-
րողութիւն խնդրեց տնկէ և աղաչեց որ անյիշաչար
ըլլայ՝ ինչպէս կը վայլէր եկեղեցականի մը :



Долгий Яр

10

км

15

20

км

Северо-Запад
Сибирь

10

км

15

км



፩፻፲፭

卷之三

卷之三

ի •

ԱՂՋԱՏԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հրովարտակի նորոգմամբ Զէյթունի վիճակը փոքր ինչ բարւոքուելով՝ ժամանակաւոր հանդարտութիւն մը տիրեց, բայց խաբուսիկ երեւոյթ մ'էր այս եւ վաղանցիկ, մանաւանդ կառավարութեան ամբողջ միտքը զրադեցնող միծամեծ ու կարեւոր դէպքեր տեղի կ'ունենային, ինչպէս էր եղիպտական խնդիրը, որոյ լուծումն յետոյ նա նորէն ուշադրութիւնը դարձուց փոքր ազգութեանց վրայ՝ գէթ անոնք իւր ափին մէջ ուժով սեղմելու տիսուր քաղաքականութեամբ։ Եւ այս անգամ փոխանակ Զէյթունի՝ անոր դրակից քիւրտ ցեղի մը վրայ փորձեց իւր առաջադրած կեղրոնացման խորհուրդի գործադրութիւնը։ Այս ցեղը կը բնակէր Աղճառաղ կոչուած լեռը, բաւական ստուար թուով, Զէյթունէն 27 եւ Աղպտանէն 45 ժամ հեռաւորութեամբ վայր մը։ Ասոնք ո'չ զինուորական ծառայութիւն կը կատարէին եւ ո'չ տուրք կը վճարէին կառավարութեան երկար տարիներէ հետէ։ Ուստի մեծ վէղիր Հաֆրզ Ալի բաշա 1840ին ասոնց վրայ եկաւ սուլթան Մէջիտի օրով։ Քիւրտերը բերդին մէջ ամրացած ըլլալով՝ դժուար էր անոնց հետ գլուխ ելնել. թուրք ջոկատներէն ոչ մին կը համարձակէր յարձակում գործել բերդին վրայ։

Ալի բաշա զէյթունցի հայերը իրեն օգնութեան կոչեց ոչ միայն անոնց անվեհներ քաջութենէն օգտուելու դիտումով, այս եւ հայոց եւ այս հեռաւոր մահմետական ցեղերու մէջ ատելութեան ու թշնամութեան սերմեր ցանելու նօւրք քաղաքականութեամբ։

Զէյթունցիք յօժարակամ յանձն առնելով եղած հրաւերը եկան եւ մէկ յարձակումով բերդին դուռը կատ-

բեցին եւ մտան ներս , ուր ապաստանով ապատամբք տկար դիմադրութենէ մը յետոյ անձնատուր եղան : Այս կռւոյն զո՞հ գնաց հոչակաւոր տէր Օհանի մէկ հատիկ զաւակը , որ հայ գունդին հրամանատարն էր եւ իւր մահ խորին ցաւ պատճառեց բոլոր գէլթունցւոց :

Բաշան տեսնելով հայոց քաջութիւնը ըստաւ . «Տէվլէլթին եփկիրմի պին ատէմի օլմատան իսէ Զէլթունտան պին ատամը օլսա էվլա տըր . — Զէլթունի 1000 մարդը տէրութեան 20.000 մարդէն լաւագոյն է» : Եւ խորին չնորհակալութիւն մատուցանելով նոցա՝ որ ընդ ամենը 500 հոգի էին՝ պատուով դրկեց զանոնք իրենց տեղերը , իւրաքանչիւրին պարզեւելով երկու քական ոսկի եւ մէկ մէկ ձեռք ճերմակեղէն :

Այս կռիւն ալ իւր յիշատակութիւնն ունի Զէլթունի երգոց մէջ .

Աղճատաղտա Տէլի քէշիշին օղու
Հիւճիւմ իթտի գալէյէ գօշտու տօստօղու ,
Գուրշունլա վուրուլուպ սէրիլտի պաղը ,
Եար ու աղեարէտէ վէրտի չօգ աղը :

Թարդմ . Աղճատաղը Տէլի-քէշիշի որդին
Յարճակեցաւ , վազեց ուղղակի բերդին ,
Հասաւ գնդակը զարկաւ իւր լերդին ,
Մէծ ցաւ պատճառեց բոլորի սրախն :

ԻԱ-

ԽԱՍՏԻՒԹԻՒ ՊԱՀԱՆՁՈՒՄԸ

Աղճատաղի դէպքէն հազիւ մէկ տարի անցած՝ 1844 ին էր , Խասէքի մականուաննեալ զինուորական պաշտօնեայ մը 500 հեծեալներով Զէլթուն մտաւ իրեւ հիւր . հայերը զանի պատուով ընդունեցին եւ իւր մար-

դիկն ալ 2—2 բաժնեցին տուներու մէջ : Բայց հիւրը քիչ ատենէն իւր իսկական գոյնը գուրս տուաւ Յ տառուան յետամնաց տուրք պահանջելով անսնցմէ , երեք օր միայն պայմանաժամ շնորհելով անոնց :

Զէյթունցիք անպատեհ համարելով առ այժմ հակառակել անոր դէմ , երեք օրուան մէջ բաւական քանակութեամբ երկաթ ու պայտ հաւաքեցին մէջերնին ու առաջարկեցին պաշտօնեայ Խասէքիին , որ իրենց ունեցած պարտուց փոխարէն ընդունելով զանոնք՝ ընկալագիր մը տայ իրենց : Խասէքի մերժեց նոցա առաջարկը , հնչում դրամ միայն պահանջելով :

Այն ատեն քովը գանուող չորս իշխանք՝ «ունեցածնիս այս է , ուրիշ բան չենք կարող տալ» , ըսելով մեկնեցան , ազդարարելով միանգամայն իրեն , որ դուրս չ'ելլէ , «վասն զի , ըսին , մեր երիտասարդները հսս ձերիններէն մէկը աեսած չ'ըլլալնուն համար՝ ծանր պիտի թուի իրենց ներկայութիւնով եւ առաջին անգամ հանդիպողը պիտի սպաննէ քեզ» :

Շատ բարկացաւ Խասէքի անոնց այս վարմունքին համար , բայց անկարող էր բան մ'անելու , որովհետեւ թէ՛ ինք եւ թէ՛ իւր զօրքեց անոնց ափին մէջ էին : Զշշաց երկաթները չ'առնելուն համար . այժմ այն ալ ձեռքէ ելաւ . կը փափաղէր՝ որ դոնէ իշխանք գալով խաղաղութեամբ արձակէին զինք իւր տեղը դառնալու , բայց անոնք իրենց տեղ մի քանի հրասակապեաներ դըրկեցին՝ Ա. ճ. ի. թէ է կ , Գ ա ր ա ռ ք ի ւ լ ա հ , Մ ե ր կ է ն ե ա ն Ա. զ ճ ա պ է կ , Ղ ը ա ն ֆ ի լ ե ա ն - Ք է օ ս է , Գ ա ր ո ւ - գ ը ր ա ռ ն , Գ ա ր ա Տ ի ւ մ ա ն , Կ ի ւ ճ ի ւ կ Մ ն ա ց ա կ ա ն ե ւ Վ է զ ի ր - օ զ լ ո ւ ա ն ո ւ ն ն ե ր ո վ՝ որք ի գիմաց իշխանաց յայտարարեցին նմա ըսելով , «Էֆէնտիմ , պիզիմ տէօրթ տէրէսէլլերինին էսրի պու աըր , շիմափ աթընըզա պինիսպ կիթմէլիսինիզ , պիզ տախի քէ-

մալ իսթիրահանք իլէ Մարաշ քէօփրիւսիւնէ դատար սիզի եօլճու իտէծէլիզ . — տէ՛ր , մեր չորս իշխանաց հըրամանն այս է , որ դուք հիմա ձիերնիդ հեծնելով մեկնիք , մենք ալ ամենայն հանգստութեամբ ձեզ մինչեւ Մարաշի կամուրջը պիտի առաջնորդենք . » «սակայն — աւելացուցին — իբրեւ վարձք մեր ուղեկցութեան պէտք է տասնական ոսկի վճարէք , հակառակ սլարագային կը կողոպտենք զձեզ եւ մերկամարմին ու հետիոտն կը ճամբենք . ձեր մարդիկը երէկ ուղարկեցինք Կիւրեախինի ճամբով , ուր մեր հրոսակներ զանոնք ամենն ալ կողոպտեցին . մեզ ալ մի եւ նոյն հարկին մէջ մի՛ դնէք» :

Խեղճ մարդը պարտաւորեցաւ կամայ ակամայ տասնական ոսկին վճարելով գլուխը փորձանքէ ազատել , եւ ինք որ եկած էր Զէյթունը կողոպտելու՝ կողոպտուած եւ ամօթահար դարձաւ Մարաշ :

ի՞ .

Թէծիրլիցին կմիիիլ

1842 թուին , յաջորդ տարին , դարձեալ զէնք առնելու հարկադրուեցան մերայինք , վասն զի Թէծիրլի թիւրքմէնները՝ որոնք Աղճատաղի քրդաց նման ապրատամբ էին , սաստիկ նեղուելով իրենց վրայ եկող եռւսուֆ բաշայէն , զէյթունցւոց օգնութիւնը խնդրեցին :

Թէեւ շատ անգամներ սաստիկ վէճեր ու կորիւներ տեղի ունեցած էին ասոնց ու հայոց մէջտեղ , սակայն զէյթունցին իրեն սովորական եղած վեհանձնութեամբ իրեն բարի դրացութեան պարտականութիւնը կատարեց նեղը մնացող թշնամւոյն օգնութեան ձեռք կարկառելով :

Բաշան Ղանտարլ կոչուած տեղը դրած ըլլալով իւր

բանակը՝ պաշարած էր Թեհմիրլիցիները՝ որոնք այլ եւս
յուսահատ՝ աչքերնին յառած էին Զեյթունի վրայ:

Իրենց ակնկալութիւնն ի դերեւ չ'ելաւ: — Երեք
իշխանք Տ. Օհանի հետ մեկտեղ 300ի չափ քաջարի
հայոց դլուին անցած յարձակիցան եռուսութիւ բանակին
վրայ, որ Զեյթունէն 8 ժամ հեռու կը գտնուէր: Կար-
ճատեւ կռուէ մը յետոյ չարաչար յաղթեցին զանոնք ու
ցիրուցան փախուցին: Զուգաղիպութեամբ ըսենք կամ
բախարի առանձին քմահաճոյքով մը՝ այս անգամ ալ
Եազուպեան Մ. Աստուածատուր աղան իւր հիանալի
նշանառութեամբը բարչացին դրօշակակիրը զարկաւ ըս-
պաննեց. իսկ բաշան խոյս տալով միայն կարտացաւ
իւր կեանքն ազատել ու Կէօքսիւն ապաստանել:

Թեհմիրլիցիները յանհունս շնորհակալութիւն յայտ-
նելով հայոց՝ շուտ մը ընծաներ տուին եւ մշանջենապէս
բարեկամ մնալու խոստումներով ճամբեցին զանոնք:

Այս ալ իւր տեղն ունի Զեյթունի երգոց մէջ.

Տէլի քէշիշ տէր քի չըգտըմ տէօյիւզէ,
Գարթալը գուզզունու տէօքտիւմ իւլեշէ,
Մընաֆըգա ույմա կէլ, Եռուսուֆ բաշա,
Տուվալարը հագգա պաղը Զեյթունուն:

Եազուպ օղու տէտի՝ պիլիր հալիմտէն,
Նիչէ շահոպազլարոմ չըգար գօլումտան,
Կէօզիւմ գան պիւրիւմիւշ գօրդմամ էօլիւմտէն,
Տէօյիւշէ տէօյիւն պայրամ թօյ տրը Զեյթունլու:
Սուրէն-օղլու տէտի՝ աշրէթ, աղլաման,
Իմտատճա հազըրը պոշա պէլլէմէն,
Ենի-տիւնեա տէտի՝ գանըր էյլէմէն,
Շիմտէն սօնրա տէօյիւշ պէնիմ, Զեյթունլու:

Ճովր-օղլու տա տէտի՝ էյ Եռուսուֆ բաշա,
Թեհմիրլի աշրէթէ օլտուն թամաշա,
Զեյթունլուլար իլէ չըգաման պաշա,
Արշը ալայէ չըգմըշ իւնիւ Զեյթունուն:

Աշըգ խալիլիմ պէն , ճիւմլէտէն կէտա ,
Թեճիրի աշրէթի օլմուշտուր զտտա ,
Զէյթունու չափունագ եէթտի իմտատա ,
Ղանտըլ տաղը օլտու շանըն , Զէյթունլու :
Թարգմ . Տէլի-քէշիը կ'ըսէ .— «Ես կռուի ելայ ,
Անգղ ու ագռաւ իջուցի դիականց վրայ ,
Չար մարդերու մի՛ նայիր , ո՛վ Եռւսուֆ բաշա ,
Զէյթունցւոց աղօթքը Աստուծոյ հետ կապուած է» :

Եազուպեան կ'ըսէ .— «Դուն իմ վիճակը գիտես ,
Քանի-քանի առիւծներ դուրս կ'ելլան խմբէս ,
Աչքս արիւն լեցուեր է , չեմ վախնար մահէս ,
Պատերազմը հարսնիք կ'ընդունենք մենք՝ Զէյ-
թունցիք» :

Սուրէնեան կ'ըսէ .— «Աշք'թ , մի՛ արտասուէք .
Օգնութեան պատրաստ ենք , ի գուր մի՛ կարծէք» :
Ենի-տիւնիա կ'ըսէ .— «Գուք վիշտ մի՛ քաշէք ,
Ասկէ եաքը կոփւն իմս է , Զէյթունցիք» :

Շօվրօնան կ'ըսէ .— «Ո՛վ Եռւսուֆ բաշա ,
Թեճիրցւոց առջեւ խայտառակ ես եղեր ,
Զէյթունցւոց հետ գլուխ չես կրնար ելլեր .
Զեր անունը երկինք հասաւ , Զէյթունցիք» .

Աշըգ խալին եմ խղճուկ մուրացկան .
Թեճիրի աշրէթը եղաւ թշուառական .
Զէյթունը շուտով հասաւ օգնութեան .
Ղանտըլ լեռը ձեր փառքն եղաւ , Զէյթունցիք :

իՊ -

Ա.ՊՈՒՍԹԱՆՑԻ ՀԱՃ ԱՊԱՆ

Թաւրք կւռալարութիւնը , որ միշա առիթ կը փըն-
տընէր Զէյթունը հանելու իւր բացառիկ վիճակէն , ի-

լուսացի պատճառ մը նկատեց 1842 ի դէպքը, յորում զէյթունցիք օդնուվթեան հասան Թէճիրլիցւոյ ընդդէմ նուառնֆ բաշայի, որ զանոնք նուաճելու եկած էր :

Ուստի այս գործը ի գլուխ հանելու համար ընտրուեցաւ Ալպուսթանցի Հաճ' աղան, որ Պոլիս երթալով խնդիր մատուցած էր որդէն սուլթան Մէճիտի այս բանին համար: Իւր ծրագիրն էր՝ արգիլել Զէյթունի ցորենը եւ ուրիշ ամեն ուտելիքնկը, որք Ալպիսթանէն կը ստանային, եւ այսպէս նեղել զանոնք քաղցով: Նոյնպէս խափանել անոնց երկաթահանքը, որ անոնց շահավաճառ գլխաւոր աղքիւրն էր եւ որ դարձեալ Ալպիսթանի մօտ կը գտնուէր: Զանոնք այս եղանակաւ նեղը ձգելէ յետոյ շատ մը պաշը պօղն եր է քաղկացեալ բանակով մը պիտի յարձակէր անոնց վրայ, որոնք ստիպեալ պիտի պարտաւորէին անձնատար ըլլալ: Այս ծրագրին յաջողութիւնն ատոյգ կը թուէր, հետեւաբար եւ պէտք եղած արտօնութիւնը տրուեցաւ 1844 ին:

Սակայն Հաճ' աղային ամեն հաշիւները ի դերեւ ելան, վասն զի երբ նա Ալպիսթանի պաշարն արգիլեց Զէյթուն մտնելը, անոնք ալ այլազգ գիւղերը աւարի տուին ու իրենց վրայ եկող պաշրազողուգներուն անանկ ջարդ մը տուին՝ որ բամբակնին ելաւ:

Ա. Վ. Ա. Զ Ք

(Ե Բ Գ)

Ալպուսթանը Հաճի աղա, հէմ տէրէ պէյի,
Ֆէրման թահախ էթափ էյիտէն էյի,
Զէյթունլա վուրուշառ ալուրը տ՛յի,
Ճէպրի մաղուպ էթափ Զէյթունըն քէօյի:
Ճիհան նէհրին կէօզիւ Ալպուսթանտա տըւ,
Տէմիր մատէն իսէ Պէրիտ աաղտա աըր:

ԶԵՅԹՈՒՆ շէճիլէրի եիւղ աղարտան տըր ,

Հաճ' աղա ենիլտի էլպէթտէ առ տըր :

Թարգմ . Ալպիսթանցի Հաճի աղան , տէրէ-պէյի լինելով ,

Սուլթանէն ֆէրման մը ձեռք բերելով ,

ԶԵՅԹՈՒՆԻ հետ կոռւեցաւ՝ «կ'առնում» ըսելով :

ԶԵՅԹՈՒՆ դիւղը իր թշնամին նուաճեց :

Ճի՞նան գետին ակը Ալպիսթանի մէջն է .

Երկաթի հանքն ալ Պէրիտի մէջն է .

Երես ճերմկցնողը ճեյթունի քաջն է .

Հաճ' աղան յայթուիցաւ . հարկաւ ամօթ է :

իԴ .

ԹՕՓԱԼ-ԱԱ.80

Ինչ որ Հաճ'աղան չի յաջողեցաւ , կը կարծէր ի գլուխ հանել թօփալ-Սատօ անուն զօրապետը , որ բազմաթիւ անկանոն զօրքերով եկաւ . ԶԵՅԹՈՒՆ 1847 ին եւ ամեն օր կը սպառնար Հայոց՝ լրբարար մունետիկ կանչել տալով՝ « Օն իքի սիննինաէ գըդ իսթէրիմ . — տասներկու տարեկան աղջիկ կ'ուղեմ » : ԶԵՅԹՈՒՆցիք կը պատասխանէին՝ « էֆքեարը մէքրունիդ իշիւն ինչալլան ըէզալէթը քեամիլէ իլէ րիւսվայ օլուպ լաշէնիզ պուտաղարտա գուշարա նաֆադա օլաճագ տըր . — ձեր այդ պիղծ խորհուրդներուն համար Աստուծով կատարելապէս պիտի խայտառակուիք ու ձեր դիակը այս լեռներուն վրայ թռչնոց կերակուր պիտի ըլլայ » :

Սատօ իւր բանակը դէմ յանդիման մօտեցուց ԶԵՅԹՈՒՆի , վասն զի հայերը զանի հալածելու համար շառառաջ չի դնացին , այլ դիտմամբ թոյլ տուին , որ կորելի եղածին չափ մօտ գայ . այնուհետեւ անոր ետեւի կողմէն ճամբան կտրեցին 1000 մարդով , որ չկարողանայ փախչիլ . 2000 հոգի ալ բիրերով ու կացիններով

զինեալ անոնցմէ քիչ մը հեռու դարանի մտած էին, իսկ ուղղակի թշնամւոյն գէմ 120 մարդ միայն կար՝ կոխուած յարդի 40 հակերուն ետեւ՝ զորս գիշերով կամաց գլորելով թշնամւոյն բանակին մօտեցուցած էին եւ իրրեւ պատմէշ կը գործածէին. 500 մարդ ալ առաջի 120 մարդոց ետեւի կողմը կեցած էին: Ասոնց ամենն ալ կէս գիշերին հրացանածգութեան սիրտի սկսէին, երբ եւ կեղեցեաց կոչնակները զարնուէին. — այս էր իրենց նշանը:

Մուկը, որ ինք զինք առիւծ կը կարծէր, բոլորովին բռնուած էր թակարդին մէջ, բայց առանց վերահաս վտանգին տեղեակ լինելու՝ անուշ - անուշ կը քընանար, եւ ահա մէկէն կոչնակներու ձայնին հետ հրացաններն ալ սպայթեցան ամեն կողմէ: Սատօ եւ իւր զինուորք զարհուրած վիր թուան իրենց անկողիններէն, ամեն բան թողուցին այնտեղ եւ սկսան փախչիւ խուճապով, բայց ուր որ կը դիմէին՝ իրենց առջեւ կը տեսնէին հայ սպառազէնները:

Փոթորկալից քամիթին զօրութեամբ ծառերէն վար թափուող աշնան տերեւներու նման իրարու ետեւէն կիյնային խեղճերը գնտակներու եւ սուրերու հարուածին տակ, այնպէս որ յուստատ ու սրտաբեկ սկսան աղաղակել՝ «Աման, գարտաշլա՛ր, եթիշիր, օրտույութիւքէթտինիզ, մէրհամէթ յափուզ ճանըմըզու դրյմայըն, սիզի եսիր թութուն, — աման, եղբայրնե՛ր, բաւական է, բանակը սպառեցիք. յանուն գլութեան մեր կեանքերուն ինայելով՝ գերի վարեցէ՛ք զմեզ»:

Կոտորածը դակրեցաւ, բայց արդէն մարդոց ու կենդանեաց դիակներով լեցուած էր ամեն կողմ. հրամանատար Սատօն եւս ինկած էր անկենդան ու գրեթէ անձանաչելի. իւր վրայի սուրէն միայն ճանչցուեցաւ անոր ինքնութիւնը, վասն զի անունը զրուած էր սու-

բին վրայ . 500 հատ ալ մահմուտիյէ ոսկի ելաւ զէյ-թռւնցւոց , որոնք լաւ մը կողոպտեցին բանակատեղին եւ ինկած ու գերի մնացած բոլոր զօրքերը :

Այս ձախող պատերազմով Սատո ալ բաղդ ունեցաւ զէյթռւնցւոց բանաստեղծական երգերուն մէջ յիշուելու :

Թօփալ Սատո կէլտի Զէյթռւնումուղա ,

Կէօզ տիքտի օն իքի եաշ քըզլարըմըզա ,

Թիւֆէնկ նշան ալտըգ տիզլէրիմիզէ ,

Սատո պեկ գամթլ օլտու էլլէրիմիզլէ :

Թարգմ . Թօփալ Սատօն ալ արշաւեց Զէյթռւն ,

Աչք տնկեց մեր տասներկու ամեւայ կոյսերուն .

Հրացանը տնկեցինք մէջ մեր ծնկերուն ,

Սատո պէկ զո՞ն եղաւ մեր քաջ ձեռքերուն :

իԵ .

ՀԱՅԹԱՆԵՐԸ

Թրքական բանակին պատահած դժբաղդութեան անտեղեակ կարգ մը կամաւոր անկանոն զօրքեր , որոնք հայ թա կը կոչուէին , հազարաւոր բազմութեամբ է յէ ը-պէ լի անցքէն անցնելու նպատակաւ կէօքսիւն եկած էին ու անկէ Սատո զօրապետին բանակին հետ միանալու մտադրութեամբ ճամբայ ելլելու կը պատրաստուէին : Ասոնք ցեղով առնաւուա էին և իրենց ազգային սովորութեան համեմատ սպիտակ շրջազգեստ հաւդած էին :

Երբ այս լուրն առին՝ ֆրնուզիք առանձին լրատարի մը միջոցաւ իսկոյն հաղորդեցին զէյթռւնցւոց՝ պէտք եղածն ի գործ դնելու համար : Պատերազմական ողեւորութիւնը դեռ եւս անցած չէր , վասն զի Սատօի խորտակումէն մէկ շաբաթ միայն անցած էր . ուստի բո-

լոր սպառագէնները դիմեցին Աթ Օլուզու կոչուած տեղը, Թեքիր գետակին միւս եզրը, որ Զէյթունի արեւմըան կողմը կը գտնուի՝ ՚ Ժամ հեռաւորութեամբ ։ Երկու ժամի չափ դադարումէ յետոյ երեւցան հայթ ան և ըլ, որոնք կոտորածի ու կողոպուաի փափաքով ազեւորուած գեղեցիկ երադներ կը տեսնէին, բայց այդ երեւակայական ամեն ցնորքներն յանկարծ օդը ց դեցան, երբ առջեւնին տեսան Զէյթունի կազմ և պատրաստ գունդը։ Այնտեղ սկսան պատերազմը, որ տեւեց 2 ժամ։ Այդչափ կարճ ժամանակի մէջ 2000 Ալպանացիներէն հազիւ 24 մարդ ողջ ազատեցաւ։ միւսները տեսնեն ալ չարաչար կոտորուեցան։ Պատերազմին տեղը կը կոչուի մինչև ցայսօր Հայթ ա գըր ան կամ Պատը գըր ան, որովհետեւ հայթաները գտաւ գըր ան ու կը կոչուէին։

19 -

ՊԱՅԱԶԻՑ—ՕՂԼՈՒ ԱՀՄԵՑ ԲԱՇԱ

Զէյթունի անընկճելի ոյժը և յաղթական պատերազմները այլ եւս ակնածելի դարձուցած էին զինքը ամենեցուն, և շատեր կը փափագէնն ստանալ անոր բարեկամութիւնն ու աջակցութիւնը իրենց անհատական կամ հասարակական կեանքին մէջ ունեցած խորհուրդներու յաջողութեան համար։ Այսպէս Հաֆրզ Ալի բաշա անոր ուժին պէտք տեսաւ Աղճատազի կոռույն մէջ։ Թեճիրլիցիները անոր կոթնեցան՝ Եռուսուփ բաշայի դիմադրելու համար։ Նոյնպէս մարտչցի Պայազիս օպու Ահմէտ բաշան ուղելով տեղւոյն կառավարչութիւնը դիմեց։ Սա 1853ին 20 հեծեալներով Զէյթուն գալով իւր

խորհուրդը յայտնեց և՝ էօքսիւղեան Տ. Յովհաննէս եպիսկոպոսին թանկագին մատանի մը ու Ս. Աստուածածին վանքին ալ 30 ոսկի արժողութեամբ գեղեցիկ ջորի մը, չորս իշխանաց և Տէլի-քէշիշ Տ. Օհանի ալ մէյմէկ արժանավայել ընծաներ տալով՝ աղաջեց անոնց, որ իրենց սեփական ուժերով Մարաշ իջեցնեն ու այնտեղ պաշտօնավարող կառավարչին տեղ հաստատեն զինքը, պատճառելով թէ նա օտար մընէ, իսկ ինքը տեղացի, հետեւաբար և աւելի օգտակար պիտի ըլլայ հանրութեան և մասնաւորապէս Զէյթունի։ Հաւանականաբար ուրիշ փառասիրական ձգտումներ ալ ունէր աւելի ընդարձակ ծրագրով, եթէ հանգամանքները թոյլ տային անոնց գործադրութեանը։

Զէյթունցիք ընդունեցին նորա առաջարկը պայմանաւ՝ որ իւր կնքով ու ստորագրութեամբ ապահովէ զիրենք այս առթիւ, ամեն պատասխանաառութիւն ինքը ստանձնելով։ Ահմէտ յանձն առաւ այս պայմանը և տուաւ անոնց պահնջուած ապահովագիրը։

Այն ատեն իշխանք իրենց մօտ հաւաքելով 500 կտրիճ պատերազմիկներ, Տ. Օհանն ալ ի միասին, առին Ահմէտ բաշան (այս ափազոսը ունէր արդէն) և Ախըրտազիի գագաթէն սկսեալ անընդհատ հրացան արձակելով իջան Մարաշ ու այնտեղ հաստատեցին զանի իւր փափագած պաշտօնին մէջ՝ առանց ո՛ և է ընդդիմութեան հանգիպելու։

Շատ գոհ մնալով բաշան՝ մեծ ընդունելութիւն արաւ անոնց և Մարաշի գիշերապահութիւնը անոնց յանձնեց։ Մեծ վախի մէջ մնացին աելացի տաճիկները՝ կարծելով թէ այսպէս Մարաշ զէյթունցւոց ձեռքն անցաւ։ անոր համար շատերը խանութ բանալու ալ սիրտ չէին աներ։ բայց մէկ ամիսէն զէյթունցիք վերադարձան իրենց տեղը, և Ահմէտ բաշան ալ հազիւ Յ ամիս կարութեան հանգիպելու։

զացաւ պահել իւր դիրքը . այնուհետեւ պաշտօնանկ եղաւ :

Ա.

ԱՌԱՋԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՔԲՔՈԶԻՉՔ

Այս ատենաները (1853թ.) Պոլսէն Զէյթուն եկաւ Մէլիքեան Արծրունի Յովակիմ աղան՝ իրբեւ գործիշ՝ ու հին պանդոկը (քէրվանսարայ) կառավարական պալատի ձեւ մտցնելով՝ ինքը եղաւ կառվարիչ, չորս իշխանները ժողովոյ անդամ և Տիրացուեան Տէր Մարտիրոսն ալ դատաւոր, ու այսպէս սկսաւ կառավարել շատ կանոնաւոր կերպով : Մէկ տարի վերջ Կիւրետինի բերդին նորոգութեան ձեռնարկեց և այս բանին համար չի կրնաւ լով պէտք եղածին չափ դրամ հասցնել՝ խորհեցաւ Ռուսիա երթալ այնտեղէն դրամ ճարելու համար : Արեւելեան պատերազմին բորբոքած ժամանակն էր, հետեւաբար և խիստ վտանգաւոր այսպիսի ճանապարհորդութիւն մը, ուստի իշխանք ընդդիմացան, բայց նա պնդելով իւր որոշման վրայ ճամբայ ելաւ ու կարնոյ մէջ ճանչեւելով ձերբակալուեցաւ և տեղւոյն առաջնորդ Դրիգորիս եպիսկոպոսի գործ դրամ սաստիկջանքերուն հակառակ՝ չի կրնալով աղատուիլ՝ կախաղան բարձրացաւ :

Բ.

ՔԻՐՄԵՐՆԻ ՀԱՎԱՃԱՅ

Որովհետեւ Արեւելեան պատերազմը բացուած էր՝ թոշակաւոր կամաւոր զօրք գրելու համար մէկը եկած էր Մարաշ Անգլիոյ կողմանէ՝ Քիրմէնի Հավաճայ անունով, որ լիբանանցի էր՝ ազգաւ մարտի (1854): Այդ կամաւոր զօրաց պէտքերու հոգն ալ ինք ստանձնած ըլլա-

լով՝ մազէ վրաններ ալ հիւսել կուտար անոնց համար ։
Ինքը ստանձնած ըլլալով մազէ վրաններուն չափն ու ձեւը
տուած ու հորկաւոր եղած յանձնարարարութիւնն արած էր
Մազմաններու թուրք շէյխին, բայց սա իրեն արուած
չափէն պակասհանած ու խարդախած ըլլալուն վէճի
բռնուեցան Հավաճային հետ, և չի կրնալով համաձայնիլ՝
դատաւորին վճռոյն դիմեցին. դատաւորը առանց ուշ
դնելու Հավաճայի առարկութիւններուն՝ դատը վերջա-
ցուց ի նպաստ շէյխին։ Այս անարդարութեան դէմ սաս-
տիկ զայրացած Հավաճան, մանաւանդ գօրաւոր պետու-
թեան մը կողմանէ գործակատար նշանակուած ըլլալուն
վրայ ինքնավստահ, աղաղակեց դատարանին մէջ «փե-
զեւենկ, պէօյլէմի շէրիաթ քեսէրլէր. — կաւա՛տ, այս
պէ՞ս կը կտրեն դատաստանը»։

Եթէ յանկարծ ահազին ռումբ մը պայթէր մոլեռանդ
դատաւորին ստքերուն տակ՝ այնչափ պիտի չի սոսկար
նա, որչափ սոսկաց այս մէկ խօսքէն՝ որ կեալուրի մը
բերնէն արտասանուեցաւ այսպէս անսպասելի յանդըդ-
նութեամբ։ Իսկոյն շուկան իջաւ, գրգռեց խուժանը,
ևմեր սուրբ օրէնքը և կրօնքը անարդուեցաւ, պէտք է
վրէժինդիր ըլլալ աղաղակելով։

Տգէտ ու կատաղի ժողովուրդը, որ բռնկելու հա-
մար կայծի մը կը սպասէ միշտ՝ բորբոքեցաւ մէկէն դա-
տաւորին գրգռիչ խօսքերէն, դիմեց ահազին բաղ-
մութեամբ Հավաճային բնակած տունը և կրակ տալով
շէնքին՝ կենդանւոյն այրեց խեղճ մարդը իւր տիկնոջ և
դաւկին հետ, երկրորդ զաւակը աղատուեցաւ Հասան
Քէօչէկ անուն անձի մը միջոցաւ։

Ասոնց համար յօրինուած երդին հետեւեալ տողերը
կը նշանակենք.

Մազմանլարըն շէյխի չալտը պիր մէհէնկ,
Հավաճա գատըյա տէտի փեղէվենկ,

Գաաը գազէպլէնտի , չէկտի պիր թիւֆէնկ .

Պազըն շիմտի Հավաճանրն հալընա :

Սենէ սին իքի իւղ եթմիշ իքիտէ

Օլտու պու ալամէթ թարիլս իսլամտէ ,

Խնթիհասը մարտըն օթուղ պիրինտէ ,

Սոն կիւնիւնտէ էօյլէն եանտը Հավաճա :

Թարդմ . Մազմաններուն շէյխը փորձանք մը բերեց .

Հավաճան գատըն «կաւա՛տ դու» գոչեց .

Գատին ալ կատղեցաւ , հրացանը քաշեց ,

Տեսէ՛ք հիմա Հավաճային վիճակը :

Հազար երկու հարիւր եօթանասուն երկուքին՝

Պատահեցաւ այս դէպք թուրք թուականին ,

Խնդիրը վերջացաւ մարտ երեսուն մէկին ,

Վերջին օրուան ցերեկ Հավաճան ալ վառեցին :

Ի լուր այս քստմնելի ոճրոյն՝ արդար զայրոյթու լ
բորբոքած զէյթունցիք վճռեցին վրէժինդիր ըլլալ Մա-
րաշի բոլոր թուրքերէն և քրիստոնէութեան պատիւը
պաշտպանել ընդդէմ բարբարոս մալեռանդութեան , ուս-
տի այնտեղի Հայերէն մի քանին կամնչելով պատուիրե-
ցին , որ տաճկաց թաղերէն զատուելով մնկուսանան ,
որպէս զի յարձակման ժամանակ չի վնասուին իրենք
ալ : Բայց մարաշցիք այս ահազին գործին իրենց համար
ունենալիք ծանր հետքեւանքներուն վրայ մտածելով՝
աղաչեցին , թախանձեցին , որ այս խորհուրդէն հրաժա-
րին : Եատ դժուարաւ հանդարտեցան զէյթունցիք՝ միայն
Մարաշի հայոց ապագան մտածելով , բայց եւ այնպէս
իրենց խղճին վրայ ծանրացող ճնշումէն այն ատեն մի-
այն աղատեցան , երբ տարաբաղդ զոհերու աճիւնին
նուիրեցին մի քանի թշնամիներու ջերմ արիւնը , որպէս
պատարագ քաւութեան :

Արդեօք քաղաքակիրթ կոչուած Եւրոպան ալ :
արդեօք քրիստոնեայ համարուած Եւրոպան ալ այս վե-
հագի զէյթունցիներու , այս ափ մը քաջարազուկ չայե-
րու ունեցած քրիստոնէական նախանձայուղութեան
մէկ տասներորդը կը կրէ՞ իւր սրտին մէջ : Աւա՞զ , կը
տարակուսինք . . . Հարիւր հազարաւոր անմեղ հայոց
խժդժաբար թափուած արիւն իրեւ յաւիտենական բո-
ղոք գեռ եւս կը ծանրանայ քրիստոնեայ աշխարհի խըլ-
ճին վրայ : Կեցցէ՞ Զէյթուն , որ կարող է ազնուութեան
կենդանի տիոպար մը հանողիսանալ տիեզերահոչակ եւ-
րոպային :


Իթ .

Զէյթուինքինց ՈՒ ԹԵՇԻՐԼԻՑԻՈՅ ԹՇՆԱՄՈՒԹԻՒՆԸ.

1850էն սկսեալ շարունակ պատերազմ :


Խնչպէս յիշեցինք ասկէ առաջ՝ Թէճիրլիցիք հաշտ
չէին զէյթունցւոց հետ եւ բազմիցս արիւնահեղ կոփւ-
ներ մղած , այնպէս որ Յ տարուան մէջ 40 անդամ պա-
տերազմ ունեցած են իրարու դէմ , որ կը պատահէր
միշտ գարնան եւ աշնան՝ Թէճիրլիցւոց ամարանոց եր-
թեւեկելու ժամօնակ :

Սոցա թշնամութեան պատճառն էր այս վաչկատուն
ցեղին յափշտակիչ ու աւարառու բնաւորութիւնն մ'ունե-
նալը , որուն երեսէն հանգիստ չունէին Զէյթունի ջորե-
պաններ եւ միշտ կը կողոպառուէին , կըսպաննուէին ի-
րենց ուղեւորութեան ատեն , երբ ասոնց վրաններուն
քովէն կ'անցնէին առանձինն : 〔 Զէյթունցիք չի կընալով
Թէճիրլիցւոց մնասել անոնց վրաններու ցիրուցան եւ ի-
րարմէ շատ հեռու տեղեր շարուած ըլլալուն պատճա-
ռաւ՝ կըսպասէին գարնան եւ աշնան եղանակներուն ,
յորս նոքա խմբովին կը չուէին ամարանոց կամ կը դառ-





Թրենուցի վաճառքայր Տ. Բարբողիմես վարդապետ



խստական գունդը խուճապով համնելով մեծ բանակը՝ իւր երկիւղի սարսուռը կը ծաւալէր բոլոր զօրաց վրայ։ Գրեթէ միեւնոյն երկիւղի ազդեցութեան տակ վհատեցուցիչ լեզուաւ խօսեցան պատգամաւորներն ալ, որոնք այլ եւս արտօնուած ըլլալով վերադառնալու՝ հաղորդեցին սպայակոյտին հայոց առւած պատասխանը։

Այն գիշերը քահանայք հսկում կատարեցին Ա. Աստուածածնի վանքը, որուն ներկայ գտնուեցան բոլոր զէյթունցիք (*) եւ շատեր հաղորդուելով Քրիստոսի Ա. մարմնոյ եւ արեան՝ հոգեւորապէս ալ սովառապինւեցան։ Այնուհետեւ եկեղեցականաց ու իշխանաց կողմանէ համառօտ բանախօսութիւններ ըլլալով ժողովրդեան ունեցած խանդն աւելի եւս արծարծեցաւ, այնպէս որ անհամբեր կը սպասէին պատերազմի սկզբնաւորութեան ժամուն։ Արտասանուած բանախօսութեանց համառօտ բովանդակութիւնն այս էր թէ՝ «Քրիստոնեայ կալ գիւլը բանակած զօրքին դէմ (12 պէյերու սէ կմէն ններու դէմ), Սուրբնեան եւ Շօվրօնեան իշխանք պէտք է բանակէին Զէյթունի դիմաց քայքայուած ճեմարանի մէջ 1,300 հոգւով, եւ Ենիտիւնիա իշխանն ալ 1,500 մարդով պէտք է դարան մանէր Աստուածածնայ վանքի եւ Զէյթունի մէջտեղը գտնուող ձորին մէջ, ատկէ զատ իշխաններու եղբարց հրամանատարութեան տակ դրուեցան 500 հոգի, որոնք պատուէր ստացան մօտ երկու ժամ կռուիլ թշնամոյն դէմ եւ ապա յաղթուած ձեւանալով փախուստ տալ դէպի Զէյթուն և այդպիսով դարանակալներուն վրայ ըերել թշնամին։ Այդ բոպէին, ըստ կարգադրութեան, Զէյթունի մէջ կոչնակները պիտի հնչեցնէին՝ դարանակալներուն իմացտալու համար։

(*) Մեր պատերազմիկները նոյն գիշերը քիչ մը առաջ վերադառներ էին Սաղիրէն, այնտեղ թողլով քսան հոգի պահակներ, եւ այժմ կը գտնուէին վանքը։

ըլլալնուս համար է, որ այսչափ կը հալածուինք, ուստի անվախ պատերազմինք՝ հաւատալով թէ մեր կրօնի հիմնադիր երկնաւոր Վարդապետը մեզ պիտի պաշտպանէ. եթէ մեռնինք, նահատակաց ու մարակրոսաց կարգը պիտի դասուինք, եթէ մեռցնենք ու յաղթանակը շահինք, խաչը պիտի բարձրանայ եւ Ս. եկեղեցին փառաւորուի մեզմով » :

1862. օգոստոս 2ին, երբ առաւոտ եղաւ, թուրքաց գլխաւոր բանակը, 40,000 կամաւորներէ բաղկացեալ եւ 2 թնդանօթներով, Ազիզ բաշային հրամանատարութեամբ յառաջ խաղաց Սաղիրի գծով, եկաւ «Պիւչախիւնց մօտ» (Պուչախչոնց բլուր) ըսուած տեղը կայնեցաւ. Աւագ-կալ գիւղի մօտ բանակած 42,000 թիւրքմէն աշխրէթներն ալ Պայազրտ-օղլու Առուջման բաշայի որդի Օսման պէյխին հրամանատարութեամբ՝ Զէյթունի հարաւէն մէկուկէս ժամու հեռաւորութեամբ ծըռեկով իրենց ճանապարհ՝ անցան Զէյթիքի դաշտէն ու Անի ձորէն եւ եկան մեծ բանակէն քառորդ ժամու հեռաւորութեամբ շարուեցան մեր ճեմարանի մարտկոցին դէմ։ Այդ թիւրքմէն սէկմէններուն (պաշըպօւկներուն) հեռանալէն ետքը, Եաղուպեան իշխան իւրայիններուն հետ՝ ակռանին կրճատելով ճեռնունայն ետ դարձան եւ միացան ճեմարանի մէջ գտնուած 4,300 զէյթունցիներուն, որով 3 000 հոգի եղան այդտեղ։ (*)

Մեր իշխանները պատուիրեցին մեզ հրացան չարձակել հեռուէն, խնայել մեր գնդակներուն, մինչեւ թշնամիք այնքան մօտենան, որ «վառօդն ալ գնդակին հետ փորերնին մտնայ»։

(*) Զմոռնանք լիշելու, հետաքրքիր իրողութիւն մը նոյն ժամուն Մնացական Սէմէրճեան՝ Սաղմոսէն վիճակ մը բացաւ, Հետեւեալ համարն էր «սուրք նոցամացին ի սիրտս. եւ աղեղունք նոցա փշքեսցին» այս

Թուրքերուն թնդանօթները սկսան քիչ մը ետք ուրասալ, իսկ թիւրքմէններու կողմէն առաջին անգամ Դարաքեհա-օղլու Դարաքեհա նախամարտիկը ձիարշաւ ըրաւ դէպի ճեմարանի մարտկոցը, Եազուպեան թաղի Խըզխըրտեան մըխաը (մահեսի) Վանէս յայտնի նշանառու հրոսակը ինդրեց իշխաններէն, որ իրեն թոյլ տան առաջին գնդակը նետել այդ յանդուգն թիւրքմէնի վրայ, և թոյլտուութիւնն առնելով առաջին հարուածով ձիուն վրայէն գետին տապալեց անօրէնը, որուն մէկ թուշէն մտեր՝ միւսէն ելեր էր գընդակը, թափելով բերնին ակռանները: Մինչեւ այժմ ալ այդ թիւրքմէնը կայ, 0սմանիա գիւղաքաղաքը Գեավուրտաղի մէջ կ'ապրի և թուշերուն վէրքերը ցոյց տալով կ'ըսէ, «Զէյթուն եատիկեարը» (Զէյթունի յիշատակին է):

Վիրաւորուած թիւրքմէնը գլորուած տեղէն կաղալով, սողալով փախաւ իր բանակատեղին: Ընկերները՝ աղ տեսնելով սարսափահար եղան և այլեւս մէկն ալ տեղէն չշարժեցաւ: Այդպիսով այդ կողմը կոխւը զրեթէ դեռ չսկսած դադարեցաւ:

Մինչ այդ՝ մըւս կումը Պուչախցոնց բլուրէն սկսան դէպի Աստուածածնայ վանքը քալել գլխաւոր բանակին չորս դրօշակակիրները, անօնց եաեւէն ալ 200ի չափ չէյխեր ու տէրվիշներ ձեռքերնին տեսակ տեսակ գործիքներով, գոռգոռալով, անէծք թափելով Զէյթունցոց վրայ և օգնութիւն հայցելով. Ալլահէն թուրքերու համար. «Հիւ, Ալլահ, հիւ, քիւֆֆարը հէլաք էյլէ, վիճակը մեծ ուժ տուաւ ժողովրդեան արձագանք տալով իրարու. 3000 մարդու գոռոււմ գոչումը մեր բանակին մէջ, թշնամիք լսելով այս ահագին որոտընդուած ձայնը, սարսափեցաւ, ճիշդ եւ ճիշդ, ըստ թրքաց ժամը նին. Սաղմոսին ըսածին պէս իրագործուեցաւ. թշնամեաց սուրերը իրենց սրաերը մխուեցան:

իսլամա գուվվէթ վէր . — Ով Աստուած , անհաւաս հայոցիչը ջախջախէ , իսլամին զօրութիւն առւր» :

Վանքին պաշտպանութիւնը յանձնուած էր 75 տմնայ հերոս Մարտիրոսեան մատեսի Գրիգոր աղային (մըխսը Գուգուր էղէն) , որ իրեն հետ ունէր 7 հրոսակ և մի քանի 10—15 տարեկան դպրոցականներ ամէնքն ալ զինեալ :

Դրօշակակիրները մօտենալով վանքին դիմեցին անոր մեծ դուռը , բայց զանազան անկիւններէն արձակւած գնդակները գետին փուեցին չորսին ալ դիակները : Այն ատեն թուրք բանակէն խումբ մը կռուողներ նետուեցան դէպի նոյն տեղը և սկսան կացիններով ջարդել դուռը , բայց ներսէն պարզուած հրացանները շատերուն սպաննելով սարսափ ազդեցին անոնց և ի փախուստ դարձուցին : Այդ թուրքերու ձեռքով սպաննուեցաւ վանքի միաբան Գալուստ վարդապետը , որ անխոհեմաբար այդ վտանգաւոր սկանուն վանքին պարտէզն իջեր էր դդում ժողվելու , չուզելով պտուղը թողնել թշնամիին :

Այնուհետեւ թուրքերը վանքը հանգիստ թողին և մօտ հազար հոգի վանքի վերեւէն Ղաթ կամ Քարթօչքօր ըսուած տեղէն ուղեցին անցնել՝ Զէյթուն իջնալ : Սակայն այդտեղ անոնց կրսպասէին 500 կարիճ Զէյթունցիներ , որոնց նախօրէն պատուիրած էին իշխանները քիչ մը կռուելէն վերջյաղթուած ձեւանալով փախչիլ դէպ իրենց դարանակալ ընկերներու կողը : Անոնք տեսնելով թուրքեր սկսան կատազի ոիւ մը , թնդանօթները կորոտային անդադար և հրացանի գնդակները կարկուտի սման կը տեղային : Մերայինք 2 ժամի չափ քաջ դիմադրութիւն ցոյց տալէն ետքը իրը պարտեալ ի փախուստ դարձան : Թուրքեր սկսան հալածել անոնք՝ դիմելով այն կողմ , ուր Ենի տիւնեա իշխանը դարան էր մտած իւրայիններով :

Դարամուտք սպասեցին մինչ մեր յարիճներուն փախուստէն քաջալերուած թուրքերը խրոխտաբար անցան արեւելեան ձորին կամուրջը եւ «Անքնայ քարտօկ» ին (Անքանի քարտա՛լ) մօտ չերքէղներէն մէկը բռնեց պաշտէղներէն վերադարձող Մաւրլը անունով հայ կնոջ մը թեւէն : «Զիս սալաննեցէք, ճչաց հայ կինը, չերքէղները զիս չի տանեն» : Իր փեսան, որ դարանամուտներէն մէկն էր, քարի մը ետեւէն հրացանը ոլարդեց, եւ չերքէղը վայր իյնալով գլորուեցաւ ձուր եւ Մաւրլըն փախու Զէլթուն : Այդ բազէին Զէլթունի մէջ սկսան զարնել կոչնակները (Ընկուզի փայտէ եւ պողպատէ շինուած) : Դարանամուտք դուրս ցատկեցին իրենց թագստեան տեղերէն եւ շրջապատեցին թուրք զօրագունդը : Այնպիսի աղմուկ մը բարձրացաւ, որ կարծէք երկինք երկիր գոռաց : Թնդանօթներուն որոտը, հրացաններուն ձայնը, կռուսզներուն աղաղակները, կոչնակներուն զզրդիւնը, անասուններուն բառաջը իրար խառնուեցան : Հայերը այնպիսի ճշգութեամբ կրակ կ'ընէին, որ հարուածներէն և ոչ մէն կը վրիպէ : իւր նպատակէն, եւ թշնամիներուն դիակները դէզ ի դէզ կը կուտակուէին ձորին մէջ, որ այնուհետեւ սկսաւ «Կոտորածի ձոր» (Գըրգըն-տէրէսի) կոչուիլ :

Թշնամի զօրքին այդ զօրդուդին մեծամասնութիւնը եւ ամենէն աւելի եռանշով կռուոզները չերքէղներն ըլլալով ամենէն շատ ՚որուատն ալ անոնք տուին 756 դիակ թողլով ճակատամարտին տեղը իրենց Զպէյներուն հետ, որոնց անունները գրուած էին իրենց սուրերուն վրայ : Այդ Զարդը այնքան սաստիկ ազդեց մինչեւ այն ատեն Զէլթունի նկատմամբ անփորձ չերքէղներուն վրայ, որ մինչ այժմ կ'ըսեն՝ «Մարաշ տուրաղան, Զէրքէզ վարաղան, Զէլթուն վուրաղան, ամա՛ն ամա՛ն, փեա՛ք եաման» (Մարաշը կեցեր է, չերքէզը կը յարձակի, զէյ-

թունցին կը դարնէ, վա՛յ մեղ, վա՛յ մեղ, շատ ան-
խիղճ են) :

Մընչդեռ արեւելեան ձորին մէջ մեր դարանակալք
այսպէս գաս կուտային չերքեզներուն, անդին 40 րոպէ
հեռաւորութեամբ մեր քայանայից դասը մէկ ձեռքին
մէջ զէնք, միւսին մէջ խաչ ու աւետարան՝ կը կարդար
Սիմէռն կաթողիկոսի յիշտակաց երգը՝ «Արի, Աստո-
ւած հարցն մերց, որ ազաւէնդ ես նեղելոց. հաս յօդ-
նութիւն ծառայից քոց, լեր օգնական ազդիս հայոց»,
եւ անոնք շրջապատղ սպառապէն խումբը կ'աղաղակէր
բարձրաձայն՝ «Կեցցէ հայ, կեցցէ քրիստոնէութիւն» :
Այդտեղ կը գտնուէր մեր դրօշակակիրը՝ Աստուածածնայ
վանքի տիրացու Մկրտիչ Զօփուռեանը (*) որ ուսին
յենած կը պահէր երկար ձողի մը ծայրը գամած ի ա չ
է լ է մը (իսաչվառը) Ա. Աստուածածնայ հրաշագործ
մեծ պատկերավ : Անոր քովն ալ տէր Ղազար ուսեալ
աւագ քահանան երկիւղածութեամբ կը կրէր Գող Վասլի
հռչակաւոր Աւետարանը իբրեւ տապանակ ուխտի :

Այստեղ երեւան եկաւ ճշմարիտ հայրենասահրութեան և
անձնուիրութեան այն վսեմ ոգին յանձին Մարկոս աղա-
թաշնեանի, որ հազուադէպ իրազութիւն մը չէ սակայն
զէյթեւնցւոց համար : Սա մօտենալով աւագ քահանայ
տէ, Ղազարի, որ կը նախագահէր բանակին մօտ հսկում
կատարող եկեղեցական դասուն, յայտնեց անոր իւր
խորհուրդը, որ յղացած էր չուտով վերջ տալու համար
այս վտանգաւոր պատերազմին :

«Տէր հա՛յր, պիտի երթամ թնդանօթաձիգն սպան-
նեմ», ըսաց նա հանդարտութեամբ : — «Անմի՛տ, աղա-
զակեց քահանան, մեռնելո՞ւ կ'երթաս» : — «Այս՛, պա-
տասխանեց քաջասիրտ Մարկոսը. գիտեմ թէ պիտի մեռ-
նիմ, բայց ուրիշները պիտի ապրեցնեմ» : — «Օրնեալ

(*) Թետոյ վարդապետ ձեռնադրուեցաւ Յովհաննէս
անուամբ :

ըլլաս, որդեա'կ, ըսաց քահանան յուզեալ սրտով. գը-
նա', Տէրը յաջողէ»: Եւ իսկոյն անհետացաւ մեր վե-
հագի Մարկոսը. մերթ ստղալով, մերթ քալելով՝ ամե-
նայն զգուշութեամը մօտեցաւ թնդանօթաձիգին, քա-
շեց հրացանի բլթակը եւ թաւալագլոր ձգեց մարդը
հրամանատար Աղիզ բաշայի ոտքերուն տակ. թշնամիի
գնդակ մ'ալ զի՞նքը տապալեց, բայց նա արդէն հասած
էր իւ: նպատակին:

Բաշան այս անակնկալ յանդգնութենէն եւ չէրքէզ-
ներուն պարառութենէն զարհութելով վճռեց փախչիլ,
բայց սարսափի տղաւորութիւնը այնքան մնձ էր, որ
ամբողջ մարմնով կը դողար եւ իրեն ներկայացուած
ձիին վրայ չէր կրնար նստիլ, վասն զի ծունկին կապե-
րը թուլցած էին. հարկ եղաւ վերջապէս մարդու մը
շալակ գնելով զայն փախցնել այնտեղէն: Այս բաշայա-
կիր անձն էր Շաքարենց Գալուստ անուն հայաղգին,
որ իրքեւ ջորեպան բանակին մէջ կը ծառայէր: Զայս
տեսնելով միւս սկետերը եւ զօրքերը սկսան իրենք ալ
խառն ի խուռն փախչիլ՝ շատ զէնք եւ ռազմամթերք
թողլով բանակին մէջ ։ Թնդանօթներով միասին, (*)
զորոնք մեր մարդիկ Զէյթուն փոխադրեցին մեծ հան-
դիսով, իսկ փախստական զօրքերը մինչեւ Զահան գե-
տը հալածելով՝ բաւական մարդիկ ալ այնտեղ կոտորե-
ցին՝ մեծաւ մասամբ չէրքէզ. շատեր ալ գետամոյն ե-
ղան: Զէյթունցիներն այսօր իսկ կը յիշեն իրենց քաջ
հերոսը ամեն անդամ, երբ Աղիզ բաշայի պատերազմի
վրայ խօսք ըլլայ:

(*) Այս չմուռցուիր որ պարտեցաւ թշնամին ճիշտ ժա-
մը 6 ըստ թրքաց, և Աստուածային հրաշք մը ևոեղաւ
երբ ահագին թնդանօթի ձայն մը որոտաց ամէն մար-
դու վրայ սարսափ եկաւ, ատոր համար թէճիրցի աշրէթ
վրանաբնակները ըսին թէ (գուտրէթ թօփու աթըլտը)

«Հեյ կ'առի Տէշճիւնց Մերկիւս աղօ , գեղջէն համօք իգէն տլօլ . Թօփճին կպուց , զգեղջէն էա իգէն խըլասից .

— Այս , թաշճեան քաջ Մարկոս աղան , գիւղին (1) համար հոգին տուաւ . թնդանօթաձիգը սպաննեց , գիւղին հոգին ալ ազատեց» :

Պատերազմը վերջացաւ կէսօրին եւ մենք վերադարձանք Աստուածածնայ վանքը : Այդտեղ մեծ հանդիսով թաղեցինք վանքի գերեզմանատան մէջ մեր հինգնահատակները՝ վերոյիշեալ Գալուստ վարդապետն ու Մարկոս աղա թաշճեանը եւ երեք ուրիշ քաջեր՝ Աբարտեան Զօպու , թորոսենց Յակոբ ու Գուգուրենց Փանոս (վերջին երկուքը Արեգին գիւղէն) :

Թաղումէն ետքը սկսան հնչեցնել ուրախութեան կոչնակները , եւ բոլոր ժողովուրդը փութաց եկեղեցի ու սկսաւ ծնկաչոք երգել Յօվեանու ապաշխարութեան շարականը՝ ապա Յարութեան շարականը , որ շատ կը յարմարէր դէղքին՝ «Փարաւոն հանդերձ կառօքն ընկղմեցաւ ի հոսանս ջուրց եւ որդիքն Խորայելի գնացին ընդ ցամաք ի մէջ ծովաւն» : Արարողութիւնը վերջանալին ետքը ամենքը ոզջոյն կուտային իրարու «չնորհաւոր նոր տարի» ըսելով (թէպէտեւ օգոստոս Զնէր) , որովհեան այդ օր Զէյթուն ահոելի վտանգէ մը աղատեցաւ :

Թշնամիներուն դիակներն ալ անուշաղիր չժողին մերայինք : Զէյթունի առաջնորդ Սարգին եպիսկոպոսը կանչեց իր քով զէյթունաբնակ թուրքաց մօլլա Մուսթաֆան (որ այնքան հայասէր էր , որ Զէյթուն մզկիթ չըլլալուն՝ ամեն կիրակի Հայոց եկեղեցի կուգար իր

(1) Զէյթունը գեղ , (գիւղ) կը կոչուի միշտ տեղացւոց լեզւով :

աղօթքն ընելու) եւ հրամայեց անոր, որ երթայ սպան-նուած թուրքերուն դիակները թաղէ ըստ իսլամի օրի-նաց : — «Մեծ մեղք կ'ընեմ, առարկեց մօլլան, եթէ իսլամի ծիռօք թաղեմ այդ անողիտանները, վասն զի անմեղներու արիւնը խմելու եւ մեր կանանց պատիւը բռնաբարելու եկած էին անոնք» : Սակայն եպիսկոպոսը պնդեց իր ըստածին վրայ եւ մօլլան մեծ փոս մը փորել տալով՝ բազմաթիւ դիակները թաղեց մէջը :

Պալճեան մահտեսի Հալվոր աղա դիակի գլուխ ե-րեսուն փառա վճարեց թաղող թուրքերուն :

Այդպէս ուրեմն այդ պատերազմին մէջ թշնամւոյն՝ մօտ երկու հազար սպաննուածներուն ու խեղդուածնե-րուն դէմ մենք ունեցանք ընդ ամենը 77 կորուստ՝ 72ը տուաջին օրը Զաքըր-տէրէի եւ Յը մեծ կոռուսն մէջ : Թշնամիին արձակած թնթանոթերու 41 ռումբերէն միայն սեւ էշ մը սատկեցաւ, որ կ'արածէր Պոստաննաց արտը եւ որ անմահացաւ Զէյթունի իրգերուն մէջ :

Սէնէ պի՛ն սէքիզ եիւզ ալթմըշ իքիտէ,
Ռումի աղօսթօսուն հէման իքիտէ,
Զէրքէզէր գըրըլաը գըրզըն քէօփրիւտէ,
Լաշէլեր չօգլուղու գուշլար իւրքիւտէ :

Ազիզ բաշա կէլտի՝ թօփունու գուրասու,
Գըրդ պի՛ կիւլէ աթուալ՝ պիր մէրքէզ վուրտու,
Թաշճեան էլիյլէ թօփչու վուրուլտու,
Բաշա գօրգուալ հեման եէրէ սէրիլտի :

Բաշանըն տիպէրին պաղը չէօզիւլտիւ,
Գօրգու թէլաշընտան պաղը իւզիւլտիւ,
Զէրքէզէր գաֆասը եէքտէն էզիլտի,
Օրտու գըրդ պի՛ն իքէն հէման պօզուլտու :

Թարգմ. Հազար ութ հարիւր վաթսուն երկուքին,
Յունական օգոստոս ամսուն երկուքին,

ծայելէ յետոյ Գալէնտէրհան կը հրաւիրէր իշխանները Գօզան երթալ, Եռւսուֆ աղային հետ տեսակցելու : Ամենուն կողմէն գնաց Եսպուպեան իշխանը, որ մեծ պատիւներով ընդունաւեցաւ և մի քանի օր վերջ դարձաւ նորանոր պարզեւներով : Եթէ կայ ճշմարտութիւն մը այն է, որ հաճընցիները կը վճարէին տարեկան տուրք մը յիշեալ սկզբուն, և այդ լուծն ալ, ինչպէս կը պատմէ աւանդութիւնը, իրենք ստեղծեր էին ինքնարերաբար : Եւ ահա ինչպէս :

Այսթապու մէջ գտնուող մաղագործ գնչուներէն՝ որոնք իւրզան(1) (չինկեանէ, աղքատ) կը կոչուէին, երկու ելլբայր՝ Քրիստոսի ՀՅԱՅ թուականին՝ կուգան Հարգան (Հաճին) : Ասոնք իրենց արհեստը ժամանակ մը գործածելէ յետոյ՝ յանկարծ բաղդերնին կը բացուի Հաճընցի հայերը այդ ժամանակ խնդրոյ մը պատճառաւ սաստիկ երկպառակուած էին ու չէին կրնար համաձայնութիւն գոյացնել մէջերնին, վասն զի ամեն մարդ կ'ուզէր, որ իւր խօսքն առաջ երթայ : Խելացիներէն ոմանք այս չարեաց դարման մը տանելու համար նոր գիւտ մը կ'ընեն, կը խորհին այս նորեկ գնչուներն իրենց պետ ճանչնալ ու ամեն խնդիր անոնց գատաստանին յանձնել : «Ասոնք մոլեռանդ թուրքերուն պէս չեն, ուզած ատեննիս ալ կրնանք դանոնք վարել մեր մէջէն՝» ըսելով կը հաւանին ամենն ալ այս խորհուրդին ու խզաններն իրենց իշխան կ'ընդունին : Բայց քիչ ժամանակէն այդ երկու մաղագործները կը դառնան մէյմէկ բռնաւոր և նեղելով, հարստահարելով կը մեծանան, սիւննի մահմետականութեան ալ յարելով՝ թուրքաց առջեւ հա-

(1) Այս ցեղը թէե մահմէտականաց յատուկ անուններ կը գործածէ, բայց խօսապէս մահմէտական չէ, այլ տեսակ մը աղանդ, որ ոչ աղօթք կը կատարէ և ոչ ծոմ կը պահէ :

մարում կը ստանան : Այդ ժամանակն է , որ իրենց
խը զ ան անունը գ օ զ ան օ զ լ ու ի կը փոխեն : Յետ
ժամանակաց կրտսեր եղբայրը Հաճընէն ելնելով Սիս
կ'երթայ , վրան լարելով կը նստի ու այնտեղի հայոց ,
մանաւանդ վանքին վրայ կը բռնանայ . այս ալ կը կոչուի
Զատրրճօղլու :

Գօղանցիներու համար այս տեղեկութիւնք երեւան
եկան Սուլթան Ազիդ կայսեր 1862ին գաղտնապէս զրր-
կած լրտես պաշտօնէից քննութեամբ : Այս թուականէն
երեք տարի վերջն ալ 1863ին Տէվրիշ և Խոմայիլ բաշա-
ները բաւական զօրութեամբ ասոնց վրայ գալով երկու
հայերու աջակցութեամբ՝ կամ աւելի ուղիղ կ'ըլլայ ըսել
մանութեամբ՝ ձեռք անցուցին Գօղանեանց ամբողջ
ցեղը և շատերը սպաննեցին : Այս Գօղանեանց անունով
Տօրոս լեռը կոչուեցաւ . Գօղանի լեռ :

ԼՒ.

ԱԶԻԶ ԲԱՆԱ ԵՒ ԶԵՅԹՈՒՆՑԻ ՊԱՏԳԱՄԱԻՐՆԵՐ

Ազիդ բաշա պինու զօրութեամբ չկրնալով նուածել
զէյթունցիները , ուղեց ուրիշ եղանակաւ փճացնել զա-
նանք և իւր խղճալի պարտութեան վրէժը լուծել : Իրեն
իշխած գաւառին ամեն կողմը հրաման հանեց , որ խլա-
մութիւն դաւանող ամէն անձ ուր որ հանդիսի զէյ-
թունցիի մը՝ պարտաւոր ըլլայ զանի մեռցնելու և անոր
ունեցած գոյքն յափշտակելու :

Վատասիրտ թշնամիին համար ասկէ աւելի հրասդուրիչ
միջոց մը չէր կրնար ըլլալ քրիստոնէից զէմ իւր ունեցած
ատելութեան ծարաւը մարելու , համար . մեռցը նե
ու կողոպտել — անա՛ այն միակ իտէալը , որունը
հետամուտ կ'ըլլայ ամէն բռնակալ կառավարութիւնն
իւր հիմնարկութիւնէն ի վեր , և այն միակ շատիղը , ո-
րուն վրային քալած է նա անընդհատ , դարսւց ի դարս ,

սարսափ, արհաւիրք, սոսկում ազդելով ամենուրեք. մեղնել ու կողոպտել առանց ամենափոքր պատախանատութեան երկիւղ մունենալու ոչ աշխարհիս և ոչ հանդերձելոյն մէջ, ընդհակառակին երկնային վարձատրութեան սպասելով այն համեմատութեամբ՝ ինչ թափով ու չափով գործադրուած է նա իւր այս քստմնելի պարականութիւնը :

Բայց եթէ անցելոյն մէջ իւր վիթխարի գօրութեան միակ խարիսօն կը կազմէր այն, ներկայիս մէջ ալ իւր գահավէժ անկման կարտղեաը եղած է. ինչ որ ժամանակաւ մնունդ մընէր կենսատու՝ այժմ թոյն է մահատու, դարսւց ի վեր իւր ծովացուցած արհան սկզբանոսին մէջ վերջապէս սիրտի խեղդուի բռնակալութիւնը :

Ազիզ բաշա եթէ ճշմարիտ զինւորական մը չէր, ճշմարիտ իւլամի մը ամեն առաւելութիւնն ունէր, ուստի պատերազմի դաշտին վրայ իւր կորուսած պատիւր մոլեռանդութեամբ ձեռք բերելու ջանաց այնպիսի նուաստացուցիչ հրաման մը հանելով, այնպէս որ այլ եւս անկարելի կը դառնար զէյթունցւոց իրենց երկրէն դուրս ելնելը. հետեւաբար և մօտաւու սովի մըերկիւղը սկսաւ տագնապել զանոնք :

Այս աննախանձելի վիճակին դարման մը ասնելու համար վճռեցին նոքա պատգամաւորութիւն մը զրկել Պոլիս պատրիարքարանի և ընդհանուր ազգին ուշադրութիւնն հրաւիրելու համար Զեյթունի վրայ : Եւ Տէլի-քէշիչեան Տէր Յակոր քահանան, որ նշանաւոր Տ. Օհանի հօրեղբօրորդին էր, ու աշխարհական մը՝ որ, եթէ յիշողութիւննիս չի խարեր մեղի, Սէմէրձեան Մնացական էֆէնախին ըլլալու էր՝ պատգամաւու նշանակւելով ճամբայ հանուեցան : Ասոնք մինչեւ Հաճին լեռնային ճամբաներով հետիւնն գնացին, անկէ Գօղան օղուի պաշտպանութեան տակ ապահովապէս Սոոյ կա-

թողիկոսին մօտ հասնելով՝ հարկ եղած գրութիւններն ստացան ու Մէրսինի նաւահանգստէն Պոլիս մեկնեցան 1862 սեպտ. 18ին և հառան նոյն ամսոյ 27ին։

Բոլոր զգայունն հայոց սրանքն ուրախութեամբ կը բարախէին արդէն ի լուր քաջագործութեան Զէյթունի հայոց, ուստի մեծ ընդունելութիւն արին այս նորեկ պատգամաւորներուն և անոնց ամեն պէտքերը հոգացին։ Ամենէն առաջ փութաց անոնց այցելելու մեծանուն հայ բանաստեղծ Մկրտիչ Պէտիկթաշլեան, որ հիացմամբ ու յափշտակութեամբ կ'ունկնդրէր Զէյթունի գործած մէն մի դիւցազնութեանց կենդանի պատմութիւնը՝ զոր ճշմարիտ գոյներով կը ներկայացնէր պատգամաւոր Մնացական Սէմէրծեան էֆէնտին։ Լարուած հետաքրքրութեամբ լծեց նաեւ պատմութիւնը Քասմեան Մելքիսեդի, որ Զախըր-տէրէի-քեփիրի պատերազմող հայոց մէջ երկու տեղէ ծանր վերքէր առնելով ինկած էր, բայց յետոյ ինքզինք ժողուելով կրցած էր հասնիլ մինչեւ Փրկչի լեռը ու այնտեղ մնացած, ձեռքով ամուր բռնելով փորէն վրայ բացուած սուրի ահագին վէրքը, որ զէս զի ալիքները դուրս թափելէն արգիլէ։ յանկարծ այնտեղ կը հանդիպին քիւրտեր և մեռեալ կարծելով զանի ականջներն ալ անոնք կը կտրեն։ քաջասիրտ զէյթունցին մեռեալ ձեւանալով լուռ կը տանի այս տնդամահատութեան պատճառած տաժմնելից ցաւերն ալ, ուր ուրեմն գիշերուան մէջ այնտեղ հանգիպելով իւր մայրն, որ դիականց ու վիրաւորելոց մէջ ժամերով շրջելով զինքը կը վնասուէր՝ կ'ողջագուրէ զայն ու կը համբուրէ, և պատերազմի ելքն, իրենց ու թըշնամեաց ունեցած կորուստը մի առ մի պատմելէ յետոյ իւր սիրասուն զաւակը կը փոխադրէ տուն, ուր պէտք եղած դարմանը տանելով կ'առողջացնէ զայն։

Այը պատմութեան հետեւեալ օրն իսկ պատգամա-

ւորաց և այլոց առջեւ կարդաց անման բանաստեղծը իւր յօրինած «Դու զո՞վ խնդրես, մայր իմ անուշ» գեղեցիկ երգը :

ԼԵ.


ԲՈՂՈՔ Ա.Ի. ՆԱԲՈԼԵՅԻՆ Գ. - ԿԱՅՍՐ


ԶԵՅԹՈՒՆԻ ՆԿԱՍՄԱՄԲ հայ ազգին սէրն ու համակըրանքն այնչափ վառ էր, որ պատգամաւորաց դալէն առաջ Պոլսէն Բարիզ զրկուած էր արդէն հանգուցեալ Գրիգոր վարդապետ Աբարդեան, կայսեր բոլոքելու համար տեղի ունեցած այս տմեն անհանդուրժելի բռնութեանց ու հարստահարութեանց դէմ :

Գրիգոր վարդապետը՝ միանալով հոգելոյը կարապետ վարդապետ Շահնազեանի հետ՝ որ այն ժամանակ Բարիզ կը գտնուէր՝ բոլոքը ներկայացուց կայսեր, երբ կառավով կ'անցնէր նա, և ապահովութիւն ստացաւ՝ պէտք եղած ուշադրութիւնն ընծայելու իրենց խնդրոյն, և իրօք քիչ ատենէն Պոլսոյ ֆրանսական դեսպանին հրահանդ եկաւ, որ Բ. Դուան քով միջնորդէ ի նորաստ ԶԵՅԹՈՒՆԻ՝ դադրեցնելու, համար թշնամութիւնները այդսակաւաթիւ, բայց արիասիրտ քրիստոնեայ ժողովրդեան դէմ :

Մէկ կողմէն Նարօլէոնի այս միջամտութիւնը, միւս կողմէն մեր բարձրաստիճան ամիրայից միջնորդութիւնը թուրքաց միծամեծ պաշտօնատարաց քով՝ իրաց վիճակը կերպարանափոխեցին, և ոչ միայն ԶԵՅԹՈՒՆԻ վրայ քալելու համար նոր ճամբայ հանուած զօրքերը ետ դարձուցին, այլ և Ազիզ բաշան պաշտօնանկ անելով Ափուլիյմանիա զրկեցին և անոր տեղ Աշիր բաշան նշանակեցին, որ սակայն նոյնպէս հայատեաց թուրք մըն էր.

Shuvurul 9kpmul





զէյթունցւոց երթեւեկութեան դէմ հոնուած ամէն արգելքներ ալ վերցաւեցան :

Բացի առևէ քննիչ յանձնախումբ մը կազմուեցաւ որ Մարաշ երթալով պիտի քննէր, իմանար այս տմէն չարեաց հեղինակը և պատասխանառուն, վասն զի Բ. Դուռը կ'ուրանար Աղիղ բաշային յարձակումը իւր խորդով ըլլալը : Հայոց կողմանէ այս յանձնախորմի անդամ ընտրուեցաւ Եօդղատի առաջնորդ Մատթէոս վարդապետ, որ դեռ ճամբայ չելած՝ մահը վրայ հասնելով վախճանեցաւ, իսկ անոր տեղ նշանակուեցաւ Խասդիւղի քարողիչ Ներսէս վարդապետ Վարժապետեանը^(*) : Այս ալ Ատանա համհելով իրեւ ճանապարհածառս իրեն արուած 400 սոկին գործածեց Սոոյ կաթողիկոս Կիրակոս Բ. սրբազնէն եպիսկոպոս ձեռնադրուելու համար և յաջողեցաւ ատանացի նշանաւոր հայզգի Սամուրդաշեան Մանուկ պէյի միջնորդութեամբ :

Եպիսկոպոսանալէ յիտոյ երր միւս անդամ Ատանավերադաւ՝ այնտեղ գտաւ. Զէյթունի իշխաններէն Աստուածառուր աղա Ենի-տիւնեա և Հաղօր աղա Շօվրօնանը ու Տէր Մալսէս քահանան՝ որոնք Պոլիս պիտի երթային Զէյթունի իրաւունքները պաշտպանելու համար : Ներսէս եղիսկոպոս փոխանակ Մարաշ երթալու ասոնց հետ Պոլիս վերադարձաւ՝ համոզելով զանոնք, որ Պալսոյ մէջ ինքն աւելի օգտակար պիտի ըլլար իրենց . և յիրաւի շատ օգտակար եղաւ :

Պատրիարքարանը և ամիրայք սաստիկ բարկացան Ներսէսի այս ընթացքին համար՝ սակայն զէյթունցի իշխանաց միջնորդութեամբ հրաժարեցան անոր նկատմամբ նկատմամբ իրենց մտադրած պատիմքը գործադրելէն :

(*) Ետքէն Պատրիարք.

Այսուհետեւ իշխանք Վարժապետեանի առաջնորդութեամբ Ալի բաշայի ներկայանալով ամէն բան մանրամասնաբար հասկուցուցին անոր և իրաւունք ու արդարութիւն պահանջեցին. եպարքոսը խոստացաւ արդարութիւն անել հարկ եղած քննութիւնը կատարելէ յետոյ ինորոյ կազմելի յանձնագողովի մը միջոցաւ :

Նախկին պատգամաւորք^(*) վերջնոց գալէն 15 օր յետոյ Պոլսէն մեկնեցան դէպի Զէյթուն Գաղղիոյ դեռապանատան Բ. Թարդման Պ. Ժիւլ-Ռօպէրթի հետ, որ 20 օրի չափ մնալով Զէյթուն՝ շատ մը բաներ քննելէ, աչքէ անցնելէ վերջ վերադարձաւ Պոլիս : Խոկ այնտեղ գտնուող մեր իշխանք տարիի մը չափ ուշացան Պոլիս :

19.

ՅԱՆՉՆԱԽՈՒՄԲԻ. ՊՕՅԱՄԵԱՆԻ ՍՊԱՆՈՒՄԲԻ

Մեծ եպարքոս Ալր բաշայի խոստացած յանձնախումբը չուտուվ կազմուեցաւ հետեւեալ անձերէ.

1. Շահին պէճ՝ իրրեւ ներկայացուցիչ Բ. Դրան.

2. Սարգիս Էֆ. Աղարեկեան՝ ներկայացուցիչ հայոց Պատրիարքարանի.

3. Տալուտ Էֆ. ներկայացուցիչ կաթոլիկ հայոց :

Ասոնք եկան ու նախկին կարգը վերահաստատելով մեկնեցան առանց որ և է փոխարինութիւն անելու Զէյթունի կրած այնքան մեծամեծ վնասներուն, ո՛չ ալ հիմնական կարգադրութիւն մ'արին խաղաղութիւնը մշտապէս հաստատելու համար : Ուստի կառավարութեան ու մեր մէջ և մեր ու շրջակայ բարբարոս ցեղերու մէջ յարաբերութիւնները մնացին նոյնը . — անոնք մեզի դա-

(*) Տ. Յակոբ Տէլի-Քէշիշեան և Մնացական Սէմէր-ճեանց .

բանամուտ կ'ըլլային , մենք ալ անոնց՝ որ ատեն որ պատեհութիւն գտնէինք :

Այսպէս 1863 մայիսին Պօյամեաններու տունէն մէկը Եարփուղէն Զէյթուն վերադառնալու համար Զավտար-պէլ կոչուած կիրճէն անցնելու ատեն գնդակահար սպաննուեցաւ չէրքէզէ մը՝ որ ժայռի մը ետեւ պահւած էր : Զէյթունցիք իմանալով՝ դիակը բերին թաղեցին , բայց գերեզմանէն տուն չդարձած ուխտեցին անոր վրէմը լուծել ու այնպէս դառնալ , ուստի զէնքերնին բերել տալով սպառազինուեցան 70 մարդիկ ու դիմեցին նոյն չէրքէզի գիւղը , որ Զէյթունէն 40 ժամ հեռաւորութիւն ունի , անոնցմէ 6 մարդ սպաննելէ վերջ ամբողջ գիւղն ալ աւարի տալով վերադարձան , իրենց պարտականութիւնը կատարողի մը զգացած խղճի հանդարտութեամբ :

Ա.

ԶԷՅԹՈՒՆԻ Ա. ԳԱՅՄԱԴԱՐ

Զէյթունի սլուսուաճանաչութեան ու աղատասիրութեան այս ոգին՝ որ միշտ դէպ ի վրէժինդրութիւն կը մղէր զինքը , անհաճոյ էր թուրք կառավարութեան , և — ինչպէս կ'ըսէին և գեռ կը կրկնեն տաճիկները — ակռայի ցաւ մ'էր Զէյթուն սուլթանին համար , որ չէր կրնար հանգիստ մնալ՝ մինչեւ որ միւս գաւառներու վարչական վիճակին չենթարկէր զայն : Ուստի 1863 թուականին կեղրոնական կառավարութեան հրահանգովը Մարաշի գօրաց հրամանատար Քէլ Հասան բաշան առաջարկեց մեր իշխանաց , որ Զէյթունի համար նշանակուած թուրք գայմագամը յօժարակամ ընդունին ու Մարաշ երթալով իրենք անձամբ տանին հաստատեն

գայն իւր պաշտօնատեղին, հակառակ պարագային ըստ պառնալով զինու գօրութեամբ գործադրել Բ. Դրան հրամանը :

Իշխանք Արջութեամբ մտածելով իրաց վիճակին վրայ և հանգամանքները նկատողութեան առնելով՝ լաւագոյն համարեցին առժամանակեայ ընդունելութեամբ վերահաս չարիքէն խուսափել, և մէկ ամիս վերջ Տ. Մավսէս քահանան Մարաշ զրեցին իրրեւ հրաւիրակ նորընտիր գայմագամէն, որ Սալէ; էֆէնտի կը կոչուէր: Անոր հետ եկան նաեւ դատաւոր մը և հազարապետ մը՝ որպէս բարենորոգիչ պաշտօնեայ՝ Հիւսէյին պէյ անուամբ հայատեաց երիտասարդ մը :

Սոքա սկսան ժողովուրդը նեղել, իրենց կարողութենէն շատ վեր ծանր առուրքեր բեռնաւորելով անոր վրայ հակառակ Սուլթան Մուրատի և յաջորդ երկու սուլթաններու խաթթը չերիքներով հասաւատուած առանձ նաշնորհումներու՝ որոնք այսպէս վերջ կը գտնէին Սուլթան Աղիզի օրով :

Իշխանք ահմանելով այս վիճակը դառնացան և կը սպասէին յարմար ժամանակի մը թօթափել իրենց վրայէն այս ծանր լուծը, բայց յիշեալ հազարապետը միջոց չտալու համար անոնց՝ խարդախութեամբ առաւ զանանք Մարաշ տարաւ, անկէ ալ Հալէպ, ուր մնացին երկու ամսոյ չափ ժամանակի: Այնուհետեւ կուսակալ ձէվտէթրաշան Պոլիս զրկեց զանոնք, ուր մնացին մէկուկէս տարի թագթագեան Պոլս պատրիարքի օրով, որ փոխանակ Զէյթունի իրաւունքները և անոր տարագրուած իշխանները պաշտպանելու՝ յիմարաբար կը համոզէր զանոնք, որ թողուն Զէյթունը ու դադթեն Աղրիանուպուլս, խոստանալով անսոնց՝ թագաւորէց կողմանէ թոշակ սահմանել իրենց գերդառատանի ամէն անդամներուն, նոյն իսկ օրօրօցի մանկանց: Իշխանք միարերան պա-

տառիսանեցին՝ «Սրբազն հայր, մենք ո՞չ թոշակ կ'ուղենք, ո՞չ ալ սրբիշ շնորհք, այլ մեր երկիրը և մեր հոգն ու ջուրը. անոր մեղի տուած չոր հացը օտար երկրի մը կարկանդակին հետ չենք փոխեր. մենք կը մեռնք և ուրիշ տեղ չենք գաղթեր» :

Իշխանաց այս հաստատ որոշումը տեսնելով՝ Պոլսեցի ականաւոր ազգայինք ազաշեցին սուլթանը և ուրիշ պաշտօնեաները արտօնել զանոնք իրենց տեղերը դառնալու : Սուլթան Ազիզ զիջանելով անոնց թախանձանաց և նորընտիր Գէորգ Դ. Կաթողիկոսի ասաց և իգնաթիէվ դեսպանի միջամտութեամբը թոյլատրեց զանոնք վերադառնալու, է ֆ է ն տ ի ո ւ թ ե ա ն տիազոս և միունգամայն անոնց ճանապարհի ծախուց համար պէտք եղած դրամն ալ շնորհելով, և այսպէս անոնք ողջ առողջ ու պատով դարձան երկիր ի մեծ ուրախութիւն համայն զէյթունցւոց :

Այս ատենները Հալէպի առաջնորդական տեղապահ Տիգրանեան Մկրտիշ վարդապետը Զէյթուն գալով Շահագարեան վարժարանը աշակերտելու համար 7 պատանիներ ընտրեց ու տարաւ. Պոլիս, այս ընտրեալներէն կուեւոր տեղ մը կը բռնէ այժմ Փիլիսոփոս էֆէնտի Սարգիսեան : Քիչ վերջն ալ Երուսալէմի միարաններէն զէյթունցի Ատուրեան Աթանաս վարդապետը հոգելոյս Եսայի պատրիաքի կողմանէ գալով Ս. Յակոբայ վանքին մէջ բացուած Ժառանգաւորաց վարժարանին համար 9 աշակերտներ առաւ Զէյթունէն . ասոնց մէջ ալ արժանաւոր տեղ բռնած են Մանուկ էֆէնտի Զգոնեան, Ամբատ էֆէնտի Տէր-Ղազարեան, Տ. Կարապետ քահանայ Տ., Կարապետեան ի մընուզ և Տ. Առհակ քահանայ Եազուպեան ի Զէյթուն :

Ա. Բ.

ՏԱՎՈՒՑ ՆԻԱԶԻ ԷՅԵՆՑԻ

Իշխանաց վերադարձէն յետոյ բաւական տարիներ խաղաղութիւն ունեցաւ Զէյթուն, բայց 1875ին Տավուռ առով նորէն վրդովեցաւ այդ խաղաղութիւնը այդ ան պիտան պաշտօնէին պատճառաւ: Սա դրամ կորսնցնելով՝ թօ փուղեան Յարութիւն անուն հայ ոստիկանին վրայ կասկածի և կը սկսի զանի նեղել, տանջել, անօլ թողուլ, և երբ ո՛ և է յայտնութիւն մը չի լսեր ան բերնէն՝ իւր բնակած տան յարդանոցին մէջ կախել: Խեղդաման կ'անէ զայն:

Ժողովուրդն իմանալով՝ խուռն բազմութեամբ դ մեց կառավարական պալատը ու իսկոյն կտոր-կտոր սի անէր ոճրագործ զայմագամը, եթէ Աղճապեկես Մտեփան վարդապետը աղաչելով, պալատելով չկասցընէր զանոնք. հետեւեալ օրն ալ այս գործին համար Մայաչէն հաղաւապետ մը և Տէվլէթ էֆէնտի հայտգին քննիչ գալով համոզեցին ժողովուրդը, և զայմագամին պէտք եղած պատիմը պիտի տրուի, ու տի հարի չկայ յուղուելու, նորանոր խոռվութիւնն յարուցանելու:

Յուղեալ ամբոխը թէեւ առժամապէս հանդարտ ցաւ, բայց մի քանի օր վերջը իմանալով, որ ոճրագուծըն ազատ թողուած է Մարաշի մէջ, սաստիկ զայր ցաւ և զայմագամը ձեռքէ հանած ըլլալով՝ բոլոր բարկութիւնը թափեց կառավարական շէնքին և մզկիթի վրայ, որ դեռ նոր շինած էին, զոր հիմնայատակ կործանեց՝ մին այրելով եւ միւսն քանդելով: Ասոնց ան զը այժմ բանջարանոց եղած է:

Այս դէպքէն վերջ երեք տարի շարունակ ազատ ապրեցան զէյթունցիք առանց գայմագամի, ըստ վաղեմի դրութեան ինքզինքնին կառավարելով Մարաշէն անկախ :

լթ -

ՀԱՅԻ ՄԱՄԲԵԿԻ ԵՒ ԵԱՅՀՈՂԼԻ

Հին վիճակին դառնալով՝ զէյթունցիք սկսան ազատ շունչ քաշել մանաւանդ այն ծերուկգայլերը, յրոնք արձակ-համարձակ լեռները շրջելու վարժուած ըլլալով՝ թուրք կառավարութեան մուտ գանելէն ։ վեր կաշկանդուած էին։ Այսպիսի մէկն էր Վէշիր-օղլու Մամբրէ անուն ծերունին, որ ամբողջ կեանքը լեռներու ու պատերազմներու մէջ անցուցած է գրեթէ և որ իրեն այնքան սրբելի եղած զէնքը մէկ կողմ դնելու ստիպուած ըլլալով՝ միշտ կը հառաչէր եւ այն երջանիկ օրերուն վերագարձին կըսպասէր ակնդէտ։ Ամէն օր սովորութիւն արած էր սա կրակին վրայ քիչ մը վառօդ՝ այրելով գլուխը անոր վրայ բռնել ու անոր հոտը ծծել անյագաբար, որպէս թէ վարդ ու մեխակ կը հոտւըտար :

Երջանկութեան գագաթնակէտը հասաւ հաճի Մամբրէ՝ երբ իւր ցանկացած վիճակին մէջ տեսաւ նորէն Զէյթուն, ուստի 1878 թուականին օր մը 30 զինեա, ընկերներով գնաց Պունտուխ գեղի լեռը և սկսաւ հրացանաձգութիւններ անելով զուարձանալ։ Անտըռընի բռնակալ Եայճօղին, որ այն կողմը ամարանց ելած էր ։ առ դաշտ այս իր կոչուած տեղը, իրեն դէմ ցոյց մը համարելով որ Վեղիրեանի ընկերներ սակաւաթիւ են, շուտ մը մարդիկ հաւաքեց իւր քով՝ գրնթէ 500ի չափ՝

ու յանկարծ անոնց վրա յարձակեցաւ, երբ անոնք կերակաւրի նստած էին. երկու կողմէն սկսան գնդակներ տեղալ իրարու վրայ և հակառակ իրենց սակաւութեան՝ մերայինք յաջողեցան զանոնք վանելու: Այս լուրը հասնելով Ֆրնուղի վանահայր Նիկողոս եպիսկոպոսին՝ փութաց երթալ կուռյն վայրը, իսկ նորա սարկաւագ Մինաս էֆ. (այժմ Բարթողիմէոս վարդապետ) 200ի չափ մարդ հաւաքելով՝ անոնց պէտք եղած բաները, զէնք, զնդակ, վառօդ — իւր իսկ ծախքովն հոգաց ու հետեւեալ օրը գնաց միացաւ եպիսկոպոսին՝ Եայճօղիի յանդգնութիւնը չափելու և պատժելու համար: Միեւնոյն ժամանակի բռնաւորն ալ զգալով՝ որ այս բանին հետեւանքը սուղի պիտի նստի իրեն՝ Կապանու քենեա Վարդիվար աղա Գըրճըլեանը պատգամաւոր զրկեց եպիսկոպոսին ներողութիւն խնդրելու համար, հրաւիրելով միանգամայն եպիսկոպոսը, որ հաճի իրեն երթալ բանակցի ու հաշտութեան վրայ՝ որպէս զի պարագ տեղը արիւն շիտագութիւ:

Գնաց եպիսկոպոսը մի քանի մարդերով, բայց քիչ վերջը այնաեղ հասաւ սարկաւագը հարիւրէ աւելի զինեալ բազմութեամբ, ի տես որոց զարհուրելով Եայճօղին՝ սկսաւ դողալ ու եպիսկոպոսին ստքն իյնալ, որ գթայ ու իրենց կենաց խնայէ՝ յետ այնորիկ մշտնջենական բարեկամ եւ իրենց հրամանին հնազանդ մնալու հաստատ խռստումներ ու ծանր երդումներ տալով: Առկէ զատ իրեւն նուէր ձի մը և հարիւր սսկի ներկայացուցին սրբազնին, բայց նա մերժեց ու իրենց դարցուց երկուքն ալ՝ պատուիրելով որ հաւատարիմ գրտնուին իրենց խռստման, եւ ապա զատաւեցան իրարմէ:

Խ.

ՊԱՊԻԿ ՓԱՇԱ(*) ՓՕՅՐԱԶ ԱԼԻ

1875—1878 թ., երեք տարուոյ ազատ շրջանին մէջ նշանաւոր հանդիսացաւ Ենի-տիւնեա Մարկոս աղայի որդին Պապիկ բաշան, որոյ գործոց մէջ կարեւոր անդ մը կը բռնէ Պօղտօղան աշխրէթին հետ ունեցած կռիւր, ուր ազաննուեցաւ տղ աշխրէթին սկսոք — Փօյրազ Ալի :

Սա՝ իրեւ թուրք տէրէպէի՝ իրաւունք կը համարէր իրեն կապանցի հայոց կորեկի ցանքն կերցնելու իւր անամոց, իջեւանելով անոնց արտերուն մէջ իւր ըոլոր ցեղակիցներով, որոնք 500 տունէ կը բաղկանային :

Կաղանու Վարդիվար քեհեան՝ Մարաշ երթալով կառավարչին բողոքեց այս բռնաւորին դէմ, բայց նա՝ «Պօղտօղանցիները չեմ կրնար զսզել ես, դուք ալ այս

(*) Պապիկ բաշտ Ենի-տիւնեա իշխան Աստուածաւուր աղայի հօրեղբօրորդու՝ Մարկոս աղայի տղան էր : Այս մեծագործ անձը իւր կենաց մէջ գրեթէ 15 տարի շարունակ ազգօգուտ հերոսաւթեան գործերով զբաղեցաւ : Սայհա բաշայի, ապա Քեամիլ բաշայի ջանքերը հպատակութեան բերել զայն՝ ի զուր անցան : Իր բաշայութեան տիտղոսը թագաւորաց կողմէն չէր տրուած, այլ իւր մեծամեծ գործերուն համար հասարակութիւնը զինքը այս անունով պատուեց : Զէ թէ միայն ազգայնոց կողմանէ բաշտ կը կոչուէր, այլ և տաճկաց կողմէն : Այս պատուական անձը բնական հիւանդաւթեամբ իւր մահկանացուն կնքեց 1886 օգոստոս 21ին քառասուն տարեկան հասակին մէջ ու թաղեցաւ մեծաւ հանդիսիւ Ս. Սստուածածնայ վանքի բակը դանուող զերեղմանոցը, և զէլթունցիք բաղում արտասուօք կոծ մեծ արին ի վերայ նորա :

տարի կորեկ հաց մի՛ ուտէք» ըսելով քովէն դուքս վանեց : Քենան գալով իւր զիւղակիցներուն մօտ՝ բաշային տարօրինակ պատասխանը հաղորդեց անոնց , ուրանք յուսահատ՝ դիմեցին գէյթունցւոց պաշապանութեանը :

Պապիկ բաշա ընդունելով սիրով անոնց առաջարկը՝ նուիրական թմբուկը^(*) գարնել տուաւ : Բոլոր լսողները—թուռվ 300—եկան հաւաքունցան անոր մօտ , և Պապիկ փաշա անոնց գլուխն անցած դնաց Կապան՝ որ Զէյթունէն 16 ժամ հեռաւորութիւն ունի , զարկաւԱլի պէյը , որ իբր նախամարտիկ արշաւեց անոր գէմ , և ապա պօզտողանցւոց վրանները , անասունները , —ուզտ , եղ , կով , ձի , էջ , ոչխար , — հազարաւոր թուերով՝ կիւներ , աղջիկներ , պղտիկ լամուկներ գերի վարեց ի Զէյթուն , ուակայն ըստ վաղեմի սովորութեան կանանց և աղջկանց պատոյն բնաւ չղիսպան զէյթունցիք , այլ մարդկութեան պահանջած պայմաններուն տակ հանգիստ պահերավ գանոնք՝ ապա վերադարձուցին , իսկ կենդանիները բոլոր զէյթունցւոց մէջ բաժնելով՝ առատ-առատ վայելեցին զանոնք , այնպէս որ նոյն տարին լոգ մասէն է սի ալ (պատառի տարի) կոչուեցաւ , վասն զի ամէն տուն մէյմէկ սպանդանոց գարձած էր :

Այս յաղթանակի ամբողջ նշանակութիւնը հասկանալի դարձնելու համար յիշենք և այն , որ զէյթունցիք ամէնքը , բացի Պապիկ բաշայէն և անոր գրադիր Մերկերիոս էֆէնտիէն , հետիոտն էին , մինչդեռ թշնամին ամբողջովին հեծեալներէ կը բաղկանար , և կոփու տեղի ուներ բաց դաշտի մէջ :

(*) Այս թմբուկը օծած էր Սարգիս եպիս . Կիլիկեան , որպէս զի անոր ձայնը լսողը անհրաժեշտաբար եւտեւի անոր՝ սրբազան կոչ մը համարելով զայն :

ԽԱ.

ԶԱՏԼԻՇԽՈՂԱԿԻ - ԵԹԹԼ ՓԵՆԻՆ ՏԱՐԲՆ

(ԵԹԹԼ ԲԱՇԱՅԻՆ ՏԱՐԲԻՆ)

Մինչեւ 1878 թուականը շարունակուեցաւ Զէյթունի այս ինքնագլուխ վիճակը, որ ատեն ռուս-թրքական պատերազմը այլ եւս վերջացած ըլլալով՝ կառավարութիւնն սկսաւ նորէն ուշադրութիւն դարձնել զէյթունց-ոց վրայ :

Այս ատեննենն էր, որ Սսոյ տէրէպէյի Զատըրճողի Ահմէտ պէյր՝ որ սուլթաննէն բաշա տիտղոսը ստացած էր, Պոլսէն խոյս տալուի Հաճին եկած էր և կ'աշխատէր համազելու ժողովուրդը, որ միարաննելուի իւր հետ՝ աղըստամբի թուրք կառավարութեան դէմ. «Վասն զի, կ'ըսէր, արդէն բաժնուելու վրայ է անոր երկիրը Պերլինի վեհաժողովին մէջ և փոխանակ ուրիշները տիրանալու այս երկրին՝ մենք բնիկներս տիրենք. Գօղանի լեռներն ալ շատ ձեռնտու են մեր այս խորհուրդին»: Այս իմաստով Զէյթուն ալ նամակ գրած էր նա, սակայն հաստատ ու որոշ պատասխան մը դեռ չտրուած անոր՝ հաճընցի Հայոց մատնութեամբ Ատանայի կուսակալը եւ Սսոյ կառավարիչը ուրիշ երեք զինուորական բաշաներու հետ բազմաթիւ զօրքերով պաշարեցին Ահմէտ պէյր և ձերբակալելով աքսորեցին զայն :

Կարգը եկած էր Զէյթունի, բայց զիանալով որ զիւրամարս պատառ մը չէր այն՝ աւելի զգուշութիւններ ձեռք առին: Արդէն եղած զօրութեան վրայ Հալէպի կուսակալը և Մարաշի կառավարիչը Վէյսի բաշան ալ զինուարական մեծ զօրութեամբ աւելնալով հանդերձ չհամարձակեցան ուղղակի Զէյթունի վրայ քալելու, այլ իրենց սովորական եղած խարդախ միջոցներուն զիմեւ-

ցին : — Հաճընի առաջնորդ Պետրոս եպիսկոպոսը համոզեցին՝ որ Զէյթուն երթայ ու այնտեղի իշխանները և ուրիշ երեւելիները յորդորէ հրաժարիլ ասպատակութիւններէ և հնագանդիլ թուրք կառավարութեան : Իրենց հնագանդութեան գործնական ասլացոյց մ'ըլլալու համար պէտք է որ, ըսին, անձամբ գան ներկայանան բանակին հրամանատարներուն և իրենց համար ընտրըւած գայմագանն ալ հետերնին առնելով վերադառնան :

Եպիսկոպոսը եկաւ և այս մաօք սկսաւ յորդորել^(*) մեծաւորները, որոնք միամտաբար խարսւեցան ու անոր հետ գնացին մինչեւ բանակը, որ կը գտնուէր Զահան գետին եղերքը : Երբ սոքա — թուով ԳՁ անձինք — բանակը մտան, զօրականները՝ զինւորական փողեւ հնչեցընելով իսկոյն շրջապատեցին զանոնք և իրեւե կալանաւոր պահեցին իրենց մօտ : Միեւնոյն ժամանակ իրենք ալ Զէյթունի մօտ գալով բանակեցան և սկսան հանդիպածնին բռնելով գերի աանիլ Մարաշ՝ այր թէ կին՝ 300ի չափ անձինք, որոնց մէջ էին Պապիկ բաշայի մոյրըն ու կինը, սոցա պաշապանութեան համար ինքնաբերաբար Հալէպ գնացին միասին Պապիկ բաշայի եղբայրը (Նազարէթ աղան) և աներորդին :

Զէյթունցիք չուզեցին այս անգամ դիմադրել թարք բաշաններուն, վախնալով որ թշնամւոյն ձեռքը գլու-

(*) 1864ին ճիշդ այսպէս համոզելով Մարաշի առաջնորդ Աջապահեան Նիկողոս եպիսկոպոսը, որ յետոյինքնաօծ կաթողիկոս եղաւ Սոյց, Մարաշ տարաւ Զէյթունի գլխաւորներէն Ենի-տիւնեա Փանոս բաշան, Արեգինի Կարապետ քեհեան և Վարդանեան Զափառը, որոնք այնտեղ բանտարկուեցան : Փանոս բաշան թունաւորուելով բանտին մէջ մեռաւ, միւներն ալ 3—4 տարի բանտը մնալէ յետոյ հազիւ ազատեցան :

ող մեծաւորներուն կեանքը կը վտանգուի : Սակայն Պապիկ բաշան՝ որ միւս իշխանաց հետ գնացած էր, իւր հրամանատարութեան տակ գտնուող 400ի չափ հը- րոսակներով սկսաւ պատերազմիլ թրքաց դէմ աջակ- ցութեամբ մրնուղի վանքին վանահայր Նիկոլոս եպիս- կոպոսի և Յարութիւն պատուելի Զաքրիանի, որոնք գերի բռնուեցան այս պատերազմին մէջ նօխուտեան Փանսսի հետ, բացի այդ՝ երկու ուրիշ հայեր ալ մեռան այդ կոռուին մէջ՝ Պետրոս Հասէսեան և Խաչեր Գէորգ- եան անուամբ, իսկ թուրքաց կողրէն ընկան 60 հոգի և շատեր ալ վիրաւորուեցան :

Պապիկ բաշա սաստիկ բարկացած և զայրացած Պետրոս եպիսկոպոսի դէմ որ անգիտաբար մատնիչ մ'ե- ղած էր, յարձակեցաւ Ա. Աստուածածնի վանքին վրայ, ուր կը գտնուէր նա, որպէս զի սպաննէ զայն, սակայն վանահայր Սահակ վարդապետը (վախճ. Կարապետ եպիս- կոպոս) գաղտուի տեղ մը պահելով զայն՝ ստեց Պապի- կի՝ «Այստեղէն փախաւ» ըսելով : Եւ իրօք ալ վրէժ- խընդիր իշխանի մեկնելէն վերջ փախաւ, հազիւ կրնա- լով համնել Հաճքն շնչառապառ :

Իսկ գերի բռնուած Նիկոլոս եպիսկոպոսը իւր երկու ընկերներովը թուրքերը խիստ անարգութեամբ ու խայ- տառակ վիճակի մէջ տարին Մարաշ, ուր մըսթըր Մօնթ- քօմրի ամերէկացի հայասէր միսիօնարը տեսնելով ասոնց անտանելի կացութիւնը՝ դիմեց կառավարութեան ու ա- սոնց համար երաշխաւոր ըլլալով պահանջեց որ ար- ձակուին, բայց կառավարութիւնը մերժեց առարկելով մանաւանդ թէ նա՝ միսիօնար մ'ըլլալով իրաւունք չու- նէր քաղաքական գործերու խառնուելու, մինչդեռ անգ- լիական հիւպատոսի փոխանորդութիւնն ալ կը վարէր, և այս պաշտօնին իրեն տուած ուժին կոթնելով թէեւ անդեց իւր պահանջման վրայ սակայն կառավարութիւնն

անդրդուելի մնաց իւր որոշման մէջ, խիստ լեզու գործածելով նաև անոր դէմ :

Մըսթըր Մօնթքօմրին հեռագրել ուղեց ի Պոլիս, բայց հեռագիրը մերժեցին « արգիլուած է » ըսելով . նա ալ ձին հեծնելով Այնթապ գնաց 40 ժամէն, մինչ 18 ժամու հեռաւորութիւն ունէր, որպէս զի այնտեղին հեռագրէ, բայց հոն ալ մերժուեցաւ : Աղնուասիրտ ամերիկացին չյուսահատելով ուղղուեցաւ դէպի Հալէպ և այնպիսի խուճապով կը վարէր իր նժոյգը, որ չկրնալով դիմանալ խեղճ կենդանին -- որ 120 ոսկի կ'արցէր — սատկեցաւ կէս ճամբան : Ուր ուրեմն հասնելով Հալէպ՝ ամերիկացի միսիօնարը տեսնուեցաւ հիւպատոսներուն հետ և անոնց խորհրդով հեռագիր տուաւ Անգլիոյ դեսպանին, Բ. Դրան և հայոց պատրիարքարանին՝ Զէյթունի և բանտարկելոց անտանելի վիճակը նկարագրելով :

Դեսպանն ու պատրիարքը այս հեռագիրն ի ձեռին դիմեցին Բ. Դրան և պահանջեցին, որ բաշաները ևս քաշուին Զէյթունի առջեւէն, և Նիկողոս եպիսկոպոսն ալ Պոլիս բերուին երկու ըներններովը մէկտեղ : Դուռը համակերպելով այս պահանջման՝ պէտք եղած հրամանները տուաւ ուր որ անկ էր, ու այս խնդիրն ալ փակւեցաւ այսպէս :

Բոլոր զէյթունցիք խորապէս զգածուած աղնուասիրտ միսիօնարին այս արխական գործունէութենէն՝ սրբագիրն չնորհակալութիւն մատուցին նմա՝ երբ վերադարձաւ Մարտ :

Այս թուականը տեղական բարբառով կը կոչուի « Եօթը վէշին տարըն-եօթը փաշային տարին », որովհետեւ թուրքաց զօրքը կը դանուէր երեք զինուորականն բաշաներս հրամանատարութեան տակ և բացի այդ՝ անոնց հետ էին Ատանայի, Հալէպու, Սոյ և Մարաշու բաշաները :

Ւ Բ.

ՊԱՊԻԿԻ ԲԱՇԱ ԵՒ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՔ

Զօրաց ետ քաշուելովն իրերը առերեւոյթ հանդար-
տութիւն մը ստացան թէեւ։ բայց սրտերը նոյն էին, լի-
ատելութեամբ միմեանց դէմ, և այդ զգացման մարմ-
նացումն էր զէյթունցւոց մէջ Պապիկ բաշա, որ իւր հե-
րոսներով կը շրջէր տակաւին լեռները, գլխաւորապէս
Փիսիր(*) կոչուած լեռը իրեն օթեւան ընտրելով։ Իւր
մօր և տիկնոջ հետ խարդախութեամբ բոլոր զէյթուն-
ցիք Մարաշի և Հալէպի բանահերուն մէջ կը հեծէին գեռ-
եւս, և միջոց մը կը փնտռէր քաջ հերոսապետը զանոնք
ժամ առաջ և անվնաս իրենց տեղերը վերադարձնելու ։
Այս նպատակաւ բաշաներուն մեկնելէն Յ ամիս վերջ՝
օր մը յանկարծ Զէյթուն իջաւ իւր հերոսներով և կա-
ռավարութեան պալատը զգուշութեամբ պաշարման մէջ
դնելէ յետոյ՝ ինքը ներս մտաւ գայմագամին և այլ
պաշտօնէից հետ տեսնուելու։ Այնտեղ սուրճ հրամցու-
ցին իրեն, որմէ յետոյ ստքի ելաւ՝ որպէս թէ մեկնիլ
կ'ուզէր։ տխմար գայմագամը հրամայեց, որ տեղէն չը
չարժի, «վասն զի, ըսաց, հիմա սստիկանք քեզ պիտի
առաջնորդեն քու արժանաւոր բնակարանդ (բանտը)։ դու-
այնչափ ատեն տէրութեան երկիրը և զօրքերը անհան-

(*) Զէյթունի տկար ժամանակը Պեշէն գիւղի թուրք
պէյերը Աստուածածնի վանքին վրայի լեռը գալով՝ վր-
րան կը լարեն կը նստին եղեր, զէյթունցիք ալ իրենց
չսիրած անմաքուր բաները որովհետեւ փի ս կը կոչէին,
ամէն անգամ որ այս պեշէնցիք կուգան՝ փի ս երը
եկան կ'ըսեն եղեր, այսպիսով տեղւոյն անունը մնացեր
է Փի ս իր, որ այժմ Պապիկ բաշալի տան կալուածն է ։

պիստ արիր, մեծամեծ ծախսքերու դուռ բացիր, այնչափ անմեղ մարդոց բանտարկուելուն պատճառ դարձար ու ինքդ ազատ շրջեցար առանց ձեռք անցնելու, այժմ բաղդը այնպէս բերաւ որ թռչունի մը պէս ինքնին եկար, ծուղակի մէջ բռնուեցար. «Ն ուրեմն բանտ...»:

Ծիծաղեցաւ քաջ զեյթունցին ու բաց՝ «Դու ինքդ ալ իմ ձեռքիս մէջ կը դանուիս այժմ բոլոր պաշտօնեաներովդ հանդերձ. օ՞ն ուրեմն երթանք, ևս ձեզի աւելի լաւ տեղ պատրաստած եմ վանքին մէջ...»:

Ապշեցաւ գայմագամը այս անակնկալ պատասխանն առնելով և պատուհաններէն դուրս ժռւռ ածելով իւր ակնարկ՝ տեսաւ որ կատարելապէս պաշարուած էր, ու արձանի մը պէս անշարժ մնաց: Դերերը շուտ փոխուեցան: — Հիմա կարգը եկած էր, որ թշնամին խոնարհ ու հայը հրամայէ: Թուրքական բնաւորութեան յատուել եղած գձձութեամբ մը, որ ա՛րարին սուջեւ ը գտնուած տեսն ամպերուն մէջէն կ'արտայ իր պատգամը, իսկ զօրաւորին առջեւ՝ անոր ոտքին տակ կը սողայ, գայմագամն ալ իսկայն կեր ը փոխելով՝ «Տէ՛ր իմ, կակազեց, թոյլտուութիւն արա՝ ինձ գէթ միանգամ տեսնուելու ընտանեացս հետ, այնուհետեւ պատրաստ եմ հրամանդ կատարելու»: — «Վանքին մէջ կրնաք տեսնուիլ, պատասխանեց Պապիկ, վասն զի ամբողջ ընտանիքդ հոն փոխադրուած է արդէն»:

Խեղճ գայմագամը յուսահատ ու կորագլուխ հնագանդեցաւ հայ իշխանի հրամանին և դատաւորին ու այլ պաշտօնակալաց հետ — թուով 22 անձինք — հըրսախումբէն շրջապատուած ելան վանք, ու շղթայուելով դրուեցան ախորներու մէջ:

Հերթապետի հրամանով Մարաշի կառավարութեան ուղղեալ նամակ մը գրեց գայմագամը, ուր իրենց այս ժանք վիճակը նկարագրելով կ'աղաչէր որ ժամ առաջ ար-



Բարբող իմեռ Վրդ . Թափանեան
(Նախկին վաճահայր Ֆրենուլի)

ձակեն հայ բանտարկեալները, որ իրենք ալ ազատուին ։ Ամբարտաւան կառավարութեան համար ո՞րչափ ծանր պայման։ բայց ի՞նչ կարող էր անել ։ Զեյթունցին լաւ սերտած էր մովսիսական օրէնքը — «աչքի տեղ՝ աչք, ակռայի տեղ՝ ակռայ» , մանաւանդ աւելի առաջ կ'երթար նա , — մէկ աչքի տեղ՝ տասն աչք կը հանէր, մէկ ակռայի տեղ ալ՝ ամբողջ գլուխը կը ջարդէր շատ անգամ :

Կամայ ակռամայ ստիպուեցան կատարել դայմագաւմին խնդիրքը և անմիջապէս արձակուեցան թէ՛ Հալէ-սլի և թէ՛ Մարտի մէջ բանտարկուած բոլոր դէյթունցիները . այն ատեն Պատիկ բաշան ալ ազատ թողուց իւր բանտարկած պաշտօնեաները , որոնք լոկի մնջիկ նորէն անցան իրենց պաշտօնի գլուխը :

ԽԳ .

250 ԶԵՐԲԵԴՆԵՐՈՒ ԶԱՐԴԻ

(4879) Մարտի կառավարիչը կասկածելով որ միւս անդամ կը կրկնուի նոյն անհաճոյ դէպքը՝ օրական վարձքով 250 դաշտական չէրքէղներ զրկեց Զեյթուն , հաղարազետի մը հրամանին տակ , ի պաշտպանութիւն կառավարական պաշտօնէից և իրենց ընտանեաց :

Սակայն ասոնք գեռ եւս քաղաք չմտած՝ մեծ գերեզմաննոցին քով Պապիկ բաշա դէմերնին ելաւ իրենց գլաւստեան պատճառն իմանալու համար , և երբ անոնք յայտնուցին իրենց ի՞նչ պաշտօնով գալը , հերօսազիւր ապահովեց զիրենք՝ թէ այսուհետեւ այդ բաները պիտի չըլլան և կրնան իւր խօսքին վստահելով դառնալ իրենց տեղերը , «քանի որ այսչափ եկեր էք, ըսաց , երեք օր ձեզ կը հիւրընկալիմ տուներու մէջ , այնուհետեւ պէտք է երթաք :

Անոնք պատասխանեցին թէ՝ «Մենք բաշային հրահանգին միայն կը հնագանդինք և ըստ այնմ կառավարութեան ապարանքը պիտի երթանք» : — «Լաւուրենին, կրկնեց իշխանը, պէտք է զէնքերնիդ ինծի յանձնէք ու առանց զէնքի մտնէք Զէյթուն» : Անոնք այս առաջարկն ալ մերժեցին : — «Ուրեմն ասկէ վերջը պատահելիք չարեաց պատասխանատուն դուք էք», ըսելով քաշուեցաւ գնաց Պապիկ բաշա, անոնք ալ գընացին կառավարութեան ապարանքը, ու հաղիւ մէկ շաբաթ տեսեց, իրենց ի՞նչ ստոր արարածներ ըլլալը շուտով երեւան եկաւ : Գրեթէ ամեն օր գինովալով աղլիւրներուն գլուխը կը հաւաքուէին ու ջրկիր կանանց և աղջկանց անվայել ու անպարկեշտ խօսքեր կը զրուցէին լկաի ու շուայտ շարժումներով :

Իրենց բարոյական սրբութեան ծայրայեղապէս նախանձախնդիր՝ բոլոր կանայք, խորապէս յուզուած այս անսառակ իսլամներու լիրք վարմունքէն, դիմեցին Պապիկ բաշային և խստիւ պահանջնեցին, որ այն օրն իսկ հանէ Զէյթունէն այս վատազգի «նուզանները», «ապաթէ ո՛չ, ըսին, մենք զինուելով կը ջարդենք զանոնք, այն տաեն ձեր ֆէսը մեր գլուխը դրուի, մեր «շեաշն» ալ (չղարչը) ձեր գլուխը» :

Այս գանգատէն օգուտ քաղելով հերսսապետը՝ իսկոյն ժողովի հրաւիրեց քաղաքին գլխաւորները և խնդիրը անոնց ներկացնելով պահանջնեց, որ իրենց որոշումը տան : Երկար խորհրդածելու պէտք չկար, շուտով տուին նոքա իրենց որոշումը — պատերազմ :

Հանգիստ նստել ճակատագրուած չէր երբէք զէյթունցին, և խաղաղութեան հազուադէպ ժամանակներըն ալ կարճատեւ զինադադարներ էին իրեն համար : Արիւն ու սուր — այս էր իւր բաժին . ազատութիւն կամմահ — այս էր իւր սկզբունք : Ուստի վճռեց նորէն

դուրս քաշել սուրբ իւր պատեանէն՝ ուր կատարելապէս մխուած չէր արդէն և որուն վրայ տակաւին թարմ կը մնային թշնամւոյն արեան վերջին կաթիլները:

Պապիկ բաշա օծեալ թմբուկը զարնել տալով իւր մօտ հաւաքեց 300 զինեալ հերոսներ ու անոնց գլուխն անցած՝ գնաց պաշտից կառավարական շէնքը, ուր կը գտնուելին չէրքէզները, յետոյ բարձրաձայն հրաւէր կարդաց անոնց, որ դուռը բանան ու յայտնեն իրեն, թէ արդեօք իրենց ձեռքը բաձրագոյն տեղէ մը հրամանագիր ունէին այստեղ գալու և այսչափ սանձարձակ վարուելու:

Անոնք փոխանակ դուռը բանալու՝ հրացան մը պարպեցին՝ «մեր հրամանը մեր հրացանին բերանն է» ըսելով: Հերոսապետը շարունակեց, «կը գթամ ձեր վրայ, լաւ կ'անէք, որ խաղաղութեամբ ելլէք հեռանաք այստեղին. պատւոյս վրայ կ'երդնում որ ձեզի վնաս պիտի չհացնեմ ամեննեւին, և մեր երդումը, նոյն իսկ պարզ խոստումը՝ ձեր խարդախս պաշտօնեաներու երդումէն հազարասութիկ աւելի արժէք ունի. վստան եզիք ու գնացէք»: Ներսէն ձայն մը պատասխանեց — «Մեր օրէնքը թոյլ չի տար մեզ կեալուրի մը հնազանդիլ. եթէ կեավուրին հնազանդիլ ուզէինք՝ Մոսկովին մէջ կը մընայինք»: — Սրիւն ձեր ի գլուխ ձեր, — գոռաց հայ հրամանատարը, — պէտք է ուրեմն ջարդուիք»: Իսլամի այս նորընծայ ձագերը ճշմարիտ հաւատացեալի մը ներքին համոզումով աղաղակեցին՝ «կեավուրի գնդակը մեզի չի ներգործեր»: — «կրա՛կ» որոտաց Պապիկ բաշա: Եւ ահա շէնքին ամեն կողմերէն գնդակներու տարափ մը տեղալ սկսաւ. 250 չէրքէզներէն միայն Յը ողջ մընաց, բոլորն ալ այնտեղ ինկան՝ երկնային փառաց պսակը վայելելու համար անդիի աշխարհին մէջ: Հազարապետն ալ նստոյ տեղէն զարնուեցաւ, եւր խոյս

կուտար ու յետոյ Բասիլոսեան հաճի Կարապետ աղայի
տունը տարուելով՝ այնտեղ դարմանուեցաւ : կենդանի
մնացած Յ հոգին Մարաշ Վէյսի բաշային զրկեցին, որ
երթան իրենց տեսածին պէս պատմեն : Այս կռւոյն մէջ
հայոցմէ երկու հոգի միայն նահատակուեցան :

Ե Վ. Ե Ա. Զ Ք (Ա. Ի. Ա. Զ Ք)

Վէյսի բաշա տէտի՝ Զէյթունա վարամ՝,
Երին վիրան իտիւալ, մալլէրին ալամ.
Զէյթուն թէքէսինտէ պիր զէման դալամ,
Եագարըմ Զէյթունու նառ իլէ, պէյլէր :

Պապիկ բաշա տէտի, քիմսէյի թագմամ,
Հալէպ վալիսինին աղզընա ոլագմամ,
Եիւգ սին ասկէր կէլսէ՝ երիմտէն դալգմամ,
Ելամանկ չու սիզի լափ իլէ, պէյլէր :

Վէյսի բաշա տէտի՝ ասկէրիմ չալլար,
Աթարըմ կիւլէլէր, տեվլիրիր տալլար,
Զարպըմտէն թիթիրէր, Զէյթուն զան աղլար,
Եագարըմ Զէյթունը նառ իլէ, պէյլէր :

Պապիկ բաշա տէտի՝ պէլլէ վատընը,
Զիսիլ խարարընա գօյտում գտալընը,
Պրագմամ՝ Մարաշտա կ ե ա վ ո ւ ր ատամընը,
Եագարըմ Հալէպի նառ իլէ, պէյլէր :

Վէյսի բաշա տէտի՝ աղզընա պագմազ,
Կեավուր հալի յլէ խալամ պըրագմազ,
Ճանի անվալլէրին տէ պըրագմազ,
Օնօռում երգարըմ զօռ իլէ, պէյլէր :

Պապի բաշա տէսլի՝ գըլըձը չէքահմ՝,
Բերթիզ, Քիւրթիւլ, Նետիրլիի ոլրագըտմ՝,
Պօզտօղան աշիրէթին աթէշէ հագըտմ՝,
Պիլահի սուսատըմ զանիլէ, պէյլէր։

Թարգմ. Վէյսի բաշան ըստաւ. «Ուլնիա երթոմ՝,
Տեղն աւերեմ, ինչքերն ալ աւարի տամ՝,
Զէյթունի վանքն ալ ատեն մը մնամ։
Հրով կը վառեմ Զէյթունը, իշխաններ»։

Պապի բաշան ըստաւ. «Մէկն ալ չեմ ճանչնար,
Հալէպի վալիին ականջ չեմ ի տար,
Հարիւր հազար զօրք բերեն՝ անդէս չեմ երերար,
Մեզ խօսքերով չէք կրնար առնել, իշխաններ»։

Վէյսի բաշան ըստաւ. «Ե՛սոտան իմ զինւորները,
Ծումբերը կ'արծակեմ, կը տաղալեն լեռները,
Երկիւղէս կը գողա՛ն, արիւն կուլան Զէյթունցիները
Հրով կը վառեմ Զէյթունը, իշխաններ»։

Պապիկ բաշան ըստաւ. «Միտքդ պահէ քու երդումը
Աղքի պարկին մէջ դրի ձեր մարդը,
Մարաշի մէջ չեմ թողուր կեավուրամնունը,
Հրով կը վառեմ Հալէպը, իշխաններ»։

Վէյսի բաշան ըստաւ. «Բերնին չի նայիր,
Կեավուր հալովն ալ տաճիկ չի ձգեր,
Իր արեան գործերը միտքը չի բերեր。
Պատիւդ կը քանդեմ բռնի, իշխաններ»։

Պապիկ բաշան ըստաւ. «Առւրը քաշեցի,
Բերթիզ, Քիւրթիւլ, Նետիրլին ալ ձգեցի,
Պօզտօղան աշիրէթը ի հուր վառեցի,
Աստուած վկայ, արեան ծարաւ եմ, իշխաններ»։

ԽԴԻ-

ՄԱՍՆԱԺՈՂՈՎԾ

(1879) ԶԵՐՔԵՂՆԵՐԸ ԿՈՌԵԲԵԼԷՆ ԵՐԵՔ օՐ ՎԵՐջը Մարտ-
շէն վեց անձէ բաղկացեալ մասնաժողով մը եկաւ, որոց
երկուքը թուրք, երկուքը լուսուորչական հայ, մէկ
կաթոլիկ եւ մէկ բողոքական հայ էր : Սանիք հարցաքննու-
թիւն բանալով տեղեկագիր մը պատրաստեցին՝ հիմնեալ
գլխաւորաբար վիրաւոր հազարագետին՝ յայտարարու-
խեանց վրայ, որ արդարեւ ճշմարտութիւններ էին : Սա-
կայն Մարաշ զրկուելէ վերջը այնակեղի թիւրք պաշտօն-
եայք իրենց սովորութեան՝ համեմատ խարդախեցին
հարազատ տեղեկագիրը և իրենց ուզածին պէս երկ-
րորդ մը պատրաստելով՝ Մարաշ դարձու յանձնաժողո-
վոյ անդամոց ալ ստորագրել տուին, միայն բողոքա-
կանաց ազգագետ Ռւռուպեանը ամեն անձնական նկա-
տումները արհամարելով՝ քաջութիւն և ազնուութիւն
ունեցաւ այս անիրաւութեան դէմ բողոքելու և շրս-
տարագրեց ալ : Դրկուեցաւ սակայն սոյն անհարազատ տե-
ղեկագիրը Պոլիս և Հայէպ՝ ուր քննուութեան առնուե-
լով՝ հարկ դատուեցաւ վերադարձնելու Մարաշ Ռւ-
ռուպեանին ստորագրութիւնը չկրելուն համար, ստոր
վրայ պարտաւորեցան ճիշդ տեղեկագիրը զրկել, որով
արդարացան զէյթունցիք և վէյսի բաշան ալ Մարաշի
կառավարչութենէն պաշտօնանկ ըլլալով փոխադրուեցաւ
կեսարիա, ուր մի քանի շարաթ վերջ, կառավարական
շէնքը յանկարծ վրան փլչելով, շարաչար սատկեցաւ,
իւր հետ տանելով զէյքունցիներուն քաղցր յիշատակը
և իւր պատճառաւ կեանթերնին կորուսանով չէրքէղ-
ներու ընտանեաց սրտաբուխ օրհնութիւնները :

ԽԵ .

ՆՈՐ ԿԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՅԻ

Սուլթան Համիտի գահակալութեամբ և արեւելեան պատերազմին յառաջ բերած համգաւմանքներու չնորհիւ նոր շրջան մը բացուած էր Թիւրքիոյ համար՝ խիստ վրատանդարեր հպատակ քրիստոնէից, մանաւանդ դէպի ազատութիւն ձգտող ժողովրդոց։ Զէյթուն ի հարկէ իւր կարեւոր բաժինը պիտի ունենար թրքական կամ — աւելի ճիշդը — համ ի տակ ան այս նոր քաղաքականութեան մէջ։ Բայց կանուխ էր գեռ ժամանակը, ուստի լաւ համարեց սուլթանը պատեհութեան սպասել չար մտադրութեանց գործադրութիւնը յաջողցընելու համար, առ այժմ խաղաղական միջոցներով Զէյթունը սիրաշահելու քաղաքականութեան հետեւելով։

Այս ուղղութեամբ 1879ին սուլթանը առանձին իրատէ ով Զէյթուն զրկեց Մազիար բաշան և Նուրեան էֆէնտին, որոց ապա ընկերակցեցան Հալէպի անդիւդիան հիւպատոս Ժեներալ Ճերմուայտ և Կիլիկիոյ հայոց Տ. Մկրտիչ կաթողիկոսը, որոնք յանուն կայսերական կառավարութեան ներում հրատարակեցին թէ՛ Պապիկ քաշայի համար՝ դոր քաղաքապետութեան նախագահ կարգեցին, և թէ՛ իւր հերոսական ամրող խումբին համար՝ որոց ամեն գործած հակակառավարական արարքները չեղեալ համարուեցան։ Բաց յայսցանէ որավհետեւ զէյթունցիք խստիւ կը գանգատէին հետզհետէ իրենց վրայ ծանրացող տուրքերու քանակութեան մասին, այդ ալ ուշադրութեան առնելով՝ տուրքերը շատ նուազեցուցին։ Խակ խաղողի այգիներուն համար ըստ հաճոյից տուրք առնելու դրութիւնը ջնջելով՝ տարուէ տարի 9000 գանեկանի որոշ տուրք մը սահմանեցին։

Այսուհետեւ բաշան ընդհանուր ժողով գումարելով՝
բանախօսութիւն մ'ըրաւ այստեղ, յորում Զէյթունի
նախորդ թուրք պաշտօնէից արարքը քննադատելով՝
դատավարտեց իրենց անխոհեմութեան և անհեռասի-
սութեան համար, որոց այս ուղղութեան վերագրեց
պատահած ամեն անկարդութիւնները։ Ապա զէյթունց-
ւոց դառնալով ըստ՝ «դուք ալ քիչ տղու (թոյն)՝
չէք. թագաւորը իւր առատասրտութեամբ ներեց ձեզ,
բայց չգիտեմ Աստուած ալ սկսի ներէ»։

Այս բանախօսութենէն վերջը զօրաց համար ձմե-
րանոց մը շինելու խնդիրը մէջ դրուելով՝ թեր ու դէմ
շատ մը վիճականութիւնք եղան և վերջապէս յաջողե-
ցան համոզելու զէյթունցիները, որ ասոր դէմ արգելք
մը չհանեն, և իրենք անձամբ չէքնին հիմնարկութիւնն
ընկելով (*) մեկնեցան, նորընտիր գայմագամին խոհեմու-
թեանը թողլով Զէյթունի խաղաղութեան պահպանման
ծանր հոգը։ Երբ զօրանոցի շինութիւնը աւարտեցաւ,
800 ալ կանոնաւոր զօրք գալով՝ գայմագամի հսկողու-
թեան գործը բաւական դիւրացուց և այսպէս անցաւ Յ
տարի առանց միջաղէպի։

Խ9.

ԶԵՅԹՈՒՆԻ ՀՐԴԵՇՔ

1884 թուականը շատ աղէտալի եղաւ Զէյթունի
համար՝ պահանառ ոհեծ հրդեհին պատճառաւ, որ ամբողջ
քաղաքը մոխիրի վրայ նստեցուց։ Կրակը Սուրէնեան
թաղի Եղեկիելեանց տան յարդանոցի մէջէն ելաւ պա-

(*) Ասոյ կաթողիկոսը ինքը զօրանոցի հիմքին ա-
ռաջին քարը դրաւ, ըսելով հայերան՝ «աս զօրանոցը
իրօք ձեր զօրքերուն համար է, այսպէս գիտցէք»։

տահմամբ, կէս գիշերին ատենները, և հրշէջ գործիքներու չգոյութեան պատճառաւ ծաւալեցաւ ամեն կողմը, այնպէս որ չորս թաղերէն միայն Շօվրօնան թաղի կէսը ազատեցաւ։ Գրեթէ ամենն ալ իրենց տան հետ բոլոր գոյքերնին և ուտեսանին ալ կորսնցուցին։ Կացութիւնը շատ ծանր էր և վտանգն անխուսափելի՝ եթէ օդնութեան չամսէին ազգը և կառավարութիւնը կարեւոր գումարներով, որով քիչ ատենէն կենդանութիւն ստացաւ Զէլթուն։ Աւրիշ շէնքերու հետ այրեցան նաեւ չորս եկեղեցիք իրենց մէջի անօթներով ու դարդերով, մանաւանդ հին ձեռագիր մատեաններով և այլ կարեւոր հնութիւններով։ Եղած նոպաստներու չնորհիւ ինչպէս մասնաւորաց տունները՝ նոյնպէս Ս. Ս.սուծածին ու Ս. Լուսաւորիշ եկեղեցիները վերաշնուրեցան գեղեցիկ ու փառաւոր կերպով, մանաւանդ առաջինը։

Սակայն բնութիւնը օձին խայթելու յատկութիւնը միայն տուած է և ոչ երբէք սիրելու. չէր կրնար ուրեմն Համիտի պաշտօնեան բարերարել՝ առանց ցոյց տալու իւր իսկական բնութիւնը, առանց ի հանդէս բնրելու իւր ճշմարիտ դերը, որուն սահմանուած է նա էապէս իւր գոյութիւն ունեցած թուականէն ի վեր, — կեղեքե՛լ, հարուածե՛լ, խայթե՛լ։ Այսպէս Տէտէ բաշա, որ պաշտօն ունէր կառավարուական նոպաստը բաժնելու արկածահար ժաղովրդեան, մէկ ձեռքով ցանածը միւս ձեռքով քաղելու համար սկսաւ նեղել արեգինցիները տուրքի համար, իրենց ունեցած պարտքին կրկնապատիկը պահանջնելով անսոնցմէ, առաջկելով թէ իրենք վընառուած չեն հրդեհէն։ Անոնք իրենց աղքատութիւնը մէջ բերելով կը մերժէին համակերտիլ այս պահանջման, բայց նա կը մնար միշտ անողոք. վերջապէս գործը այն աստիճանին հասաւ, որ արեգինցիք բացէ ի բաց ապրատամբելով՝ հրոսակումբեր կաղմեցին ու կարեւոր դիր-

Քեր բռնելով՝ ասպարէզ կարդացին բաշային։ Այդ առ պըստամբութեան ուարագլուխ հանդիսացաւ Շամբ-քէ-շիշեան անուն երիտասարդը, որ՝ իբրև յաջորդ Պապիկ բաշայի՝ հրոսակութեամբ կը շրջէր լեռները։ Բաշան զօրք զրկեց ասոնց վրայ նոյն տարւոյ Յունիս 24ին, բայց կարճատեւ ընդհարումէ մը յետոյ զօրքերը յալթաւեցան ու ստիպուեցան հաշտութիւն իմնդրել։

* * *

Անցողակի կերպով կը յիշենք այսակը մասնաւոր դէպք մը եւս, որ բացայայտ կեր զով ի վեր կը հանէ զէյթունցւոց ազատ կամքի և անկախ բնաւորութեան տէր լինելը։

1886ին Քացախ մականուանեալ Փանոսին երկու ջորիները վարձել կ'ուզեն թուրք զինւորները՝ Ալպուսթան ռազմամիթերք փոխադրելու համար։ Քացախ չ'ուզեր, զինւորները — թուով 30 — բռնի կ'առնեն ջորիները և կը հեռանան։ Քացախ զայրացած թշնամիներու այս բռնաւորական ընթացքէն՝ իւր առնելով 12 անձինք կ'երթայ զինւորներու եանեւէն մինչեւ 2 ժամ հեռու և անոնց հետ սաստիկ կռիւ մղելով՝ կը յաղթէ չարաչար։ Թշնամին երկու վիրաւոր թողլով այնտեղ՝ կը փախչին զօրանոցը, փոխանակ Ալպուսթան երթալու, իսկ Քացախ իւր ջորիներն առած կռիւ զայրացած Զէյթուն՝ հանգիստ կը նստի իւր տուն։ Կռիւը մղած էին 0 դ-դ այսը կոչուած տեղը։

ԽԵ.

ՍՈԼԷՀ ԲԱՇԱ. ԼՐՏԵՍԻ ՄԸ ՍՊԱՆՆՈՒՄԸ

Զէյթունի նախկին զայմագամ Սալէհ էֆէնտի բաշայութեան տիտղոսով 1890ին Մարաշ եկաւ իբրեւ կա-

ըավարիչ և բոլոր հրոսակներուն ներման հրովարտակ քերել տալով եկաւ Զէյթուն և իրեն կանչեց զանոնք՝ իրենց պարագլուխ Շամը-քէշիշեանի հետ, որ իւրաքանչիւրին դրամ բաշխեց 60 մէջիտէն մինչեւ 40 մէջիտ. Թանըր կոչուած՝ տաճկաբնակ գիւղն ալ անոնց տրամադրութեան տակ դրաւ, որ անոր տասանորդն իրենք ստանան. պատուիրեց միանգամայն Գայմագամ Գատըր պէյին, որ տուրքի համար չնեղէ զանոնք և բոլոր գէյթուցիները, այլ կարելի ելածին չափ աղատ թողու։ Այս կարգագրութիւններն ընելէ յետոյ դարձաւ Մարաշ։

Հազիւ չորս ամիս անցաւ ասկէ ու Զէյթուն ալեկածուեցաւ Օսման-չալիւլ անուն տեղացի թուրքի մը պատճառաւ, որ Հաճըն գացած էր լրտեսութիւն ընելու համար և վերադարձին Շամը-քէշիշեանի խմբակին ձեռամբ սպաննուեցաւ քաղաքին մէջ Պաղ-աղրիւրին դէմը, Խաչվերացի մեռելոցի օրը։ Մարմնոյն վրայ 72 վերք, որմէ բացայայտ կ'երեւէր սպաննողներուն զայրոյթը իւր վարած անարգ պաշտօնին դէմ։

Լուս Սալէ։ բաշա այս դէպքը և սաստիկ կատղեցաւ, ոչ միայն կառավարութեան՝ այլ և իւր անձին դէմ նախատիւնք մը համարելով կինչի օրինաց այս սատիճան խիստ գործադրութիւնը՝ եկաւ Զէյթուն և ինքն ալ նոյն սատիճան խստութեամբ ուղեց պատժն անոր հեղինակները։ Բայց անմաք իրենց ամուր դիրքերը քաշւած հանդիսաւ կը սպասէին։

Փաշան իրեն կանչելով հայոց դիսաւորները՝ պահանջեց, որ իրեն յանձնեն այդ հրոսախումբը, սակայն անոնք պատասխանեցին թէ ատոր համար իրենք իրնդիր հանել չեն ուզեր. ինք, որ կառավարութենէն ատոր համար ուոճիկ կը ստանայ, կրնայ բռնել ու պատժել զանոնք ։ Այն ատեն Սալէ։ բաշա զօրանոցը գտնըւած զօրքերով սկզբեմբեր 24ին սկսաւ քալել Ս. Յով-

հաննէս եկեղեցւոյ վրայ, ուր աւզաստանած էին հերոսները, բայց աստնք այն զիսի սաստիկ կրակ մը թափեցին թշնամի զօրաց վրայ՝ որ անսնք բաւական կորաւստ տալով ստիգմատնոցի քովէն ետ քաշւիլ: Այնուհետեւ հրոսակները կառավարական շէնքն ալ գրաւելով՝ ազատեցին այնտեղ գանսւող բոլոր բանտարկեալները: Այս բանը աւելի եւս բորբոքեց բաշային բարկութիւնը. տեսնելով թէ Զէյթունի ժողովուրդը տրամաէիր չէ պատերազմելու՝ սկսաւ աշ ու ձա՛ս ձերբակալութիւններ ընել որու որ հանդիպեցաւ. միւս կողմէն Զէյթունի առաջանալ ալ մեռյնելու համար անլուր ու խուժդուժ միջոց մը ձեռք առաւ:

Ինչպէս Փարաւուն Խորայէլի նորածին մանկիկները խեղդելու համար գալանի հրահանգ տուած էր դայեակներուն, Դժոխքի այս գաղանաբարոյ ճետն ալ հրահանգ տուած էր Զէյթուն եկող Մարաշի Ապուճուն բրժիշկին, որ պատուաստի միջոցաւ թունաւորէ զէյթունցի մանուկները: Այս անագորայն գանդնացին ՅՈՅէ աւելի անմեղ մանկուք, որուն չկարողանալով հանգութել այլ եւս ժողովուդը՝ իւր տուածնորդ կարապետ սրբազնի միջոցաւ հեռագրեց Բ. Քրրան և Պատրիարքարանի՝ բողոքելով նորա թէ՛ այս և թէ՛ աւրիչ ամեն չարութիւններուն համար: Ասոր վրայ Սալէ՛ պաշտօնանի ըլլալով՝ հրաման եկաւ իրեն, որ Տէրփիզօր մեկնի, բայց նա Մարաշ իջնելով գործին տարբեր գոյն տալու համար ինք ալ հեռադիր տուաւ Բ. Քրան այլ և այլ զրպարտութիւններ կուտելալով գլխաւորաբար եկեղեցականաց վրայ: Զանոնք ընդհանրապէս կը ներկայացնէր իրեւ խոռվարաւ և բոլոր հրոսակներու պարագլուխ ու թելադիր, և նոյն իսկ Ֆըրնուղի վանքին նոյն ատենուան վանահայր Բարթողիմէոս վարդապետին հողային խնդրոյ մը համար Ատանա-

գատավարութեան երթալը յեղափոխական խորհուրներու վերադրելով՝ կ'ամբաստանէր զայն :

Դուռը կարեւորութիւն տալով իւր խարդախ պաշտօնէին նենսգամիտ հեռագրին, ձերբակալման հրաման արձակեց անոնց համար, ուստի Բարթողիմէոս վարդապետէն զատ՝ որ արդէն բռնած ու բանտարկած էին, նետզետէ Կարազետ եղիսկոպոսը, Նիկողոս եպիսկոպոսը, Գրիգոր վարդապետը, Տ. Նշան և Տ. Դեւնդ ձէնանեան քահանաները, Անդրէասեան Մարտիրոսը, Կիւլվանէսեան մահակսի Յարութիւնը, Մերկէնեան Մ. Դէմրդը, Պօղողեան Յարութիւնը, Մօղեան Փանոսը, Տիրացուեան Աստուծատուրը և Եղիսարէթ անուն օրիորդ մը — ընդամննը ՅՅ անձ — ձերբակալելով Հալէպ տարին բանտարկեցին, ուր դատելով ոմանք Յ, ոմանք ԱՅ տարուան, մի քանիները մշտնջենական թիապարտութեան, Տ. Դեւնդ քահանան ալ ի մահ դատապարտուցին : Իսկ Զէյթունի տուադ քահանայ Տ. Դաղարի որդին Պ. Սմբատ-Յիւրատ, որ երեք տարի Սամսոնի մէջ իւր հիմնած դպրոցը վարելէ յետոյ հայրենիք վերադարձած ատեն իւր տիկնոջ ու կ տարեկան գաւակի մը հետ Եարփուղի մէջ ձերբակալուած ու Մարաշ դրկւած էր, (ուր մէկ ամիս ետքը բանտին մէջ ծնած էր իւր երկրորդ որդին) այն ալ Հալէպ փոխադրելով դատեցին ու թէե չկրցան ո՛ և է բան հաստատել վրան, սակայն ընդհանուր դատախազը ամեն ճիգ թափեց զայն ալ դատապարտել տալու համար՝ իր հայ և միանդամայն զէյթունցի, մանաւանդ դաստառ ըլլալը բաւական յանցանք համարելով իրեն, և յաջողեցաւ Յ տարուան պատժոյ դատապարտել տալու զայն, որ այդ պատիժը ամբողջովին լրացնելէ յետոյ միայն կրցաւ ազատիլ :

Սա բանտին մէջ ցոյց տուած իւր գործունէութեամբ և անիրաւութեանց դէմ մզած իւր պայքարներովն սար-

սակի տղղեց կառավարութեան . բանտի մուլթ անկիւն-
ներուն մէջ դործուած ու ցայն վայր լոյս աշխարհին
անծանօթ մնացած ամեն խժդժութիւնք հրապարակ հա-
նելով մինչեւ Պ. Կլաստօնի ականջը հասցուց ու անկէ
մխիթարական պատառխան իսկ ստացաւ : Այսու հան-
դերձ մի քանի անձինք բանտային խստութեանց չկա-
րողանալով դիմանալ՝ մեռան (օրինակ , պոլսեցի Վրթա-
նէս վարժապետ) և միւսներն ալ յետ ժամանակաց նե-
րողութեամբ արձակուեցան :

Պէտք է այս տեղ յիշել , թէ Համիանեան արդարու-
թիւնը 300 սոկոյ պատկառելի գումարի մը չնորհիւ ,
զոր իրրեւ համեզ կրծոօն յաջողած էր խլել մեր Յ մե-
ծաւորներէն , անպարտ արձակեց 22 անձինք մէկուկէս
տարուան բանտարկութենէ յետոյ :



ՅԱԿԵԼՈՒԾՈՒԹ

Ա-

ԶԵՅԹՈՒԻՆԻ ԳԱԻԱՌԱԿԱՐ

— 18-ՀԱՅ ՏԱՐԱԾՈՎ ՏԵՐ

ՄԵՄ ԳԻՒՂԵՐ

Աւագ-կալ . (տաճկ . Մխալ) — Արեգին (տաճ . Աւագալ) . — Թիւնուզ կամ Խժոտ . (զուտ հայաբնակ) :

ՓՈՒԲՈ ԳԻՒՂԵՐ (զուտ հայաբնակ)

Խէպի , Քէլլօր , Քէլիւնք կամ Ձէնկ , Դօղջուղագ , Էյէնճէ , Ածը-թէյէկինց (ագարակ) , Խընըխէօզ (ագարակ) , Հաճի-աէրէ :

ՓՈՒԲՈ ԳԻՒՂԵՐ (տաճկաբնակ)

Պէշէն , Քէթման , Սարը-կէօզէլ կամ Քիւրէճիկ , Գապագ-թէփէ , Մալաթճա , Ալիչար , Ամպարճըք , Աղըլ-օպասը , Գարա-թուշ , Սօյսալը , Էրիճէկ կամ Էսէնտէրէպօղազը , Թօմպագ , Գարամանլը , Բերդուս , Պէյ-թէմուրլը , կամ Պայ-Տէմիրլի , Տէօնիւքլէր կամ Տօնիկենք , Չուգուր-հիսաւ կամ Կանչիւ Տէօնկէլ , Թանըր :

Բ

ԱԻԱԳ-ԿԱԼԻ ՇՐՋԱԿԱՅՔԲԸ (*) (ագարակներ)

Խէրէզէճ (Խարաղաճ) , Զաթալ-աղբըր (Երկճիւղ աղբիւր) , Գարու-գայա , Ղուռը , Ալազօզան կամ Անդրէասինք) , Թէքիր , Առխըդճա , Գայա-փունար , Եղիինք , Աղարիկանք , Ղաղըրինք , Դէգէվիւրինք , Սիսնէ , Եայլաճուլիս :

(*) Ասոնք զուտ հայաբնակ են , ընդամենը 450 տուն բնակիչներով :

¶ .

ԱՐԵԳԻՆԻ ՇԲՋԱԿԱՅՔՔԻ (ագարակներ)

Զուտ հայաբնակ , (ընդամենը 300 տուն բնակիչներով)

Աւագլօր կամ Աւաղինք , Եղիտինք կամ Դալըճինք ,
Եկանինք , Թօփալինք , Տանտանինք , Սիւլինք (Աւեւոնք)
Մրխայիլինք , Գիւղիւրինք , Ղըրմանսուկինք , Մնացա-
կանինք , Քէօնպէճինք , Քէօնտէլինք , Հանէսինք , Մա-
կարինք , Մէրկէրիոսինք , Քիղթիկինք , Աղնողինք , Վար-
դանինք , Մկրտիչինք , Սարգիսինք , Թարխանինք , Զի-
լինք , Անանիկինք , Դայնատինք , Զահանինք , Խոր-
փինք (Յովսէփեանք) , Ճուլֆինք , Սահակինք , Ելիինք ,
Մըխսը-Փինիւսինք , Մաճառինք , Պարսամինք , Մինա
սինք , Ղազրինք , Ղուրտեկինք , Մըխսը-Դանիլինք , Եալ-
լինք , Խայեալինք , Մալխասինք , Մէնտիկինք , Քէլի-
վանինք , Թիւրիւսինք (Թորոսեանք) , Ճօթտուրինք ,
Ղըլինք , Զիլի-Մարտիրոսին ագարակը :


¶ .

ՑՐՆՈՒՁԻ ՇԲՋԱԿԱՅՔՔԻ (ագարակներ)

Զուտ հայաբնակ (ընդ ամենը 300 տուն բնակիչներով)

Կուշող , Ուլնի կամ Հինգիւզ , Դափու-սալըխ ,
Շուղուր , Կանչի կամ Զուգուր-հիսար (*) , Ղըշինդըր ,
Դարա-թութ , Ծըմօկ աղբըր (Ծմակի աղբիւր) , Պայեա-
զըր , Պուղուրինք , Պօղողլինք , Թէլէմէլիք , Վասու-
սինք , Խուղուզինք , Մերգէրիկ :

(*) Կանչի կամ Զուգուր-հիսար երկու ուրոյն մա-
սերէ կը բաղկանայ . տաճկալնակ մասը անմիջապէս Զէյ-
թունի կը պատկանի , իսկ հայաբնակ մասը , Ֆրնուզէն
գաղթած ըլլալով , Ֆրնուզին կը պատկանի :



Ասուծանուր իշխան Ահմետի կանաչի

Դագարկը իշխան Առքինի կանաչի



ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԶԵՅԹՈՒՆԻ 1895Ի ՊԱՏԵՐԱԳՄԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Մենք այս տողերով պիտի աշխատինք քիչ շատ թուել այն գլխաւոր պատճառները, որոնք ցաւալի առիջ եղան Զեյթունը կրկին սլատերազմի թատերաքեզ դարձնելու, 1895 թուին։ Զեյթունի մէջ կ'իշխէին մը շարք Գայմագամներ, որոցմէ մէկն եղաւ թէֆիք պէյ, որուն զազրելի բռնակալական գործոց մանրամասնութեանց մէջ չիյնալու համար, պէտք է բսենք՝ որ սա պաշտօնանկ եղաւ կիլիկիոյ հանգուցեալ Մկրտիչ կաթողիկոսի ազդու բողոքներուն չնորհիւ և երկար ժամանակ անգործ թափառեց Հալէպի փողոցներուն մէջ։ Այս բանը կատարուեցաւ 1893 ին։ Ասոր տեղ յաջորդեց Պէյլանու Գայմագամը, որ 12 օրէն յետոյ հիւանդութեամբ մեռաւ, առանց իր իսկական գոյնը կարենալ ցոյց տալու։

Վերջինիս փոխանորդաբար յաջորդեց տեղւոյ գտին (թուրքաց շէրիի օրինաց հսկազը, կրօնապետ)։ Այս մարդ 30 տարեկան մոլեռունդ թուրք շրջանաւարտներէն էր, սա երբ կրօնապետութեան հետ մէկտեղ գայմագամութիւն ալ ձեռք բերաւ, իւր խարսմանկ անգործիւններով՝ նախորդները գերազանցեց և նորանոր տուրքերով և այլանդակ խիստ պահանջներով ակսաւ նեղել ժողովարդը։ Սա թէ՛ իւր լրբութեամբ և

թէ՛ զօրքերի թոյլ տաշով ջանաց փճացնել Զէյթունի
մաքուր բարոյալանը և ընտանիկան պատիւը որոնք
շատ բարձր տեղ կը բռնեն Զէյթունի մէջ : Այս բանեւ-
րուս իրեւ ապացոյց բաւական է մէջ բերել մի քանի
դէպքեր, որոնք կը կատարուէին կամ այդ Գատի-գայ-
մաղամի ձեռքով և կամ անոր անուղղակի թելաղու-
թեամբ : Այս դատին այնքան չարացաւ իւր հարկուա-
ւաքութեան մէջ, որ մի աղքատի երեք էշ վերցուց, ո-
րոնց ամէն մէկը կ'արժէր 200ական դահնեկան, և ի հա-
շիւ տէրութեան գանձուն երեքը մէկտեղ ծախոց Մա-
րացի թուրքերուն 50 դահնեկանով : Զէյթունի Ազգ-
իառն ժողովը արդար զայրոյթ զգաց այդ բանի հա-
մար և Առաջ, փոխանորդ Տ. Կարապետ քահանայի
միջոցաւ բոլոքեց զատիին թէ այդ բանը շատ մեծ-
անգիւթիւն է», և պահանջեց որ այդ էշեր տիրոջ և տ-
դարձուին, իրենք կը վճարեն աղքատի 50 լրշ. պարա-
քը. հակառակ պարագային սպառնացան դատիին՝ որ
«եթէ իրենց այդ օրինաւոր պահանջքին չլսէ. մեծ փոր-
ձանքներ կուգայ իւր դլիխուն» :

Սակայն գաղանացած դատին պատասխանոց. «Ես հը-
րահանգ սննիմ իմ սիրելի թագուարէս՝ այդպէս վարուե-
լու, որպէսզի դուք ալ զրգութիք մի խլրում հանէք,
այն ատեն թագաւորը բարկանայ և զձեղ ալ Սունոյ տա-
ռոսին (վիճակին) հասցնէ :

Դատին յիշեցնելով Սահնոյ կոտորածին թարմ խրն-
դիրը՝ երկու գլխաւոր հրէշաւոր միտք ուներ, նախ՝ ի
սրաէ կը ցանկար խռովութեան պատճառ մը գտնել և
Զէյթունցիները ջարդել տալ, երկրորդ՝ կը մտածէր այս-
պէս սարսափեցնել անվեհեր Զէյթունցիները, որպէս զի
խւր չարագործութիւններուն աչք փակեն և լուն : Սա-
կայն այս տիսուր և լիրը յայտարարութիւնը հակառակ
տպաւորութիւն թողուց քաջ Զէյթունցիներու վրայ :

Անոնք դատիի ոճրագործ բերնէն կրկին լսելով Սամոյ նահատակներուն կոտսրածը՝ վրէժինդրութեամբ բորբոքացն և սկսան միջոցներու վրայ մռածել : Այս դէպքը պատահցաւ 1895 թուականի Մայիս ամսուն, թէ հայեր կը մռածէին խոկոյն լաւ պատասխան մը տալ դատիի ուղղ շփայտ պատասխանին, սակայն ինչ ինչ պատճառներով կը ուղասէին իրենց ցանկալի դեկտ ամսուն : Մանաւանդ քաղաքական հօրիզոնի վրայ կ'եւ րեւսային լուսատու ամպեր, որոնք կը ստուպէին անհամբեր Զէյթունցիները մը քիչ ալ սպասել :

Իսչգէս ըսինք, թէ՛ տեղական այդ չարագործ դատիի, թէ՛ կոռավարական այլեայլ անդամներու և թէ զօրքերու ձեռքով անպակաս էին քատմնեցուցիչ դէպքեր, որոնք ուսոյթեցուցիչ ռումբերու նման խոռվութեան և ապատամբութեան կրակը կը վառէին Զէյթունի խաղաղ ազգաբնակութեան մէջ : Դատիի բռնակալական գործէն քիչ յետոյ առաջ եկաւ մի ուրիշ գէպք, որ իրր գրդուիչ պատճառ պակաս չէր առաջնէնէն : Տեղայն Մալմիւտուրիի (Արքունական գանձու տեսուչ) մեծ որդին մը անգամ Ա՛լ ըստած աղքիւրի վրայ, որ կէս ժամ հեռի է քաղաքէն, ակնարկներով և սալոյներով կ'անարգէ Զէյթունցի մանկամարդ հարս մը, սակայն արիստիրոտ հարօք պարտանսերը (կուժ) վար զնելով կը սկսի հայնոյել ու քարկոծել թուրքը, ըսկելով. «Ոիրք որիկայ, ինչ որ կը բերէք ուրիշ ակղեր մեր քոյրերու գլուխ, կ'աւզէք այստե՞ղ ալ գործ զնել, չզիտե՞ք որ այստեղ Զէյթուն է և ձեզ սկս չուներուն երես չենք տար մենք, սպասիր, մարդուս ըսեմ, տես ինչ կը խազայ քու գլխին» : Հարու շիտակ տուն կը դառնայ և եղելութիւնը կը պատմէ իւր էրկան : Մարդը զինւելով՝ աղքիւրի գլուխը կը վազէ լիրը որիկան պատժելու, սակայն նա շատոնց չքացեր էր այն տեղէն : Երիտա-

սարդը չի հանգստանար, զիշեր ժամանակ դաղտնի Մալմիւախւրիին տունը կը մտնէ և ոլատէն կախուած բոլոր զէնքերը կը հաւաքէ և իր տուն կը տանի: Ասիկայ մեծ ցոյց մընէր որ ըսել կ'ուղէր, եթէ մի անգամ ալ այդպէս լրբութիւններ ընկլու ըլլաք, զձեղ անովլ տեղով սրէ կ'անցնեմ: Ասոր համար ալ կառավարութիւնը հետեւեալ օր՝ կարգ մը անմեղ երիտասարդներ բանտարկեց: Ան ատեն հարսի էրիկը կառավարութեան ներկայացաւ և Մալմիւտիւրիի տղուն անբարոյականութիւնը մէջտեղ բերելով, ըստ որ զէնքերը ինք գողցած է: Ղատին բարկացաւ և զինքը բանտարկեց: Ազգայինները ուահանջեցին որ Մալմիւտիւրիի տղան բանտարկուի և կամ աքսորուի այդ տեղէն, սակայն Ղատին դարձեալ յամառեցաւ, այն ատեն հայեր ի ցոյց դատիի ննջասենեակի օճախէն (բուխերիկ) հրացան սրարպեցին, ձիուն պոչը կտրեցին սկսան հրապարակային կերպով ծալրել և անարգել զինքը. որ վախէն մի շաբաթ հիւանդացաւ և չէր կարող դուրս գալ: Սակայն հազիւ անցաւ մի քանի շաբաթ, պատահեցաւ աւելի մեծ դէպք մը:

Զէթունի Պողպայիր թաղեցի Շերամեան Պողոսի տղան, երկրորդ անգամ ամուսնացեր էր մարացի մանկամարդ գեղեցիկ կնոջ մը հետ. ինչպէս էր եղեր, այս կինը իւր բաց երեսութեամբ ծանօթացեր էր տեղական քանի մը զիւորներու հետ: Տեղացի երիտասարդներ տեսնելով որ զինւորներ կը յաճախեն այս կնոջ տունը, ձու առնելու պատրուակով, նախ քաղաքավարի կերպով կը բողոքեն զատիին և հազարապետին, որ զինւորները զգուշացնեն և այդ կինն ալ աքսորեն Մարաշ. սակայն զատին իր ծանօթ վաւաշոտութեամբը կը պատասխանէ. «Ի՞նչ ընեմ, միթէ զինւորներն ալ մարդ չեն, եթէ այս կին չի սիրեր զինւորներ, թող չթողու որ եր-

թան իւր տուն» : «Երջաւէս երբ հայերը շատ կը պնդեն , դատին կը պատասխանէ որ «ես ուրիշն կինը չեմ կարող աքսորել» . հայերը այս տիսուր պատասխանը առնելով դատիէն , կ'ըսեն . «Լու , սպասեցէք թէ ինչ կը ընենք» : Չանցնիր մի քանի օր , հայ երիտասարդներ այդ տուն մէջ կը բռնեն մի քանի զինւորներ եւ մի լաւ դաս տալով (ձեծելով) կ'ըսեն , «Դէ , գացէք ինչ որ տեսաք պատմեցէք ձեր ազաներուն» . բայց զինւորները իրենց վախէն մէկու մը չեն պատմեր :

Անցնելով քիչ մը ժամանակ , գարձեալ անբարոյականութեան շարունակութիւն կը տեսնուի : Այս անգամ զէյթունցիք կը զիմեն վերջնական նովուակին . մի քանի երիտասարդներ հաւաքուելով՝ գաղտնի , գիշերով կրակ կը ձգեն այդ տունը այրելու . ընտանիքը լեղապատառ դուրս կը փախչի , իսկ երեք երիտասարդները «հրդեն» է ըսելով կը սկսին առներ հիմնիվեր քանդե որովէս զի կրակը չը տարածուի միւս տուներու վրայ և երկրորդ օրը կառավարութիւնը քննելով խնդիրը՝ իւր սուր հոգուութեամբ այն եղալացաւթեան կռւգայ որ տեղացիներ զիտամամբ այրած են այդ տունը՝ որ ազատին այդ կնոջ գարշելի ներկայութենէն : Այս բանը կառավարութիւնը իրեն համատինք համարելով՝ բռնեց 10-12 աչքի իյնող երիտասարդներ , բանտարկեց , ըսելով աերք հրդեն : Էր ինչո՞ւ մեղ լուր չտուիք» : Ասոր վրայ հայերը աւելի եւս յուզուեցան և սկսան այլեւայլ խիստ բողոքներ և ցոյցեր ընել . վերջապէս յաջողեցան այդ փճացած կինը հեռացնել Զէյթունէն , սակայն երիտասարդները չկրցան ազատել բանտին : Հայերը կտուավարութեան հետ այսպէս լարսւած էին երբ դուրս եկաւ մի աւելի գրգռիչ խնդիր :

Զէյթունի գորքերու հազարապետ ձիազիմ էֆէնամին , թէ՛ հայերու համարձակ բողոքներէն վախցած կամ

այլ ի՞նչ չար դիտաւորութեամբ, բարձրագոյն հրամանաւ, սկսաւ զօրանոցի չորս կողմը մեծ խրամներ բանալ ։ Հայեր ուժգնութեամբ բողոքեցին այս բանի դէմ։ բայց երբ իրենց ձայնը անլսելի մնաց, սկսան յայտնի ցոյցեր ընել։ Ասոր վրայ Մարաշի կառավարիչը՝ հայերը հանդարտեցնելու կամ լաւ ևս է ըսել, քնացնելու համար, թէ՛ պատին, թէ՛ պաշ քեաթիպը և թէ՛ Մալ միւտիւրին պաշտօնանկ ըրաւ, կամ աւելի ճիշդ, աւելի բարձր պաշտօնով ուրիշ տեղ զրիեց։ Ասոնց յաջուղեցին բոլորավին նոր պաշտօնեաներ, զատիշի տեղ Գայմագամ եկաւ Ավելի պէյ։ Այս նոր Գայմագամը օրով մի քանի շաբաթ հայեր յոյս ունեցան որ խաչաղութիւն պիտի աիրէ Զեյթունի մէջ, բայց շուառվ համոզուեցան որ բոլորովին սխալեր են։ Այս Գայմագամն ալ սկսաւ ծանօթ դատիի փողը հնչեցնել և այլ և այլ մրջոցներով ժողովուրդը նեղել։ Այս տաեն Զեյթունցիք իրենց վաղեմի ռավորութեան համաձայն սկսան այս Գայմագամը և անգախան կառավարութեան դէմ ալ յայտնի և համարձակ ցոյցեր ընել, որոնք քիչ ժամանակէն այնպիսի բարդ դրութեան հասան, որը պատմութիւնը մկրտեց Զէյթունի 1895։ պատերազմ անունով։ Այս մրջոցներուն՝ այսինքն՝ Յուլիս ամսոյ վերջերը, երբ հոյ ժողովուրդը այսպէս բորբոքուած և լարուած դրութեան մէջ էր, Արեգին գիւղը յայտնուեցան մի քանի օտար հայեր։ Մարաշի կառավարութիւնը երբ հատ առաւ որ օտարականներ կան Արեգին գիւղի մէջ, իւր Դրբ—սերտար (չըջուն զինուորական) Զէրքէզ Առլան պէկը խումբ մը սստիկաններով հօն զրկեց, կերպավ մը արդ օտարականները ձեռք բերելու համար։ Առլան պէկ Օգաստոս 5ին (*) եկաւ Արքին տաւրք պահանջնելու պատըր-

(*) Պէտք է գիտնալ որ մենք ամսաթիւեր կը գործածենք մեր ամբողջ պատմութեան մէջ ըստ հին տումարի։

նւակով . գիւղացիները սլատոսխանեցին՝ որ «այժմ դը-
րամ չունինք , երբ ունենանք՝ կը վճարենք» : Ասլան
պէկ բարեկացաւ և ուղեց ։ ծեծել և բանտարկել Խաչեր
քէնեան (գիւղապետ) : Տեղն է ըսել որ այս Խաչեր քէն-
եան համբաւաւոր կարապետ քէնեայի որդին էր , որ
1862 թուին մեծ անուն և համբաւ հանած էր Ազիզ բա-
շայի պատերազմին , Քէթման գիւղի մէջ . (երկար ժամա-
նակէ ի վեր թէ՛ ասոնց տունը և թէներկայ արժանաւոր
յաջորդ Խաչեր քէնեան մեծ համարում կը վայելէին
ժողովրդէն) : Ահա թէ ինչու Արեգինցիներ ոտք ելան և
Ասլան պէկը անարգանօք գիւղէն վանտեցին . իսկ երբ
Ասլան պէկի բացարձակ յայտնեց որ այդ տեղ օտարներ
կան և պէտք է յանձնուին իրեն , այն ատեն գիւղացի-
ներ ըսին . « մենք այժմ ո՞չ տուրք տալու ժամանակ
ունինք և ո՞չ ալ կրնանք մեր սիրելի հիւրերը ձեր ան-
գութ կառավարութեան ձեռք յանձնել . աւելի լաւ է
բոլոր միասին ջարդուինք քան թէ այդ վատութիւնը
կատարենք » : Ասլան պէյ կորագլուխ և ամօթապարտ
և դնաց :

Անցաւ մի քանի շաբաթ , Օգոստոս 30 ին Խաչեր
քէնեան կրկին Զահան գետի եղերքը թեթեւ ընդհա-
րում մը ունեցաւ Զահալցի ըսուած Աշիրատ քիւրտե-
րու հետ , որոնք Ասլան պէկի թելազրութեամբ գաղտնի
խումբով եկած էին Հայոց զրութիւնը լրտեսելու և օ-
տարահայերը ձերբակալելու համար : Փակագծի մէջ
պէտք է ըսենք՝ որ այս քիւրդեր հայոց հնագանդ էին
և միշտ ձի , կով ընծայելով հայերուն , թոյլտուսթիւն
կը ստանային Եայլա (Աժարանոց) գնալու : Աակայն
այժմ Մարաշի կառավարութեան դրդումով կ'ուղէին
նոր պատույ և փառքի հանիլ :

Այս միջոցներուն՝ Արեգին գիւղի և Զահան գետի ե-
ղերքի դէպքերը եւ այն տեղեր եթեան ելած նորեկ օ-

տարամուաներու լուրը խլրտում եւ իրարանցում ձգած էին Զէյթունի ժոլորդեան մէջ։ Զորս իշխաններու ներկայացուցիչ պատկառելի ներունի Շօվրոյեան Հազար (Դազար) իշխան իրեն կանչելավ Թրնուղի փոխ։ վանահայր Տ. Բարթողիմէոս վարդապետը, գաղտնի հրահանգներով ղրկեց ի Գարանլըգ-Տէրէ ըսուած տեղը՝ նորեկներու հետ բանակցելու և ճշգրիտ եղելութիւնը իրեն տեղեկագրելու համար։ Վարդապետը հնագանդեցաւ ժողովրդական այս քաջարի իշխանի հրամանին և գաղտնի գնաց ի Գարանլըգ-Տէրէ։

ԴԱՐԱՆԼԾԳ-ՏԷՐՔԻ ԺՄՂՈՎԻ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆԸ

Զէյթունի գիւղապետած հաւաքումն ի Գարանլըգ-Տէրէ (*) 1895 սեպտ. 16ին օտարականաց հարցաքննութիւնը։ Գիւղապետաց խորհրդակցութիւնը կառավարութեանհետ պատերազմելու օրոշումը։ Տէր Բարթողիմէոս վարդապետի ատենաբանութիւնը։

Մի կողմէ ԶՅի սկիզբէն ի վեր Հաղեպէն մինչեւ Զէյթուն Հայոց վրայ ի գործ ղրուած թրքական անարդար դատաստանը և հարստահարող միջոցը, միւս կողմէ հայարձնուկ գուռառաց մէջ թիւրք ժողովրդեան կռղմէ ի գործ ղրուելու համար Բ. Դռնէն ղրկուած խժդժութեանց հրահանգները և տեղի տուած խորհելու իրենց երկրի պատույն և ազգութեան վրայ, մասնաւորապէս սա-

(*) Գարանլըգ տէրէ (մութ ձոր) ըսուած տեղը Զէյթունէն ն ժամ հեռու՝ հարաւային կողմն է։

կայն Յ հայ օտար հիւրերուն պալուստը առիթ առւին
Հազո՞ր իշխանին՝ Բարթողիմէոս վարդապետը դրկելու
Զելթունի գիւղապետները հաւաքելու ի Մութ ձոր,
հասկնալու համար անոնց պաշտօնը և խորհելու իրենց
վերջին կացութեան վրայ ։ Ահա թէ որոնք էին ի Մութ
Ձոր հաւաքեալները :

Ֆրնուզի վանահայր Տէր Բարթողիմէոս վարդ ։ 40
Ֆրնուզիներով, Արեգին գիւղէն Խաչեր քեհեա՝ 30 Ա-
րեգինցիներով, Աւագկալ գիւղէն Գոճական Յարութիւն
Աղա ՅՈ Աւագկալցիներով : Հոն ատեան կազմեցին 100
անձինք, իրենց նախագահ ունենալով Ֆրնուզի վանա-
հայր Բարթողիմէոս վարդապետը և ատենապետ Աւագ-
կալ գիւղի Գոճական Յարութիւն Աղան :

Ատեանը բացեւած էր Ծ. Բարթ . Հօր Ս. աղօթիւք ։
Հաւաքման նպատակն էր, ինչպէս վերեւ ըսինք,
կացութեան վրայ խորհիլ, և գործելու եղանակը վճռել ։

Բայտ այսմ՝ իրրեւ սկիզբն այս խորհրդակցութեան՝
ժողովը պատշաճ դատելով նախ հառկնալ Յ օտարակա-
նաց ո՞վ ըլլալը, ուրկէ գալը և ինչ պաշտօն և նպա-
տակ ունենալը, կանչեց զանոնք իւր ներկայութեան :

Ատենապետ, Յարութիւն Աղա, օտարականաց ուղ-
ղելով խօսքը .

— Բարի եկեր էք . Դուք ո՞վ էք, պարոններ .

Գաղափարական քարողիչք : — Մինք ընկերութեան
մը գործիչներն ենք .

Յ. Աղ . — Քանի՞ անձ էք .

Դ . — Վեց .

Յ. Ա . — Ա՞ր աղգութեան կը պատկանիք .

Դ . — Հայ աղգութեան .

Յ. Ա . — Հայ աղգութեան ո՞ր կրօնին .

Դ . — Հայառանեայց, այն է՝ Ս. Լուսաւորչի ուղ-
ղափառ կրօնին .

Յ. Ա. — Անուննիդ ի՞նչ է.

Գ. — Աղասի, Հրաչեայ, Ապահ, Նշան, Մլէհ, Կարապիտ.

Յ. Ա. — Պետերնիդ ո՞րն է.

Գ. — Աղասին է.

Յ. Ա. — Դու ես ասոնց պետը (Աղասիին ուղղելով խօսքը).

Գ. — Այո՛, ես եմ.

Յ. Ա. — Անուննիդ իհ՞զ, թէ աւագանի անուն է. Ճշմարիտ խօսէք.

Գ. — Աւագանի անուն է.

Յ. Ա. — Ամէնքդ մէ՞կ քաղաքէ, թէ տարբեր քաղաքներէ էք.

Գ. — Տարբեր քաղաքներէ.

Յ. Ա. — Ո՞ր քաղաքներէն էք.

Աղասի. — Այդ մանրամասնութիւնները չենք կրրնար յայտնել, որովհետեւ ընկերութեան երդուեալ անդամներ ենք.

Յ. Ա. — Ես կասկած ունիմ Ձեր անուննց ճշդութեան վրայ ալ, թէեւ ճշմարիտ խօսքը հարցուցի.

Աղասի. — Անուննիս ուզիդ խօսած ենք, բայց ծննդավայրնիս չենք ըսեր.

Յ. Ա. — Ծննդավայրնիդ անյայանի ոլիտի մնայ, փոյթ չէ, թէ անուննիդ ալ ըլլայ ուզիդ կամ կեղծը ։ Բոփք թէ մենք ընկերութեան մը գործիչներ ենք, ի՞նչ ընկերութիւն է այդ և ո՞ւշ կը դանուի.

Աղասի. — Լոնտոն, Սնգիիոյ մայրաքաղաքը.

Յ. Ա. — Ի՞նչ է այդ ընկերութեան նոպատակը, ո՞վ է անոր վարիչը.

Աղ. — Նաղարբէկեան և նպատակն է աղջը փրկել համիտեան բռնակալութենէն.

Յ. Ա. — Ի՞նչ եղանակաւ.

Աղ . — Դրամ հաւաքելով , և ի ձեռն առաքելութեան հայկական գաւառներու հայերուն զրկելով , որ զէնք եւ ուտիստ գնեն , և այս կերպով դօրացած բռնութեանց դիմադրեն .

Յ . Ա . — Մինչեւ ո՞ր աստիճան .

Աղ . — Մինչեւ սպաննուելու և նահատակաւելու աստիճան .

Յ . Ա . — Լա՛ւ , հայր ունեցաւ զէնք և ուտիստ և տեղ տեղ բռնաւոր իշխորքերու հետ մարտնչելով սպաննեց և սպաննուեցաւ , հետեւանքը՝ .

Աղ . — Չորս մեծագոյն ողետութիւնք՝ հայոց օդնելու խոստումը տուած են , թրքական լուծը խսպամթօթափելու և առանձին կառավարուելու համար .

Յ . Ա . — Ի՞ր չորս պետութիւնք .

Աղ . — Ռուսիա , Անգլիա , Գաղղիա և Իտալիա .

Յ . Ա . — Շատ կանոնաւոր և օդակար ընթացք , եթէ ենթագրութիւն չէ . ինձ սուկայն անհաւատալի կը մնայ եւրոպական չորս պետութեանց հայոց ի նորասագործելու կարողութիւնը .

Աղասի . — Ի՞նչ կ'ըսես , ուրեմն աշխարհավարութեան և քաղաքականաւութեան վրայ լուր չունի՞ք . այսոր բոլոր Եւրոպա Հայկ . խնդրոյն վրայ կը խորհի և յիշեալ չորս պետութիւնք միաբան անոր յաջողութեան օգնելու տրամադիր են . արդէն Խոկէնտէրունի ծովախորշը լեցւած են Անգլիոյ մարտանաւերով և հաղարաւոր դօրքերով , ոչ ապաքէն զմեղ զրկողն ալ այն է .

Յ . Ա . — Զեեզ Անգլիան զրկեց .

Աղ . — Ոչ միայն Անգլիա այլ եւ կերպիշեալ պետութիւնք միանգամայն .

Յ . Ա . — Բաել է թէ պատգամաւոր ալ էք .

Աղ . — Այս' .

Յ. Ա. — Ո՞ւր են ձեր պաշտօնական գրութիւնները.

Աղ. — Թուրքիա մանողին այդպիսի գրութիւն կը թելը վտանգաւոր է և բռնուած ատենալ՝ պատկանեալ պետութեան նախատինք ըլլալով՝ հարկ չէ տեսնուած։ այլ ժօտ օրէն կ'առացուցուի այն, երբ հայկական ընդհանուր չարժումը տեղի ունենայ և փոքրիկ պատերազմ մը հետեւի, չորս պետութեանց ծռվային և ցամաքային օդնութիւնը շուտ կը հասնի։

Յ. Ա. — Ձեւ յատակագիծը բաւական մեծ է, որովհետեւ կ'ըսէք թէ ամբողջ Աղջը պիտի փրկուի։ այդ ամբողջ աղջը զինելու և պարենաւորելու բաւական դրամ ունի ընկերութիւնը։

Աղ. — Ընկերութիւնը շատ հզօր է, միլիոնաւոր դրամ ունի և ամեն օր ալ հաւաքելու վայ է։

Յ. Ա. — Ռւրեմն դուք մեզի եկած էք իրեւ պատի բակ և օդնական։

Աղ. — Այս։

Յ. Ա. — Ի՞նչ կը հրամայէ մեզ ընկերութիւնը։

Աղ. — Զէնք առնել։

Յ. Ա. — Ցետո՞յ։

Աղ. — Զէյթունի սահմաններու օտար բնակիչները հաւածել և սպաննել։

Յ. Ա. — Բաել է պատերազմիլ։

Աղ. — Այս։

Յ. Ա. — Լաւ, բայց երբ պատերազմիլ հարկ ըլլայ անոնց հետ, աղէն սկսեալ ամէն ինչ կանխաւ պատրաստելու է։ այժմ ի՞սչպէս կը յաջողի այդ, երբ մենք անգատրաս ենք և պատրաստութեան ժամանակը անցած է, մանաւանդոր դրամ չունինք։ երկնառաք մանասայո՞վ պիտի կերակրուին պատերազմիկները։

Աղ. — Զեր ուղածը դրամ թող ըլլայ, երկու ա-

միս է որ մենք Զէյթունի շուրջ դրամ կը սփռենք անխընայ և տակաւին պիտի սփռենք . ահա նոր դրամ կը հասնի մեզի . և որպէս զի գաղափար մ'ունենաք մեր հերոսութեան վրայ , կը յաւելունք թէ ցարդ 400 սոկի ծախսած ենք .

Յ. Ա. — Այս' , լսած եմ , բայց ոչ 400 այլ 200 սոկի չափ . այսինքն 100 սոկի կէօյէրչիլէ (բորակ) և 100 սոկի ցորեն ու ալ . (աղը Արեգին գիւղի համար , և ցորենը Թրնուղի) : Հաճեցէք հասկցնել ինծի , Բնչ ըսել է հերոսութիւն , զոր պահ մը առաջ արտասանեցիք .

Աղ .— Ազգին անձնուէր , ամէն կերպով զոհուող քաջ և նահատակուող ըսել է .

Յ. Ա. — Եւ այդ դուք էք .

Աղ .— Այս' :

Յ. Ա. — Զարմանք , որ ի դմին ծնեալ սնեալ և աճեալ Զէյթունցին չունենայ այդ անունը և դուք՝ այսօրեայ պլուզներդ ունենաք , որ թշնամիի հանդէպ ելած չէք տակաւին , ոչ մէկ գնդակի կուրծք տուած կամ վառօդի հոտ կլլած էք .

Աղ .— Այս' , Յարութիւն աղա , շիտակ է ձեր ըսածը թէ Զէյթունցին գործնական հերոս է , բան մը զոր Ազգը ընդունած է պարծանօք . բայց և մենք ազգէն ընտրուած վստահցուած և այնպէս կոչուած ենք այս պաշտօնին , մեր պաշտօնը կը պարտաւորէ զմեզ ոչ միայն խրախուսել հայը , այլ և առաջնորդել անոր ամենաավտանգաւոր պարագային , թէև Հայկական այս ընդհանուր շարժում չպիտի ունենայ այնքան վտանգաւոր պարագայ . ի չնորհս անմիջական օդնութեան եւրոպական մեծագոյն պետութեանց , երբ մանաւանդ Եւրոպական պետութեանց օրէնքով , տէրութիւնը իր հոլոտակաց վրայ չպիտի կրնայ զօրք զրկել կամ թնդանօթ դարձնել :

Յ. Ա. — Հը՛ , հը՛ , հը , խնդալս կուգայ Զեր խօսքին վրայ . Սաստնի վրայ զրկուածը զօրք և թնդանօթչ չէր . Սաստն մարթինի և թնդանօթի գնդակներէ չառերուեցաւ . մաս մը կտրիճ հայ՝ որ Զեղի պէս գործիչներու՝ պատուիրակներու և հերոսներու հաւատաց , այսօր թշուառ վիճակի մէջ , իւր մարտիրոսները , տունը , տեղը կուլայ , կը նստի անօգնական . Եւրոպացիք ոչինչ չեն խօսիր և Սուլթանը Զէքի բաշտիք քաջութիւնը կը պսակէ նշանալ :

Հոս Յարութիւն աղան հառաչ մը քաշելով և խորհրդաւոր լուութիւն մը անցնելով , խօսքը ընդհանուրին աւգուեց և ըստւ .

— Եղած հարցուփորձը ամենքդ լսեցիք . լսեցիք նաև թէ այս օլարաններ ո՛վ են և ի՞նչ պաշտօնի ու կամքի տէր . ասոնք պարզապէս ՚ըսեն մեզ՝ թէ նիւթականստղէս կ'օգնենք Զեղի , պատերազմեցէք թըշնամիին հետ : Իմկարծիքով թուրքին հետ պատերազմելու հաշիւ չմնաց . նկատի առնելով վերջին խնդիրներ՝ որոնք արգէն մեր խորհրդածութեան նիւթ եղած էին , և մեր նախնկքներուն սովորութեանց համեմատ , հարկ էր այդ չարիքները խափանելու միջոցներ ձեռք առնել . այս ալ գրեթէ գոհացուցիչ կեր ովլ լուծուած կը համարուի : Դաժանկեցի զատըին , մալմաւիւրիի տղունքարբասս արարքներուն , որոնք վերեւ յիշուած են , վրէմն ալ լուծուեցաւ ուղածնուն պէս : Թիւրքին հետ պատերազմելու ալ ոչինչ ունինք : Այս պարոններուն խօսքին նայելով մեղի կը մնայ ազգային պատերազմ մզել թիւրքին դէմ : Թէեւ այդ խոհուրդը լաւ է , ի՞նչ ընենք որ նախապատրաստութիւն չունինք . պարոնները սակայն մեղի կուզեն համոզել որ եւրոպացիք թէ դրամով և թէ զինու զօրութիւնով պիտի օգնեն :

Եւրոպացիներու դրամին և անոնց օդնութեան

վստահիլ, ըստ իս ձախորդ ձեռնարկութիւնն է։ Եւրոպացիք դրամով լեցուն շատ մը պանքաներ ունին, շատ զօրք և գէնք, շատ զբահաւոր և թքնդանօթ ունին, ատուգ է, բայց թէ ատոնց բոլուք հայոց փրկութեան պիտի գործածուին, ինչպէս այս պարոններ կ'ուղեն հաստատել, բոլորովին անհաւատալի է ինծի համար և խնդրեմ ձեզմէ եղբայրներ, որ դուք ալ այդ պիտի կեղծիքներու հաւատացող չըլլաք։ Եւրոպացիք ապստամբող ազգերու ապստամբութեան գործին համոք դրամ չեն տար, բայց արկածեալներու օգնութեան կը փութան, գիտենք, անոնց մարտանաւերը ծովերու մէջ, հոս հոն նաւահանգստի առջեւ կը կենան, իրենց կառավարութեան հրահանգաւ և ծովակալներու հրամանաւ միջերկրական գանուած ըլլան կամ Խոկէնտէրունի առջեւ խարսխած։ այս սովորական երեւոյթին ուռուցիկ մնկանութիւն տալ և ուղղակի Հայոց համար հոն եկած են ըսել, ըստ իս ոչ մշայն տլայական այլեւ յիմարական է։ Ազգային շարժման միայն ազգը պարտաւոր է օգնել, որովհետեւ անոր օգուար իրեն կը պատկանի։ Ազգը՝ ըսելով, անշուշտ ազգի կարողներ պէտք է հասկընալ։ Իսկ անոնց համար Ազգային փրկութեան ընտրանը օտար կը հնչէ, վասն դի նախ իրենց դիրքը պէտք չունի այդպիտի նորութեան, և երկրորդ իրենք շահերով կապուած ըլլալով թիւրք կառավարութեան հետ չեն կրնան այդպիտի խնդրոյ մը դրամ տալ։ Գալով այլ կարգի ազգայնոց՝ օրսոնց օրինակ է մեզի հանալ 5000 տունէ բաղկացեալ Հանինը, նա ալ թխսող հաւերունման հաւկիթի վրայէն չ'ելլեր, թէն նիւթապէս մեզմէ կարող է։ Ի՞նչ կ'ըսէք, առ ամենուն հետ մէկտեղ հաւատահնք թէ Եւրոպացիք դրամով կամ զէնքով, կտմ այս պարոնները և բիւս հեռաւոր ազգայինք նիւթապէս

և անձամբ կարող ոլիտի ըլլան օգնել մեզի , պատերազմի ընթացքին... Կրկնեմ թէ ինծի համար այս ենթադրութեանց վատահիլ և գործի ձեռնարկել մեծ սխալ-մունք է , և յոյժ աղիտաբեր հետեւանք կ'ունենայ . Վասն զի մենք այսօր մեզմէ միայն Զկ ժամ հեռաւորութիւն ունեցող մեզի դրացի և նիւթապէս մեզմէ կորող Հաճինցիներուն չենք վատահիր , տեսնելով իրենց անփութութիւնը , ուր մնաց հեռաւոր ազգայինք կամ Եւրոպացիներ : Զգաստօրէն խորհեցեք , վասն զի հարսանիքի և կոչունքի խոնզիր չէ , մահու և կենաց խոնզիր է պատերազմը : Տէր մի՛ արացէ , եթէ մենք ջարդը-ւինք , մեր արեան դինը վնտուող չըլլար , և մեր բնտանիքներ ու զաւակներ թշնամեաց ձեռք դերի կ'իշնան , կը լլկուին և կը թշուառանան :

Աղասի .— (Յարութիւն աղասի խօսքը ընդմիջելով) , ըստ , Ես դջեզ խելահաս մէկը կը համարէի , բայց այժմ խենթ մ'ես ոլիտի ըսեմ :

Յ . Ա . — Պատճառ...

Աղ .— Վասն զի մեզկութիւն , զասալքութիւն կը քարոզես՝ ի բնէ քաջարի ժողովրդին :

Յ . Ա . — Դու կը սխալիս , պարոն , որովհետեւ մեր ժողովուրդը այնպիսի խօսքերով չիտւասրաիր . բայց իրօք խենթ դուք եք , որ և անուննիդ և քաղաքնիդ կը պահեք և Եւրոպական սկսութեանց կաղմէ զրկուած պատուիրակներ և հերոսներ կ'անուանեք զձեզ :

Աղ .— Քաւ լիցի , եթէ խենթ կամ խաբերայ ըլլայինք այսքան դրամ չէինք վատներ այս սահմաններու ժողովրդեան վրայ :


Յ . Ա . — Զէյթունցիք Զեր հիւրութեան վարձ պահանջող չէն :

Աղ .— Մենք իբրեւ վարձ դրամ մը տուած չենք , այլ բորակի , աղի և ցորենի : Զէյթունցոց հիւրասիրու-

Հանգար ի պահանջման կամաց պահանջման
Զերունի շոր ի բանակի երեսին վերջին

Միքսէ ի կամ եղանակի մասին





թիւնը և իրենց նահապետական ղրութեան հետեւող ըլ-
լար, մեր հետ բոլոր ազգը գիտէ, այդ մասին ըսելիք
չունինք, չորհակալ ենք Ձեզի:

Յ. Ա. — Զեյթունցին 200 ոսկիով չի բաւականա-
նար և չորհակալութիւն ալ չի մատուցաներ, պարոն,
դուք լաւ խորհեցէք, 4500 տունէ կը բաղկանայ Զեյ-
թունը, 800 ալ Արեգին, Ֆրնուղ, Աւագկալ գիւղեր,
ըսել է որ 2300 տունէ կը բաղկանայ ընդամենը, որոնք
6000 զատերազմիկներ կրնան հանել, ասոնց համեմատ
ոսկի կրնա՞ք տալ. մարդագլուխ առ նուազն 20 ոսկի
պէտք կ'ըլլայ, և 6000ին ալ 4000ը թէև հրացան ունին
հին անսակներէն, 2000 մարդ չունի, գոնէ Ֆ տարի տ-
ռաջ ոսկիները պատրաստ ըլլային որ հրացան գնինք,
պատրաստէնք, այն աշենը չորհակալ կ'ըլլայինք,
հրմա մա՞ր դուռը բերեր էք, ինչե՞ն չորհակալ ըլլանք,
չէ որ ձախորդ շարժում ունեցանք: Բառ ու լոեց:

Նախադա՛: Տէր Բարդուղիմէսս վարդապետը լոե-
ցուց ներկաները և ներկայից ուղղելով խօսքը ըստ.

— Յարութիւն ազան լաւ պարզեց մեր համախըմ-
բութեան ազատակը, մենք այստեղ հաւաքուած ենք
վերջին անցքերաւն և լուրերաւն վրայ խորհելու, այ-
սինքն վճռելու թէ ի՞նչ պէտք է մեզի ընել, եթէ նման-
օ փնտի անցքեր միշտ յանախն և առնեւած լուրեր
իրականանան: Այդ շատ սառցգ է թէ Համիտ յոյժ
կատղոծ է հայոց գէմ, և եթէ ձեռքէն գայ Սելճուկ-
եան բանաւոներէն՝ Թիմուրլէնիին Սերաստիոյ մէջ ը-
րածին պէտ հայոց արեամբ աւազան մը պիտի լիցնէ և
մէջը լողանոյ. թէեւ Յարութիւն աղայի խրատներաւն ալ
կատարելադիւ համաձայն եմ, այսինքն ձախորդ հետե-
ւամք չի կրելու համարիս հեմութեամբ շարժելու, բայց
ինձի կը թուի թէ առանց պատերազմի չպիտի կրնանք

մեր երկիրը ապահովել թշնամւոյն բռնութեան դէմ և
խալազութիւն : Անենալ մեր չուրջ տեղի ունեցած պա-
րագաներուն հետեւանոք : Երբ մեր բոլոր հայ եղբարց
նկատմամբ անդադար ի դործ դրած քրդաց և թշնամեաց
խժդժութեանց վրայ խորհինք, այն ժամանակ անշուշտ
յոյժ աւելի իրաւունք ունեցած կ'ըլլանք վրէժինդրու-
թեան : Այս նկատումներուն վրայ կ'աւելնան ներկայ
պարուններուն պատերազմելու համար մեղի բրած թա-
խանձանք, մասնաւանդ ուշադրութեան արժանի սա-
խօսքը, «Զօր պատերազմելու փոքրիկ մի ցոյցին պիտի
հետեւի արտաքին օգնութիւն և բոլոր հայ ազգին ազա-
տութիւնը» : Հայ ազգին ազատութիւնը, «ասկէ սիրելի
բնչ կայ մեղի համար, ո՞ր մէկիս սիրալ կը վերցնէ,
Առառնցին եղած նախատինքը, չէ որ ան ալ մեր հա-
մազդին է, մեր արենակիցն է, մեր եղբայն է, զոնէ
աւոր վրէժը լուծենք : Ես կ'ըսեմ, պատերազմինք, ո-
րունետե Ա. որ զէս զի արիստթեան ոգին չմարի մեղի
կեանքով, Բ. որ զէս զի թշնամին մեղի տիրելու պատ-
րատութիւնը և փափաքը մէկզի դնէ . Գ. որ զէս զի
զէտ մասամբ վրէժ լուծած լինինք մեր ձնչեալ համազգ-
եայ, Դ. ո՞ր դիտէ կարելի է մեր այս պատերազմով Աստ-
ւած հաճի ազգը փրկել թշնամիին ձեռքէն : Պատերազ-
մինք, մեղհամար հանգիստ ընել չը վայլեր քանի որ
բոլոր ազգը ծանր բռնութեան տակ կը հեծէ, պատերազ-
մինք, որ քիչ մը թշնամիին քիթը խոնարհի և ակռաները
լատին, որ Հայոց սակորը չկարենայ կրծել :

Աղ. — Ընդհատելով Վարդապետին խօսքը . «Ապ-
րիք, աղրիք, հայր սուրբ, Լուսաւորիչն ալ դուն ես,
Դեւանդ երեցն ալ դու ես, քաջ Վարդանն ալ դու ես» :

Նախա, — Գովութեան արժանանալու համար չեմ
խօսիր, պարոն, յուզուած եմ Հայոց ազատութեան և
փրկութեան խօսքին վրայ . այս, ո՞չափ ժամանակ է որ

այս ազգը իւր ազատութիւնը՝ կորուսած է և անհաւատ ու անօրէն թշնամոյն բռնութեան տակ կը հեծէ, քիչ մը նացեր է, որ կորուսի ու ջնջուի հայութիւնը. Հայաստան, Մայր հայրենիք, գրախատի երիբրը ու ըստ օրէ կը պարագուի. իւր հաւագատ որդիք և բնակիչք օտար երկիր կը դադլին, օտար ազղերու կը խառնուին, իսկ մէջը մնացողք կը հեծեն և կը փճանան: Պատերազմինք, ելքարք, ջարդուինք հոգ չէ, թող ազգը ազատուի:

Աղ. — Ի՞նչ կ'ըսէք Հայր սույր. չպիտի ջարդը վինք, փոքր խլրտուժ մը բաւական է, օգնութիւն և ազատութիւն անմիջական պիտի ըլլան. այս է կեղրօնի հրահանգը, մեր Լոսպօնի կեղրոնը չսխալիր, անզատածառ պիտի իրագործուի իւր ծրագիրը:

Նոր. — Խիստ լաւ, Զեր սուտին իրրեւ իրաւի կը հաւատանք: Այս ըսելու ոտքի ելաւ, և համախմբուած հայերուն այսպէս խօսեցաւ Զեյթունի լեզւով.

« Ժու ովուրդ մեւ գեղացըք չիւ, հումմօ շոտ ծեծվոծին թուրքին հիալ, չիրք բանը համոր գիտէք, իս ասիմ ձիզ պաշխօ բանը համոր չէ, իլլէ միլլաթը, ուրինքէ, և հեյուն հուղըն ազատութընը համոր, ըմսը մեր տուշմօնը ըլըմօն չի կանցօնք կըչնըցը, էօսիւր համոր ոլէտքէ ուր նիւրիկէն ծիծվընք թուրքին հիտը իրինց ունանըն անցընինք, մինէվիւր պիտի գիտանէք ուր էս տէօկիւշը առջէ տէօկիւշնուն կիմի չէ էս շօտ մինծէ, հէմ իտէմիտէնէ. շիւնքիւ պիւթին հեյուն ազատութընը համոր պիտի ծիծվընք, էս տէպէն ամէն մորդ մէռնըլը ջարդըվրը ճակօտը թուղ առնու մէռնընքնը հեյու համոր է, էկէկը էս տէպէն իւժէօվ իլլինքնը պիւթիւն օզգը ազատվոծ կունը, էկէր Ասպոծ չէնէ ջարդըվրնք նը նահատոկ, մէրտիւիւս կունընք. ըմմը պիւթիւն օզգը մուղն իզրէն կունը, դօքէ ինսէս տէօկիւշը մէջ չոց գըտնըվրէ պէտքէ գիտէք, ուր օզգը չըկըչնըվը

ու ազատութըն գըտնօ . չոց ուր անըթք ասլօն մը օվը գըտնիլօ համոր կու բլլըվը ու կու բըլլըվը իփուր գըտնօնը իւժէօվմը վիրէն կու չուքէ զինտէն կիմի պէտքէ չուքէք տուշմունըն վիրէն . էս ըսընտ գիտացէք տիւշմօնը չըսպանօծ մէռնօ լը նէ մէրտիւրիւս կունը նէտէ արքավութըն կանը իրթօ , նէ օզդ կու հէսէպվը . ծըծ կըլիցէք հօտ մը իղիլ ըսպանիլլօ . չոց ուր ամէն մորդ էս ասօ՛իր կիմի ծիծվընը մինք միւճէրրէթ պօզմուշ կէնինք տուշմօնը էտիւր համոր հիւգմէնէք :

«Հէսը գիտացօծ նրք ուր մէկմը զինտէս տէօկիւշիւ մէջ իւժէօվ չէ կանը նը , Թիւրիւստիւսիւ վիրօ իւղիւրդ հաշոտք չուսնօ նը , Էօտիւտ համար հումմօ ալայուտէ կօսիմ պէտքէ ըլլմօն հաշոտք ուսնէք : Էսէ թէմպէ : կէնիմ ձիզ ամմէն մորդ , էրիկ , կընրկ , հէլվիւր , պառօպ , տէլիղանլը , էրկէն , Աղջկին , շիւր մօնարք մանտըրտէք ալայիտէ ոլէտքէ եարօխ շալիէք : Թիգօնք ունցնէօլը թիգօնք , տապանչալու ունցնօլը տաղանչալու , փալաղանտկ ունցնէօլը փալաղանտկ , դամօ ունցնէօլը դամօ , վից դնդուն ունէցօլը վից դնդուն , էս բանիրը չունցնէօլը կիւշիւշէօլ , ճըկիւռէօլ , մօնարք դանկէօլ , շամփուրէօլ , փիտէտէօլ , մանկրզէօլ , հիւտիւցէօլ , քէրէօլ , փէտէօլ , չաքուշէօլ , սիլաղանմըշ թուղ նը . իւնչ վոխտ ուր տուշմունը խառնըվընքնը հընմըն չաղընս չապիս փիրիրը խէթիցէք , խէթիցէք , հանիցէք . աղքքնը , մալմըզքք դօրս վէղիցէք . հիշ մի վախէք Թիւրիւստիւս մէտ դէնօն է . դամթը գիտէք ուր տիւշմէնը վէխկիւտ կունը . Էօտիւր համոր հէշ մըթք մէնէք , իւժէօվէ կիլինք :

Հասիկ Սւետարօնը Թիւրիւստիւս կօնէ թէ իւվիւր ինծէ համար ինք զինք կըշնըցընէնը էն կապը . իւվաւր ինք զընք պէնէ չի մէռնըմ տէյի էն կու կըշնըվք . հուժմօ հասկըցէք Թիւրիւստիւր շուռիրը . Էօտիւր համար

կուրիմ զձեղ ուր՝ Թիւրիւսակւո շուռիրէն դօրս չէք
իլլէք, հէմ օղգնէ իր փառքէօվը կու մէնծնոյ հէյուն եէ-
սիրութըննէ իիչ չէ մընօ: Հումմօ մինծ թէմպէ՛մէ ու-
նըմ ձիղ թիֆօ՛ք փըստիլօ տախն ըւընս նիշօն առէք.
մի հատիրէք դաքվու փըստիլօ կիմէ փըստիցէք, հէմ
խըռումնն մի փըստիէք, շոտ միւտէն փըստիցէք ուր թի-
ֆանքին թիւթիւնը տանի փէւրը մըտնօ էաճիճին հիար
մէկտեղ:

Մեր զեղջէ տէօ՛յիւշնին մէր պապիրուն էտէթնէ ին-
տէս էք, էկէր չէք մատցի նը, իլլէ իլլէ մէօտէն փըս-
տիցէք: Հը ևսէ թէսպէ: կէսփմ ձիղ, էս զըրարցը մի-
սաֆիրնին ուր մէ: աշխօրը իկածին բէրէօվ հինք հազոր
բէրէօվ իկիրին, հէսէսինք թէ Աստուծոյ. թարաֆէն ի-
կոծին՝ չէ թէ ոստանին դէ՛սն, չիրք պիտինընը էն
կունը, Մէկ մըտքէօվ լըք: Եէսովւնց մըտքնէ քէօթիւ չէ:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Ժուլովուրդ, մեր զեղացիք^(*) մինչեւ հիմայ շատ
պատերազմ մղեր են թշնաւոյն դէմ, ի՞նչ բանի համար,
գիտէք Ես ըսիմ Զեղ՝ ուժիչ բանի համար չէ՝ այլ՝
աղղի, օրէնքի, հայրենինքին ազատութեան համար,
բայց մեւ թշնամին լման մը չկրցանք ջնջել, ասոր հա-
մար պէտք էր որ այս պատերազմը անցեալ պատերազմ-
ներու չնմանեցնենք, ասիկա շատ մնծ է և վերջինն է,
վասն զի երկրին ազատութեանը համար պէտք է պա-
տերազմինք, այս անգամ մեռնիլը, ջարդուբուրդ ըլ-
լայը աչքին թող տանէ, ասկէ ետքը մեռնինք հայրե-
նիքին համար, ազրինք հայրենիքին համար: Եթէ այս
անգամ յաղթանակը մերը ըլլայ՝ հայրենիքը ազատած

(*) Զէյթունի անունը Զէյթանցիք զեղ Կ'արտա-
սաննեն իրարու հետ խօսած ատենին:

պիտի ըլլայ, եթէ Ասառւած մի արացէ յաղթուինք՝ (ջարդուինք) մարտիրոս կ'ըլլանք, բայց և այնպէս ազգը թշուառ կը մնայ:

Այսպիսի պատերազմի մէջ ի՞նչպէս դանուիլ պէտք է գիտէք՝ որպէս զի ազգը չկորսուի ու աղատութիւն գտնայ, ինչպէս որ անօթի տուիւծ մը կ'ելլէ իրեն ո ը գտնելու համար կ'ըստըտի՛ և երրոր գտնայ, ուժով մը վրան կը վազէ, անոր պէս զուք ալ թշնամիին վրայ յարձակելու էք, այս լաւ գիտնաք՝ թշնամիին չ'սպանանած՝ մեռնողը ոչ մարտիրոս կը սեպուի, ոչ ալ արքայութիւն կրնոյ երթալ, ոչ ալ ազգ կը սե զուի։ Աշխատեցէք մի հատ աւելի սպաննելու։

Եթէ ամեն մարդ իմքն ըստիս պէս կը պատերազմի, մենք անպատճառ կը յաղթենք թշնամիին, ասու համար հոգ մը ընէք։

Բայց և այնպէս՝ գիտյած բլլաք, որ մարդ մը այսպիսի պատերազմի մը մէջ յաղթուշ չկրնար ըլլալ՝ եթէ Քրիստոսի վրայ կատարեալ հաւատ չունենայ, անոր համար է որ ամենուդ ալ աւա կը խօսմ, պէտք է լմօնն հաւատք ունենաք։

Այս ալ կը պատուիրեմ Զեզ՝ ամեն մարդ, կնիկ մարդ, ծեր և պառաւ, երիտարդ թէ օրիորդք, մինչեւ փոքր մանկունք, ամենքդ ալ պէտք է զինուիք, հրացան ունեցողը՝ հրացան, ատրճանակ, դաշոյն ունեցողը՝ դաշոյն, երկսայրի ունեցողը երկսայրի, վեց հարուածեան ունեցողը՝ վեցհարուածեան, այս վերոշիշեալները չունեցողը՝ հետեւեալ գործիքներով բաւականանան, հոտացով, կացինով, մանր դանակով, շամփուրով, փետատով, մանգաղով, մանր հատոցով, քարով, մինչեւ անգամ մուրճով, զինուեցէք, որ ժամանակ որ թշնամիին խառնուինք՝ արագ-արագ փորերնին խօթեցէք, թշնամւոյն աղիքները դուրս թափուին, տմենեւին մի

վախնաք . Քրիստոս մեր կողմէն է , արդէն գիտէք որ
թշնամին վախկոտ կ'ըլլայ , ատօր համար բնաւ չմտա-
ծէք , մենք ուժով կ'ըլլանք :

Ահա՝ Աւետարանը , Քրիստոս կ'ըսէ , «Ով որ ինք-
զինք ինծի համար կը կորսնցունէ , անիկայ կ'ապրի , ով
որ ինքզինք չմեռնիմ ըսելով պահէ , անիկայ կը կոր-
սուի» : Հիմա հասկցա՞ք , Քրիստոսի խօսքէն դուրս չէ՞՛
ելլեր և հայրենիքն ալ կը փառաւորուի ու կը մեծնայ ,
հայն ալ սարկութենէն կը խալըսի :

Հիմա մեծ պատուէր մ'ալ ունիմ ձեզի : Հրացանա-
ձըգութեան ատեն լաւ նշան առէ՞ք , մի՛ արտարաք ,
կաքաւի որոի նետելու պէս՝ նետեցէք , ու հեռուէն մի՛
նետէ՞ք , շատ մօտէն նետեցէ՞ք որ հրացանի ծուխը կա-
պարէն հետ միասեղ փորը մտնայ : Մեր Զեյթունի կը-
ոիւները այսպէս կ'ըլլային , չէ՞ որ պապենական սովո-
րութիւն է եթէ մոռացած չէք . ահա ասիկայ սախլ-
եալ կը պատուիրեմ , մօտէն ըլլայ հրացանաձգութիւն-
նիդ :

Հա՛ , չմոռնամ , այս ալ կը պատուիրեմ ձեզ , այս
դուրսէն եկող հիւրերը , որ մեր երկիրը եկեր են՝ բարով ,
հինգ հազար բարով եկեր են(*) , համարինք որ Աստո-
ծոյ կողմէն են՝ ո՛չ թէ սատանայի կողէն , ինչ որ պիտի
ըլլայ՝ այն կ'ըլլայ , միամիտ եղիք , անոնց նպատակն ալ
գէլ չէ : — Զեր վրայ ուահպանիչ մը ալ ըսեմ , ըսաւ ,
ու վերջ տուաւ ժողովին : Ժողովը ծափահարութեամբ
ցրուեցաւ , վասն զի Զեյթունցոց համար պատերազմի
որոշումը հարսանեաց հրաւէր կը սեպուէր :

(*) Զեյթունցու սովորութիւն է որ մարդ բարեւելու
համար մէկին՝ հազար բարով եկար , կամ թէ հինգ հա-
զար բարով եկար , կ'ըսեն : Հայր սուրբն ալ նոյն սովո-
րական լեզուն կը գործածէ :

իսկ գործին բնարանը չ'մոռնանք : — Վերովիշետը
ժողովին մէջ՝ որ տեղի ունեցաւ Գարանլըդ տէրէ ըս-
տոծ տեղը, Զէյթունի Մեծագործ իշխան Շովբայեան
Հաղոր աղան(*) արդէն յանձնարարած էր Ֆրնհեղի վա-
նաւայր քաջասիրտ Տ . Բարդուղիմէս վարդապետին
նորեկ հիւրերը հարցաքննել և ըստ այնմ շարժէլ : Հոյր
սուրբը՝ ըստ հրամանի պատկառելի իշխանին, ոլէտք ե-
ղած քննութիւնը ի գործ դրաւ, ինչ—ինչ գաղափար-
ներ հասկցաւ, անմիջապէս տեղեկագրեց առ իշխանն :
Իշխանը գրութիւնը կարդաց, շտագով մը հանգուցեալ
Պապիկ բաշայի եղբայր Նազարէթ չավուշը(**) քովը
կանչեց ու պատուիրեց : «Հրաժարէ, ըսաւ, Հոմիւթին
ծառայելէ, այսուհետեւ հայու և հայրենիաց համար
ոլէտք է ծառայես, խումք մը հայ զինուրներով գնա ի
Գարանլըդ տէրէ Բարթուղիմէս վարդապետին, անոր
աջակցութեամբ ոլէտք եղածը խորհրդակցեցէք : Նորեկ-
ներու ինչ ըլլալնին հասկցուեցաւ : Վարդապետը մեզ
չ'արցուցած պատերազմի որոշումը առէր է, արդէն իմ
գաղափառ ալ այդ էր, չի մերժենք վարդապետի որո-
շումը, ես ընդունեցայ, կարծեմ դուք ալ կ'ընդունիք» :
Կա ալ . « — Այո՛, կ'ընդունիմ» ըսաւ . — «Սա թշ-

(*) Այս իշխանը հին 4 իշխանաց մին էր և կը կոչ-
ւէր Հաղոր (Ղաղար) աղա . միւս 3 իշխանք մեռած էին +
ու ողատերուելի ծերունին 75 տարեկան հասակին դեռ
ուղ էր ներկայիս : (մեռած է 1893ին)

(**) Նազարէթ չավուշ (վարցաւոր) Եէնի-ախւնա-
Աստուածատուր աղայի հօրեղբօր թոռը՝ Մարկոս աղայի
աղան ու Պապիկ բաշայի եղբայրն է . մինչ ցայդ այս
քաջարի երետասարդը թուրք կառավարութեան ծիա-
ւոր չավուշն էր . բայց ներքնապէս հայրենիաց նուիրուած
մի հերոս էր, և չորս թաղեցւոց ալ միանգամայն սի-
րելի :

նամիին հետ անգամ մ'ալ չափուինք . գրգռուած եմ
թշնամւոյն դէմ որոնք , Սասունցի^(*) և զբայրներուն քիչ
չարիքներ չասուցին , այս անօրէններէն մը քիչ վրէժ
լուծենք . ծերութեանս մէջ թաքուն և թմբնալ մնացած
վառօղներուն անուշահոտ բուրման անգամ մըն ալ եւս
արժանանանք . գոնէ երբոր մեռնիմ՝ միւս երեք իշխան
եղբայններուս լուր տանիմ , անոնք անդիի աշխարհը
աշքերնին բաց . աչքի լոյս աւետեմ ու ըսեմ , «հանուր
հայ տղգին համար պատերազմեցանք ու յաղթեցինք ,
նախակննամութիւնը զմեզ կատարեալ պաշտպանեց , նո-
րին ամենակարողի շնորհիւ յաղթող հանդիսացանք աշ-
խարհի առջեւ» , ըստ ու լոեց : Անոր խօսքերուն մէջ
մարդարէտկան շեշտ մը ու հաւատք մը կար : Նազարէթ
չավուշ պատասխանեց . «Արդէն ես աղգային խողըց
համար խմօրեալ մարդ մ'եմ , իմին ալ փափաքս նոյնն
է , ընդունած եմ ձեր հրամայածը , վազ առուտօտ ան-
պատճառ կերթամ կը գտնեմ Բաթուղիմէսս վարդապե-
տը , եթէ կ'ուղէք նամակ մ'ոլ գրեցէք վարդապետին ,
անոր հետ աջակցելով պէտք եղածը կը խորհինք և ձեզ
կը հաղորդենք» : Հազար աղան նամակ մը գրեց և տուաւ
հերոսուղետին ձեռքը : Հայրենասէր չավուշը պատկառելի
իշխանին ձեռքը համբռուեց և ըստ , «Մնաք քարով» :
Նա ալ անօր փայլուն ճո՛խաց համբռութելով «Երթաք
բարով» մաթեց : Միւս օր մի խումբ հայ զինւորներ
գնացին հասան ի Դարմալըդ տէրէ (մաւթ-ձոր) Զէյթու-
նէն վեց ժամ հեռի : Վարդապետը և նազարէթ զիրար
տեսածնուն պէս ողջագուրուեցան միծ ուրախութեամբ ,
ցնծովով , հիւրեւն ալ նոյնալէս ըրին : Վարդապետը նա-
մակը բանազով կարդաց որուն պարունակութիւնը հե-

(*) Այն ժամանակ Սասունէն զատ կոտորած եղած
չէր , առօր համար իշխանը Սասոյ անունը կուտայ
միայն :

տեւեալն էր. «Արժանապատիւ հայր ողառուական ։ Սաացանք ձեր տեղեկագիրը նորեկ պարոններուն մասին, գրածիդ լիովին տեղեկացանք, որչափ որ ատոնց առած տեղեկութիւններու չենք հաւատար՝ հոգ չէ, առոնք ալ չէ՝ որ մերայինք են՝ հայ են, արենակից են, հիւրեր են, խալջերնին չգողչիք, իրրեւ սիրելի հիւրեր՝ զիրենք պատուեցէք. կարծեմ թէ ատոնք ողառեազմի համար նորընծայ կը սեպուին. այս ալ վարժութիւն մ'է, թող առեք որ սորվին։

Ասոնց սուտերուն իրրեւ իրաւ հաւատանք ու դործենք, վասն զի միջոց շիկայ, ժամանակը լրացած է, եթէ հոգ մը ունինք՝ այն է որ՝ անպատճառա ենք. այս հոգն այ նախախնամութեան ապաւինելով, նորին անհուն ողորմութեան, զթութեան, զօրութեան թողունք, նա կարող է զմեղ փրկել մեր թշնամիներէն։ Երբոր մենք և մեր պաշերը կը պատերազմէինք, միթէ մեր օգնութիւնը լոնդոնէն կուգար, կամ թէ օտարականաց խումբե՞ր կուգային, կ'օգնէրս. ո՞չ, ո՞չ, այնովէս չէ. «մեր օգնութիւն ի Տեառնէ եկեցից որ արար զերկինս և զերկիր»։ այս սննդամին գործը ուրիշ օրինակի չեմ կրնար նմանեցունել, այն է՝ որ անպատճառա բառը կուզեմ նմանցունել Հայր Արքանու դէպէին՝ երբոր իւր սիրելի զաւակ Խսահակին հետ կ'երթային որպէս թէ մատաղի զենման համար, Մահակ զգածուելով հարցուց հօրը ըստ, «Հայր, ահա՛ հուր և ահա՛ փայտ, ո՞ւր է ոչխար յոլջակէղ»։ հայրը պատասխանեց. «Որդեակ, Տէր պատրաստեացէ»։ Բայ հօր Արքահամու մեր պիտոյքը Աստոնյ խնամքին կը ձգենք, անիկայ հզօր Աստուած է, կարու է իրեն հրեշտակներու մեր բանակը պաշտպանել։ Այս կտորին վրայ կատարեալ վստահ եմ. զուք ալ վստահ եղիք. «սուր Տեառն ո Գէղէսնի» եղաւ Խսայելացւոց ժամանակ, հիմա ալ սուր Տեառն և Զէլթունի

պիտի կանչուի, ազանլ եղիք։ Յալթութիւնը մերը
պնտի ըլլայ, այս յուսով, այս հաւատքով, այս սիրով
պէտք է ազինք ամենքս ալ, որով մնալու եմք առ
այս։ Ես կը մնամ Ձեր Ս. Աղօթքի օժանդակութեան
ժամանակով, եւ, ծ. Հաղոր Շովբայեան։

Յ. Գ. — Աւագ-կալ գուշացի Ատենապետ Յարու-
թիւն աղա Գօճայեանի սիրով կարօտով բարեւս յիշե-
ցէք։ Կը դովեմ իրեն հեռատեսաւթիւնը, ինքը այծի հօ-
տերու հովիւ մը ըլլալով հիւրերուն պետ պարոն Աղա-
սին կատարեալ հարցաքններ է։ դուք եւս լաւ քններ
էք, ուրեմն ազրիք։ Այդ մասին խորին չնուհակալիքս
կը յայանեմ Ձեզ։ Ինչ Պ. Աղասիին ալ բարեւ ըրէք,
տեղեկութիւն կը հաղորդեմ իրեն։ Վաղը տեղւոյս թիւրք
դայմագամը մի քանի սկատգամաւոր պիտի դրէէ իր քավ,
Տ. Կարապետն ալ ի միասին, ազուէսութեամբ հար-
ցումները պիտի ուղղէ իրեն՝ այդ ազուէսին պատսսիսա-
նը շէնքով—չնորդով պէտք է տայ, չըլլայ որ խոր քը-
նացող ազուէսը ար Քնցունէ։ ասիկայ նուրբ քալաքա-
կանութիւն մ'է, իրեն այսպէս զուրուցեցէք, այսչափ։
Վարդապետն ալ մէկիկ մէկիկ զրուցեց այս նամակի
պարունակութիւնը պրն։ Աղասիին։

Միւս օրը դրիւեցան սկատգամաւորները^(*) տեղա-
կալի կողմէն։ Տէր Կարապետ հայրը տեղակալին զուր-
ցած հարցումները հազորդեց Պ. Աղասիին սապէս։ «Տե-
զակալը կը հարցունէ, ի՞նչ է ձեր պահնջը, խլատում-
ներ կը տեսնեմ ձեր մէջը, պահնջնիդ ըսէ՛ք։ ընդհուպ
գոհացում տանք, թագաւորի մը գէմ դնելը՝ ալէկ բան

(*) Պատգամաւորները ասանք են, Տ. Կարապետ քա-
հանայ, Կէսիանեան Աւետիք էջ էնտին, և Եղեկիէլեան
Աստուածատուր աղան։ Ասանք Սեպտ. 23/ն տեսնուե-
ցան Աղասիին հետ, Անդրէասեանց գիւղը։

չէ : ինչո՞ւ զուր աեղ արհւն թափաւի : Պատասխանեցէ՝ ք ,
որ տեղակալին հաղորդեմ » : Տէր կարապետի այս հարց-
ման՝ Աղասին պատասխանեց .

«Մեր պահանջները իւր ձեռնատութեան տակ գըտ-
նուող փոքրիկ իննդիրներ չեն , որոնց ինքն կարենաց
գոհացում տալ , անոնց գոհացում տալը միայն սուլ-
թանին անէ է : Տէր հայր , Դուք չէ՞ք դիտեր մե պա-
հանջը . չէ՞ք յիշեր Պէրլինի Վեհաժողովը Եկերորդ յօդ-
ւածը . ամուսինը պահանջը ատար իրավործումն է » :
«Եիստ ու էի , դաւակս , ինչ որ է պահանջումնիդ՝ ըսէր ,
իրեն հաղորդեմ , կրցաւ կը կատարէ , չի կրցաւ , կը պա-
տասխանէ » : — Լա՛ւ , լսեցիք մեր պահանջը , հաղորդե-
ցէ՞ք ուրեմն , կ'ուզէ կատարէ , կ'ուզէ պատասխանէ .
միայն քանի որ ինքը զձեզ պատղամառ նշանակած
և մեղէ զրկած է մեր կամքը խմանալու , հողորդելէ յե-
տոյ ձեզ մեր պահանջը՝ Հ2 օդ միջոց կուտանք վճռա-
կան պատասխան մը տռնելու : Եթէ այս Հ2 օրուան
մէջ կրցու մեր պահանջին գոհացում տալ , լա՛ւ , թէ չի
կրցաւ կառավարութեան պալատը թող պարսէ և մեղ
յանձնէ . վասնդի վեց հզօր տէրութեանց մեզ տուած
հրահանցը և կամքը այս է . հակոռակէ սրտաւդային հե-
տեւամբը չար պիտի ըլլայ և աղտանքը ու պաղատան-
քը սնօգուտ սիխաի մնան » : Քահանան հարցուց . «Խնդրեմ վեց տէրութեանց հրահանցի ուաշտօնագրերը ինձի
ցոյց տաք , որ ես ալ ահղակալին հաղորդեմ » — «Տէր
հայր , ըստ Աղասին , գաղզիերէն լեզուաւ դրուած են
անոնք և կարծեմ դժբալլարար դուք տլ գալլիերէն-
չէք կրնար կարդալ » : Տէրաէրը պատասխանեց . «Դու
կարդա՛ , տղաս , ես քեզի կը հաւատամ » : Աղասին ը-
ստաւ . «Դուք եւս Աւագկալցի չօպան Յարութիւն տղայի
պէս կուզէք զիս յոզնեցնել . ան տէլի Արթինը (լսենթ
Յարութիւն) խենթուխելառ խօսքերով ու հարցերով շատ

ու շատ յոզնեցուց զիս, արդարեւ յոյժ յոզնած եմ, տէր հա՛յր, պատոյս կ'երթնում, թէ նոյնքան ճշմարիտ է վեց պետութեանց կողմէ իմ ունեցած հրահանգը, որքան ճշմարիտ է ձեւ քահանայական կոչմամբ առ Աստուած ունեցած հաւատքը»։ Տէրտէրը բացագանչեց. «Ե՞ւ, հէ՛, այդպիսի խօսքերով չեմ խաբուիր ես, ուստի՞ն, դու պահ մը առաջ զրութիւններ ֆրանսերէն են կ'ըսէիր, բայց թուղթի կտորն անգամ չի տեսանք, ուզ չէ, միայն ես ալայ չեմ և պատերազմի խնդիրը տղայի խաղալիք չէ, այլ կենաց և մահու խնդիր. պէտք է ուսեւապէս կատարեալ խօսք եւոսիլ և ոչ սուտ ու պատիր բաններ. որովհետեւ որչափ որ գայմազանն է հարցունովը, պէտք է նկատել՝ թէ այդ միակ չէ և իրու վեհագունի միջոցաւ, մինչեւ թագաւորի կազուած է, հրամանները կայծակի արագութեամբ կը հասնին ամէն կողմէ՝ անակնկալներ ստեղծելով. պէտք է նկատէք հրամանի մը դալը, բանակի մը կազմութիլը, Զէյթունի վրայ քալելը, և ոմբակոծումը ամենակարճ միջոցի մէջ ըլլալու բաններ են։ զգուշացէ՛ք որ այսպիսի մանկական ուտլայական խաղերով ազգին ու հայրենեաց գլխուն վրայ վտանգ մը չը ըերեք, մանաւանդ այսպիսի պահաւ մը, յորում Զէյթունցիք ո՛չ որաշակ և ո՛չ կատարեալ զէնք ունին զիմագրելու, արդ, թէեւ ձեզի շափ չենք զիտեր ներկայ քաշաքականութիւնը, քանի որ դուք նւրոպայէն կուգաք, բայց երկրին քաշաքականութիւնը և բնաւորութիւննալ մենք խիստ լաւ զիտենք. ուսափ որպէս զի ձեզի վստահնք, պէտք է բացարձակ խօսիք մեզի, թէ ձեր զօրութիւնը և ոյժը ո՞ւր կը կայանայ. քանի որ հեռագուաթելը կայ և եթէ ձեր զրուցածները նոյնութեամբ հաղորդենք դայմագամին, ո՞րչափ վահանգաւոր կը լինի, զոնէ հեռագրաթելերը կտրտած լինէնք, որպէս զի գէթ հաղարդակցութիւնը խափանուեկր, և այս կողմէն զործ մը տեսնել կարելի ըլլար»։

— «Տէր հա՛յր, պատասխանից Աղասի, թել կտրեւ լու հարկ չի կայ, եթէ կ'ուզեն երկինք հեռագրեն, օգուտ չունի, ներկայ՝ քաղաքականութեան քերմամբ կտնոնաւոր զօրք և թնդանո՞յ զրկել Զէյթունի վրայ անհընար է, ատանց բոլորն ալ ուսումնասիրուած և այն պէս եկած ենք այս տեղերը»։ «Ուրեմն, վրայ քերտատէրտէրը, բոլոր ձեր ըսածները նոյնութեամբ հազորդե՞մ տեղակալին և ըսեմ 42 օր միջոց կայ ասոնց պահանջները զոհացնելու, հակառակ պարագային պալատը պարսկելու և իրենց յանձնելու հս»։ «Այս՝ պատասխանեց Ս. ասին, մի առ մի հաշորդէ՛, բնաւ մի՛ քաշուիր երբէք վեասակար հետեւանք տեղի չի ոլիսի ունենայ»։ Տէրտէրը ըստու. «Ետա լտու, միայն եթէ չար ըլլայ, թափւելիք արիւնը ձեր գլխուն վրայ, իսկ թէ բարի, ի Հօրէ Ամենակալէ օրենակ ըլլաք»։ Եւ մնաք բարով ըսելով՝ ընկերներովը Զէյթուն վերադարձաւ։

Տէր կտրապետ Զէյթուն հասնելով՝ չունչը չառած խելոյն ժողով մը կտղմեց Զէյթունի տւագանիէն, սուրբ Աստուածածնայ եկեղեցիին առաջնորդարանը։ Պատեց անոնց պարսի Աղասիին բոլոր զուրցածները, որու վրայ առանապիս Շովրայեան, խօսքը ներկայից ուղղելով՝ «Ես, օր առաջ լուր զրկած էի այդ պարսնին (Աղասիին), չէնք չնորհք պատասխան տալու՝ ովատուիրակութեան կողմէ ըլլալիք հարցմանց, ասո՞նք են ատոր չէնք ըշնորհք պատասխանները, հաղա՛ր ափասու։ Ի՞նչ տեղի կայ այդպիսի դոռուզ պահանջումներ ընելու, այդ կերպով խօսիլ՝ ամենազօր տէրութեան մի միայն անկ է, որովհետեւ «Մօսկովի թէքլիֆի»է այդ ըսածները(*)։

Եւ պահ մը մտածելէ ետքը. — «Տէր հա՛յր, 42 օր

(*) Զէյթուն առածի կարդ անցած է այս խօսքը, մեծաբաններուն այսպէս կ'ըսեն։

պայման գնել ի գոհացումն պահանջից և հակառակ պարագային կառավարական պաշտօնարանը սկսած գրաւենք, ըսելը՝ անշուշտ բացէ ի բաց ազայտութիւն է և վտանգը փութացնելէ, ուստի չըլլայ որ այդ կարգի վետակար խօսքերէն որ և՛է բառ մը խօսիս տեղակալին, մընչեւ մենք մեզի որոշենք ընկլիքնիս և պատրաստ ըլլանք» :

Այդ ստոյդ է թէ մենք բոլորս ալ թշնամւոյն անրզգանութենէն զղուած և իւր անհեթեթ արարքներէն յաւզուած ենք. խեղճ Սասունցոց ինչե՞ր չըրին, արդ, իմ մասնաւոր կամքս է, ոչ թէ խօսք, գոնէ մեր Սառուցի եղբարց վրէժը լուծելու համար զէնք վերցնենք, թշնամւոյն վրայ իյնանք և Աստուծայ աղաստանած անոր հպարտութիւնը խոնարհեցնենք, ու ակռաները խորտակինք, որպէս զի նուազ կրծէ հայու սոկոր. ինչպէս ըսի, իմ կամքս այս է և ո՛վ որ օրաներազմի կողմն է՝ միայն ձեռք բարձրացնէն». ներկայք այնքան համաձայն գտնուեցան Շովրայեանի առաջարկին, որ իւրաքանչիւր անձ վոխանակ մէկի ձեռքի երկու ձեռք վերցուց, և ծավահարութեամք վճռեցին պատերազմը: Ատենապետ Շովրայեան բաց ասաի ի լուր ամենեցուն հետեւեալ հըրահանգը արտասանեց, —

«Նախ պէտք է թշնամէն պաշտօնեայք հսկողութեան տակ դրուին մեր կողմանէ, որպէս զի ասոնք ժամանակ դանելով չի փախչին և հեռաւոր իշխանութեանց չհազորդեն ըլլալիքը, ապա զօրանոցը կը դրաւեք. նորեկ պարոններն ալ կանչենք հոս, հանգիստ ընեն, հերիք է լեռները թափառին,

«Բ. Արեգին, Թրնուղ և Աւագ-կալ գիւղերը պարպուին հոս մեզի գան, իսկ պատերազմի գործողութեանց ձեռնարկելու համար հարկ է որ ամեն մէկը զատ զատ արթուն լինի, որպէս զի շփոթութիւն լինիս, նաեւ

խոհական՝ և ոչ ամբարտաւան ու յանձնապաստան, միշտ ընկերի հակելով և մեծի անսալով. վասն զի Զէյթունցոց համար թէեւ աղդային հարսանիք մ'է պատետերազմը, և մի և նոյն ժամանակ սակայն՝ անշուշտ չէք մռնար մեր պապերուն խռնեմութիւնը :

«Երկու օր առաջ Նազարէթ չափուշը խռոմի մը զինւորներով Բարիթուղիմէսս վարդապետին դրկած էի Մութ-ձոր, ուր Բարդուցիմէսս վարդապետ ալ իւրային-ներուն հետ խորհրդակցելով՝ իմ որսչմանս համանաման որոշում առած էր, զոր լսելով չնորհակալ եղայ, ըստ որում ինձ կատարեալ գալախիարակից գանուած էր» : Աւ Տէր հօր դառնալով ըստու, — պատառէրս մի, մռնաք, Աղասիի խիզախ պատառիսաններէն ո՛չ մին ան զակալին չի հազորդէք, ետքը սուզի կը նոտի մեղք, և «ուղարք պոչին վերցնել հարել կ'ըլլայ(*)» : Ասոր վրայ ցրուեցաւ ժողովը :

Նոյն զիշեր Շովրայեանի հրամանաւ խռոմի խռոմի մարտիկներ զրկուեցան Զէյթունի հեռաւոր կիրճերը, թշնամի պաշտօնէից փախուասը խռովանելու : Այս պահուստ Տէր կարապեան ալ անզակալին կանչուեցաւ եղած քննութեան արդիւնք, հաղորդելու, անզակալը մահքամանաբար հարցուց տէրտէրին օտարականաց կամքն ու գաղափարը, տէրտէրը որովէս թէ նոյն միջոցին մռացած ըլլալով Շովրայեանի պատուէրը(**) և անզակալին «Հատակը զուրցէ» հրամանին զայրանսալով՝ սասաց բան

(*) Այս առած մ'է Զէյթուն և զործը դժուարութեան մասնել կը նշանակէ :

(**) Սակայն մննք կը կարծենք որ դա աւելի համոզուած է եղեր Աղասիի տաւած յանդուգն խորհուրդին քան մեր իշխանի վերջին պատուէրէն, թէ «մի առ մի չյայտնէր Թայթագամին» :

մը վերադահելու ռտքի վրայ կ'ելլէ և ցասմնալից կը խօսի հետեւեալը . — Գայմագամ էֆէնսափ , երկար խօսքերու տեղի չկայ . վերջերս Եւրոպայէն եկած իշխաններուն հրամանն է . — տասներկու օրուան մէջ ինչ որ պիտի մտածէք՝ մտածեցէ՝ ք այստեղը ոլէտք էր պարպէք և յիշեալ իշխաններուն յանձնէք . այս ալ ըսեմ , որ այս օրէն սկսելով այս պալատը ձերը չէ , այլ ազգին է , ալէկ գիտցէ՝ ք , ուրիշ ըսելիք չունիմ» :

— «Տէր հայր , այսպէս առանց պայմանաժամի գործ կ'ըլլա՞յ , ես չէի՞ կրնար կատարել , ինչ որ իրենք կը պահանջէին» : — «Անոնց պահաջը փոքր բան մը չէ , բայց դուք կարո՞ղ էք գործադրել» : — «Ախ , տէր հայր , խնդրեմ մի անգամ ըսէք սա բանը» : — «Պէտքինի դաշնագրին պայմաններուն համեմատ Հայաստանի անկանութիւնը» : — «Ատկէ դիւրին ի՞նչ կալ , տէ՞ր , հիմա հեռագրին դլուխը կ'անցնիմ , եթէ իրենց փափագըն այս է , կատարումն ալ ինձնէ խնդրէ . ինչպէս որ ձեզի յայտնի է՝ մեր վեհափառ տէրը չատ դժասիրտ է , մանաւանդ թէ զիս զատ կը սիրէ , միմիայն տեղեկութիւն մը բաւական պիտի ըլլայ» : — Կը սիալիք , դուք կը կարծէք թէ ասոնք միայն Զէյթունի մասին կը մըտածեն . այդպէս չէ . — ամբողջ ազգին անկախութիւնը կը պահանջին . ա՛րդ , դուք այսքան մեծ գործի մը կարո՞ղ էք» : «Այո՞ , կարող եմ , չըսի՞ ձեղի թէ տէրութիւնը զիս չատ կը սիրէ . այս խօսքին վսահն եղիք» : — «Պարոն գայմագամ , թուրքն ու հայը հայրենակից լինելով՝ իրարու բնութիւնը չաւ կը ճանչնան , բայց և այսպէս ձեր աղուէսի հաշիւները մենք ալ ունինք . եթէ չունենանք ալ՝ հասկնալու կարող ենք . ինչէ՞ն յայտնի է , թէ հիմա երբ հեռագրի դլուխն անցնիք մէզի դէմ չպիտի խօսիք . չէ՞ք զիտեր թէ օսման-

ցին անվստահելի մարդ է, ափսո՞ս, այս բանը օրօրոցի
մանսուկն ալ գիտցաւ, սակայն, ևս ըսելու մոռցած էի
ձեզ թէ անկարելի է հեռագրին գլուխն անցնիլ, որով-
հետեւ ըստ ւրոշման աղքային ժողովոյն այդ բանը ար-
դիլուեցաւ, այս ալ չմոռնամ ըսել, թէ չըլլայ որ իմ
ըսածներուս կարեւորութիւն չտալով հեռագրատուն(*)
երթալու համարձակիս, որովհետեւ այս ու այն անկիւնը
գտնուած պահապաններէն մէկէն անպատճառ գնդակ մը
կուտէք, մեղք էք, բարեկամ էք՝ անոր համար կը մեղ-
քընամ ձեղի», ըստ ու մեկնեցաւ։ Եւ տուն երթալով
փութաց անմիջապէս քանի մը հերսններ դրկել զօրանո-
ցի ճամբան, որ հսկեն տեղակալի անցքին. թեև տեղա-
կալը չի կրցաւ զօրանոցը երթալ՝ Տէրտէրին խօսքերուն
համազուելով, սակայն խորամանկութեամբ փողահար
եինուորին հրամայեց փողով եղելութիւնը միրալային
հաղորդել. դինուորը ըստ հրամանաց Գայմագամին հըն-
չեցուց փողը հասկցնելով միրալային որ զօրանոցը ընդ-
հաւու պիտի զրաւի հայերէն, գիտցած ըլլաք։ Միրալայը
լսածին պէս՝ Մարաչ հեռագրեց. երեք օր վերջը Բեր-
դիդ չայ(*) ըստած տեղը կանոնաւոր զօրքով լեցուե-
ցաւ. միայն այսչափ չէ, նաև կը պատրաստուէին Զէյ-
թունի վրայ քալել, (հակառակ մեր պարոն պատգամա-
ւորի (Աղասիի) խոստումին, որով կը համոզէր Զէյթուն-
ցիները, թէ օսմանեան կառավարութիւնը բնաւ կանո-
նաւոր զօրք չի կրնար քալեցնել ձեր վրայ՝ թէ պետու-
թեանց կամքին կը դպչի, մինչդեռ թուրք զօրքը կանո-
նաւոր բանակի վերածուելով Բերդիդ չայ կ'ամրանար,

(*) Հեռագրատունը կը գանուի զօրանոցին մէջ որ
քառորդ ժամ հեռու է Զէյթունէն։

(*) Բերդիդ չայ 7 ժամ հեռի է Զէյթունէ դէպի ա-
րեւելհարաւ։

զոր Զէյթունցի լրտեսները տեսնելով և հաղորդեցին Նազարէթ չավուշին, և հիւրերու պետ Պ. Աղասիին) : Ահա պատերազմական գործողութեանց սկիզբը կամ Զէյթունցոց հարսանիքը : Եւ որովհետեւ ա'լ անտարբեր մնալ կարելի չէր, Նազարէթ իշխան Արեգին գիւղացիներէն խումբ մը կազմելով Զահան գետի ասդիի եղերքը ամրանալու և պահպանելու գնաց, որպէս զի թուրքաց արգիլէ այն գծով Զէյթունի վրայ քալելը . իշխան Նազարէթի հետ կը դանուեէին հետեւեալք, Փանոս Շամու Քէշիշեան, Խաչեր քէհեա Կարապետեան, դարձեալ Արեգինցի Փանոս Միքայէլեան, Կոկիսոնի Թաշօլուխ գիւղէն կարագետ Դրփանոսեանց (ճէլլատ) և Պ. Աղասի իրեններով :

Թշնամի բանակի ներկայութիւնը և յառաջնորդացութիւնը անշուշտ հետեւանք եղաւ մեր Պ. Աղասիի գոռազութեանց և Մօսկօվական առաջարկին այն է՝ 12 օր պայմաժամին, որ ուրիշ բան չէր, եթէ ոչ թիւրքի հացին եղ քսել, և աժանը սուղի նստեցնել . ինչ օգուտուսումը և քաղաքագիտութիւնը, երբ ասոնք պատերազմական ձեռնարկութեանց և գործառնութեանց չեն պատշաճիր, աւելի լաւ էր փաքրիկ փորձառութիւն մը, քան այսպէս յիմարական գիտութիւն : Որչա՞փ լաւ պիտի ըլլար տէրաէրի առաջարկը, ճնուազրաթելը կտրելու մասին, որով թուրք բանակը թէեւ երեւնար, սակայն խիստ ուշ մնալուն Զէյթունցիք պէտք եղածին չափ միջոց պիտի ունենային լաւ կերպով պատրաստաելու ինչ որէ, եղածը եղաւ, օգուտար միայն սաշափ է, որ ապագայ սերունդը այսպիսի ձախորդ ձեռնարկութեանց վեասակար հետեւանքները կարգալով պատմութեան մէջ դառմը պիտի առնէ և զգոյշ ըլլայ :

Արդ, երբ լսուեցաւ թէ Բերդիզ չայ թշնամի բանակնեցաւ, Շովրայեան փութաց ժողով մը կազմելով և Տէր կարապետը կանչելով հարցուց . «Տէրաէր, դուն խօ-

սեցար գայմագամին ինչ որ քեզի պատուիրած էի չը խօսիս» : Տէրտէրը չ'ուրացաւ . «Այո , զուրցեցի ըստ , բայց ներեցէք որ պատմեմ եղելութիւնը . «Զեր որոշման համեմատ երբ գացի գայմագամին հաղորդել հիւրերուն կամքը , թէեւ մոռցած էի ձեր ինծի պատուիրածը , բայց նոյն ժամանակ իւր հարցախնդումն ալ զիս չափազմոց նեղելով առանց բան մը պահելու տմբողջ եղածը զրուցի . այսու ամենայնիւ ինք չպիտի երթար հեռագրատունը , որովհետեւ չափէն տւելի ահաբեկեցի զինքը և չեմ ալ յուսար որ գացած է , որովհետեւ պահնորդներ դրած էի , անպատճառ պիտի իմացուէր այդ . ի՞նչպէս կ'ըլլայ այս կը զարմանամ և սակայն գալանիք մը ըլլալու է ասոր մէջ : Գայմագամը կանչուեցաւ . Շովբայեանը հարցուց գայմագամին . — «Դո՞ւն տուիր այս հեռագիրը» : — «Ո՛չ , տէր իմ , հեռագրատունը զօրանոցին մէջ է , իսկ ես՝ ինչպէս որ տէր հայրն ալ գիտէ . զօրանոց չգացի» : — «Ուրիմն այս հեռագիրը ո՞վ զարկաւ» . — «Աստուած վկայ՝ չգիտեմ» : — «Լա՛ւ , կարող էք երթալ . այս անգամ միրալայը կանչուեցաւ՝ ատենապետը հարցուց» : — «Դո՞ւն բերել տուիր այս զօրքը . դո՞ւն զարկիր հեռագիրը» : — «Այո՛ , տէ՛ր» — «Պատճառ» : — «Զեր ժողովքի երեկոյին պարոն գայմագամը փողով զօրանոցը լուր տուաւ , թէ զիշերով հայերը զօրանոցը պիտի գրաւեն , ես ալ իմ պաշտօնէս վախնալով ինդիրը Մարաշ յայտնեցի» : — «Կեցցե՛ս , ճշմարիար ըսելուդ համար սիրեցի քեզ , գնա՞ չըլլայ որ գայմագամին հետ տեսնուիս , հսկողութեան տակ ես» : — «Նորէն գայմագամը կանչուելով հարցուց իշխանը , — ինչո՞ւ համար այս վատութիւնն ըրիր , մընչդեռ մենք կ'սւզէինք ինդիրը անուշ տեղը կապ'լ , դուն ինչո՞ւ գործը մեծցուցիր և այսչափ զինուոր մեր վրայ բերել տալ կը ջանաս . գէշ մարդիկ էք վերջապէս , խաղաղու-

թիւնը չէք սիրեր, բայց հոգ չէ, ինչ որ պիտի ըլլայ այն կ'ըլլայ, տեսնենք, դուք ձեր թագաւորին ու ձեր տէրութեան կը վստահիք, իսկ մենք, որ թագաւոր և իշխանութիւն չունինք մի միայն Աստուծոյ կ'ապաւինինք :

Գայ. — Ներեցէ՛ք Տէր, ևս խաղաղութիւնը կը սիրեմ, խռովութիւնը կ'ատեմ, դուք ինձ հարցուցիք, թէ հեռագրատուն գաց՝, ես ող երդում ըրի, թէ չը գացի: Եւ իրօք ալ այսպէս է:

Իշխ. — Փողա՛արէ միջոցաւ տեսեր էք գործը:

Գայ. — Այս՝ աէր, երկիւլը զիտէ՛ք, երկիւղէս լուր տուի, այս պատճառաւ յանցաւոր կամ խռովարար չեմ համարուիր: Եթէ դուք զիս յանցաւոր կը համարէք, ձեր նէրուլաթիւնը կը խնդրեմ, ա:ա՛ ձեր սուրը, ա:ա՛ մեր վիզը, կարու էր ձեր ուղածն ընել: Դարձեալ ներողութիւն կը խնդրեմ: Այսպէս կը քծնէր Գայմագամը:

Իշխ. — Մոք ձեզ պէս չենք, ա:ոգէն ներուած է, ապահով եղիք, միայն մի՛ մոռնա՛ք, թէ հակողութեան տակ էք և ձեզ որդիլուած է միրալային հետ տեսակց'կ, մինչեւ որ տեսնենք թէ վերջը ո՞ւր կը հասնի: Դուք կը վախնաք, այս ձեր խօսքէն յայտնի է: Դուք կը վախնաք, թէ մէկը ձեր վրայ գնդակ կ'արձակէ, բայց ապահով եղի՛ք, ձեզ սպաննող չըլլար եթէ դուք ձեզի տօսւած հրամանին համեմատ շարժիք: Կրնաք երթալ:

Գամագամը հրաժեշտ տալով մեկնեցաւ: Յետոյ իշխանը:

Ապա իշխանը կանչելով եկեղեցականները հրամայեց որ եկեղեցին մեծ պաքի պէս սգաւորուի, բոլոր ժողովուրդը ապաշխարութեան աղօթքներ ընէ և նախախնամութեան օդնութիւնը հայցէ: Քաջալեր կարդաց նաև ամէն կարգի մարդոց, այրիներու ու կիներուն, աղօթել ու պատերազմիլ. մասնաւորապէս քաջասիրտ եւ հուժկու կիներուն կը յորդորէր որպէս զի աղամարդու

պէնք առնեն ու կռուին, որովհետեւ առիւծին որձը և էզը չըլլար կըսէր : Իսկ եկեղեցականները երկու պաշտօն ունէին հոգեւոր և մարմնաւոր, աղօթել եկեղեցիին մէջ և դուրսը խրախուսել հայրենիքի զինուորները, իրենք իսկ քաջասիւտ կռուողի օրինակ հանդիսանալով աշխարականներուն : Մեր նախնիք, կըսէր իշխանը, իրենց ազգութիւնը, հայրենիքը ու կրօնքը զէնքով միայն պաշտպանեցին, և վստահ եմ, որ Աստուած այդպիսիններուն չի խնայեր իր օգնութիւնը, ուրեմն մեր հայրերու յիշատակը թող առաջնորդ ըլլայ մեղի :

Քահանաները միաբերան և սիրով ընդունեցին իշխանին առաջարկը, ապա օր նելով ժողովութղը և համայն ազգը ցրուեցաւ ժողովը :

Ժողովը ցրուելէն ետք չորս եկեղեցինեւու կոչնակները սկսան հնչել : Քահանաները հարկ և ած յորդորները տալէ յետոյ սեղաններու վարտպոյրները կոցեցին, ինչան սգոյ, մինչեւ չոր ամիս, 1893 հոկտ. 12էն մինչեւ 1893 փետր. 1 : II յս սգոյ օրերուն հարաներ ու օրիորդներ քուրծ հագած ու իրենց զարդերէն մերկացած էին, այնպէս որ բոլորին ուշադրութիւնը կռուին վրայ կեղրոնացած էր միայն :

Հայերը յաղթականորէն կը զիմադրէին թշնամիին և մեծ ջարդ կուտային, այն պահուն երբ թիւրք կառավարութիւնը ամբողջ Հայառտանը արիւնով կը լիցնէր : Հայերուն կողմէն կռսզ 6000 հոգի էին, որոնց 4000ը միայն զինուած էին և 2000ը տապարսվ, դաշունով և ուրիշ մահացու գործիքներով . թշնամին ունէր ըստ թրքաց վկայութեան 110 000 կանոնաւոր ու պաշխազողութք զօրք, անթիւ ուազմամթերքով ու 43 թնդանօթներով, որոնց մէկ փոքը մասը բաւական էին Զէյթունցիներուն՝ ամբողջ հեռաւոր շրջաէաններուն տէրը տէրը դառնալու համար : Հակառակ ահեղ զօրութեան,

Զէլթունցիք բաւական զօրք սպաննեցին, դօրանոցը^(*) գրաւեցին, միրալայ Իֆֆէթ պէյը և յիսունի չափ սպայ, 600 զօրք և Զէլթունի գայմագամը՝ Ավելի սլէյ, գերի բռնեցին :

Այս դէպքերուն՝ Զէլթունցիներուն համար յաջող և սպատուաւոր վախճանէն ետքը, Զէլթունցիներուն միակ խորին և անկեղծ սուդ պատճառող բանն եղաւ. Հազոր Շովբայեանի մահը, Զէլթունի ժողովրդին չորս սիրելի իշխաններէն մէկը որ հեռատես խոհականութինով ու վտրձառու իմաստութիւնով, թէ խաղաղութեան և թէ սպատերազմի ատեն կ'աշխատէր ժողովրդին եռանդը, հաւատքը, հայրենասիրութիւնը, արթուն և վառ պահել : Մեռաւ 1896ի Յունիսի վերջերը 76 տարեկան, և որուն, Զէլթունի երախտագէտ ժողովուրդը, ամենափառաւոր ժամանում մը ըրաւ, անոր մարմինը ամփոփնլով Զէլթունի դիմաց մեծ գերեզմանոցին մէջ :

Իշխան Շովբայեանի մահը, Նեստորը Զէլթունի, անփոխարինելի կորուստ մըն էր իր սիրած ժողովրդին համար :

Այս վերջի կոիւը, միանդամ ընդ միշտ ապացուցեց թէ Զէլթունցին դրսէն եկած քարոզներու և խորհուրդներու շատ չի կարօտիր կռուի ժամանակը և ատկատիկը գիտնալու համար : Արդէն եօթէն եօթանասուն տարեկան ամէն մարդ գիտէ զէնք գործածել և գիտեն նաև իրենց երկրին բոլոր պայմանները, գաղտնիքները : Ենչ որ կը պակսի իրենց դրամն է ուրիշ ոչինչ :

(*) Զօրանոցը գրուած պահուն մէջը զօրք և պաշտօնեայ զրեթէ 600 հոգի կը գտնուէին. պաշտօնեաննը իրենց ընտանիքով աղատ արձակուեցան : Իսկ զօրքերու ջարդուելուն պատճառը Զէլթունի կիներուն կողմէն, կը պարզենք իր կարգին :

ՀԱՅՈՑ ԿՈՏՈՐԱԾ , ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Մինչդեռ Զէյթուն գերմարդկային ճիգեր թափելով
կը մաքառէր այսպէս բռնակալութեան դէմ իւր խիստ
սահմանափակ ուժերով , և իւր դարաւոր իրաւանց ու
ազատութեան պահպանութեան համար յօժարակամ կը
դոհէր իւր կեանքն ու իչքը , այն ատեն թուրք կառավա-
րութիւնն ալ Սուլթան Համբարի նախագահութեան տակ
իւր կոսորածի ծրագիրը կը պատրաստէր աւելի ընդար-
ձակ յատակագծով մը :

Ազատասիրութեան ոգին և ինքնավարութեան ձրգ-
տումը ո՛չ միայն Զէյթունի , այլ և ամբողջ Հայաստա-
նի հայ ժողովրդեան մէջ երթալսվ ընդարձակ ծաւալ կը
ստանար , ժամանակի բերումը , քաղաքական հանքա-
մանքները և ազգին հետզհետէ ունեցած մտաւոր ու
բարոյական զարգացումը յառաջ բերած էին հոգեկան
այս նոր փափա՛սութիւնը և նորատակի այս նոր ուղղու-
թիւնը խաղաղութեան այնքան սիրահար հայ տարրին
մէջ :

Միւս կողմանէ թուրք բռնապետութեան աճեցուն
ճոշութիւնը քրիստոնէից դէմ և Հայաստանի ամեն գա-
ւառաց մէջ իրենց շահատակութիւններն արձակ համար-
ձակ դործող կիսավայրենի ցեղերու հարստահարութիւն-
ները մեծապէս կ'օգնէին այս հսանքը մտցնելու ժողո-
վը բարդեան ամէն խաւերուն մէջ :

Հայն ու թուրքն սկսած էին այլ եւս ծուռ աչքով
նայիլ իրարու , զիրար թշնամի նկատել և իրարու սպառ-
նուլ : Լոյսի ու խաւարի , յառաջադիմութեան ու յե-
տադիմութեան , ազատութեան ու բռնակալութեան ո-
գիներ էին , որ դէմ առ դէմ կուգային . պէտք էր վեր-
ջապէս որ մին կամ միւսը յաղթանակէր :

Սուլթանի ծրագիրը պարզ էր ու բացայտյա . —

ջարդել, փշրել ինչ որ կը հակառակէր իւր բռնապետական սկզբունքներուն, արդ, հային ձգտումները չեին երբէք համապատճաններ իւր ուղղութեան, ուտի վճռեց ընդհանուր կոսորածով մը վերջ տալ ամեն գայթակղութեան և զինքն անհանգիս ընող հայկական խնդրոյ որու հիմը դրուած էր նախ Սան-Ստեփանօի դաշնագրին և ապա Պերլինի վեհաժողովին մէջ :

Հասաւ վերջապէս 1895ի աղէտալի թուականը, և մայրաքաղաքէն գնացած բարձրագոյն հրամանին համեմատ սահմանադլուխներէն սկսած մինչեւ կ. Պօլիս ամեն քաղաք և ամեն գիւղ, ուր որ հայ կար՝ սկսան կոտորել անխմայ, ո՛չ հասակի խնայեցին և ո՛չ սեռի, ո՛չ աստիճանի և ո՛չ դիրքի, մանուկը իւր մօր զրկէն, կինը իւր ամուսնէն, հայրը իւր զաւակներէն անջատելով՝ անոնց աչքին առջնեւ խողխողեցին, յօշօտեցին գաղանար, ո՛չ մանկական արտասուքները, և ո՛չ ծնողական պաղատալից հասուչան քները կ'ազդէին անոնց քարայեալ սրտերուն։ Թուրք խուժանը, որ սուլթանի կամակատար գործիքն էր, մոլեռանդ շէյխերու գրգռիչ քարոզութիւններէն աւելի եւս բորբոքած մէկ ձեռքով կը ջարդէր, միւսով կը կողովաէր, և ինչ որ չէր կարող իրեն սեփականել՝ կը քանդէր և կը փշրէր, կը վառէր, մօխիր կը դարձնէր։

Այս վիճակին կուզէին ենթարկել նաեւ Զէյթունը որ վաղ իսկ զգացած անոնց այս չարագուշակ միտումները՝ մանուանդ Զէյթունէն ն ժամ հեռաւորութեամբ դէպ՛ հարաւ գտնաւող Գարանլըգ-Տէրէ (մութ ձոր) Բարդուղիմէսս վարդապետի տուած ազգու յորդորներէն խրանուսուած՝ ասպարէզ չի պատաւ թշնամիին անակնկալ յարձակումներով իրագործել իւր կործանարաւ խորհուրդը, այլ անկէ առաջ ինքը պատերազմ հրատարակեց անոր դէմ հետեւեալ տեռօր ակա ն

գործողութիւնները կատարելով յաջորդաբար :

Ա. Երկու հայագէտ թուրք ոստիկաններ, որոնք կանխառ չարիք գործած էին շրջակայ գիւղերը հարկապահանջութեան պատճառաւ և Դամասկոսցի չարասիրառ հայատեաց գատաւորին հրամանաւ չարագործութիւնները իրենց գագաթնակէտին հասուցած էին, որպէս թէ իրենց պաշտօնէն՝ հրաժարած ըլլալով ոստիկանութենէ կուղեն հայ հրոսակներու խումբին մէջ մտնել, ուստի առաջարկեցին յեղափոխականներէն մքոյն, որ հաճի գոհ հացում տալ իրենց փափագներուն, անմիանները կուղէին այս կերպով լրտեսել յեղափոխականաց շարժումը ու աւելի հիմնական չարիքներ հասցնել Զէյթունի՝ բայց երկու գնդակի հարուածներ երկուքն ալ չուտ հասուցին իրենց փառքին: Սրեզինցերը իսկոյն անինտացուցին ասոնց դիակները, զոր ի զուր փնտուց երկար ատեն մեր աչալուր ջ կառավարութիւնը, այս դէպք պատահեցաւ Սեպտ, ամսուն:

Բ. Ճալլատ անուն հայ հրոսակը սեպտ.ի մէջ կապսնէն գալու ժամանակ Աէկ կոչուած կիրճը խումբ մը Ղումարլըցի թուրքմէններու հանդիսպելով կռուեցաւ անոնց հետ երկու ընկերներով և անոնցմէ երկու հօգի սպաննեց ու երկու ալ վերաւորեց, և բոլոր ունեցածնին դրաւելով՝ Յեղափոխական խումբին յանձնեց :

Գ. Հոկտեմբեր Ֆին, ուրբաթ օրը Հաճընէն թուրք հարիւրապետ մը Մարտչ երթալու համար Ֆրնուղ եկաւ իւր ընտանիօք և սկսաւ խիստ լեզուաւ մը անարգել հայերը աղտոտ հայնոյութիւններ ընելով անոնց կտռավարութեան դէմ բռնած իրենց ըմբոստ վարմունքին համար, և կը սպառնար իրենց արժանաւոր պատիմք տալու համար՝ կառավարութեան ձեռք առնելիք աղդու միջոցներուն գլխաւոր գործադիրներէն մին ալ ինքնն ըլլալով յիմար արարածը յայտնի կերպով մահուան հրաւէր կը կարդար : Այս նա-

խատինքներլւն ունկնդիր Փրհուղցիք չի կրնալով հանդուրժել՝ տեսդու ու տեղը սպաննեցին զայն իւր կնոջ և երկու գաւակաց հետ մէկտեղ :

Դ. Դումարլըցի թուրքերու սպանութեան դէպքին քննութեան համար Մարտչէն հազարապետ մը գալով՝ Սէկ գնաց և այն տեղէն Ֆրհուղ գալով հոկտեմբեր 40ին տեղւոյն հայ միւտիրը և ուրիշներն ալ քննութեան ենթարկել կուղէր, մինչդեռ կարգ մը անմեղ հայեր արդէն ձերբակալած էր իրրեւ կասկածելի կամ իրրեւ հեղինակ ոճրին և անսնց շատ նեղութիւններ տուած : Ֆրհուղցիք լսելով զայս՝ Սու-չաթը կոչուած տեղը անոր դէմը ելան ու շարաչար սպաննելով զայն հետը գտնուած Շ թուրք սստիկաններով մէկտեղ, ազատեցին կալանաւորները :

Այն միջոցին այնտեղէն կանցնէն խումբ մը չէրքէղներ, որոց ապաստաննեցան սստիկաններէն երկուքը, անոնք ալ աղաչեցին հայոց, որ իրհնց սիրոյն համար խնայեն անսնց կենաց, և որովհետեւ Զէյթունցիք կանխաւ խաղաղութեան դաշինք կաղած էին չէրքէղաց հետ, չուղեցին երկու թուրքի համար աւրել հաստատուած դաշինքը ու թոյլ տուին, որ երթան խաղաղութեամբ :

Ա.

ԲԵՐԴԻԶ ԶԱՅԻ^(*) ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մարաշի կառավարութիւնը տակաւին անգէտ այս վերջի գէպքերէն, սակայն իւր առաջաղբած չար խորհուրդը ապահովագէս ի դործ գնելու համար պէտք եղած նախահոդ միջոցները ձեռք առնելով՝ կուզէր աւելցնել Զէյթունի զօրանոցին ուժը, երբ որ Զէյթունի զօրանոցի գնդապետէն ալ հեռագիր ստացաւ բաշան ամենայն կատաղութեամբ գունդ մը զօրք ճամբայիանեց Մարաշէն, որոնք մինչեւ Զահան գետին միւս եղրը Բերդիզ չայը կոչորած տեղը հասան Սեպտ. Զօյին :

Այս լուրը հասնելով յեղափոխականոց պետ Պ. Աղասիի և Ենի-Տիւնեա Նազարէթ իշխանի՝ վճռեցին աշնուց մուտքն արգիլել զինու զօրութեամբ Շամը-քէշիշեանի, Խաչէր քէհեայի, Միայէլեանի և Ճալլաղի հետ միասին, և անմիջապէս 150 քաջարի հայոց գլուխն անցած գնացին մինչեւ Բերդիզ չայը որ տափարակ դաշտմէ, յարձակեցան զօրաց վրայ. կուրու տեւեց երեք ժամ և անոնցմէ 33 հոգի սպաննեցին ու 42 ալ վիւտորեցին, մեացեալները տմեն բան թողլով փախչելու կը պատրաստուէին՝ երե Բերդիզցի հազարաւոր զինեալ թուրքեր սկսան Զէյթունցւոց վրայ քալել. այդչափ բազմութեան դիմագրել խիստ դժուար էր մանաւանդ.

(*) Բերդիզ կամ Բերդուս նշանաւոր էր Ռուբինս եանց ժամանակ իրեն իշխանանիստ քաղաք : 1107ին կը գտնուէր Գող-Վասլի ձեռքը, որոյ մահէն յետոյ 1137 ին թորոս Բ. տուաւ զայն Գըլըճ Առանին՝ իրեն երաշխիք խախաղութեան : Ասոր բնակիչները, որ ժամանակաւ հայ էին, բռնութեան և հալածանաց երեսէն մահմէտական կրօնը ընդուներ են :

տեղւոյն դաշտային գիրքին պատճառաւ ապաստանեւ տեղ չի կար, ո՞չ մարտկոց և ո՞չ պատնէշ ունէին հայերը, ուստի լաւազոյն համարեցին մէկ կողմէն կռուիլ, միւս կողմէն յետս նահանջել. այս կերպով անցան Զահան գետը գրեթէ անվեաս, վասն զի 130 հոգիէն ձալլադ-կարապետը և երկու ալ ուրիշ Արեգինցիներ նահատակունցան և նազարէթ իշխանը ուրիշ երեքի հետ ստքէն վիրաւորունցաւ, որ ապա առողջացաւ իւր մօրը տարած դարմաններու շնորհիւ: Այս առաջին նահատակ ձալլադի գլուխը թուրքերը կարեցին տարին Մարտ՝ «Նազարէթ չալուշի գլուխն է» ըսելով. թուրքերը միիթարունցան ոչ ստիաւ:

Բ.

ԶՈՐԱՆՈՑԻ ԳՐԱՒՈՒՄԸ

Բերդիդ չայի կռւոյն գիշերն իսկ որոշունցաւ գրաւել զօրանոցը, ուստի խումբ մը պատերազմիկներ առաջ զրկունցան որ երթան զօրանոցի շուրջը պատնէշներ կանգնեն, իսկ մնացեալ զօրքը Ալապաշի Օյնախ կոչուած տեղը քիչ դադար առեր է ու կերակրուելէ յետոյ 400ի չափ ֆրնուղցիներով իրենց օգնութեան եկող Տ. Բարգույիմէոս վարդապետի ընկերակցութեամբ արշալոյսի մօտ հասան զօրանոցին քով, զոր ամեն կողմանէ պաշարեցին և սրատնէշներու վրայ կանգնեցին խաչանիշ զրօշակները: Ապա հոգ տարին հեռագրական թելերը խղելու որողէս զի Մարտի հետ ունեցած յարաբերութիւննին կտրեն: Թէև այս գործողութիւնը կանուխէն հարկ էր ընել զոր Աղասիի անսալով չըրին:

Հոկտեմբեր 42կ առաւօտը երբ կատարելապէս լու-

սացաւ՝ երկու կողմէն սկսաւ հրացանաձգութիւնը։ Զօրքը — թուով 540 — զօրանոցին մէջ ամբացած, մասնաւանդ պէտք նեղածէն աւելի ուտեստ ու ռազմամթերք ունենալով՝ քովվը՝ չեր ուղեր անձնատուր ըլլալ, իսկ մերսայինք պատնէշներու ետեւ կանգնած ու յաղթանակի սիրովը վառուած յամառութեամբ կը կռուէին. պաշարողաց թիւը հետզնատէ ստուարանալով՝ գրեթէ 100 հոգիի հասաւ, այսու ամենայնիւ տակաւին պարառութիւն չէին խոստովաներ թուրքերը. և հարկ եղաւ երեք օքանընդհատ կռուիլ(4) միեւնոյն ժամանակ կառավարական պալատն ալ, ուր ՅՈՒ չափ զինւոր կը գտնուէին, պաշարուած ըլլալով՝ երկու օքէն անձնատուր եղան անոնք, և Դայմագամ Ա. Յնի պէյ գերի տարուեցաւ և յանձնուեցաւ Բասիլօսիան Մ. Կարապետ աղայի տան հսկողութեան, որը տեսնելով թէ ո՛ և է վեաս չի հասնիր իրենց՝ լուր տուաւ զօրանոցը զինւորական փողի միջոցաւ որ անոնք ալ անձնատուր ըլլան, դիտնալով որ հակառակ զարսպային կրա՛ պիտի տշուէր զօրանոցին։ Հրամանատար գնդա զեան ալ, որ արդէն պատրաստ էր յանձնուելու՝ սակայն իրենց կեանքէն կը վախճային, այս ազահովիչ տեղեկութենէն խրանուսուած անձնատուութեան նշանը տուաւ և խնդրեց մէկը, որ երթայ իւր

(4) Այս միջոցին զօրանոցի դրօշակակիր Մօս Մարտիրոս Եօլունեան կամ Սերոբեան կը հսկէր Յովհաննէս եղբօրը հետ, յանկարծ զօրքերէն յիմնապես մը յարձակեցաւ դրօշակը ձեռք ձգել. քաջարի Մարտիրոս իր չախմախու հրացանը ուղելով զինւորին յանուն թիւ. Քրս. ըսաւ ու ըլթակին տպաւ. անմիջապէս զինւորը տապալեցաւ ու անշնչացաւ, այս կտրիճը կայծակի արագութեամբ իրեւ արծիւ ոլացաւ ու դիակին ստքէն քաշելով բռսին մէջ նետեց։

մօտ այս մասէն պէտք եղած բանակցութիւնները կատարելու համար :

Թէ՛ յեղափոխականաց և թէ՛ իշխանաց կողմանէ պատշաճ և արժանաւոր դատուեցաւ Թրնտղի վանքի արիասիրտ վանահայր Տ. Բարդուղիմէոս վարդապետը, որ սուրբ կշտին և խաչը կուրծքին վրայ, պաշտօնական վեղարն ալ գլխին սպնակ ձիու վրայ նստած անվեհներ ու համարձակ գնաց թուրք սպացից մօտ, որոնք արժանավայել յարդանոք ընդունեցին զինքը : Բանակցութիւնը աւարտելէ յետոյ դուրս ելաւ հայրենասէր և կեղեցականը, սուսերամերկ կանգնեցաւ զօրանոցի դըրան մէկ կալմը, իսկ անոր հանդէպ՝ փոքր ինչ հեռաւորութեամբ կանգնեցան «Հնչակեան» պարոնայք Աղասի, Ազատ, Հրաչեայ, Մէհ, Նշան Կորագետ և Զէյթունի իշխանք ու իշխանազունք՝ նոյնպէս սուսերամերկ Այնուհետեւ սկսան մի-մի դուրս ելնել սպայք և զօրքեր վարդապետին բարձրացուցած սուրին տակէն սնցնելով՝ Զէյթունի զրօշակին խոնարհութիւն կ'ընեին «Եյվալլահ» ըսելով : Միենոյն ձեւակերպութիւնը կատարեցին, նաև զօրանոցը աշաստանող թուրք աիկնայք, որք ի միջի այլոց կ'ըսէին «Եաչասըն Էրմէնի միլլէթի վէ Զէյթուն իկիալէրի, զիրա ախլագլարը թէմիդ տիրլէր, տէլիլ սլիզիմ թիւրքլէր կիսկի պօղուգ. — կեցցէ հայ աղզը և կեցցեն Զէյթունի քաջազունք, վասն զի մաքուր բարոյակոնի տէր են և ո՞չ մեր թրքաց նըման ապականուած»: Զօրանոցի կատարելապէս գրաւումը կատարուեցաւ հոկտ. 17ին չորեքշաբթի օրը(1) :

(1) Զօրանոցի մէջ 650 հոգի զօրք, կին և երախաններէ զատ, Զէյթունցիք գրաւեցին 120,000 փամփուշտ. 2 կրուքի թնդանոթ. 600 մարթին հրացան, 170 ռումբ, 2 տակառ վառող. 2 գարիի ամբար լիքը. 2 բրինձի և

Բոլոր Ների ինկած այս զինւորերը (1) Զէլթունցիք իրենց տուներուն մէջ տեղաւորեցին մաս-մաս, կիներն ալ կամանց մօտ դնելով՝ հանգիստ ու ապահով պահեցին, ընտանիք ունեցողներն ալ իրենց ընտանեաց հետ միասին Ազգուոթան զրկեցին։ Իսկ Զօրանոցի Միրալային իւֆֆէտ պէկը, Կիւլվանէսեան Նազարէթ աշայի տունը զրուեցաւ իրեւ գերի հսկողութեան տակ։

Զօրանոցի գրաւումը շատ օգտակար եղաւ Զէլթունցւոց, ո'չ միայն իրեւ աշաստան և իրեւ մարտկոց ծառայեց նա հայոց, այլ և անոր մէջ դանուած զէնք, պաշար և այլ ռազմամթերք երկու թնդանօթ-ներով հանդերձ հայոց ձեռքն անցնելով՝ ի վերջոյ սաստկացող պատերազմին մէջ մեծապէս նազաստեցին մեր յազգութեան։

Ի պատիւ Զէլթունցւոց պէտք է այսուեղ նշանակենք այն կարեւոր պարագան, որ ամեն օտարաց և նոյն իս' թշնամի թուրքաց կողմանէ մեծապէս գնահատուեցաւ, այն է՝ որ գերի ինկող պարտօնէից և սպաներու կանանց պատիւն կատարելազէս անվլթար պահլութիւնի ամբար. 30 հատ վառարան. 40,000 քիլօ տւիւր. 30 տակառ ձիթափւղ. 1500 գուլպայ. 300 զօրքի համազգեստ. 6 ջորի. երեք ձի. 4 գեղաւան։

(1) Զօրքերու անձնատուր եղած ժամանակ, հայերը քարձրաձայն «Ապաւինեցաք ի Խաչ քո» կ'երգէին զօրանոցի աշտարակին զագաթէն, ի նշան ռւրախութեանուրեկէ կոչնակ մըն ալ կախած էին իսկ զինաթափ զինւորները, միրալայի հրամանով «ողբաձայն նուագ» ածելով, յաղթական հայ պատերազմիկներու տռջեւ ինկած Զէլթուն մտան։ Թրքաց համար սրտաճմլիկ տեսարան մըն էր, հայոց համար ազգային հին փառքերու յարութիւն մը։

ուելէ զատ՝ անոնց վրայ գանուած մեծաքանակ դրամներն և կանացի գուարեղէններն ու զարդերը նայնպէս իրենց թողաւեցան, ո՞չ ոք ձեռք երկնցուց անոնց, թէե ամէն հայ դիտէր, թէ թուրքը ամեն տեղ հայ կանանց և օրիորդաց պատիւը բռնաբարելէ յետոյ՝ ո՞չ միայն անոնց ամեն զարդերը, այլ և իւր մերկութիւնը ծածկող միտի զգեստն իսկ լրաբար և անգթաբար. քաշած տռած էր անոր վրայէն, զլխովին մերկ թողլով զայն։ Ահա անոնց՝ և Զէյթունցոց միջիւ եղած անունն տարբերութիւնը։

¶.

ԶՈՒԳՈՒՐ-ՀԻՍԱՐԻ ԳՐԱԿՈՒՄԸ

Զարանցի գրաւուած օրը լուր եկաւ, թէ Թրնուզի վերաբերող Զուգուր-Հիսար գիւղի թուրքերը շրջակայ չերքէզներու հրաւէր կարդալով պատրաստուած են իրենց մէջ գտնուած ֆ) տուն հայերը(*) ջարդելու։

Մեծամեծաց խորհրդով Թրնուզի հայ միւտիւրը հետք 100ի չափ մարդ առած դիմեց նոյն գիւղը, յարդուրելու թուրքերը որ հանգիստ կենան, հասկցնելով մանաւանդ, թէ հայերը թուրք հասարակութեան հետ գործ չունին, կուզեն հաշտ ապրիլ անոնց հետ, իրենց վէճը կառավարութեան դէմ է և այլն։

Այս խոսքերը չի ներգործեցին բնաւ անոնց գրգրուեալ մտքին վրայ, և անոնք բացէ ի բաց յայտարեցին

(*) Ասոնք Թրնուզէն եկած փոքրիկ գալթականութիւն մըն են, և Զուգուր-Հիսարէն կէս ժամ հեռու կը բնակին։

իրենց ունեցած հաստատ մտադրութիւնը : Մերայինք սինդեցին , թէ թոյլ պիտի չի տան , որ այնպիսի ցաւալի դէպք մը տեղի ունենայ միրնուզէն՝ ժամանակակից ժամանակակից մը մէջ , և այս մասին ապահով ըլլալու համար կուզեն թուքաց զէնքերը ժողվել , անոնք մերժեցին իրենց զէնքերը յանձնել կեսովուրներու , ընդհանունեցին և ուրիշ մը վիրաւարեցին : Այս առեն հրամայեց միւտիւրը , որ փոխադարձ կրակ անեն անոնց վրայ , որոնք քիչ մը տան դիմադրելէ յետոյ անձնատուր եղան , ոմանք ա այլ և այլ տեղեր փախան : Այս կույոյն մէջ Զուքուր-Հիսարժոց կորուսար եղաւ 40 մարդ : Այս դէպք , այսինքն Զուքուր-Հիսարի գրաւումը կատարուեցաւ հռիտ . 19ին :

Դ .

ԵԱՅՆ ՕՂԱՔԻ ՑԱՐՉԱԿՈՒՄԸ ԱՆՏՐՈՒՆԻ ՎՐԱՅ

Զուգուր-Հիսարի թուրք փախստականները սոսկալի գոյներով նկարագրեցին Զէյթունցւոց և միրնուզցւոց արարքները՝ ամէն կողմ՝ գրգռելով թուրքերը , մասնաւորաբար Եայճօղլի տէրէսէլէյին , որ կատղելով , բաղմաթիւ պաշը պօզուզներ հաւաքեց գլուխը ու եկաւ Շիվիլկի կոչուած հայ գիւղին վրայ , որ Անտրունի գայմագամութեան տան է՝ անկէ երեք ժամ հեռաւորութեամբ և կուզեր այնտեղի հայերը ջարդել Զուգուր-Հիսարցւոց վրէժը լուծելու համար . հայերը աղաչեցին , որ այդ չարիքը չի գործէ իրենց դէմ , վասն զի իրենք տէրութեան հաւատարիմ ենք : — Եթէ հաւատարիմ էք՝ յանձնեցէք ուրեմն զէնքերնիդ «ըսաւ ոլէյը» : — Ո՞չ , պատասխանեցին նոքա . չենք կոռուիր ձեր հեաը , բայց չենք ալ յանձներ զէնքերնիս» :

Այս պատասխանին վրայ՝ թուրքաց կողմանէ սկսաւ հրացանաձգութիւնը, հայերն ալ տուներու և պատնէշներու ետեւէն փոխադարձաբար կրա՛լ անելով անօնց վրայ, կռուեցան ամբողջ երեք օր։ Այդ միջոցին Տ. Յարութիւն անունով քահանայ մը ինքզինքն աղատելով անոնց մէջէն, խոտորնակ ճամբաներով հասաւ Բարթուղիմէս վարդապետին մօտ և իրենց նեղ վիճակն անոր հասկըցնելով օգնութիւն խնդրեց։ Վարդապետն առանց ժամանակ կօրանցնելու հետն առաւ 200 ֆրոնտուղցիներ ու աճապարեց իւր սիրելի հօտի պաշտպանութեան։ Բարերազդաբարար կէս ճանապարին հանդիպեցաւ Շիվիլկիցի հայերու, որոնք աւետեցին իրեն՝ հայոց յաղթանակը և թուրքաց փախուստը՝ սպաննելոց ականջները թաշկինակով ներկայացնելով վարդապետին որ թէսէտ ուրախացաւ այս յաջող ելքին համար, սակայն աղանավ չի սեպեց այլ եւս անոնց՝ գիւղին մէջ մնալը, և իրենց անասուններովք մէկտեղ գիւղէն հանելով դանոնք բերաւ Թբիլիսի ամենայն ապահովութեամբ։

Տակաւին ճանապարին մէջ էին՝ երբ իմացան թէ Անտրունիի գայմագամութեան կեղրոնը 450հ չափ բանապարկեալ հայեր կան, զորոնք թիւրքերը պատրաստուած են սոլաննելու՝ եթէ չ'աղատուին։ Ուստի արդէն զըտնուած զինւորներուն վրայ 400ի չափ շիվիլկիցիներ և 400 ալ Զէյթունէն օգնութեան եկող հայեր աւելցնելով գըրբեթէ 400 հոգւով գնացին Անտրուն և թուրքի մը ձեռքով նամակ մը գրեցին գայմագամին, որ կալանաւոր հայերը անվեսս արձակէ. և իրենք պատրաստ են առանց զէնք մը պարզելու վերադասնալ իրենց տեղը՝ բայց ո՛չ նամակին ողատասխան տրուեցաւ, ո՛չ ալ բանապարկեալներն արձակուեցան, ընդհակառակն կանխառ պատրաստուած պատնէչներէ սկսան կրակ թափել հայոց

վրայ : Մերայինք ալ արդէն անձնուրաց զինուրներ՝ եւ կեղեցական-գօրավարի կենդանի օրինակէն առաւել եւս խրախուսուած մէկ ժամի չափ ամենայն քաջութեամբ կռուելէ յետոյ սաստիկ աղաղակներով յարձակեցան թուրքաց վրայ , որոնք իրենց դիրքերը թողլով փախան : Սրտերնին վախ ինկաւ մանաւանդ երբ իրենց հրամանատար Ապազ օղլու Տուրտու պէջին և եռուսուֆ չավուշին մէկ գնդակի հարուածով սպաննուիլը տեսան վարդապետէն : Այն ատեն մերայինք կառավարութեան սպալատին վրայ քալելով գրաւեցին ու բանտարկեալ հայերը ազատեցին : Ափո՞ս որ սնննցմէ 40ի չափ սպաննուած էին արդէն և կարգը միւսներուն եկած էր , ուրոնք տեսնելով իրենց ազատարարները՝ անբացատրելի ուրախութեամբ լեցուած կը համբաւրէին վարդապետին ձիուն ոտքերը : Երեք գեղանի օրիորդներ ալ բռնի կը բօնափոխ ընելով ամուսնացուցած էին թուրք երիտասարդաց հետ : Այս օրիորդները 7 ամիս վերջը ենիմէ Գալէ փախցնելով ֆրանսական հրապառուսին յանձնեցին Մուրսալեան Տէօվլէթ և Սանդուրեան Աղէքսանդր անուն երիտասարդները :

Հայերը այնուհետեւ կառավարական շէնքը այրելով և ամբողջ գիւղը աւարի տալով՝ մէջը դանուած բռնոր հայերը մքնուղ փոխազրեցին : Այս կուոյն մէջ Բարդուղիմէս վարդապետէն զատ-որուն դէմ ուղղուած բազմաթիւ գնդակներ կարծես հրաշխւք իմն պարապը կ'երթային՝ մինչդեռ իւր գնդակներ անվլքէպ հասնելով նպատակին՝ իրարու ետեւէ կը տապալէին թշնամիները , — նշանուոր հանդիսացան նաեւ Ենի-Ծիւնեա նշան , Զաքրեան Փանոս , Թեսմեքերեան , Ալաճանեան Մանուէլ , Պըտը , Աշըգ նշան և Հաճի Զինիկէօզեան և այլն՝ անուրանալի է արդէն ամեն պատերազմիկներու ալ քաջութիւնը : Թուրքաց փախուստի ժամանակ Տաշ օլուգ-

ցի ձոդտուր օղլի Մարտիրոս քենեան և Քիրէճճեան Հա-
ճի Կարապետ ծաղրելով զանոնք կը պոռային «Գապագ-
ճը առմուղլա՛ր, գաչմայըն, կէլէն էրմէնի տիր, Օմուզը
սալմալը Զէյթունլու տուր. — զդմակեր խոզե՛ր, մի՛
փախչիք հայն է որ կուգայ, Ալոքաւոր^(*) Զէյթունցին
է որ կուգայ»։ Անտրունի գրաւումը տեղի ունեցաւ
նոյեմ. Տին :

Ե-

ԵՆԻԾԷ ԳՍԼԻԻ ԲԼՈՒՐԻՆ ԿՌԻՒԾ

Անտրունի յաղթութիւնը տանելէ վերջ երբ Ֆրնուզ
կը վերադառնային հայերը՝ Պունառուս գիւղին մէջ նա-
մակ մ'ստացաւ Բարդուղիմէս վարդապետը Ենիճէ զա-
լէի լատինաց Մանուէլ վարդապետի կողմանէ հայերէն
գրուած, որ թիւրք զինւորներու ձեռքով հայր Ալվա-
տորի և ուրիշ 42 անձանց կենդանոյն այրած և վանքը
աւտրի արուած ըլլալը ծանուցանելով անմիջական օգ-
նութիւն կը խնդրէր, հակառակ պարագային իրենք ալ
կըսէր, «անխուսափելի կորստեան պիտի մատնուէին»։

Նամակը կարդալուն պէս վարդապետը այնտեղ քո-
վը գանուողներէն 200 հոգի զատեց, մնացեալները ի-
րենց յոգնութեան պատճառաւ թողուց. Զէյթունէն Շա-
մը-Քէշիշեան Պ. Փանոսի առաջնորդութեամբ 400 զօրք
օգնութեան եկած ըլլալով Պ. Հրաչեայ ալ ասոնց հետ
մէկտեղ ընդամենը 300 հոգի գնացին Ենիճէ գալէի վան-

(*) Ալոք (թէզանիք) շապիկի թեւերուն երկայն մա-
սըն է, որոնք իրարու կապելով զլիսնին ետեւէն ան-
ցուցած ուսերուն վրայ կը ձգէ Զէյթունցին, թուրքե-
րէն կը կուչուի Ալմա։

քը գիշերեցին : Թէ՛ զիւղին և թէ՛ վանքին մէջ բնաւ ժարդ մնացած չէր , ամենն ալ խոյս տուած էին ձորի մը մէջ , ուր ոչխարի նման ովհան մօ՛թուէին բարբարոս զօրաց և խուժանին կողմանէ՝ եթէ պատահմամբ այն կողմը հասնող 20 Զէյթունցիներու կողմէն պաշտպանուելով անոնց վրայ եկողներն ի փախուստ դարձուցած չ'ըլլային :

Այս գիշեր թուրք զօրքն ալ Մուճուք տէրէսի կոչւած լատինաց վանքը կը գանուէր . այս երկու վանքերու հեռաւորո՛թիւնն էր 2 ժամ և մէջտեղը կը գրանուէր բարձր բլուր մը :

Հետեւեալ օրը հայերը բլուրին մէկ կողմէն վեր կը բարձրանային թուրքաց արշաւող խումբը գանելու և անոնց լաւ դաս մը տալու համար , իսկ թուրք զօրքը միւս կողմէն կը բարձրանար ուրիշ զիւղերու վրայ իւր արշաւանքը շարունակելու համար : Եւ ահա՝ բլուրին վրայ յանկարծ իրարու սպատանցան մէկ քառորդ հեռաւորութեամբ . ու պատերազմն ոկսաւ երկուստէք . սաստիկ կատալութեամբ . թուրքաց զիրքն աւելի նրապաստաւոր էր , քան զէյթունցիներունը , այսու ամենայնիւ գարձեալ յաղթական ելան Զէյթունցիք և ֆրանուզիք առանց կորուստի , այնէս որ հայու մը քիթն անդամ չ'արիւնցաւ , իսկ թշնամին 8 ժամ տեւող այս կուոյն մէջ 41 զիա՛լ և 40 վերաւոր թողլով ի փախուստ դարձաւ :

Եթէ Զէյթունցիք պէտք եղածին չափ զէնք և այլ ռազմարթերք ունենային այս կուոյն մէջ՝ ամենայն յաջողութեամբ կարող էին մինչեւ Մարաշ իջնել , ինչաէս նաեւ նոյն պայմաններով Անտրունէն ալ մինչեւ ՂարսՊազարի և անտի Սիս հասնիլ :

Այս փառաւոր յազթութենէն առաջ տեսնելով , որ խոմք մը փախստականներ ձիերով լտաինաց մէկ վան-

քին գոյքերը կը փախցնեն՝ իսկոյն մի քանի հայեր՝ առնոնց ետեւէն համնելով բռնեցին զանոնք. ու բոլոր կողոպուտները ետառնելով, երեք կողոպտիչներ ալ վանքին դրան առջև բերին՝ սպաննեցին :

Իսրեւ կողոպուտ այս պատերազմին՝ վեց ձի մնաց հայոց : Յնա կոռոյն, երբ կը վերադառնային հայերը, նախայիշատակեալ ձորին մէջ ապաստանող հայերը և կաթոլիկ հայերը հետերնին առած ողջամբ հասուցին ֆրնուղ : Իսկ հայոց մեկնելէն յետոյ խուժանը լատինաց վանքերը և հայոց եկեղեցին ու գիւղը այրեցին, մսիք դարձուցին : Հայր Սալվատորի նահատակուիլը նոյեմ, 8ին էր. իսկ Եէնիճէ գալէի կռիւը նոյ. 9ին էր. թուրքերը այրեցին վերոյիշեալ հայ Գիւղեր նոյ. 10ին :

9.

ԿԱՊԱՆԻ ՎՐԱՅ ՅԱՐՁԱԿՈՒՄ

Աստանայի կանոնաւոր և անկանոն զօրաց ընդհանուր հրամանատար քէլ Հասան փաշայի տղան Ալի պէյ (յետոյ բաշա) իւր բանակը բերելով կազմուոր Զէյթունի արեւետեան կողմը կը գտնուի անկէ 13 ժամ հեռուուրութեամբ . — թէ՛ նոյն անուամբ գիւղը, որ 300 տունէ կը բաշկանար, և թէ՛ Պանտուխը ամբողջ կողազտել տալէ յետոյ այրեց, 150ի չափ ալ մարդ կոտորեց : Մընացեալ ժողովուրդը սարսափահար հաղիւ կրցաւ կեանքըն ապատել ֆրնուղ ապատանելով :

Այս դէպքը ծանր տպաւորութիւն գործեց հայոց վրայ, ուսափ մերայինք 4500 հոգիէ բաղկացեալ բանակով մը Շամը Քէշիշ Փանոսի հրամանատարութեամբ նոյեմ . 19ին գիշեր մտան կապան՝ Ալի պէյի բանակը խորտակելու համար : Սակայն թուրքերը նախատեսելով այս յարձակումը բանակը այն տեղէն Սիս-

նէ փոխադրած էին . Զէյթունցիք ալ չուզելով ձեռնուն
նայն վեարադառնալ՝ յառաջապահ գունդին միայն
50ի չափ անձինք կապանի թուրք գիւղին վրայ յար-
ձակեցան , ամեն բան խստակեցին ու ամբողջ գիւ-
ղը աւարի տուին , 50ի չափ թշնամի սպաննեցին ու դրե-
թէ նոյնչափ ալ կանայք և աղջկունք գերի վարեցին ,
զորոնք քիչ մը ատեն պահելէ յետոյ անվեաս արձակե-
ցին իրենց տեղերը :

Բոլոր այս խառնաշփոթութեանց ատեն իրենց կեան-
քը ապահովելու համար Անտրունի և Թրնուղի շրջա-
դայքը գտնուած գիւղօրէից հայ բնակիչք Թրնուղ ա-
պաստաննեցան հետեւեալ թուով և անուամբ . —

40	տուն կէօքսիւն	կոկիսանի դաշտէն
50	« Տէիրմէն տէրէսի	« «
20	« կէօլ փունար	« «
90	« Քիրէճ	« «
400	« Տաղ օլուխ	« «
300	« կապան	կոկիսանի դաշտէն
40	Թավութլու	« «
20	Անտրունի կեղըռնէն «	« «
100	Շիվլիկի	« «
60	Պունտուխ	« «
40	Սիսնէ	« «
120	Եէնիճէ գալէ	
30	Զիւրուկ գօղ	
35	Մուճուղ տէրէ	
25	Ցիքիլի թաշ	

1040 տուն ընդամէնը ,որոյ վրայ աւելցնելով 300
տուն Թրնուղի բնակիչքը ընդամենը կ'ըլլայ 43'10 տուն :

Այսքան հոծ բազմութեան մը անապին բեռան տակ
ճնչուած Թրնուղ ամեն զոհողութիւն ըրաւ խեղճ փա-
խստականներուն ապահովութեանն ու հանգստութեանը

համար, Ա. Կարապետի վանքին հետ մասնաւորաց շինքերն ալ անոնցարամադրութեան տակ դնելով։ Սակայն թշնամին այնտեղ ալ հանգիստ չը թողուց զանոնք. վասն զի 1895 դեկտեմբեր 4ին Ալի պէտ 30,000 հոգիէ բազկացեալ ահաղին բանակով մը երեք կողմէ յարձակեցաւ. Թրնուղի վրայ, որ 4500 պատերազմով ունէր, անոնք ալ չափամախու հրացաններով զինուած, հազիւ 50ի չափ մարմին հրայան կը գտնուէր անոնց ձեռքը, իսկ վառօդ, գնդակի խիստ սալաւ քանակութեամբ։ Այսու ամենայնիւ անոնք մեծ քաջութեամբ դիմաղրեցին թշնամւոյն անհամեմատ բազմութեան, և 3 օր անընդհատ տեւող արիւնահեղ ու սոսկալի պատերազմի մը մէջ բազմաթիւ թուրքերու, մանաւանդ ականաւոր անձանց դիակներով ծածկուեցաւ պատերազմի վայրը, սակայն վերջնական յաղթութիւնը մնաց թուրքին, վասն զի հայոց ռազմամբթերքը սպառելով՝ ուրարտաւորեցան, խոյս տալ և սպաստանիլ լեռներըն ու քարայրները (1), ոմանք ալ Զէյթուն անցան. հոն դիմեցին նաև Թրնուղ ազաստանող բոլոր գաղթական ընտանիքները։ Հայոց պարաւութեան պատճառներէն մէկն ալ նետիրցի թուրքերուն վրայ արշաւանքի երթալով իրենց մեծագոյն մասին ոլատերազմի

(1) Լեռներն ազաստանող այս գրնուղցիներն էին, որ Ատանայէն Ալի պէտի բանակին դրկուած նպարներն Սեկի մօտ Աղալը կոչուած տեղը գրաւելով Թրնուղ բերին ու անոնց շնորհիւ ազրեցան երկար ատեն, վասն զի իրենց ուտեսաները արդէն սպառած էին ու սաստիկ կարօտութեան մէջ կը գտնուէին. պաշարի կարավանը տեսնելով հեռուէն ռազմամթերք կարծեր էին, և թէսպէտ 200է աւելի էին բերնակիր կենդանիները, սակայն հազիւ 40 բեռը կրցան գրաւել՝ և հոգի միայն լինելով այդ յանդուզն գործին ձեռնարկուները։

վայրէն նախապէս բացակայ մնալն էր, որով թշնամին պատեհաւթիւն գտաւ կարեւոր դիրքեր գրաւելու:

Դէպի Զէյթուն տանող ճանապարհը, որ ի ո՛գրան քաց էր, փախուստի ժամանակ այն կողմն ալ փակելով թուրքերը՝ սկսան յետամնաց ժողովուրդը, մեծ մասամբ ծերունի, տղայ ու կին, անհնայ կոտորել էզու ձոր կոչուած տեղը՝ 600է աւելի անձինք, որոնք անձնապաշտպանութեան համար ո՛չ զէնք ունէին և ոչ փախչելու կարողութիւն։ 400ի չափ ալ զերի բռնեցին։ Ասոնց մէջ էին Կապանի Շահան-քէշիշեան Տ., Թորոս, Պունտուխի Տ., Օհաննէս, Ենիճէ գալէի Թախաճեան Տ., Կարապետ և Տ., Գրիգոր քահանաննը, դորոնք սպանանելէ յետոյ ծառերէ կախեցին, մի քանիներ ալ վանքին ետեւի կողմը պատին վրայ խաչաձև գամեցին ի նախատինս քրիստոնէաւթեան։ իսկ չառ կիներ և օրիորդներ, որոնք չուզեցին գաղանաբարոյ աւազակներուն ձեռքը իյնիլ բարձր ժայռերու վրայէ ՞ինքզինին վար նետելով անձնասպան եղան։ Թշնամոյն ձեռքն անցան բացի այս գերիներէն բազմաթիւ կենդանիներ և մեծաքանակ նըպարեղէն ամբարուած վանքի և զիւղերու մէջ։

Ֆոնուզի հայոց այս նահանջի ժամանակ երկրորդ անգամն ըլլալով անխուսափելի մահէ մը ազտոհցաւ Տ., Բարդուզիմէս վարդապետը իւր ընկերակից Պ., Ապահի և Պ., Նշանի հետ, զորս ճանչնալով թշնամին իրենց արտաքին կերպարանքէն առանձին ուշողրութեամբ գնդակներու տարափ մը տեղալ սկսու իրենց գլխուն, ինչպէս ի վերջոյ խոստովանեցաւ հրամանատար Ալի ոլէյ ի ներկակութեան էահնէմ բաշայի և օտար հիւպատոսաց ու այլ բազմահիւ անձանց, սակայն այն գնդակներէն և ոչ մին հանդիպեցաւ անոնց։ և վարդապետն իւր ընկերներով անվնաս հասաւ Զէյթուն՝ պարզ կարկուաէ մը բռնուող մարդու մը անապարբերութեամբ։

- Ֆրնուղէն գաղթելով Զէյթուն ապաստանող վերոյիշեալ
4340 տուն Հայոց հետ հոն ապաւինեցան նաև
450 « Առող-կալ (Մխալ), որ կը բաղկանայ 44
մանր դիւղերէ
30 « Ֆէնկ
300 « Արեգին՝ 44 կտոր մանր գիւղերէ բաղկացեալ
45 « Գօղճուղաղ
45 « Հաճի տէրէ
առոր վրայ աւելցնելով 4500 տուն Զէյ-
թուն քաղաքին բնակիչքը՝ կը ստացուի ընդամենը
4500 Զէյթուն
4750 դուրսի եկտորներ

3250 տուն

Այսչափ բազմութիւն հաւաքուելով Զէյթունի մէջ,
միւս կողմէն գերի ինկած թուրքերն ալ սնուցանելու
հարկին մէջ գանուելով հայերը՝ ♡ . Ազասիի խորհրդով
գնդապետ Իֆթէ՛թ պէյի (գերիներուն գլխաւորը) նամակ
գրել տուին մեծ հրամանատարին թէ՝ « այ ջորիպահ-
ներու հետ ուտեսատ զրկեցէք մեզ . որ ապրինք, հակա-
ռակ սպարագային սովամահ պիտի լինինք, նոյնպէս եթէ
շորունակէք այրել հայ գիւղերը՝ տեղիս իշխաններն ալ
տարբեր դիրք պիտի բռնննմեղի դէմ » : Դերիներու այս
նամակը գրուեցաւ դեկտեմբեր 7ին :

Այս նամակը տանող թուրք զօրքերուն այսպէս
պատասխանեց հրամանատարը . « կորի՛ք անմիտնե՛ր,
տէրութիւնը շատոնց աշքէն հանած է ձեզ » :

ի .

ԵԶԻՑՆԵՐԻ(*) ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մինչդեռ Ալի պէյի բանակը Թրնուզի կողմէն այս-
պէս կը յառաջանար Զեթունի վրայ , Մուսաֆա-Ռէմզի
փաշան ալ իւր մեծ բանակովն Զահան գեան անցնելով
եկած քնակած էր Վարդանլը կոչուած բլուրին դիմաց՝
Զէյթունէն ։ Ժամ հեռաւորութեամբ :

Կը մօտենար վճռական ժամը , յորում պիտի որոշ-
ւէր Զէյթունի ճակատագիրը՝ յաղթութեամբ համնելու
իւր ցանկացած աղատութեան կամ պարաւթեամբ տ-
մեն ինչ կորուսանելու , անցեալ փառքը , ինչպէս և ա-
պագայ յոյսը , մանաւանդ ներկային մէջ վայելած իրենց
անսահման աղատութիւնը , չնորդիւ հայեկան նորա-
հաստատ վարչութեան , որ հիմնուած էր իրաւանց , ար-
դայութեան ու հաւասարութեան սկզբունքներուն վրայ :
Ուստի բոլոր ժողովուրդը ոգեւորուած պատրաստ էր իր
անձը զոհելու ի պահպանութիւն այս երջանկաւէտ ու-
բարերար դրութեան :

Որչափ մեծ էր թշնամւոյն նիւթական ոյժը , նոյն-
չափ և աւելի ևս մեծ էր հայոց բարոյական ոյժը , որ
կ'ապահովէր իրենց վերջնական յաղթանակը : Այս բա-
րոյական ոյժը կը ներշնչէր իրենց դարաւոր պատերազ-
մական ոգին , երկրորդ՝ կրօնական անկեղծ ու ջերմե-
ռանդ հաւատքը , որով Զէյթունն անմատչելի և ան-
բրունաբարելի կը դաւանէին չնորդիւ նախախնամուկան
բացառիկ պաշտպանութեան , երրորդ՝ քահանայից ա-
զատափրական ոգւով առւած քարոզները , մանաւանդ .

(*) Զէյթունի արեւելեան կողմը կը գտնուի սոյն
գիւղը մէկ ու կէս ժամ հեռաւորութեամբ :

մինչեւ այս վայրկեանին զանազան կէտերու վրայ ոըզ-
մուռծ մասնաւու պատերազմներու մէջ իրենց ունեցած
յաջողութիւնը :

Յեղափոխականներու և Զէլթունցի խելահաս ու
կարեւոր անձնաւորութեանց խորհրդովն ու համերաշխգոր-
ծակցութեամբ ռազմագիտական ամեն կարգադրութիւնք
եղած էին և ամեն ոք կը սպասէր տրուելիք հրամանին :
Եւ ահա՛ զեկտեմբեր 12ին շաբաթ օր թշնամի բանա-
կէն գունդ մը ձիաւոր զօրք յանդուզն սպայի մը հրա-
մանատարութեան տակ Եղիտէր կոչուած հայաբնակ
գիւղին վրայ քալել սկսաւ, սակայն գիւղը ապաստա-
նող Պօզպայիրցի և Կարկալարցի հայոց կողմանէ զօրա-
ւոր գիմադրութիւն տեսնելով ընկրկերացաւ : Հետեւակ-
ներէն 5000 զինուու ալ և հատ կրուքի թնդանօթներով
Ա. Փրկչի վանքին կողմը յառաջացած՝ սկսան ոմբա-
կոծել զայն ու երկու անգամ յարձակում գործելով՝
այստեղ ամրացած հայ ձիախումբի կողմէն սաստիկ դի-
մադրութեամբ ետ մզուեցան . իրիկուան դէմ երրորդ ան-
գամ լինելով անվեհեր սպայի առաջնորդութեամբ միւս
անգամ յարձակեցան, բայց Զօլագեան Փանոսի մէկ
գնդակնյերկիր տապալելով հրամանատար սպան՝ անոր
ետեւէն երկու գնդակներ ալ ուրիշ երկու պաշտօնատար-
ներ իրարու ետեւէ ձգելով՝ պարտաւորեց յարձակող
բանակը խոյս տակ՝ հրամանատարի սպիտակ ձին յիշա-
տակ թուլլով մեր քաջ Փանոսին :

Խոյս տուող բանակը վկերագրածաւ սակայն իրեն
օգնութեան հասնող 2000 զօրքերու ներկայութենէն խը-
բախուսուած և առաջիններէն աւելի կատաղութեամբ
յարձակեցաւ վանքին վրայ շրջանակաձեւ, անոր հա-
ղորդակցութիւնը ամէն կողմանէ կտրելու դիտումով :
Հատ տաղնապալի էր մերայնոց իճակը և ներեց չէր
այլ եւս մնալ հան : Ուստի հերոսական քաջութեամբ

ճեղքելով թշնամեաց շղթան տարակի նման տեղացող դնդակներու մէջէն անցան ու ապատանեցան Մուրթատլար կոչուած հայաբնակ զիւղը, կրա'լ տալէ յետոյ վանքին չուրջը գտնուած քոլոր շէնքերուն, իսկ վանքն ալ թիւրք զինուորներն այրեցին, ինչպէս այսած էին Ֆրնուղի վանքը. և այսպէս ձմեռային կարեւոր ապատանէ մ'ուլ զրկուեցան :

Բ.

ԱԱՆՏՈՒԻՆԻ ԿՈՒԻՒԾ. ԳԵՐԵԱՅ ՍՊԱՆՆՈՒՄԸ

Հետեւեալ օրը կիրակի դեկտեմբեր 13-ը էր. հայկական գունդը 1500ի չափ պատերազմիկներ Սանտուխ կոչւած արեւելեան լերան վրայ մարտկոցներ շինելով պատրաստուեցան նոր ճակատամարտի մը, որ տեղի ունեցաւ նոյն օրը խիստ կատաղութեամբ և արիւնահղ կերպով :

60,000է աւելի զօրաց ահազին բազմութեան առջե ողի ի բոին չորս ժամ պատերազմելէ յետոյ հայերը ընկածուեցան ուր ուրիմն և ոկսան խոյս տալ դէպի Ա. Աստւածածնի վահքը և զօրանոցը, սակայն Սուրբնեան ցեղէն Բասիլոսեան կարապետ աղան(*) , որ իւր 70 ամեայ

(*) Այս Բասիլոսեանն էր, որ սայն պատերազմին ժամանակ Զէյթունի մէջ բնակող ԶՅ տուն թուրքերն ժողվելով տարաւ իրեն բնրդը պատսպարեց ու մինչեւ հաշտութիւն կնքուիլը մարդասիրական ամեն խնամք և հոգածութիւն ցոյց տալով՝ ավեաս արձակեց զանոնք իւրենց տեղերը, մինչդեռ շատ մը անպաշտպան վայրերու մէջ թշնամիները իրենց տունը ապաստանով դրակից հայերը ամենաստոր ցածութեամբ իրենք իսկ սրախոխող ըրած են :

ծեր հաստելին մէջ իսկ չեր ուղած դուրի մնալ այս մեծ պատերազմի փառքէն ալ, իրրեւ տիւպար, ճշմարիտ Զէյթունցիի մը՝ որ երբէք կոնակ դարձուցած չէ թշնամւոյն առջեւ՝ չի հանդուրժելով այս վիճակին՝ բարձրածայն աղալակեց. մի փա՛սչէք, տեղէա՛ք, մեր կնկառցը քէոլը մեռնիլո՞ւ իսէ՝ հէօս լեռը մեռնընք բարը է» :

Քաջ ծերոյնաւոյն ոսյն ասպետական խօսք ուղաքի մը նման թափանցեց բոլոր փախչողներու սրտին մէջ և ամենը մէկէն վերադառնալով մարտկոցները՝ սկսան շարունակել կույւր աւելի մնած եռանողով՝ թշնամիք հակառակի իրենց անհամամատ բազմութեան կամաց կամաց կը թուլնային և պատերազմի վայրը 400է աւելի դիակներ և մէկ թշնամնօթ թողլով սկսան նահանջել. բայց անոնց մէկ մասը Պերզինկայի գաղաթէն միւս անգամ յարձակելով՝ հայոց մարտկացը մէջտեղ առին :

Եմկու կրակի մէջ մնալով իսպառ ջնջուելու վրանգն անկան կը նշմարուէր, ուստի այլեւս առանց ժամանակ կորանցնելու զօրանոցը և վանքը փախան ամենն ալ իրիկուան ժամը 10:0ն ատենները։ Այս ահեղ կռւոյն մէջ նահատակութեամբ ինկած էնն Պապիկ փաշայի որդին Աւետիքը, Տէր Կարապետ քահանայի որդին Վարդելարը և ուրիշ 4—5 անձննք։ Միշտ պատերազմը կռտաղի կերպով կը շարունակուէր նաև Սթլըն, Ռւզօր, Աւաղ-Կէտիկն, Ան-տաղ, էշէք-մէյտանի և այլն տեղերու մէջ։

Նոյն կիւրա՛է օրն էր, որ Զեթունցի կանայք զայրացած գերի ընկող թուրք զօրաց վատութեան վրայ, որոնք հակառակ իրենց տեսած մարդասիրութեան և վայելած հանգստութեան՝ կ'աշխատէին գաղտնի հըրդեհել Զէյթունի տները կառավարական շէնքին կրակ տալով, բոլորն ալ սպաննեցին կացիթերով և միս կրտրելու դանակիներով։ Դիւցազն այրերու արժանաւոր

զիւցազնունի կիներ որոնք այդ արխւնահեղ ճգնաժամին փրկեցին Զէլթունը մախիր ըլլալէ և ներքին սպառնացող թշնամիք, որ այդ պահուն կարող էր աղիտաբեր ըլլալ Զէլթունի շարժման :

Այն օրն էր, որ Ֆրնուղէն վախչող տէր Բարդուղիմէսս վարդապետ Զէլթուն հասնելով՝ Շուղրի կամուրջին ազբիւրին առջեւ տեսաւ կին մը արխւնաշաղախ, որ բան մը կը լուար նոյնպէս արխւնոտ : Սովորական ողջոյնէն վերջ վարդապետը հարցուց անոր. «Մինծ անա չի՞րք է վլածոցդ» : — Ղունախն մէջը կինող էսկերը ջարդիցոնք, էօնոնց սուտումուտը կովուլոնք (*)» պատասխանեց կինը հայրենասիրական գործմըրած ըլլալու գոհունակութիւնով . Դեկտ. Հինգի վերոյիշեալ տեղեր պատերազմը կրկնուեցաւ սաստիութեամբ : ԱՅն կատարուեցաւ Քարիմոչքօրի պատերամզը : Դեկտ. ԱՅնին կրկին Քարիմոչքօրի պատերազմը . Դեկտ. ԱՅն Մարաշի կառավարիչ բաշան մի քանի պատգամաւորներ զրկեց Զէլթուն, պատուիրելով անոնց որ աշխատին համոզելու հայերին անձնատուր լինելու, գերի զօրքերին ազատելու և եթէ հնար լինի հայոց դիրք և վիճակ քննելու համար : Մարաշի պատգամաւորներ ասոնք էին : Թորոլլու քահանայ, Պետրոս Սալաթեան, Յարութիւն Մաւրատեան, Յավսէփ Տիշէքէնեան և Կոստան Տ. Յովհաննէսսեան : Ասոնք Զէլթունցւոց կողմէն մի քանի օր բանտարկուեցան և ձեռնունայն ետ դրկուեցան : Ասոնց հետ Ազասին նամակ գրեց Մարաշի կառավարչին՝ թէ Զեր դրկած մարդիկ խաբերայ լրտեսներ են և մենք կարեւորութիւն չենք տար ո՞չ Զեղ և ո՞չ Զեր Առաքեալ-

(*) Մե՛ծ մայր, ի՞նչ է լուացածդ : — Պալատին մէջը կեցող զօրքերը մեռուցինք . անոնց զգեստեղէնը կը լուանք » :

ներին և Բաշսու կատաղած խելծ պատգամաւորներուն
քանարկեց, «Թէ դուք գնացիք, աւելի քաջալերեցիք
Զէյթունցւոց» :

թ.

ՐԷՄԶԻ ՓԱՇԱՅԻ ՊԱՀԱՆՁՈՒՄՆԵՐԸ

Սանտուխի կարեւոր դիրքերը գրաւելով Հայոց ձեռքէն՝ Զէյթունի գրաւումն այլ եւս ապահովուած կարծեց թշնամին, ուստի ընդհանուր հրամանատար Մուսափա-Ռէմզի բաշա բանակը հրաւիրեց հայոց գլխաւորները՝ նոյն պատերազմին հետեւեալ երկուշաբթի օրը՝ սուլթանին իրատէն անոնց հազորդելու համար ։ Մերայինք արդէն պատեհութիւն կը փնտոէին թուրք բանակը լրտեսելու համար, վասն որոյ սիրայօժար յանձն առնելով այս հրաւէրը՝ քանի մը գլխաւոր անձինք իբրեւ պատգամաւորք գնացին բաշային մօտ ։

Հրամանատարը ցոյց տալով անոնց կայսերական պատկամագիրը՝ ըսաց, «Վազր Զէյթուն պիտի մանեմ և 45 տարուանէ վեր ու 60էն վար եղող բոլոր ժողովուրդը սուրէ պիտի անցնեմ ըստ բարձրագոյն հրամանի, և կենդանի մնացածները Պազարձըք^(*) պիտի բընակեցնեմ. և որպէս զի այս սոսկալի պատուհասէն զերծ մնաք՝ փութացէք կատարել հետեւեալ պահանջներս ։

Ա. Նազարէթ իշխանը (առաջ չավուշ) և յեղափո-

(*) Պազարձըք Մարաշու հարաւային կողմը կ'իյնայ 7 ժամ՝ հեռու, գայմագամլըք մըն է և ազականեալ օդ մը ունի ։

խական առաքելութեան բոլոր անդամները պէտք է ինչի յանձնէք :

Բ. Զէյթունցիները, որ այդ յեղափոխականաց գործակից ըլլալով կարեւոր դեր կատարեցին այս սկատերազմին մէջ, նոյնպէս յանձնէք :

Գ. Զորանոցը՝ մէջի եղած ամեն ռազմամթերքները, վանքը և գերի ինկած զօրքերը ինձի դարձնէք :

Դ. Ամսն ունեցածնիդ-զէնք, ստացուածք, կահ-կարասիք և անասուններ թողլով՝ մի միայն ձեր կանանց ու զաւակաց հետ բանակը դալով անձնատուր ըլլաք :

Մերայինք առերեսս յանձն առնելով այս պայմանները թայտուութիւն խնդրեցին մեկնելու, հրամանատարը քիչ մը դժկամակութեամբ թողուց զանոնք, սակայն բանակին բաւական հեռանալէ յետոյ գնդակներ արձակել տուաւ անոնց վրայ, ոմանց ալ ժամացոյցը և ստակները կողովանեցին անարդարից խօսքերով. գնդակներէ վիրաւ որուեցան պատգամաւորաց հետ բանակը գնացող Մարաշցի հայ կաթոլիկ վարդապետը թեւէն և բողոքականաց քարոզիչ պատուելին ստքէն, և առանց ուրիշ վնաս մը կրելու կարողացան հասնիլ Զէյթուն :

Ժ.

ԶՈՐԱՆՈՑԻ ԱՅՐՈՒՄԸ

Ե հարկէ այս ծանր և անպատուաբեր պայմանները անկարելի էր որ ընդունէին, ընդհակառն վճռեցին նոքա միաբերան կռուիլ մինչեւ վերջինշունչը և տրեան վերջին կաթիլը Ա.յս ոգւով հարկ եղած նորանոր կարգադրութիւններն արին անյապաղ, Խրախուառելով մանաւանդ պատգամաւոր Բասիլոսեանի և իւր ընկերաց քաջալերիչ խօսքերէն, որք Զէյթունցւոց սովորական եղած ձեւով կը

կրկնեին առգաղաք «իչ մը՝ վախէք, տեղէա՛ք չիրքուր պիտի նընը՝ էն կաւնը. ինչ որ պիտի ըլլայ՝ այն կ'ըլլայ» :

Իմզի բաշան տեսնելով որ իւր սպահանջներն անգործադրելի մնացին և անձնատութեան համար ո՛ւ և է շարժում չի տեսնուիր հայոց կողմանէ՝ վճռեց վերըսկսիլ պատերազմը և քալել նաև զօրանոցին վրայ, որ հայոց ձեռքը անցնելէն յետոյ ուաղմագիտական կուրեւոր փոփոխութեանց ենթարկուած էր, և այժմ իրրեմարտկոց կը ծառայէր հայոց : Յարձակումն սկսաւ դեկտ. 48 չորեքշաբթի օրը սաստիկ ուժով, բայց մեծ կորուստով ետ մլուեցաւ. շարունակեց իւր յարձակումներն այնուհետեւ ամէն օր տարբեր ժամանակներու մէջ, մերթ առաւօաը, մե՛րէ՛ երեկոյին, մե՛րէ՛ գիշերը, և ամեն անդամին ալ իւր օռքը տասանորդելով ետ կը դառնար ձեռնունայն : 20 ո՞ւ չափ գրեթէ այսպէս շարունակ աշխատեցան գրաւել գայն, բայց չի յաջողեցան :

Վերջապէս օր մը օղին մէջ տէրով թանձր մառախուղէն օգտուելով գաղտաղողի ու լոելեայն մեծ թըւով կերան ապաստանեցան զօրանոցին մօտ դանուած երկու մեծ շէնքերուն և մզկիթին մէջ : : Զայդ տեսնենելով հայերը զօրանոցը կրակեցին ներսէն և իրենք գաղտնի դռնէ մը-որ վերջը բացած էին-փախան Զեյթուն առանց տեսնուելու՝ ընդամենը 400 հոգի :

Թշնամիք կարծելով թէ այլ եւս թակարդին մէջ բռնուած են հայերէն իրենք ալ դուրսէն կրակ տուին զօրանոցին, և այսպէս երկրորդ խիստ կարեւոր դիրքէ մը և ձմեռնային ապաստանէ մը զրկուեցան : Ամբողջ երկուք ու կէս ամիս մնացած էր այն հայոց ձեռքը :

ԺԱ.

ՎԱՆԻՔԻՆ ՌՄԵԲԱԿՈՒԾՈՒԹԻՒՆԸ. ԵՆԻ-ՏԻՒՆԵԱ ԵՂԻԱ.

ԹՀՆԱՄԻՔ հետզհետէ յառաջ դալով Պերզինկայի ոտարութը Դաթ անուն տեղը՝ դիրքեր բռնեցին Զէյթունէն մէկ ու կէս ժամ հեռաւորութեամբ ու սկսան այնտեղէն ռմբակոծել Ա. Աստուածածնի վանքը : Էյլէնձեցի խումբ մը հայ գիւղացիք, որ Պերզինկայի քարայրին մէջ ամբացած էին կանխաւ ու վրաններէն դուրս ելլազ ամեն զօրքերը գնտակահար կը տագալէին, տեսնելով այսպէս վանքին ռմբակոծութիւնը՝ թնդանօթաձիգն ալ սպաննեցնն : Այս բան մեծ վախ ձգելով թշշնամեաց վրայ՝ թնդանօթն ալ հոն ձգեցին փախան, ու վանքն անվեաս ազատեցաւ :

Այս անսակնկալ օգնութենէն առաջ վանքը արգաստանող հայերէն ոմանք կը մտածէին կրակ տալ անոր՝ որ թՀՆԱՄԼՈՅՆ ձեռքը չիյնի, սակայն Ենի-Տիւնեա Աւետիս աղայի որդի Եղիա աղան հակառակելով այս խորհուրդին՝ արգիլեց զայն :

Յաւիտենական անման յիշատակաց արժանի է այս ազնիւ ու ճշմարտագէս հայրենասէր անձի օրինակելի քաջագործութիւնը, որ խիստ վհատեցուց թՀՆԱՄԻՆ իւր մղած վճռական ճակատոմարտիմէջ, և այս որ թերեւս ամենամեծ ազդեցութիւնը ունեցաւ Զէյթունի ճակատագրին վրայ :

Եղա աղան ճմրան այն սաստիկ ցուրտ եղանակին գիշեր ատեն 50 արիասիրտ հայերով Պենզինկայի լեռնէն «Եա սուրբ Փրկիչ» ըսելով յանկարծ յարձակեցաւ թՀՆԱՄԼՈՅՆ բանակին վրայ, սուսերամերկ իյնելով շփած զօրքերուն մէջ 400էն աւելի դիակ փուեց դետինը և 20 հաա մարթին ու մէկ վրան խլելով անոնցմէ հեռացաւ . իւր քաջարազուկ ընկերներէն 3 հոգի միայն զոհ տալով իրենցը արտաքոյ կարգի յանդկնութեանը

համար : Այս ճակատամարտը տեղի ունեցաւ դեռ . 19ի գիշեր : Առողջ մեկնելէն վերջն ալ զօրաց մէջ տիրող խառնաշփոթութիւնն ու սարսափը չարունակելով՝ իւրար կը ջարդէին անգիտաբար , որով մեծապէս վնաս և ցանք և խիստ շտահ վնատեցան : Այն ատենն էր , որ Մարտաշցի Հաճի Եասին օղու հարիւրապետը և չերքէզ պէտք յայտաբարեցին Մուսատաֆա-Ռէմզիի , թէ անկարելի է առնել Զէյթունը . և նոյն իսկ անոնց նահանջը թակարդ մ'է Յամաննեան բանակին : «Այս եղանակաւ , կըսէին պէյերը , ՅՈ տարի առաջ ջարդեցին 756 չերքէզներ կոտորածի ձորը՝ Ազիզ բաշայի պատերազմին ատեն» :

Դուռող հրամանատարը , որ քիչ ժամանակ առաջ կը մտածէր ամրող Զէյթունը հիմնայատակ կործանել ու ժողովուրդը սուրէ անցընել , այժմ սկսաւ գլխիկոր ու սրաարեկ խորհիլ , թէ ի՞նչպէս կրնար ելք մը գտնել այս դժուարին կացութեան . իւր երկնաստիճան բարձրութենէն խոնարհեցաւ մինչեւ հաշտութիւն խնդրելու նուստութեան :

Իւր կողմանէ վերոյիշեալ Հաճի Եասին օղու հարիւրապետը նամակ զրելով նազարէթ իշխանին՝ կ'աղաչէր որ աշխատի հաշտութիւն գոյացնել Զէյթունցոց և թուրքաց միջիւ , որուն ի վարձատրութիւն կը խոստանար սուլթանին կողմանէ հազարապետ կացուցանել զինքը Զէյթունի : Եղիա աղան , որ նազարէթ իշխանի մերձաւոր ազգականն էր , համոզեց զայն օր չի պատասխանէ անոր : Նամակը կրկնուեցաւ ու երրորդուեցաւ բայց դարձեալ անպատասխան մնաց :

Այն ատեն Ռէմզի բաշան յուսակառուր հեռագրեց սուլթանՀամիտի , թէ 440,000 զօրքով անկարելի է զըրաւել Զէյթունը , եթէ 50,000 զօրաց նոր բանակ մըն ալ օգնութեան չի հասնի :

Սուլթանը սրտնեղած պաշտօնանկ արաւ Բէմզին որպէս ապիկար զօրապիտ մը և անոր տեղ նշանակեց Էտհէմ բաշան ընդհանուր հրամանատար Զէյթունի բանակին :

Բէմզի բաշան յուսակտուր եղած էր ո՛չ միայն առեւելեան բանակի այսպէս տկարանալէն այլ նաև Ալի պէյէ հրամանատարութեան տակ գանուող արեւմտեան բանակի ծանր կորուսաներ կրելէն : Վասն զի բազդը քիչ մը ժամանակ Համիտի այս հաւատարիմ գործակալին ալ քթին խնդալէն վերջը՝ երես գարձուցած էր անկէ :

ՓԲ.

ՀԱՅ ԹՆԴԱՆՕԹԱԶԻԳԸ ԵՒ ԹՈՒՐՔ ԹՆԴԱՆՕԹԱԶԻԳԸ

Ալի պէյ Ֆրնուզը գրաւելէն յետոյ եկաւ Աւագ-կալ, որուն բնակիչներն արդէն գաղթած էին Զէյթուն, և ամայացած բոլոր գիւղերն այրեց ու սկսաւ դէպի Զէյթուն քալել : Նոյն ուղղութիւնը բռնեցին նաև չերքէղները հիւսիսային արեւմտեան կողմը Կէտիկ կոչուած տեղէն իրենց հրամանատար Մէհմէմէտ պէյի առաջնորդութեամբ, ու հասու մինչեւ Հենիւնց բարձր կոչուած տեղը, ուր դեկտ . 20 հինգչարթի օրը սաստիկ պատերազմի բռնուելով՝ հրամանատար Մէհմէմէտ պէյ սպաննուցաւ Զօ հոգի ուրիշ չերքէղներու հետ : Ասով մեծ լքում առաջ եկու չերքէղաց մէջ, վասն զի անոնց համար մէկ պէյը 1000 մարդ կ'արժէր : Հայք կորուսին միայն Ուսկանեան Խաչերը Զէյթունէն և Տ. Յովակիմի որդի Պօղուս Աւագ-կալ գիւղէն :

Գեկանեմբեր 21, ուրբաթ օրն ալ նմանօրինակ կռիւ մը տեղի ունեցաւ Եազուպեան թաղի գերեզմանատան

մօտ, ուր հասած էին Ալի պէյքի 35,000 զօրքերը Քերեց-
Տինկը (քարայր Թներ) կոչուած տեղէն և ամբողջ Առ-
լագ-տէտէի լեռը դրեթէ ծածկած էին մարդով, մինչ-
դեռ մեր մարտկոցներուն մէջ կը գտնուէին միայն 4000ի
չափ հայեր ։ Պատերազմը տեւեց 4 ժամ յոյժ արիւնա-
հեղ կերպով, բայց տակաւին ո՛չ մին և ո՛չ միւսը կ'ու-
զէր պարտութիւն խոսառվանիլ :

Այս անհաւասար կռւոյն ի հեռուստ հանդիսատես
եղաղ Տ. Բարդուղիմէոս վարդապետը այն պահուն զօրանոց
կը գտնուէր իրեն ընկերացող Պ. Ազահի, Շոմը-Քէշիշ-
եանի և այլոց հետ, պատերազմի սկիզբէն մինչեւ վերջը
իրեն միակ զօրավիդ հանդիսացող անկեզծ ու ջերմե-
ռանդ հաւատքի զօրութեամբ ուղեց վերջ տալ այս
կռւոյն ալ՝ ահարեկելով թշնամին :

Թուրքաց բազմաթիւ թնդանօթներուն դէմ զօրա-
նոցին բակին մէջ կար միայն մէկ թնդանօթ (միւսը
Քերծեց տարած էին), զոր մերթ ընդ մերթ կ'արձակէր
Շամը-Քէշիշեան թշնամի բանակին վրայ ։ Վարդապետը
«Պահպանիչ» մը կարդալով քաջարի հերոսապետին վր-
րայ առաջարկեց անոր, որ թնդանօթին բերանը ուղ-
ղակի թուրք ումբածիդին վրայ գարձնելով կրակ
տայ. կոտարուեցաւ վարդապետին խնդիրը և ռումբը
առանց վրիպելու դնաց ջարդակոտոր արաւ. Ալի պէյքը
ումբածիդը՝ մեծ սարսափի մէջ ձգելով հրամանատարը
և բոլոր զօրքերը, որոնք սկսան նահանջել օգնութիւն
խնդրելով միանգամայն Ծէմզի բաշայէն ։ Այս պատե-
քազմին մէջ 30 հոգի կորսնցաւցին թուրքերը և 3 ալ-
հայերը ։

Հասաւ պահանջուած օգնութիւնը, սակայն օրը
տարաժամած ըլլալուն չի կրցան շարունակել պատերազ-
մը և երկուստէք դադար առնելով հետեւեալ օրուան
համար ծրագիր կը պատրաստէին ։ Թանձր մառախուզով

ու միզամած օդով մը լուսացաւ վերջապէս չորեքշաբթին և հայերը առանց սպասելու թշնամւոյն պատերազմի յայտարար նշանին, փութացին իրենք դործադրել իրենց ծրագիրը՝ պարագայէն օդտուելով։

ԺԴ

ԱԼԻ ՊԼՅՈՒ ԲԱՆԱԿԻՆ ԽՈՐՏԱԿՈՒՄԸ

150 կտրին հայեր առջեւնին ունենալով 40,000է տւելի բաղկացեալ սեւ այծերու երամակ մը դիմեցին դէպ ի Ալի պէյի բանակը։ Միշտ կողոպտելու և յափշտակելու վարժ ձրիակեր թշնամին տեսնելով այս մալորեալ հօտի ստուար խումբը՝ ուրախութեամբ յարձակեցան անոր վրայ. ջանալով ամեն մին հարուստ աւար մը խլել անկէ։

Այս ընդհանուր իրարանցումի ժամանակ մեր 150 սպառագէն քաջեր. որը հրացանի հարուածներով, որը սուսերամերկ յարձակելով բանակին վրայ չատ մարդիկ ջարդեցին։ Եոյն իսկ թուրքերը, այս անակնալ հարուածէն խոօված և մառախուղին սպատճառաւ ալ բոլորովին շփոթած՝ սկսան մէկզմէկ կոտորել, այնպէս որ կանոնաւոր կերպով մզուած պատերազմներէ շատ աւելի սուղի նստաւ այս որովհետեւ նիւթական մհծ կորուստէն դատ բարոյական թուլութիւն ձգեց դօրքերու մէջ որ շատ աւելի վտանգաւոր է քսան նիւթական տկարութիւնը։

Այս ընդհանուր սրտարեկութեամբ անոնք չի կարողացան այլ եւս քայլ մ'իսկ առաջ քալել դէպ ի Զէյթուն, թէ և Ըստակ լերերի վրայ ալ 47 օր անընդհատ պատերազմ մզեցին՝ ջանալով կարսի կամուրջն անցնիլ։

սակայն անկարելի եղաւ սաստիկ դիմադրութիւն տեսնելով իրենց դէմ և բաւական կորուստներ կրելով : Այս կռւոյն զո՞ւ գնացին մենէ Մերկենեան Պապաղան և ուրիշ երկու անձինք :

Իրաց այս վիճակին մէջ Հալէպէն եկաւ նորընտիր հրամանատար Էտէմ բաշան, որ մի քանի անյաջող պատերազմներէ վերջ՝ պարտուորեցաւ ինքն ալ իւր նախորդին նման օգնական նոր բանակի մը անհրաժեշտ պէտքն զգացնել սուլթանին, առանց որոյ Զէյթունի նուաճումն անկարելի ըլլալը յայտարարելով :

Մուսատիֆա-Ռէմզի բաշայի և իւր յաջորդ Էտէմ բաշայի այս միօրինակ յայտարարութիւնք անժխտէլի ապացոյներ էին Զէյթունի ճշմարիտ յաղթանակին և օսմանին բանակին տկարութեան, ուստի փութաց սուլթանը դեսպանաց միջամտութիւնը խնդրելու : Դեկտ. 28ին հիմնական հաշտութեամբ մը պատերազմին վերջ տալու համար : 1893՝ յունիար 5ին թուրք զինուոր մը ճերմակ գրօշակ բռնած մի հեռագիր, բերաւ Զէյթուն, որ հեռագրուած էր Հալէպի հիւպատոսների կողմէն : Մարտչէն, որոնք եկած էին այն տեղ և կուղէին Զէյթուն զալ հաշտութիւն կայացնելու : Հեռագրի թուականն էր 1893 դեկտ. 29 թիւ :

Հիւպատոսներ սաօրագրած էին հեռագիրը իրենց յատուկ ստորագրութեամբը և ահա :

Եքիմանսքի՛ ուուսական հիւպատոս

Բարթէլըմի, ֆրանսական փախու

Պարնէրան, աւստրիական »

Բարբնէմ, անգլիական »

Վիթօ իտալական, »

Զոլէնկըր, գերմանական »

Զէյթունցիք այս հեռագրի վրայ երկար բարակ թերու դէմ վիճարանութենէ յետոյ, պատասխանեցին թէ :

«եկէք» : Հիւպատոսները 1896 յունվար 11ին մտան Զէյթուն, ուր զեռ պատերազմը այս ու այն կողմ սովորական սաստկութեամբ իր շարունակուէր : Հաշտութեան պայմանների մասին սկսան բանակցիլ յունվ. 13 թուին, որ վերջացաւ պատուաւոր հաշտութեամբ նոյն ամսոյ 28ին :

ԺԴ

ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՏԵԽԱՆՔԸ

Ամբողջ պատերազմը տեւած էր 45 օր 110,000 հոգիէ բազկացեալ հսկայական ուժի մը դէմ 6000 հայերու ընդդիմադիր ուժով մը, թշնամոյն 13 թնդանօթին դէմ-որ 3800(*) ոռումբ արձակած էր-հայերը ունեին 2 թնդանօթ զօրանոցէն գրաւուած, այսու ամենայնիւ թուրք բանակի թապուր բնարխովի վկայութեամբն

(*) Թշնամի բանակին հետ սաստիկ պատերազմը՝ 1895 դեկտ. 6, չորեքշաբթի օրէն սկսելով մինչև 24 տեսեց. այդ միջոցին մէջ թշնամոյն կողմանէ արձակւած ոռումբերուն թիւն է. —

Դեկտ.	ոռումբ	Դեկտ.	ոռումբ
6 դշ.	300	14-15-16 եշ.	ուր. շ.
7-8-9 եշ. ուր. շր.	470	17-18 կիր. բշ.	438
10 կիր.	98	21 եշ. երեկ. առ	667
11 բշ.	395	22 ուր.	90
12 դշ.	482	23 շր.	298
13 դշ.	345	24 կիր.	223

գումար 1790 գումար 2010

Համազումար 3800 որոց 170ը չէ պայթուած

իսկ հաստատուած է որ բացի անկանոն զօրաց կօրուատէն և ցուրտի պատճառաւ և թէ գնդակահար մեաւածներէ 32 վաշտ կանոնաւոր զօրք փճացած են : Բայ գեղին տեսրակ (Էջ 84-85) 1895-96ի հաշւոյն, թշնամոյն կորուստը 20,000 էր, 43,000ը կանոնաւոր զօրք, իսկ մնացեալ պաշը պօղուք : Բանակը կը բաղկանայ եղեր 50,000 զօրքէ, 20,000 կանոնաւոր և 30,000ը պաշը-պօղուք :

Սակայն մեր քաղած ճշդրիտ պատմութիւնը, թուրքական աղբիւրներէ, Թափուր-քեաթիպի, Մուստաֆա Էֆէնտիի պատմածին նայելով բանակը կը բաղկանար 440,000 զինւոր, 40,000ը կանոնաւոր և 70,000ը պաշը-պօղուք (անկանոն, քիւրտ, թուրք, և չերքէղ խուժան) :

Դեղին տեսրակին մէջ նշանակուած հաշուին և Մուստաֆա Էֆէնտիին տուած հաշուին մէջ հակասութիւն կայ : — Մուստաֆա Էֆէնտիին ըստածին նայելով, թշնամոյն բանակը 23,600 մարդ կուտանցուցած է, մենչդեռ հայոց ուզդակի պատերազմին մէջ ունեցած կօրուստն է 71 անձ, իսկ յետոյ թուրք զօրաց մէջ ինչ կած տարափոխիկ հիւանդութիւնն Հայոց մէջ ալ ճարակելով բնիկ Զէյթուցիներէն 500 հոգի և գաղթական հայերէն ալ 3000 հոգւոյ չափ դու տարաւ ամեն սեռէ ու հասակէ :

Այս համաճարակին յառաջ եկաւ գլխաւորապէս անթաղ մնացած դիակներու և ահագին քանակութեամբ անսուազութեամբ սատակած անամոց գարշահոտութենէն : Հայոց հիւանդութեան պատճառ կրնայ համարուիլ նաև անլի (անաղի) հացի և կերակրոյ գործածութիւնը, վասն դի սակաւ քանակութեամբ գոտնաւած ալը պատերազմի ժամանակ սպասելով, 1000 տրամ աղը մինչև 150 դահեկանի բարձրացած էր :

Այս առթիւ պէտք է յիշատակել Պալճեան, Կիւլ-
վանէսեան, Բասիլոսեան, Մերկենեան, Զագրբեան,
Անդրէսեան և այլ կարող տուներու եղբայրսիրական և
ընկերուսիրական առատաձեռնութիւնը, զոր հանդէս բե-
րին սքանչելի աղնուութեամբ, ինքնարերաբար անկա-
րողներու մէջ հաւասարապէս բաժնելով իրենց ունեցա-
ծը-հաց, աղ, մրգեղէն, վառօդ, կագար և այլն :

Պատմական ուկեղարը կամ քրիստոնէական թուա-
կաններու առաջին օրերը վերադարձած էին կարծիս,
յուրում ամենայն ինչ հասարակաց էր և ոչ ոք իրեն կը
վերապահէր բան մը՝ որպէս ուրոյն սեփականութիւն ։
Երջանիկ օրեր-արդիւնք անկեղծ սիրոյ ու ճշմարիտ եղ-
բայրութեան : Անմոռանալի է մանաւանդ Պալճեանց մա-
տուցած զոհողութիւնը, ըստ իրենց նախնական բարի
սովորութեան, որով ամբազջ զէյթուցւոց երախտագի-
տութեանը արժանացած են, ինչպէս Թեհիրլիցւոց կըռ-
ւոյն, Խուրչիտ և Ազիզ բաշաններու պատերազմաց առեն՝
այս անգամ ալ կարօտ հայերու պէտքերը հոգալէ զատ
զօրանացի մէջ դանուող հայ պատերազմիկներուն շա-
րունակ մէջեով բուժօօ(*) , չսմիչ, պասանդ, սուճուղ,
և այլն կը զրկէին :

Այս հօ օրեայ ահեղ պատերազմին մէջ Բէմզի և
Էտէմ բաշանները սուլթան Համիտ Բ.-ի վափարին հա-
մեմատ բոլոր Զէյթունցիները բնաջինչ կորսնցնելու ծը-
րագիրը եթէ չի յաջողեցան գործադրել, գէթ անոնց
պարտէղներու և այզիներու ծառերը արմատախիլ ընե-
լով ամայի անապատ մը դարձնելու մեծ քաջութիւնն
ունեցան . մարդոց գլուխներու տեղ ծառոց բուները
կտրելով իրենց գաղանացին կրից յազուրդ տալ կար-

(*) Մասի ու ձաւարով պատրաստուած կերակուք
մ'է գնտաձեւ, զոր շատ կը սիրեն Զէյթունցիք :

ծեցին, գիւղեր և աւաններ-թուռլ 93-, նաեւ եկեղեցիներ ու վանքեր այրելով նուիրական պարտականութիւն մը կատարած համարեցին, և այդ է արդէն իրենց կոչումը :

ԱՌ դարու մէջ ալ ապրի Մոնկոլը միշտ Մոնկոլ է, վայրենի և անոպայ, թշնամի քաղաքակրթեան, թշնամի յառաջդիմութեան, կը քանդեն, միշտ կը քանդեն՝ առանց երբէք շինելու, բուերու նման աւերակներու վրայ կուղեն իշխել Մոնկոլական ամեն վայրագութեանց խսկատիսլ պատկերը և ճշմարիտ մարմնացումն եղող սուլթանը չենք գիտէր ինչ մտքով յանկարծ հաշտուելու որոշում տուաւ այժմ, որուն իրեւ միջնորդ՝ Պօլսոյ դեսպանատանց հրահանգովը Զէյթուն եկան մեծ տէրութեանց Հալէպի հիւպատոսք. և Հայոց երեւելիները որսնք յեղափոխականները ի ժողով զուժարելով՝ յետ ընդերկար բանակցութեան՝ համաձայնութիւն գոյացուցին հետեւ պայմաններու վրայ : «Բարդուղիմէս վարդապետը լիազօր ներկայացուցիչ կարգուեցաւ Զէյթունի Հայոց կողմանէ, որ իրեն խորհրդադար առաւ պարոն Աղասին Զէյթունի հանրութեան հաճութեամբ :

ԺԵ.

ԶԷՅԹՈՒՆԻ ՀԱՇՏՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Զէյթունցիներն անպայման կերպով կը մերժեն յանձնել Օսմանեան կառավարութեան իրենց նորեկ պարագլուխները^(*) :

(*) Հակառակ պարագային Զէյթունցիները կը սպառնան շարունակել պատերազմը : Զէյթունցիները այդ նըսպատակով ցոյցեր արդէն :

2. Զէյթունի «Նորեկ» վեց պարագլուխները սկիտի ձգեն Օսմանեան հողը. Բ. Դուռը երաշխաւորութիւն կուտայ Յ տիեսութիւններու կ. Պօլսոյ ներկայացուցիչներուն, որ այդ «Նորեկներուն» մեկնումը մինչեւ Եւրոպա տիիտի կատարուի ապահով ու անվնաս կերպով և հարկ եղած ուղարկով, Օսմանեան տէրութեան ծախսով :

3. Բանացող հիւլատոսներու միջոցաւ դիսպանները երաշխաւորութիւն կուտան Յ «Նորեկ» պարագլուխներուն Յօդ. Զի ճշգրիտ գործադրութեանը, նոյն եղանակաւ՝ որպէս կը կատարուի Եւրոպական հպատակներու և հիւլատոսներու նկատմամբ :

4. Կատարեալ և ամբողջական ներում ո՛չ միայն Զէյթունցիներուն, այլ և այն տեղ ապաստանած դիւդացիներուն, ճամշորդներուն և հայ հրոսակային խումբերուն :

5. Պիտի հաստատուի մի քրիստոնեայ կառավարի, որ պիտի ընտրուի Եւրոպական տէրութիւններու հաւանութեամբ.

6. Զէյթունի ոստիկանութիւնը, հարկահանները, ոստիկանները, զինւորները և կառավարական պաշտօնականները պիտի ընտրուին և կազմուին նոյն իսկ Զէյթունցիներէն :

7. Զէյթունցիները չը պիտի վճարեն յետամնաց տուրքերը (պազայէ) (*) և հինգ տարի պայմանաժամանակուրք վճարելէ աղաս պիտի լինին :

8. Հաստատումն հարկերու համեմատական դրու-

(*) Զէյթուն ունէր իրեն պագըյէ ամեն տեսակ տուրքերէ զատ, ինչպէս, տասանորդական, զինւորական, կալուածական և այլն, նոյնպէս և երկրագորդործական դրամատունէն (պանքայէն) մօտ 70,000 ոսկի փոխառութիւն ըրած էր :

թեան իւրաքանչիւրի կարողութեան համեմատ :

9. Զէյթունցիներու կեանքը , ինչքը , պատիւը և կրօնական ազատութիւնը կ'ազահովուի և կ'երաշխաւորուի եւրոպական պետութիւններու կողմէն :

10. Զէյթուն ապաստանած բոլոր հայ գիւղացիներու , ինչու և թիւրքիոյ այլ և այլ վայրերէն եկած և այնտեղ գումարուած բոլոր հայ խումբերու և անհատներու ապահով և անվեաս վերադարձը իրենց տեղերը պիտի կատարուի բանակցող հիւղատոսներու անմիջական հսկողութեան տակ :

11. Զէյթունցիներու ձեռքով զօրանոցէն գրաւուած պատերազմական զէնքերու (մտ թիւնիներու և երկու թընդանօթի) յանձնումն Օսմանեան կառավարութեան՝ այն պայմանով սակայն , որ Զէյթունի շրջակայ գաւառներու ամեն թուրք և չերքէզ գիւղացիներէն նոյնպէս վերցուին նոյն օրինակ զէնքերը : Զէյթունցիներուն պիտի մնան իրենց սովորական զէնքերը :

12. Համաձայն Զէյթունցիներու մերժման՝ ասոնք չը պիտի վերաշննեն այրուած զօրանոցը . — այդ վերաշննութիւնը կը վերաբերի Օսմանեան կառավարութեան :

13. Օսմանեան բանակը սիրտի ձգէ Զէյթունի գաւառակը և հեռանայ , միայն սիրտի մեայ մի գունդ զինւոր , այդ գունդը որ և է իրաւունք չունի միջամտելու Զէյթունի բոլոր ներքին գործերուն և անոր խազաղութեան պահպանման :

14. Սւրոպական բանակցող հիւղատոսները Զէյթունէն չը պիտի մեկնին մինչեւ ներկայ պայմանագրի տրամադրութիւններուն անշնչերի գործադրութիւնը(*) :

(*) 14 Յօդուածին համաձայն Զէյթունցիներու կողմէն պաշտօնական բանակցութիւնները պահանջ դրին նաև միջազգային երաշխաւորութեան սլայմանի մը ար-

45. Եւրոպական պետութիւնները Մարտաշի մէջ հիւ-
պատուարաններ պիտի հաստատեն . ասոնց պաշտօնը պի-
տի լինի հսկել Զէյթունի նոր բէժիմի պահպանութեանը ,
մշտական գործադրութեանը և կիրառութեանը^(*) :

Տասն և հինգ յօդուածէ բաղկացեալ սոյն պայմա-
նագիրը սուլթան Համիտ Բ. ի կողմանէ ընդունուած և
պաշտօնապէս վաւերացուած է , սակայն մասամբ միայն
գործադրուած է քրիստոնեայ տեղակալի մը հաստատ-
մամբ , միւս տրամադրութեանց կիրառութիւնը դեռ կը
յապաղի միշտ յետազուելով թուրքական ծանօթ քա-
ղաքականութեամբ :

Պատուարժան ընթերցողաց չմոռնանք յիշելու պա-
րոն Ազատեանց գաղափարական ձգտումները , ասոնց
վեցն ալ զրեթէ շատ թերի կողմեր ունէին , բայց և այն-
պէս սա առաւելութիւնն ալ չուրացուիր որ իրքեւ անձ-
րուրաց՝ Հայ աղգին աղատութեան սիրոյն համար պատ-
րաստուած զոհեր էին . գիւանագիտութեանց մէջ ալ
վախճան արդիւնք ինքնին յայանի եղած են այս պատ-
րաստութեանց մէջ : Զէյթունցիք այս հիւրերը միշտ կը խը-
նամէին , չըլլայ որ՝ մէկուն մազը պակսի , սա մտած-
մունքով որ զարիք են —մենք մեռնինք ալ նէ հոգ չէ—
կ'ըսէին . անհունս ուրախացան որ անոնց մէկուն ալ քի-
թը չարիւնեցաւ : Ի զերֆոյ ալ այս վեց պարոնները Եւ-

ձանագրութեան , Զէյթունի նոր բէժիմի պահպանման հա-
մար ընդդէմ ամէն անակնկալներու Օսմանեան քաղաքա-
կան և զինւորական իշխանութիւններու կողմէ :

(*) Ներկայ պայմանագրին բոլոր տրամադրութիւն-
ներու գօրութիւնը կը տարածուի Զէյթուն քաղաքի և
իր շրջակայ 100ի մօտ զիւղերու վրայ՝ ասոնց մէջ հաշ-
ելով 10ի չափ թուրքաբնակ զիւղերն ևս հայ զիւղերու
քանիները Անտրունի և Իչ նահիէի կը պատկանին :

բոպա ռւղեւորեցան չնորհիւ Զէյթունցւոց յանդուկն պնդումներին : Սոյն պատմութեանց մանրամասնութիւնք հետեւեալները են :

Բանակցութեանց մէջ էտհէմ բաշայի և հիւպատոսներուն առաջին պահանջը այս վեց պարոնայքն էին, որ զէս զի էտիւմին յանձնուին այն ալ Պօլոյ Սուլթանին նուէր զրկէ, որ ուզածնուն զէս բզքտեն : Երբար Զէյթունցիք այս անիրաւ կարդադրութիւնը լսեցին, բոլորովին յուզուած, անմիջապէս ժողով գումարեցին և որոշեցին այդ պահանջը բացաձակապէս մերժել. հակառակ պարագային պատերազմը նորոգելու ու շարունակելու պատրաստ էին : Հետեւապէս Թրնուզի վանահայր Բարթուղիմէոս վարդապետը իրենց կողմէ լիազօր ներկայացուցիչ կարգեցին հիւպատոսաց և էտիւմի ժողովի նիստին մէջ բանակցութեանց հանդէպ մաքառելու համար, ուստի հիւպատոսաց ժողովին բացման՝ նախ և առաջ կրկնեցին իրենց առաջարկը, այսինքն օտար հիւրերու էտիւմ բաշայի յանձնուիլը. անվեհեր վարդապետը բացագանցեց «ատիկա ոչ կարեմք» և սա ալ աւելցուց ըսելով որ՝ —միթէ կարելի է զարիք մարդիկ թուրքի ձեռք յանձնել. չէք գիտեր թէ Զէյթունցիք վեհանձն բնաւորութեան տէր մարդիկ են. ո՛չ թէ մարդ, այլ հաւ մը անգամ թուրքի ձեռք չենք տար. այդ սարկութիւնը չենք ընդունիր և դուք դեռ պնդել կը կամիք, միթէ կ'ուղէք որ պատերազմը շարունակելու նշան յայտարարեմ, ո՛չ թէ անոնք ձեզի կը յանձնենք այլ իրեւ հայ, իրեւ Զէյթունցի պէտք է որ անոնք մեզի հետ մէկտել բանակցութեան մասնակցին : — Այս խօսքին վրայ քանի մը վայրկեան լուսութիւն տիրեց, տեսան թէ դժուարութեան բաղեցան. ուստի հիւպատոսը բաշային հետ խորհրդակցելով՝ ամէնը մէկ

բերան հաւանութիւն տուին որ՝ Աղասեանք ալ իբրեւ Զէյթունցի բանակցութեանց մասնակցին . (այս վերջին խօսքը, որ ըրաւ վարդապետը, մեծ չնորհակալութեամբ ողջունուեցաւ Զէյթունցւոց ժողովին կողմանէ, վասն զի տեղեակ չէր այդ երկրորդ հարցի մասին . այլ վարդապետը ինքն իրմէն յշացաւ այդ յանդմւգն խօսքը ու քաջութեամբ արտասանեց) :

Զէյթունցիք անմիջապէս հանրագրութիւն ըրին և 6 պարոններու պետը Աղասին իրենց կողմանէ վարդապետին խորհրդական կարգեցին, հիւպատոսաց և իտհէմ բաշայի գումարման առջեւ՝ Զէյթունցւոց դատը պաշտպանելու համար : Պայմանագրութեան ամէն յօդւածները լրանալէն վերջը էտհէմ բաշա հիւպատոսներուն դիմեց և ըստ որ եթէ Զէյթունցիք այս 6 պարոնները մեզի չյանձնեցին Ստամպօլ դրկելու համար, գոնէ Եւրոպա ղրկուին» : Հիւպատոսք բաշային խօստացան այդ խնդիրը կարգադրել և դայն Զէյթունցւոց առաջարկեցին . Զէյթունցիք ալ հաւանութիւն տուին հետեւեալ պայմանաւ : — Նախ ասոնց անուշ հոգիները մենք թուրք կառավարութեան չենք վստահիք, եթէ 6 տէրութեանց հիւպատոսք երաշխաւոր կ'ըլլաք ապահովելու ասոնց ճամբորդութիւնը, առաջնորդելով զանոնք հանգիստ և հանդարտ ձեր զաւադներով և թարգմաններով մինչեւ Մերսին և անկիոյ Եւրապիոյ շոգենաւոր, կը համակերպինք ձեր առաջարկին . — «ապա թէ ո՛չ թուրքին վստահ չենք հա» . պոռաց կտրին հայր Սուրբը և միանգամայն հիւպատոսներէն դրաւոր երաշխաւորութիւն պահանջեց ու անոնք ալ երաշխաւորագիրը յանձնեցին վարդապետին ու ամենայն վստահութեամբ ճամբայ դրէն սիրելի հիւրերը :

Ի վերջոյ վարդապետին և հիւպատոսաց միջեւ խելմը զրոյցներ անցան՝ սապէս, հիւպատոսք վարդապե-

տին հարցուցին թէ «Զէյթունցիք ինչ խելքի ծառայելով այս և օտար հիւրերուն համոզուեցան և տէրութեան դէմ ապստամբութիւն հռչակեցին»։ արի վարդապետը պատասխանեց. «Ո՞չ, այս հիւրերը յանցանք չունին, ոյլ մեր Զէյթունի ժողովաւրդը նպատակ ունէր ապըստամբութեան դրօշակ բարձրացնելու, ես ալ ապստամբապետ, զգուած էինք թուրք կառավարութեան անարդար վարմունքներէն, այս անարդարութեանց որ մէկը թուեմ, բայց մին ըսեմ՝ աղով բաւականացէք։ Տարի մ'առաջ Շամցի Պատը (դատաւոր) մը ունեցանք որ գայմագամի փոխանորդի ալ պաշտօն վարեց, այս անձը տէրութեան տուրքի համար աղքատի մը երեք էշը 50 դրուչի ծախեց Մարտչցի տաճիկներուն։ Այս անարդար վարմունքին դէմ բոլոքեցինք, բայց ինքը սապէս պատասխանեց. — Ես դիմամբ կ'ընեմ, որ խլրտում մը հանէք և մեր թագաւորը զձեզ բնաջինջ ընէ»։ — Այս վերջին խօսքին վրայ հիւպատոսք լոին և խոժոռ նայւածք մը ռւղղեցին էտհէմ բաշային, նա ալ ամօթալի դիմօք հիւպատոսաց նայեցաւ։ «Է՞՞, ինչ ընեն այս մարդիկ, դանակը ոսկօրին հասեր է, միթէ իրուունք չունին ապստամբելու», ըսին հիւպատոսք որուն վրայ էտհէմ բաշա գլխիկոր մնաց և իրենց կառավարութեան նզովք կը մրմռար։ Այսպէս փակուեցաւ այս հարցը։

Ոմանք ապսպրած էին Հայր Սուրբին որ պարագային համեմատ հիւպատոսաց ժողովին մէջ բացորոշ յայտնէ իւր ապստամբութեան սլարագլուխ ըլլալը ինքն ալ խոստանալով որ միշտ պատրաստ է իւր աղզին սիրոյն համար զօնուելու։ Երբ պարագան եկաւ ամբողջովին կատարեց իւր խոստումը, ինչպէս «Հովիւ քաջ զանձն իւր դնէ և վերայ ոչխարաց»։

ՀԻՆ ԳԱՂԹԱԿԱՐ ԶԵՅԹՈՒԽՆԻ ՄԷՋ ՀԵՏԵՒԵԱԼՆԵՐՆ ԵՆ

- 1 Տուն Փայտացի
1 « Չաթցի (պօզօն)
1 « Մաղնիսացի
3 « Կիւրիւնցի
1 « Տարէնտացի
4 « Թէյելցի (կեռվուր տաղ) այժմ
1 « Շիվիլկիցի (Անտէրուն) Անտըռըն
2 « Կապանցի « «
2 « Շամցի
1 « Պալտատցի
1 « Մուկուվացի
1 « Շահպէնտէրեանք (Պարսկաստանցի)
1 « Պըզմըշէնցի (Խարբերդ)
1 « Ատանացի
1 « Հաճընցի
6 « Պօզօխցի
5 « Մարաշցի
1 « Ամըքցի (Անտիոքի կողմ)
1 « Տէրէցի (Մարաշու գել)
24 « Լազ թուրք (Տրավիզոն)
1 « Կեսարացի

—
60

Վերոյիշեալ գաղթականները ժամանակին Զէյթուն եկող ապաստանողներ են, իրք աղատ երկիր : Ատենով շատ տեղերէ մարդիկ եւր յանցանք մը գործէին, փոխանակ թիւրք բանտերու մէջ տանջուելու, կը վագէին Զէյթունի պաշտպանութեանը կազաստանէին :

ՍՈՒՐԵՆԵԱՆ, ԵԱՂՈՒՊԵԱՆ, ԵՆԻՑԻՒՆԻԱ. ԵՒ-
ՇՈՎՐՈՒԵԱՆ ԳԵՐՄԴԱՍՏԱՆՔ

ՍՈՒՐԵՆԵԱՆ իշխանի գերդաստանի

- 1 Սիւրէնյին (Սուրէնեանք)
- 2 Սիթինք (Սէթեանք)
- 3 Բէսիլիսինք (Բասիլոսսեանք)
- 4 Կէյկոնք Կէյիկեանք) (Գէորգեանք)
- 5 Մըխար Վարդըվրինք (Մահտէսի Վարդեվրեանք)
- 6 Աղպաշինք (Աղպաշեանք)
- 7 Թումիկոնք (Թոմիկեանք)

Խաղուպեան իշխանի գերդաստանի

- 1 Խեչիրինք (Խաչերեանք)
- 2 Տէր Սահակինք (Տ. Սահակեանք)
- 3 Թիւրիւսինք (Թորոսեանք)
- 4 Սըրբպինք (Սերովրեանք)
- 5 Կարապիտինք (Կարապետեանք)
- 6 Ասպըծատուրինք (Աստուածատուրեանք)
- 7 Մնացակինք (Մնացականեանք)

Ենիշիտիւնեա իշխանի գերդաստանի

- 1 Ասատուրինք (Աստուածատուրեանք)
- 2 Աւետիսինք (Աւետիսսեանք)
- 3 Փէնիւս Փէշինք (Փանոս Փաշայիեանք)
- 4 Նշանինք (Նշանեանք)
- 5 Փիրչինք (Բրիչեանք)
- 9 Մըխար Փէնիւսինք (Մահտէսի Փանոսսեանք)
- 7 Մարկուսինք (Մարկոսսեանք) (այժմուս Նազարէթիչիսնը Մարկոս աղայի որդին է և Պապիկ բաշայի եղբայրը) :

Նօվրոյեան իշխանի գերդաստանի

- 1 Մարգրուսինք (Մարգիսսեանք)
- 2 Պուտուսինք (Պոտոսսեանք)
- 3 Զափառինք (Զափառսսեանք)
- 3 Հարապիտինք (Հայրապետեանք)

**ՑՈՒՑԱԿ ԶԵՅԹՈՒՆԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒ
ԵՒ ԴՀՊԲԵՐՈՒԻ**

1780—1895

ԹՐԻՎԱԿԱՆ

թիւ	պատերազմ. դեպք
1 Խօմ կր Բաւսա	1780
2 Ալի Բաւսա	1782
3 Գալէնէկր բաւսա	1808
4 Զափան օղլու Մեհմէկ բաւսա	1810
5 Քեռէ բաւսա	1829
6 Պայազ իս օղլու Սիւլէյման բաւսա ներքին խոռվարիւն	1831
7 Խպրահիմ ուշաղ իներու ջարգը եւ Սիւ- լէյման բաւսա	1832
8 Մարտացի պէյերու գերութիւնը եւ Թօսուն բա.	1835
9 Մարտաչ իւխան Թոփալէանի սպանումը. Խպրահիմ բաւսա եւ Տէլի Քէչիս	1836
10 Աղնա Տաղի պատերազմը	1840
19 Խասէֆի պահանջումը	1841
12 Թէնիրլեցւոց կոյիւր եւ Նիւսիւմ բաւսա	1842
13 Զէյրունցւոց՝ բենիրլիցիներու նէս բժնա- մուրիւնը եւ նինգ տարի շարունակ եղած պատերազմը	1850
14 Ալպօւստանցի Հան աղա	1842
15 Թոփալ Սատօ	1847
16 Հայրաները եւ Աքօլուղի կոյիւր	1847
17 Ավշարներու նէս պատերազմի Կոկխանի Զինչին պօղազը (նաննի բերդի կիր- նը) ըսուած տեղը	1848
18 Պայազ իս օղլու Ահմէկ բաւսա	1853
19 Խուրչիս բաւսա	1860

Թիւ	պատերազմ.	դեկտ
20 14 Քերմանցի քիւրերու սպաննումը		1862
21 Ազ իզ բաւա		1862
22 Պայազ իս օղ լու Անմ էս բաւա		1862
23 Պօյամ եանի սպաննումը		1863
24 Տավուտու Նիազ ի էֆենի միականի գայմագանմը		1875
25 Վեզ իր օղ լու հանի Մամբրէ եւ Եայն օղ լու		1878
26 Պապիկ բաւա, փոյրադ Ալ ի		1878
27 7 Բաւա Նիկողայոս եպս. Զաբեկան պապիկ բաւա եւ Նոխուտեան Փանոս		1878
28 Պապիկ բաւա եւ բանտարկեալք		1878
29 250 Զերեկզիներու ջարդը		1879
30 Տէտ բաւա եւ Արեգինցիներ		1884
31 Քայախ Փանոս		1886
32 Սալեհ բաւա		(*) 1890
33 Տերօրական գործողութիւնն Արեգին գիւ- ղացիներէն		1895
34 Թիւրբ հազարապետի եւ հարիւրապետի Ֆրեմուզիներէն սպաննուիլ ը		1895
35 Բերտիկ Զայի պատերազմ		1895
36 Զօրանոցի գրաւումը		1895
37 Զուբար Հիաարշըց անձնատուութիւնը		1895
38 Անտրունու գրաւումը Բարբուդիս եռա վարդապետի ձեռամբ		1895
39 Եկնինէ գալէի բլուրին կո.իւր		1895
40 Կապանի վրայ յարձակում		1895
41 Եկը իտէրի պատերազմը եւ Բեմզ ի բաւա		1895
42 Սանդոսի կո.իւր		1895
43 Թիւրբ գերեաց սպաննումը կանանց ձեռ.		1895
44 Զօրանոցի այրումը		1895

Թիւ

պատերազմ. դեպ

- 45 Վանիին ոմքակոծումը , Եհնիսիւնեա Եղ- 1895
իայի յարձակումը թիւրք բանակին վրայ 1895
46 Հայ եւ թիւրք բնդանօրաձիգները 1895
47 Ալի պէյի բանակին խորտակումը եւլն . 1895
եւ Էտիկմ բառայի գալուստը^(*) 1895

Թիւ 13ի մէջ ցուցուած Զեյրունցիներում եւ Թէ-
նիրլիցիներու հնգամեայ պատերազմը , 10 կանոնաւոր
բախումներով 10 զատ պատերազմ բնդունած է :
Համագումարն է 41 պատերազմ եւ 16 դեպ :

Պ. Ե Բ Զ